



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առևտ նյութը առեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՏԵՎԱԴՐԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԻԼԵԿԻՈՅ ԿԱՐՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

U.S.

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

611

ՀՈՅՈՒՑԱԿԵԼՈՅ Ա. ԵԿԵՂԵՑԻՈՅ ԳԱՐԳԱԿԵՑՈՅ ԹԵՇ 0.2%, ԳԱՐԳԱԿԵՑՈՅ

三

ЧЕРНЯХОВСКИЙ ФОРТОВЫЙ ОБОРОНОЧНЫЙ БЛЮДОВЫЙ КОМПЛЕКС
ОБОРУДОВАНИЕ ДЛЯ ПРИПАСОВАНИЯ

F. H.

ՏԱՐԾԱԿԱՆ ԱՎԵԼՈՒԹՅԱՆ

CONTINUATION

1932

241

4-59

1 OCT 2009

6209B-67

241

9-59

Yours truly yours

Fippus-suecicus

group "Kreuzergruppe")

EFOS YAM S S

000 130 1

ՔՐԻՍՈՆԵԱԿԱՆ

պատմութեան
ու ուսութեան
ու ուսութեան ուսութեան

Հա Յ Յ Ո Յ Յ

Տարածական պատմութեան
ու ուսութեան ուսութեան
ու ուսութեան ուսութեան
1932

22 MAY 2013

5091

241

4-59

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԿԻԼԵԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ

Ա. Ա.

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

ՀԱՅ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ Ս. ԵԿԵՂԵՑԻՈՅ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ՅԱՏԿԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՈՒԱԾ ՄԵՐ ԱԶԳ. ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒ

ԵՒ

ԿԻՐԱԿՆՈՐԵԱՅ ԴՊՐՈՑՆԵՐՈՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ ԵՒ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ

Բ. Կ.

ՏՊԱՐԱՆ ՄՐԳՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ

ԵՐՈՒՍԱՂԵՄ

1932

Հրատարակութեան բոլոր ի-
րաւունքները կը պատկանին Կի-
լիկիոյ Կարողիկոսութեան:
Կարողիկոսարանիս կնիքը
չկրող օրինակներ անվաւեր են:



62098-67

Կեդրոս

Կարողիկոսարան Հայոց ԱՆՁԻԼԻԱՍ - ԼԻՐԱՆԱՆ
Catholicosat Arménien ANTÉLIAS - REP. LIBANAISE

ԱՅՍ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆԸ

ԵՐ ԶՈՒՄԻՒՄ

ԲՈԼՈՐ ԱՆՌԵՑ

8

ԱՐՏԱՎՅԱԿ ԿԸ ՍԻՐԵՆ

ԻՐԵՆՑ ՄԱՅՐԵԼՈՒ ԵԿԵՂԵՑԻՆ

ՅԱՐԱԶԱԲԱՆ

Այսպիսի կրօնական զրբոյկի մը Յառաջաբանը
պէտք էր ըլլալ սա' շատ պարզ պատգամը — ԱՌ,
Կարդա' — , որ հեթանոս ու վարանոտ Օգոստինոսը
զգաստացուց, քրիստոնէացուց եւ սո' որպ բրաւ:

Բայց մենք ըստիք ունինք:

Մենք կը հաւատանք որ Հայ ժողովուրդին զաւակ-ները իրենց մատղաշ տարիիքէն պէտք է կրթուին եւ դաստիարակուին քրիստոնէական կրօնի սկզբունքներով եւ յուսով։

Մանկութենէն մինչեւ պատանեկութիւն երկարող տարիներ, ամէնէն յարմար շշանը կը կազմեն կրօնական կրթութեան եւ դաստիարակութեան համար:

ԿՐՈՆԱԿԱՆ ՄԱՏԵՎԱԴՐԱԿՆԸ հիմնեցինք, որպէս զի մեր ժողովուրդին ուսանող եւ չափահան զաւակները կարող ըլլան պէտք եղած գիրքերը զիւրութեամբ ծեռք բերել եւ սորզիլ իրենց կրօնքին եւ եկեղեցւոյն վերաբերեան ուսակոր:

Այս զրբյկին Նալատակն է այդ Նիւթերէն մէկը մը-
շակել եւ սորվեցնել զայն թէ՛ ուսանողներուն եւ թէ՛
ուսուողիներուն:

Բայց դիւրին էլ Քրիստոնէական մը զրել այս դարուն մէջ, ուր մարդոց ուշագրութիւնը կեղրոնացած է դրամ շահելու դիւրին եւ դրական միջոցներուն վրայ։ Այս մատանութեան հարկին տակ նոյն խևկ մեր հայ դրացները սկսած են հեռանալ իրենց հայրենի լաւագոյն աւանդութիւններէն կրթութեան եւ զաստիարակութեան գործին մէջ։ հայ զպրոցներ, այո՛, որոնց պաշտօնն է ուսանող սերունդը սպառազինել կարեւոր հմտութիւններով՝ կեանքի պայքարին մէջ յաջողելու համար, ինչպէս նաեւ կապել զանոնք իրենց ընտանեկան յարկին,

իրենց ազգային թանկագին հաստատութիւններուն, տըպաւորելով անոնց մտքին մէջ ծնողասիրութեան հարելը, մեծերը յարգելու պարտքը, ընկերսիրութեան պէտքը, եւ հաւատարմութիւնը հանդէպ իրենց Մայրենի եկեղեցւոյն, որու ծոցին մէջ պիտի սորքին բարեալշտութիւն եւ պիտի զիտնան թէ առանց կրօնական վըժիտ դաստիարակութեան, պիտի չկրնան կուրծք տալ կեանքի դժուարութիւններուն եւ արժեցնել իրենց մըտաւոր պատրաստութիւնը։ Որովհետեւ այս աշխարհի վրայ կեանք ըսուած իրականութիւնը լիցունի է ա'յն-պիտի փորձանքներով եւ անակնկալներով, որոնցմէ չը տարուելու համար, մարդիկ պէտք է օժտուած ըլլան դիմադրական աննահնչելի զօրութեամբ մը։ իսկ այս զօրութիւնը կրնայ տալ միայն Սուրբ Աւետարանին կը-րոնքը, իր զմայլելի դաստիարակութեամբ։

Քրիստոնէական մը զրելու դժուարութիւնը կը շեշտուի մա'նաւանդ երբ նկատի առնենք ժամանակիս ողին, որ հաշիւի, մերենազիտութեան, բնագիտութեան, քիմիազիտութեան, ելեկտրականութեան, մէկ բառով, դրականութեան ողի է։ Իսկ **Քրիստոնէականի** մշակած նիւթը, ասոնց հակառակ, բոլորովին հոգեկան, բարոյական, մէկ բառով, կրօնական նիւթ մըն է։

Այս դժուարութիւնը զգացած են բոլոր **Քրիստոնէական** զրողներ, եւ այս պատճառաւ ալ նիւթը համելի եւ զրաւիչ ընծայելու համար՝ զուտ **Քրիստոնէականի** վերաբերեալ նիւթերու մէջ ընդելուզած են սուրբգրական պատմութիւններ, ազգային - եկեղեցական պատմութիւն, ծիսազիտութիւն, եւայլն, եւ այս կերպով շատ մը նիւթեր, որոնք զատ զատ պիտի մշակուէին, համախոնուած են **Քրիստոնէական** անունին տակ։

Բազում **Քրիստոնէականներ** ըննած ենք — որոնց թանկագին հաւաքածուն, աւա՛ղ, կորաւ — ամէնէն տարրականներէն մինչեւ Տէր Սահակ Քհնյ.ի **Քննական** **Քրիստոնէականը** եւ Արշակ Տէր-Միքէլեանի

« Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնէականը », եւ ամէնուն մէջ ալ դիտած ենք նոյն երեւոյթը։ իսկ այս վերջին երկութքը նշանակելի են մա'նաւանդ իրենց աստուածաբանական եւ ջատագովական նոյնութեամբ։

Եւ ո՛չափ ծանօթ է մեզ, վերջին Յօ տարիներու ընթացքին, նոր **Քրիստոնէական** մը չէ զրուած այն-պիտի ողիով եւ ոմով որ հետաքրքրութիւն արթնցընէ եւ կրթէ։

Այդ կողմէն փործ մըն է այս զրբոյկը քրիստոնէական կրօնի հիմնական ծշմարտութիւնները մօտեցնելու պատանութեան մտքին եւ մա'նաւանդ հոգւոյն։

Ասիկա զրուած է այնպիտի ծրագրով մը, որ հաւատարիմ է թէ՛ Սուրբրգոց, թէ՛ քրիստոնէական եկեղեցւոյ դաւանանքին եւ թէ մա'նաւանդ Հայաստանեայց եկեղեցւոյ աւանդութեան։

Քրիստոնէական ըսուած զիրքը պէտք է պարունակէ միայն Քրիստոնէական կրօնի հրամանակարպը (տօգմա)։ բայց որովհետեւ այս նիւթը դժուարամատչելի է միջակ միտքերու, իր բնազանցական բնոյթով, այս դժուարութեան յաղթելու համար է որ, ինչպէս դիտել տուինք, **Քրիստոնէական** զրողներ ուրիշ նիւթեր ալ կը մշակեն, այնպէս որ զուտ Քրիստոնէականի նիւթը կարծես կը կորսուի միւսներուն մէջ։

Միեւնոյն դժուարութեան առջեւ գտնուեցանք մենք ալ, երբ երուսաղէմի Հանգուցեալ Գուրեան եղիշէ Ս. Պատրիարքը յանձնարարեց մեզ **Քրիստոնէական** մը զրել մեր դպրոցներուն համար, որոնք պէտքը կ'զգայինք նոյն իսկ Ս. Յակոբ, Ժառանգաւորաց Վարժարանին մէջ, մեր ուսուցչութեան ատեն։

Պատրաստեցինք ծրագիր մը եւ բաւական ընդարձակ Յառաջարաբանի մը մէջ բացատրեցինք մեր ծրագիրը, որմէ աշխատած էինք դուրս զգել բնազանցական նիւթերը, աւելի բարոյագիտական հանգամանք մը տալով զործին։

Դուրեան Սրբազն չհաւանեցաւ ասոր...:
իրաւունք ունէր:

Քրիստոնէական մը պէտք է որ քրիստոնէական
ըլլայ. այսինքն՝ կրօնքին հիմնական կէտերուն եւ Եկեղեցոյ կողմէն ճշգուած մեթոսին համաձայն զրուած
զիրք մը:

Այս սկզբունքին հաւատարիմ մնացինք մենք, եւ
նիւթը համելի եւ մատչելի ընելու համար ընտրեցինք
Հարց ու Պատասխանի կերպը: Կարելի եղածին չափ
զգուշացանք աստուածաբանութենէ, տալով հանդերձ
ատոր՝ նիւթին պահանջած հարկը, նուազազոյն չափով
անշուշտ, եւ ջանացինք պէտք եղած տեղեր կանոնա-
գիտական ու ծիսագիտական բացատրութիւններ ալ
կցել, որոնք զործնականապէս կը լուսաբանն մշա-
կուած նիւթերը:

Մեր ծրագրին ծիրն է Հաւատամբը, առաջին բա-
նածեւեալ Քրիստոնէականը Յիսուս-Քրիստոսի մի
եկեղեցւոյն:

Հաւատաքի, Խորհուրդներու, եւայլն, շուրջ տրուած
ծանօթութիւններ եւ լուսաբանութիւններ իսկ կը դառ-
նան Հաւատամբի մէջ խտացած նիւթերու շուրջ:

Երբ մեր այս հրաշազործ դարուն մէջ հայ տղաք
կը տեսնեն թէ երկաթ մերենաներ օդի մէջ կը թռչին
կամ ծովու ալքերը կ'իշնեն կ'ելլեն, երբ ելեկարակա-
նութեան սրանչելքներուն օրէնքները կը սորվին եւ
ճառազայթարձակի միջոցաւ հեռաւոր աշխարհներէն
եկած ճառերու, ուղերձներու, երգերու եւ երաժշտու-
թեան ունկնդիր կ'ըլլան՝ իրենց սենեակներուն մէջ,
հարկ է որ կրօնքի ճշմարտութիւններուն ալ անձանօթ
ու օտար չմնան, եւ ընդհակառակն, հասկնան թէ մարդ-
կային ուղեղին կարողութիւնները եւ հոգւոյն ձկուու-
ներն ու տենչանքները մինչեւ ո՛ւր կրնան բարձրանալ,
անհուն անձանօթին մէջ մեծ ծանօթը գտնելու եւ ա-

Նոր հետ իր անձնական աղերսը շօշափելու եւ հասկը-
նալու համար:

Անոնք որ կրօնքին մէջ միայն չոր բարոյական մը
կ'ուզին տեսնել, մենք կը կարծենք թէ կը սխալին այն-
պիսինթր: Որովհետեւ Կրօնքը բարոյականէ շատ վեր
եւ շատ բարձր իրողութիւն մըն է, եւ այդ իրողութե-
նէն է որ կը բանի սրանչելի բարոյական մը, այսինքն
բարոյականը Աւետարանին, բարոյականը Քրիստոնէու-
թեան: Եւ ասոր համար է որ Կրօնքը կրնայ Կեանէ ըլ-
լալ, եւ պէտք է ըլլայ քրիստոնեայ մարդուն համար:

Այս զրբյկով մենք կ'ուզենք օգնել մեր ժողովուր-
դի զաւակներուն որ ունենան այդ կեանքը:

Տէրն մեր ըսաւ. «Ես եկայ որ կեանք ունենաք, եւ
ունենաք առաւել կեանք մը» (Թովհ. Ժ. 10): Ասիկա
սովորականէ վեր կեանքի մը, սովորականէ բարձր
կրօնքի եւ բարոյականի կեանքին պատզամն է:

* * *

Կ'ուզենք բանի մը խօսք ալ ուղղել հայ ծնողաց
եւ հայ ուսուցիչներու:

Մեր տղոց քրիստոնէական նկարագիրը շինելու հա-
մար բաւական չէ՝ ընտիր դասազիրք մը տալ անոնց
ծեռքը:

Տունը, Դպրոցը եւ եկեղեցին պէտք է աշխատին
ծեռք ծեռքի, որպէս զի մեր տղոց կրթութիւնն ու դաս-
տիարակութիւնը ըլլայ հայացի, առողջ, փայլուն եւ
տոկուն:

Միշտ վտանգ կայ որ Տան շինածը աւրուի Դրա-
բոցի մէջ եւ փոխադարձաբար Դպրոցին շինածը եղ-
ծուի Տան մէջ. եւ երկու պարագայի մէջ ալ բոլորովիլն
կը դժուարանայ Եկեղեցւոյ զործը:

Հայ ժողովուրդը ա՛յնպիսի ընկերութիւն մըն է,
ոոուն ազգային, ազգագրական, առտնին, կրթական

ու կրօնական ոյժերը պահպանուած են այդ երեք մեծ հաստատութիւններու համազործակցութեամբը։ Այս համագործակցութեան մէջ կողմանակցութիւնը կամ միակողմանիութիւնը եւ զիրար չհասկնալը ա՛յնպիսի հականութիւններ կ'ստեղծեն որ կրնան կործանել հայու կեանքն ու զոյութիւնը։

Նուիրական հաստատութիւն մըն է Տունը։ Մանուկը հո՞ն պէտք է տասնէ կեանքի եւ կենցադի ամէնէն բնական, ամէնէն անկեղծ ու ամէնէն մաքուր արտայայտութիւնը։

Ծնողքներ ուշադրութիւն ընելու են որ մանուկներ Դպրոցի եւ Եկեղեցւոյն դասախրակութիւնը եղծող տըզեղութիւններ չաւսնեն ու չլսն իրենց տան մէջ, իրենց ծնողաց խօսքին եւ գործքին մէջ։

Ծնողաց ծեռքն է իրենց զաւակները ընել առողջ՝ մտքով ու մարմնով, մաքուր՝ բարեզով ու վարքով, արթուն եւ անքիծ՝ իրենց բոլոր շարժումներուն մէջ, ուսումնասէր, հոգեսէր եւ համեստ։

Դպրոցին պարտքն է իրեն խնամքին վստահուած թարմ սերունդը հաւատարմօրէն կրթել ու դաստիարակել՝ հայ ժողովուրդի կեանքին եւ զոյութեան հետ կապ ունեցող սկզբունքներու համաձայն։

Ազգին զաւակները թանկազին աւանդներ են դըպրոցին մէջ՝ դաստիարակներուն ծեռքը։

Դաստիարակներ եւ ուսուցիչներ պարտաւո՞ր են գուրգուրայ անոնց վրայ, եւ իրենց ուսուցանողի արուեստին մէջ դնել բարձր գիտակցութիւնը անկեղծութեան եւ աննենգ նուիրումը ծառայութեան, եւ չտարուիլ իրենց անծնական փիլիսոփայութեան յաւակնութենէն եւ մասնաւոր կաշկանդումներէ. վասն զի հայ դպրոցներ հայացի դաստիարակութեան սրբավայրերն են եւ ո՛չ թէ դարբնոցը ընկերաբանական եւ քաղաքական այսինչ կամ այնինչ դրութեան։

Անոնք որ Աստուծոյ չեն հաւատար, անոնք որ հա-

կառակ են կրօնքի եւ Եկեղեցւոյն, իրեւ մարմնացումներ արիութեան եւ պարկեցութեան, պէտք չէ որ ուեւէ զործ ունենան դպրոցի հետ։

Երբ հաւատացեալ ծնողաց զաւակներ իրենց տան մէջ տարբեր բաներ ու իրենց դպրոցին մէջ տարբեր բաներ տեսնեն, լսեն ու սորվին, ախներեւ է վտանգը։

Մեր ամէնուն պարտականութիւնն է չպանզել մեր հայացի զոյութիւնը։ Ասիկա այնպիսի խնդիր մըն է որ պէտք է լա՛ւ հասկըցուի: Եւ մեր հայացի զոյութեան հիմերն են՝ հայ արիւնը եւ տունը, հայ լեզուն, հայ դպրոցը, հայ Եկեղեցին։ Երբ կը խանգարուին ասոնք եւ Կ'այլասերին, այլեւս մեր մէջ ո՛չ մէկ հաստատութիւն կրնայ կանգուն մնալ: Որովհետեւ հայացիութեան հիմերուն սասանման հետ կը սասանին եւ կը կործանին ինչ որ ունինք մեր ազգութիւնը պահելու համար։

Այս է պատճառը որ մենք շատ մեծ կարեւորութիւն կ'ընծայենք մեր ժողովուրդին կրօնական դաստիարակութեան. վասն զի ամէնէն աւելի վիրաւորուած կողմերնիս եղաւ ան՝ աշխարհաւեր պատերազմէն ի վեր մա՞նաւանդ. նկատի առնելով նաեւ այն յայտնի եւ զաղտնի պայքարը, որ կը մղուի կրօնքի եւ Եկեղեցւոյ դէմ, թէ՛ Խորհրդային Երկիրներու մէջ եւ թէ՛ մեր մէջ այլեւայլ միջոցներով, մեր ամէնուն սուրբ պարտականութիւնն է կրօնական ողջմիտ եւ վճիտ դաստիարակութեամբ պատրաստել մեր զաւակները զործնական կեանքի։

Կիրակնօրեայ կամ **Հոգեւոր Գլուխեցր**, որնք կը կազմակերպուին կաթողիկոսարանիս առաջնորդութեան ու հսկողութեան ներքեւ, պիտի դաստիարակեն մեր ժողովուրդին զաւակները իրենց Մայրենի Եկեղեցւոյն մէջ։

Մեր Եկեղեցւոյն եւ Առաջնորդարաններուն մէջ եւ շուրջ բոլորուած պաշտօնական մարմիններուն եւ անձերուն համար խղմտանքի եւ պարկեցու ծառայութեան պարտականութիւն մը պէտք է ըլլայ սրտանց

գործակցիլ Կաթողիկոսարանիս, յաջողութեանը համար այն բոլոր ծեռնարիկներուն, զորս կ'ընէ Կաթողիկոսութիւնը՝ պահելու եւ պաշտպանելու համար իր սիրելի ժողովուրդին մտաւոր, հոգեկան, վարչական եւ քաղաքացիական կեանքին իրաւունքները՝ ընդէմ այլասերիչ եւ օտարացուցիչ գործունէութեան մը ազդակներուն։

Եթէ կ'ուղենք որ մեր ժողովուրդը չուծանայ իր ազգային աւանդութիւններէն եւ չսպաննէ իր հաւատքը իր կրօնքի եւ կեանքի մասին։ Եթէ կ'ուղենք որ այսօրուան անմեղ հայ սերունդը, վաղը չդաւաճանէ իր ազգին պատմութեան եւ նախնեաց նահատակութիւններուն։ Եթէ կ'ուղենք որ հայը հայ մնայ եւ միանգամայն հաւատարիմ քաղաքացի ըլլայ իր զաղթավայրերուն մէջ։ Քիրջապէս, եթէ կ'ուղենք որ պայծառանայ Հայաստանեայց եկեղեցին, եւ վաղը տխուր ամայութիւն մը չթանձրացնէ իր կամարներուն տակ, պէտք է ոյժ տալ կրօնական խնամեալ դաստիարակութեան եւ կիրակնօրեայ կամ Հզզեւոր Դալրոցներուն այն բոլոր միջոցներով որ մեր ծեռքն են։

* *

Բացատրութիւն մըն ալ Կրիստոնէականիս օգտակարապէս գործածութեան մասին։

Սյս զրոյկը ամէնէն յառաջ պէտք է որ ուսուցիչները սերտեն խնամքով, որպէս զի կարենան խօսիլ իրենց աշակերտներուն անոր մէջ մշակուած նիւթերու մասին։ Ասիկա կը նշանակէ թէ Կրիստոնէական իս մէջ դասսաւորուած նիւթերը կուրաքար զոց պիտի չընեն ուսանողներ, այլ հասկնալով պիտի իրացնեն զանոնք։

Ուսուցիչներ պէտք է ունենան մէյ մէկ նոր կտակարան իրենց ծեռքին մէջ, Կրիստոնէական իս մէջ բառաց սերուած վկայութիւնները իրենց աղբիւրին մէջ

կարդալու համար։ Այս անդրադարձումը ո'չ միայն պիտի օգնէ իրենց որ սուրբգրական մէջբերութիւնները իւրացըննեն, այլ նաեւ պիտի հնտաքրքրէ զիրենք որ կարդան այդ վկայութիւնները պարունակող զրուխները։ ինչ որ մեծ առաւելութիւն մըն է ուսուցչին համար։

Աշակերտներու տարիքին եւ կարողութեան համեմատ, ուսուցիչներ կրնան ընտրել իւրաքանչիւր դասին նիւթը, առանձին աշխատութեամբ, նօթագրել զանոնք, եւ դասարան մտնել պատրաստութեամբ։ Աշակերտներ իրենց դասազիրքերուն այս կամ այն էշերուն վրայ կը գտնեն իրենց դասին նիւթը, ուսուցչին ցուցմունքին հետևելով։

Կարգ մը նիւթեր, որոնք հեռուէն կամ մօտէն կապ մը ունին Կրիստոնէականիս մէջ ամփոփուած նիւթերու հետ, իրեւ Յաւելուած դրուեցան զրոյկիս վերջը։ Այս մասին մէջ դրած ենք նաեւ կարգ մը Աղոթներ, Սաղմուններ եւ Շարականներ, ամէնքն ալ բըխած ներշնչեալ հոգիներէ։ ասոնք պէտք է որ ինամբով սերտուին եւ զոց ըսուին։ Բարեկապաշտութիւնը եւ աղօթասիրութիւնը գոհացում կը գտնեն այդ ընտիր կտորներու մէջ։

Աւելցնենք նաեւ թէ այս Կրիստոնէականը ընտանեկան յարկերու տակ ալ հաճելի, հետաքրքրական եւ շինիչ ընթերցումի զիրք մը կրնայ ըլլալ, զիշերները, եւ մանաւանդ կիրակի օրեր, կարդալ զիտցող ծընողներու եւ մեծ եղբայրներու կամ քոյրերու առաջնորդութեամբ։

Հայ տուններու մէջ այս զրոյկին հետ անպատճառ զտնուելու է Աստուածաշունչ Մատեանը։

1932 Յունուար 19,
Անթիլիաս

ԲԱՐԳԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՒՄ

ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿԸ

Երևան

ՅԱՌԱՋԱԲԱՆ	6
Բովանդակութիւն	ԺԵ
Քրիստոնեալան	3
Հաւատք	7
Հաւատամք	13
Հաւատամք-ին Բովանդակութիւնը	18
Ամենասուրբ Երրորդութիւն	25
Աստուած	27
Որդի	32
Հոգի	39
Խորհուրդներ	45
Մկրտութիւն	47
Դրում	59
Ապաշխարութիւն	62
Հաղորդութիւն	69
Պատկ Ամուսնութեան	80
Կարգ Հիւանդաց Եւ Վերջին Օծում	89
Զեռնադրութիւն	94
Խորհուրդներուն Խորհուրդը	107
Խորհուրդներու Պատմութիւնը	109
Մարդը	115
Մեղքը	121
Շնորհը	123
Կրօնին Բարոյագիտութիւնը	
Ա.— Տանաբանեայ	131

Բ. — Եօրը Առաջինութիւններ Եւ Եօրը	
Մոլուրիւններ	140
Եկեղեցի	147
Հայաստանեայց Եկեղեցի	155
Աղօք Եւ Պատամունք	159
Հրետակներ	164

ՑԱՆԿԸ

Եկեղեցիներու Տարբերութիւնը	173
Պահի բռնելու մասին	196
Եկեղեցին Եւ Օրերը	208
ԱՂՋԹ-ԲՆԵՐ	
Հաւատով խոսովանիմ	241
Սեղանի Աղօքներ	246
Ժամամուտներ	247
Առանձնական Աղօքի համար Սաղմոսներ	249
Ապաշխարութեան Շարականներ	251
Յարութեան	255
Շարական Հայաստանի Առաքեալներուն	259
» Էջմիածնի	260
» Ս. Մեսրոպի	260
» Վարդանանց	261
» Շողակարի (Եկեղեցւոյ)	262
» Մննդեան	263
» Զատկի	263



ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ

ՀԱԽԱՏՐ

ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ

ի՞նչ ըսել է «Քրիստոնէական»:

— Քրիստոնէական կ'ըսուին այն փոքր ու
մեծ գիրքեր, որ կը սորվեցնեն Քրիստոնէա-
կան կրօնի դաւանութեան սկզբունքները և
կրօնական ուրիշ գիտելիքներ :

ի՞նչ կը նւանակէ Պատաճիլ:

— Դաւանիլ կը նշանակէ բան մը ընդու-
նիլ, խոստվանիլ, հաստատել: Հետեւաբար՝
դաւանութիւն կամ դաւանանք կը նշանակէ
ընդունուած, խոստովանուած, հաստատուած
բան մը. և հո՛ս՝ Քրիստոնէական կրօնք, հա-
ւատք :

Որո՞նք շինած են Քրիստոնէականը :

— Քրիստոնէականին հիմնական սկզբունք-
ները կը գտնուին նոր Կտակարանի մէջ. բայց
Քրիստոնէական Եկեղեցւոյ առաջին պաշտօ-
նական և ընդհանրական Քրիստոնէականը շի-
նուած է Նկկիոյ Ժողովին մէջ, 325-ին, որ
կ'սկսի Հաւատամք (= կը հաւատանք) բառով
և այդ անունով ալ կը կոչուի:

Քանի որ Նոր Կտակարանի մէջ կան Քրիս-
տոնէականին սկզբունքները, բաւական չէ զա-
նոնք գիտնալ:

— Անշուշտ բաւական է: Բայց ամէն

Քրիստոնեայ անհամ պէտք եղածին չափ պատրաստուած չէ այդ սկզբունքները հասկնալու համար :

Ասկից զատ, ատոնք ցրուած են ընդարձակ գիրքերու մէջ և դժուար է որ ամէն մարդ կարող ըլլայ քով քովի բերել զանոնք և կապակցութիւն դնել ատոնց մէջ։ Ուրիշ կարեոր կէտ մըն ալ կայ. այսինքն՝ շատեր՝ շիտակ կամ ուղղափառ մտքով չեն կրնար հասկնալ զանոնք, որուն հետեւանքով տարբեր տարբեր կարծիքներ երեան կուգան եկեղեցւոյ մէջ և ասիկա տեղի կուտայ բաժանումներու։ Այս պատճառներով, անհրաժեշտ պէտք մը դարձած է Քրիստոնեականը։

Ի՞նչ կը նշանակի Ռողափառ։

— Ռողափառ՝ հայերէն թարգմանութիւնն է յունարէն օրո՛տիս բառին, որ կը նշանակէ հաւատքի մէջ Շիտակ կամ ուղիղ կարծիք ունեցող։ Յունարէն բառը հայերէն տառադարձութեամբ (որթոդոքս) ալ կը գործածուի։

Անոնք որ պաշտօնապէս բանաձեռուած և ընդունուած դաւանանքը չեն ընդունիր, կը կոչուին չարափառ, թիւր կամ սխալ կարծիք ունեցող։

Անհրաժետ պայման մըն է ուղղափառութիւնը Քրիստոնեայ ըլլալու համար։
— Տարակոյս չկայ որ Ցիսուս-Քրիստոսի

անունով բոլոր մկրտուածներ քրիստոնեայ են։ Եւ անոնց ապրած կեանքը՝ ապացոյցն է իրենց հաւատքին եւ դաւանանքին ուղղափառութեան կամ չարափառութեան։ Բայց եկեղեցին մը միութեան և ներքին զօրութեան համար անառարկելի պէտք մըն է ուղղափառութիւնը։

Երբ եկեղեցւոյ մը անդամները իրարմէտարբեր կարծիք ունին հաւատքի և դաւանանքի խնդիրներուն վրայ, և այդ կարծիքները տեղի կուտան ներքին վէճերու եւ պառակտումներու, այդպիսի եկեղեցի մը տկա՛ր է ամէն կերպով։

Ուրեմն ի՞նչ է Քրիստոնեականին արժեքը։

— Մինչև հոս տրուած բացատրութիւնները ցոյց կուտան թէ Քրիստոնեականը շատ հետաքրքրական գիրք մըն է, որ մեզի կը սորվեցնէ Ցիսուս-Քրիստոսի եկեղեցւոյն մէջ պաշտօնապէս ընդունուած եւ հաստատուած հաւատքն ու դաւանութիւնը։

Որևէ խելացի, պարկեշտ և բարի քրիստոնեայ անձ, սիրով և խոնարհութեամբ կը սորվի իր եկեղեցւոյն Քրիստոնեականը։

Մա՛նաւանդ հայ պատանիներ իրենց մանկութենէն պէտք է որ շատ լաւ սորվին իրենց Մայրենի եկեղեցւոյն Քրիստոնեականը, այս գրքոյկով։

Ի՞նչ կը նշանակի Կրօնի։

— Կրօն կամ կրօնի մէկէ աւելի խմաստ

և գաղափար ունեցող բառ մըն է . բայց հոս ,
կրօնական առումով , կը նշանակէ մարդոց Աս-
տուծոյ հետ ունեցած յարաբերութիւնը , եւ
այդ յարաբերութեան արտայայտութեան բո-
լոր կերպերը :



ՀԱՒԱՏՔ

Ի՞նչ է Հաւատք :

— Հաւատք , բառին կրօնական առումով ,
կը նշանակէ ամուր վսահութիւն աստուածա-
ցին ճշմարտութիւններու վրայ : Իսկ Պօղոս
Առաքեալ այսպէս կը սահմանէ հաւատքը . —
«Յուսացուած բաներուն հաստատութիւնն է և
չտեսնուած բաներուն ապացոյցը կամ ստու-
գութիւնը» (Երք . ԺԱ. 1):

Կարելի՞ է հաւատալ չտեսնուած բաներու :

— Այո՛ : Շատ բան կայ այս աշխարհի
մէջ , նոյն իսկ մեր շուրջ , զորս չենք տեսներ
կամ չենք կրնար տեսնել , բայց գիտենք և կը
հաւատանք որ կան ատոնք :

Կրնա՞ս օրինակներ տալ :

— Այո՛ : Նախ՝ նիւթական բաներ . զոր
օրինակ , մեր չտեսած երկիրներ , քաղաքներ ,
մարդիկ , ևայլն : Յետոյ՝ բարոյական բաներ ,
ինչպէս , առաքինութիւններ , յոյսեր , ապա-
գաներ , ևայլն : Վերջապէս՝ կրօնական ճըշ-
մարտութիւններ , զոր օրինակ՝ Աստուած ,
Հոգի , Հրեշտակ , ևայլն , զորս չենք տեսներ ,
բայց գիտենք և կը հաւատանք որ կան :

Հաւատքի անհրաժեշտ պէտք մըն է մարդոց
համար :

— Այո՛ : Մարդոց բոլոր գործերը հիմ-
նուած են հաւատքի վրայ :

Այս երկրագունդը, որուն վրայ կ'ապ-
րինք, Տիեզերքը կամ Համագոյքը, որուն մէկ
փոքրիկ մասն է այս երկրագունդը, լի՛ են
այնպիսի իրողութիւններով, զորս չենք տես-
ներ մենք և չենք հասկնար, բայց գիտենք և
կը հաւատանք որ կան:

Կրնա՞ս բացատրել թէ Ասուած, որ չի տես-
նուիր, իրօֆ կայ:

— Այո՛: Ամէնէն յառաջ մեր խելքն է
որ կը սորվեցնէ մեղի թէ Աստուած կայ:
Որովհետեւ այս աշխարհի մէջ չկայ բան մը,
որ չունենայ իր հեղինակը կամ պատճառը:
Տուն մը, առանց շինողի, չի շինուիր ինքնին:
Ժամացոյց մը կամ ուեէ մեքենայ մը ինքնիրեն
չի կրնար գոյութիւն ունենալ: Նոյնպէս այս
երկրագունդը, այս տիեզերքը, իրենց գոյու-
թեան և իրենց գոյութեան յայտնի և գաղտ-
նի օրէնքներուն հեղինակ մը, ստեղծիչ մը,
արարիչ մը ունին, որուն անունը մեր լեզուին
մէջ ԱՍՏՈՒՄԾ է: Այս է պատճառը որ ես
ալ կը հաւատամ թէ կա՛յ ԱՍՏՈՒՄԾ:

Հաւատքը միայն Ասուծոյ գոյութիւնը ա-
պացուցանելու համար պէս է:

— Ո՛չ: Մարդիկ իրենց բոլոր կեանքն ու
գործը կիմնած են հաւատքի վրայ: Վալը կամ
ապագան անորոշութիւններ եւ անստուգու-
թիւններ են. բայց մարդիկ հաւատքով կ'ապ-
րին. վասնղի իրենց բոլոր խորհուրդները և

աշխատութիւնները վաղուան, այսինքն ա-
պագային համար են:

Կրնանք լսել նոյն խոկ թէ հաւատքը հո-
գեկան կարողութիւն մըն է, որ հաւասար կեր-
պով չ'արտայայտուիր ամէն մարդուն վրայ:

Ի՞նչ է հաւատքին դերը կրօնէի մէջ:

— Կրնանք, կրնանք լսել թէ նոյն ինքն
հաւատքն է. որովհետեւ կրօնքներու ուսում-
նասիրութիւնը կը սորվեցնէ մեզի թէ ի՛նչպէս
զարգացած է մարդոց հաւատալու կարողու-
թիւնը և ի՛նչպիսի փուլերէ անցած է և ի՛նչ-
պէս հանգրուաններու է հասած սկիզբէն մին-
չեւ ցայսօր:

Հաւատքի եւ հաւատքի վերաբերեալ խըն-
դիրներու մասին խօսելու ատեն ո՞ր կէտին պէս
է ոււադրութիւն լինել:

— Պէտք է ուշագրութիւն լնել որ հա-
ւատքը չշփոթուի նախապաշարումներու հետ:

Ի՞նչ է նախապաշարումը:

— Նախապաշարումը տպէտ, ոամիկ մարդ-
կութեան մէջ տիրող սխալ համոզումներու,
կանխակալ կարծիքներու ամբողջութիւնն է,
որոնց ծագումը հին է, և որք, շատ կողմե-
րով, կը շփոթուին հաւատքի հետ:

Մենք Հայերս ալ ունի՞նք նախապաշա-
րումներ:

— Անշուշտ ունինք: Հայեր բացառու-
թիւն չեն կազմեր մարդկութեան մէջ:

Նախապաշտումներ ա' յնչափ կը շեշտուին
ո'քչափ մարդիկ չեն լուսաւորուիր ճշմարիտ
հաւատքի լուսով և ճշմարիտ կրօնքի մը գի-
տութեամբ :

Ի՞նչ է ուրեմն կրօնի մէջ նախապաշտու-
մներէ զերծ մնալու միջոցը :

— Պէտք է առաջնորդուիլ Քրիստոնէա-
կան կրօնի սկզբունքներով, որոնց աղքիւրն
է Նոր Կտակարանը, և մասնաւորապէս Սուրբ
Աւետարանը :

Որովհետեւ «Ճշմարիտ Աստուածպատու-
րիւնը ո'չ սնահաւատուրիւն մըն է եւ ո'չ ալ
սակարկուրիւն մը՝ անձնական արժանիքներ-
ստեղծելու համար հո՛ն ուր կը պակսին անոնք.
այլ է' այն՝ ինչ որ աւանդական կամ տափակ
կանոնապահուրենէ մը անդին կ'անցնի ու կը
ներւնչէ հետեւիլ հոգեկան այն խորհրդաւոր
բերումներուն՝ որոնք, առանց զինքը գրկելու
երկրաւոր կեանի մը իրական պահանջումնե-
րէն, մօս կը տանին Աստուծոյ պատամունքին»
(Եղիշէ Արքես. Դուրեան, Մի՛ն Ամսագիր,
1928, էջ 2):



ՀԱԽԱՏԱՄՔ

ՀԱԽԱՏԱՄՔԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ

ՀԱՒԱՏԱՄՔ

Ի՞նչ է Հաւատամքը :

— Հաւատամքը քրիստոնէական կրօնի հաւատալիքներուն բանաձևն է, և կամ, ինչպէս որ ըսինք առաջուանէ, Հաւատամքը առաջին Քրիստոնէականն է, որուն մէջ բանաձևուած են Քրիստոնէութեան հաւատալիքները :

Ո՞վ կամ որո՞նք շինած կամ բանաձեւած են Հաւատամքը :

— Ըստ աւանդութեան, առաջին Հաւատամքը բանաձևած են Առաքեալներ. ա'յս է պատճառը որ Առաքելական Հաւատամք կը կոչուի ան: Խակ այն Հաւատամքը, որ այժմ կայ մեր եկեղեցւոյ մէջ, ինչպէս նաև քրիստոնէական հին եկեղեցիներու մէջ, բանաձևուած է 325-ին, Նիկիոյ Ա. Տիեզերական ժողովին մէջ:

Ի՞նչ կարեւորութիւն ունի Հաւատամքը:

— Շատ մեծ է Հաւատամքին կարևորութիւնը. որովհետեւ ընդհանրապէս նոր կըտակարանի և մասնաւորապէս Աւետարանի մէջ կան ա'յնպիսի պատմութիւններ և արտայաշտութիւններ, զոր օրինակ, Աստուծոյ մասին, Յիսուս-Քրիստոսի ծննդեան և գործունէութեան մասին, Հոգին Սուրբի, Յաւիտենական կեանքի, և այլ խնդիրներու մասին, որոնց

հարազատ եւ հաւատարիմ հասկցողութեան համար պաշտօնական հեղինակաւոր մեկնութիւն մը անհրաժեշտ էր, առաջքը առնելու համար տարբեր կարծիքներու և անհամաձայնութիւններու այս կամ այն խնդրին չուրջ:

Ի՞նչ արժեք ունի ուրեմն Հաւատամբը Եկեղեցւոյ մեջ:

— Քանի որ բացատրեցինք Հաւատամբին կարեղորութիւնը, կ'ըսենք անմիջապէս թէ այդ կարեղորութեան մէջ է արդէն իր արժէքն ալ: Որովհետև Առաքեալներ, Եկեղեցւոյ նախկին Հայրեր (Վարդապետք Եկեղեցւոյ) Քրիստոնէութեան ծագման և տարածման ժամանակից են, հետեւաբար անոնք ծանօթ են այն գաղափարներուն և կարծիքներուն, որոնք կը տիրէին, այդ գարերու մէջ, Հաւատի հիմնական կէտերուն չուրջ: Հետեւաբար ուղիղ և հեղինակաւոր մեկնութիւն մը, պաշտօնական բանաձեռք, պիտի ծառայէր վերցնելու շփոթութիւններն ու տարակարծութիւնները:

Ասոր համար մէծ արժէք կը ներկայացնէ Եկեղեցւոյ կողմէն բանաձեռւած Հաւատամբը:

Կարեւորութեան կողմէն դեռ ի՞նչ կրնաս ըսել Հաւատամբի մասին:

— Քրիստոնէական Եկեղեցիներու միութեան հիմ կը կազմէ Հաւատամբը, քանի որ անոնք կ'ընդունին զայն և հանդիսաւորապէս կը յայտարարեն զայն իրենց Եկեղեցիներուն մէջ:

Ուրիշ:

— Դարձեալ, միւնոյն Եկեղեցւոյ ժողովուրդին կամ անդամներուն մէջ քրիստոնէական հաւատքի մասին համաձայնութեան եւ ներդաշնակութեան հիմն է Հաւատամբը:

Ուրեմն Եկեղեցւոյ անդամներուն համար անհրաժեշտ պայման մըն է ընդունիլ եւ գիտնալ Հաւատամբը:

— Այո՛: Ասիկա անվիճելի է . բայց, գըժքախտաբար, ոմանք պէտք եղած ուշադրութիւնը չեն ընծայեր Հաւատամբի կարեղորութեան, և իրենց Մայրենի Եկեղեցւոյն մէջ մնալով հանդերձ, կ'ուզեն շեղիլ Հաւատամբի հարազատ հասկցողութենէն:

Գոց գիտէ՞ մեր Եկեղեցւոյ մեջ ըսուած Հաւատամբը

— Այո՛.

Հաւատամբ ի մի Աստուած, ի Հայրն ամենակալ, յարարիչն երկնի եւ երկրի, երեւելեաց եւ ամերեւորից:

Եւ ի մի Տիր Յիսուս-Քրիստու, յՈրդին Աստուծոյ, ծնեալն յԱստուծոյ հօրէ միածին, այսինքն յեղութեան Հօր: Աստուած յԱստուծոյ, որոյ ի լուսոյ, Աստուած ճշկարիչ՝ յԱստուծոյ ճշկարէ ծընունի եւ ո՞չ արարած: Նոյն իմբն ի թնուրենի Հօր, որով առենայն ինչ եղեւ յերկինս եւ ի վերայ երկրի, երեւելիի եւ ամերեւոյրի: Որ յաղագ մեր մարդկան եւ վասն մերոյ փրկութեան իշեալ

յերկնից՝ մարմնացաւ, մարդացաւ, ծնաւ կատարելապիս ի Մարդանայ սրբոյ կուսին Հոգւովն Սրբով։ Որով հառ մարմին, հոգի եւ միս, եւ զամենայն որ ինչ է ի մարդ՝ ճշմարտապէս եւ ոչ կարծեօք։ Չարչարեալ, խաչեալ, քաղեալ, յերրորդ առոր յարուցեալ, եղեալ ի յերկինս նովին մարմնովն նասաւ ընդ ացնի Հօր։ Գաղոց է նովին մարմնովն եւ փառօֆ Հօր ի դատել զինուանիս եւ զմեռեալս, որոյ քաղաքորութեան ոչ գոյ վախճանան։

Հաւատասի եւ ի Սուրբ Հոգին, յանեղն եւ ի կատարեալն, որ խօսեցաւ յօրին եւ ի Մարզարեալ յԱւետարան։ որ էջն ի Յորդանան, բարողաց յԱռաքեալսն եւ քնակեցաւ ի Սուրբս։

Հաւատամի եւ ի մի միայն Ընդհանուրական եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի։

ի մի մկրտորիսն։

յԱպաշխարութիւն։

ի յաւուրիւն եւ ի բողուրիւն մեղաց։

ի Յարուրիւնն մեռեցոց։

ի դաւատանն յաւիտենից հոգւոց եւ մարմնոց։

յԱրքայուրիւնն երկնից

եւ ի կեանն յաւիտենական։

Իսկ որ ասեն՝ է՛ր երբեմն յորժամ ոչ է՛ր Որդին, կամ է՛ր երբեմն յորժամ ո՛չ է՛ր Սուրբ Հոգին, կամ թէ յոչէից եղեն կամ յայլմէ էութենէ ասեն լինել զՈրդին Աստուծոյ եւ

կամ զՍուրբ Հոգին, եւ թէ՝ փոփոխելիք են կամ այլայլելիք, զայնպիսիսն նզովէ կաթողիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի։

62098-67

Իսկ մեք փառաւորեսցոյ որ յառաջ յան զյահիտեանս, երկիր պազանեղով Սրբոյ Երրորդութեանն եւ միոյ Աստուծութեանն Հօր եւ Որդոց եւ Հոգւովն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յայիտեանս յայիտենից. Ամեն։



ՀԱԽԱՏԱՄՔԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ

Ի՞նչ է Հաւատամբին բովանդակութիւնը:
— Հաւատամբը կը բովանդակէ տասը կէտեր կամ խնդիրներ, որք են.

ա. — Աստուած.

բ. — Որդի.

գ. — Հոգի.

դ. — Եկեղեցի.

ե. — Մկրտութիւն.

զ. — Մելք.

հ. — Մեռելոց Յարութիւն.

լ. — Յաւիտենական (կամ վերջին) Դատաստան:

թ. — Երկնից Թագաւորութիւն:

ժ. — Յաւիտենական կեանք (կամ անմահութիւն հոգւոյ):

Ասուած ի՞նչպէս բանաձեւուած եւ նըկարագրուած է Հաւատամբի մէջ:

— Կը հաւատանք մեկ Աստուծոյն. այսինքն՝ Աստուած մեկ է, ուրիշ աստուածներ չկան, և այդ մէկ Աստուած՝ է Հայր ամենակալ (ամէն բանի տէր, ամէն բան իր ձեռքին մէջ ունեցող), որ ստեղծեց երկիրը եւ երկինքը, տեսանելի եւ անտեսանելի բոլոր բաները:

ՈՐԴԻՔԻ:

— Կը հաւատանք մեկ Որդիկին, որ ծնած է նոյնինքն Հօր Աստուծոյ էութենէն։ Որդին ալ ճշմարիտ Աստուած է, լոյս է, որովհետեւ Աստուծմէ ծնած է եւ ո՛չ թէ ստեղծուած (ծնունդ և ո՛չ արարած):

Որդին Աստուած մարդոց փրկութեան համար իջաւ երկինքէն և Սուրբ Հոգիին միջոցաւ ծնաւ սուրբ կոյս Մարիամէն, և եղաւ կատարեալ մարդ, ճիշդ մեզի պէս, և չարչարուեցաւ, խաչուեցաւ, մեռաւ, թաղուեցաւ և երրորդ օրը յարութիւն առաւ, նոյն մարմնով երկինք ելաւ և նստաւ Հօր աջ կողմը։ Միւնոյն մարմնով ալ պիտի գայ՝ դատելու համար ողջերն ու մեռածները, պիտի թագաւորէ, և անոր թագաւորութիւնը վերջ (վախճան) չունի:

ՀՈԳԻՔԻ:

— Կը հաւատանք մեկ Սուրբ-Հոգիի, որ անել է (ստեղծուած կամ եղած չէ), և կատարեալ: Այս Հոգին է որ խօսեցաւ Օրէնքի և Մարգարէներու (Հին Կտակի) միջոցաւ, Յորդանան իջաւ (Յիսուս Քրիստոսի մկրտութեան ատեն), քարոզեց առաքեալներուն միջոցաւ և բնակեցաւ սուրբերուն մէջ:

ԵԿԵՂԵՑԻՔԻ:

— Կը հաւատանք մեկ Եկեղեցի (այսին-

քըն՝ քրիստոնէական եկեղեցին մէկ է), որ
լնդիանուր է, Առաքելական է և Սուրբ է: (*)

Իսկ մնացածնե՞րը:

— Կը հաւատանք մէկ Մկրտութեան (այսինքն անձ մը միայն մէկ անգամ կը մկրտուի), Ապաշխարութեան, մեղքերու թողութեան, մեռելներու յարութեան, յաւիտենական (վերջին) դատաստանի, երկինքի թագաւորութեան և յաւիտենական կեանքի:

Ծանօթ. — Մեռելներու յարութիւն, վերջին դատաստան, յաւիտենական կեանք, ևայլն, ինչ որ հանդերձեալ կեանքի կը պատկանի, ասոնք վախճանաբանական խնդիրներ են, որոց մասին կը խօսուի Աստուածաբանութեան մէջ: Ասոնք քիչ շատ պատրաստուած միտքերու մատչելի խնդիրներ են: Իսկ այս խնդիրներու մասին չպատրաստուածներու և մանուկներու գաղափար տալու համար բաւական է սորվեցնել անոնց ինչ որ կայ Աւետարանի մէջ:

Այս Հաւատամբը ե՞րբ կ'ըսուի մեր եկեղեցւոյ մէջ:

— Ամէն օր, ձաշու գիրքերուն և Աւետարանին ընթերցումէն յետոյ, պատշաճ հանդիսաւորութեամբ, ձեռնամած:

Ծանօթ. — Այս Հաւատամբի հետևելով, ուրիշ երկու Հաւատամբներ ալ խմբագրուած են մեր եկե-

ղեցւոյ մէջ: Մէկը ժամագիրին սկիզբը, «Խոստովանիմք և հաւատամբ ամենակատար սրտիւ» սկսուածով, որ ամէն առտու ժամերգութեան չսկսած կ'ըսուի ժամարար քահանայի կողմէն: Դարձեալ, Քահանայական Զեռնադրութեան կոչման արարողութեան մէջ՝ ընծայեալը այս Հաւատամբով կուտայ իր դաւանութիւնը:

Հատ մըն ալ կայ, հակիրճ և խիտ, որ դրուածէ Մկրտութեան կանոնին մէջ, Հաւատամբ յամենասուրբ Երրորդուրիմն սկսուածով: Ասիկա պիտի ըսէ մկրտութեան եկողը, եթէ չափահաս է. իսկ եթէ փոքրիկ մըն է ան, իր կնքահայը պիտի ըսէ:



(*) Ցեսոյ առանձին պիտի խօսինք եկեղեցւոյ եւ եկեղեցիներու վրայ:

ԱՄԵՐԻԿՈՒՐՔ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ

ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ

Ի՞նչ ըսել է Ամենասուրբ Երրորդութիւն։
— Հայր Աստուած, Որդի Աստուած,
Սուրբ-Հոգի Աստուած, Երեքը միասին կը կո-
չուի Ամենասուրբ Երրորդութիւն։

Ներսի Շնորհալի Հայրապետը ի՞նչ կ'ըսէ
Երրորդութեան մասին։

— Պէտք է որ Քրիստոսի Երկրպագողներ
և Ամենասուրբ Երրորդութեան անունով մկրո-
տուածներ խոստովանին թէ Հօր և Որդւոյ և
Հոգւոյն Սրբոյ Երեք անձնաւորութիւնները
համագոյ են։

Ի՞նչ կը նեանակէ համագոյ։
— Համագոյ կը նշանակէ միենոյն գոյու-
թիւնը ունեցող. հետեաբար՝ զատ զատ Երեք
աստուածներ չեն Հայր, Որդի և Ս. Հոգի,
այլ Մի (մէկ) Աստուած։ Շնորհալին կ'ըսէ։
Մի բնութիւն, մի աստուածութիւն, մի իշխա-
նութիւն, համապատիւ և զուգափառ։ Մէկէ
մը չեն եղած (ստեղծուած), սկիզբ և վերջ
չունեցող, այսինքն՝ յաւիտենական։

Երբ ծնունդ կ'ըսուի, պէտք չէ՛ իմանալ
մարդոց ծննդեան սովորական կերպերը. այլ՝
ինչպէս լոյսէ լոյս կը ծնի կամ կըակէ կըակ,

և կամ թէ, քիչ շատ հեռաւոր օրինակով մը,
մեր միտքէն (ուղեղէն) ծնած խօսք:

Հոգին կը բդիսի Հօրմէն, փառակից է Որ-
դին, և կատարեալ Աստուած է Հօր և Որ-
դին նման:

Ասոնք դժուար եւ անիմանալի բաներ են,
ի՞նչպէս կարելի է ըմբոնել:

— Այո՛, դժուար են մեր միտքերուն հա-
մար. բայց հաւատացեալ մարդու համար դըժ-
ուար չեն. որովհետեւ հաւատքով միայն կ'ըմ-
բընուին այսպիսի խրթին խնդիրներ: Ներսէս
Շնորհալի կ'ըսէ. «Անհասկնալին հասկնալու
միակ միջոցը ուրիշ բան չէ, բայց եթէ հա-
ւատալ Սուրբգերքի մէջ ըսուածներուն:

ԱՍՏՈՒԱԾ

Ո՞վ է Աստուած:

— Ինչպէս որ տեսանք հաւատամբի մէջ,
Աստուած է բոլոր տիեզերքին արարիչը, եւ
Տէր Յիսուս-Քրիստոսով յայտնուած եւ բացա-
տրուած Հայրը:

Ո՞ւր է Աստուած:

— Աստուած մարդոց պէս մարմնաւոր էտկ
մը չէ որ տեղ ունենայ: Հոգի՛ է ան և ամեն-
ուրեք, այսինքն՝ ամէն տեղ:

Ի՞նչ ըսել է աստուածպատութիւն:

— Աստուածպաշտութիւն կը նշանակէ
պաշտել զԱստուած, ծառայել Աստուածոյ:

Մարդիկ կը ծառայեն Աստուածոյ երբ կը
սիրեն զայն իրենց բոլոր հոգիով, և կը պահեն
աստուածային պատուիրանքը եւ կ'աղօթեն
անոր:

Ինչո՞ւ համար աստուածապատ պիտի ըլ-
լանի:

— Որովհետեւ Աստուած մեր արարիչն է.
մեր վայելած բոլոր բարիքները ան կու տայ
մեզի. ան սիրեց մեզ և միշտ կը սիրէ:

Աստուած ի՞նչպէս կը սիրէ մեզ:

— Սուրբ Առետարանի մէջ կը կարդանք.

Աստուած ա'յնչափ սիրեց աշխարհը (մարդկութիւնը) որ նոյն իսկ իր միածին որդին տուաւ անոր համար (Յովի. Գ. 16), այսինքն՝ Տէր Յիսուս-Քրիստոսը, որ յայտնեց մարդոց թէ ո'վ է Աստուած և թէ ի'նչպէս պէտք է աղօթել անոր:

Ի՞նչպէս պէս է աղօթել Աստուծոյ:

— Մեր աղօթքը պէտք է ըլլայ հոգեոր. վասն զի Աստուած հոգի է, և հոգիով և ճշշմարտութեամբ պէտք է աղօթել անոր (Յովի. Դ. 24): Որովհետեւ նոյն իսկ մեր նիւթական պէտքերը ծառայելու են մեր հոգեոր կեանքը աղնուացնելու և բարձրացնելու:

Աստուած կը տեսնուի՞:

— Ո՞չ: Քանի որ Աստուած հոգի է, չի տեսնուիր մարմի աչքերով. բայց կը տեսնուի կամ կը յայտնուի մաքուր սիրտ ունեցողներուն: Սուրբ Աւետարանը կ'ըսէ. «Երանի՛ անոնց որ մաքուր սիրտ ունին. որովհետեւ անոնք զԱստուած պիտի տեսնեն» (Մատքես Ե. 8):

Աստուած ուրիշ կերպով ալ կը տեսնուի՞:

— Այո՛: Մեր Տէրը կ'ըսէ. «Այն որ զիս տեսաւ, Հայրը տեսաւ» (Յովի. ԺԴ. 9): Այսինքն՝ անոնք որ կը սիրեն Տէր Յիսուսը և կ'ապրին անոր կեանքը, անոնք կը տեսնեն զԱստուած:

Աստուած ի՞նչ սորոգելիներով նկարագրուած է Աւետարանի մեջ:

— Աստուած ամէնէն բարձր կատարելութիւնն է. ասոր համար է որ Տէրն մեր ըսաւ. «Կատարեալ եղէ՛ք ձեր երկնաւոր Հօր պէս» (Մտք. Ե. 48):

Աստուած Բարի է (Ղկս. ԺԼ. 9):

Աստուած Ճշմարիտ է (Յովի. ԺԷ. 3):

Աստուած Սէր է (Ա. Յովի. Դ. 8):

Այս Կատարեալ, Բարի, Ճշմարիտ, Սէր, եւ այլն, սորոգելիները (կամ յատկանիւները), ի՞նչ նշանակութիւն ունին մեր գործնական կեանքին մեջ:

— Մարդ ստեղծուած է աստուածային գէմքով. հետեւաբար՝ պահելու համար իր աստուածային նկարագիրը մարդ պէտք է աշխատի ըլլալ միշտ՝ կատարեալ, բարի, ճշմարիտ և սիրով զեղուն:

Ո՞րն է այս բոլոր սորոգելիներուն նիմի:

— Սէրը: Անկեղծ սէր ունեցող քրիստոնեայն կ'ըլլայ բարի, ճշմարիտ եւ կատարեալ:

Սիրոյ մասին ինչե՛ր ըսաւ մեր Տէրը:

— Սիրեցէ՛ք զիրար, ձեր անձին պէս, նոյն իսկ սիրեցէ՛ք ձեր թշնամիները (Մտք. Ե., Մրկ. ԺԲ., Ղկս. Զ): Նոր պատուիրան մը

կուտամ ձեզի որ սիրէք զիրար . ինչպէս որ
ես սիրեցի ձեզ , դուք ալ այնպէս սիրեցէք զի-
րար (Յովի . ԺԳ . 34):

Կրնանք ըսել թէ ամբողջ նոր կտակարանի
բարոյականը հիմնուած է Սիրոյ վրայ : Յով-
հաննու Աւետարանը և Թուղթը , ինչպէս նաև
Ա . Կրնթ . ԺԳ . Դլուխը շատ կարևոր են քրիս-
տոնէական Սիրոյ արժէքը հասկցնելու համար :

Մարդիկ արդեն չե՞ն սիրեր զիրար :

— Մարդիկ անշուշտ կը սիրեն զիրար , և
կը սիրեն նաև ուրիշ շատ բաներ . սակայն
այս սէրը հիմնուած է շահու կամ պէտքի կամ
հաճոյքի վրայ :

Աստուածային սէրը , որուն վրայ է խօս-
քը , շահախնդրական չէ : Քրիստոնեաներ այս
սիրով սիրելու են զիրար , որպէսզի կատար-
եալ ըլլան իրենց Երկնաւոր Հօր նման :

Կարելի՞ է այս աշխարհի մեջ , որ չարի-
ւերով լի է , ասուածային սիրով սիրել զիրար :

— Այս աշխարհը աւելի բարիքներով լի
է քան թէ չարիքներով : Մարդիկ են որ կը
մշակեն չարիքները , քանզի չե՛ն սիրեր զի-
րար աստուածային սիրով : Շահ , նախանձ ,
ատելութիւն , ագահութիւն , տեսակ տեսակ
ցանկութիւններ , ևալն , մէկ խօսքով , չա-
փաղանց եսապաշտութիւն , բարիքները կը
փոխեն չարիքի :

Ի՞նչ պէս կ ըլլայ ուրեմն քրիստոնեանե-
րուն պարտականութիւնը այս աշխարհի մեջ :

— Քրիստոնեաներուն պարտականութիւ-
նը պիտի ըլլայ չտարուիլ աշխարհային չա-
րիքներու հոսանքն : Մեծ և լուրջ աշխա-
տանք կը պահանջէ ասիկա . և արդէն ասոր
մէջ է քրիստոնեայ մարդու քաջութիւնը կամ
առաքինութիւնը : Եթէ աշխարհը մութ է ,
քրիստոնեան պիտի լուսաւորէ զայն ճրագի մը
նման . եթէ աշխարհը անհամ է , քրիստոնեան
է որ պիտի համեմէ զայն աղի պէս : Այսպէս
պատուիրեց Տէրը իր աշակերտներուն և բոլոր
իրեն հետևողներուն (Մքր . Ե . 13-16):

Վերջապէս քրիստոնեաներ այնպէս ապ-
րելու են իրենց հաւատքին կեանքը որ քրիս-
տոնէական վարդապետութիւնը փառաւորուի
(Ծիռու Բ . 10):

Ո Ր Դ Ի

Ո՞վ է Որդին:

— Որդին թէ՛ Աստուած է և թէ՛ Մարդ։
Ինչպէս որ տեսանք, անոր աստուածութիւնը
կը նկարագրուի Հաւատամբի մէջ, իբրև Միա-
ծին, ծնած նոյն ինքն Հօր Աստուծոյ էութե-
նէն։ Ասիկա կը նշանակէ թէ կատարեալ աս-
տուած է Որդին, քանի որ Աստուծոյ էութե-
նէն կամ Բնութենէն կը ծնի։ Այս է պատ-
ճառը որ Որդին կը կոչուի նաև ԼլոՅ, քանի
որ Աստուած Լո՛յս է։ Եւ այսպէս՝ Աստուծոյ
բոլոր ստորոգելիները Որդւոյն ալ ստորոգե-
միներն են։

Եթէ Որդին Աստուած է, ի՞նչպէս մարդ
կ'ըլլայ։

— Մատթէոսի և Ղուկասու Աւետարան-
ներէն կը սորվինք թէ Որդին Աստուած մարդ
կ'ըլլայ հրաշալի պարագաներու մէջ։ Հաւա-
տամբի բացատրութեամբ, ինչպէս որ տեսանք,
Որդին Ծնունդ է եւ ո՛չ թէ արարած կամ
ստեղծուած։ ան մարդոց փրկութեան համար
իջաւ երկինքէն և Սուրբ Հոգիով ծնաւ սուրբ
կոյս Մարիամէն։ կատարեալ մարդ եղաւ.
Փրկութեան գործը կատարեց մարդոց մէջ, և
իբր ապացոյց իւր աստուածութեան, չարչա-

րուելէ, մեռնելէ և թաղուելէ երեք օր ետ-
քը յարեաւ, համբարձաւ երկինք և նստաւ
Հօր աջ կողմը։ Ան դարձեալ պիտի գայ այս
աշխարհ դատելու համար մեռելներն ու ող-
ջերը հաւասարապէս։

Ասոնք խելք չիասնելիք պատմութիւններ են,
կարելի՞ է հասկնալ։

— Ստոյգ է որ մարդկօրէն դժուար է խելք
հասցնել Յիսուս-Քրիստոսի աստուածութեան
և մարդկութեան խորհուրդին։ բայց նոյնչափ
ստոյգ է Որդւոյն աստուածութիւնը, որուն
վրայ հիմնուած է բովանդակ Քրիստոնէութիւնը։

Եթէ խելքերնիս չի հասնիր ասոր, բայց
հաւատքնիս կը հասնի, կամ Ս. Ներսէս Ծնոր-
հալիի ըսածին պէս, «Անհասկնալին հասկնա-
լու միակ միջոցն է հաւատալ Սուրբ Գիրքի
մէջ ըսուածներուն . . . որովհետեւ աստուա-
ծային ծնունդին խելք չի հասնիր և խօսքով
չի բացատրուիր։ Հետեւաբար քրիստոնեանե-
րու պարտաւորութիւնն է, խոնարհութեամբ
ընդունիլ Սուրբ Գրոց մէջ աւանդուածները և
Սուրբ Հայրերու բացատրութիւնները այս մա-
սին, և լա՛ւ սորվիլ Աւետարանի պատմու-
թիւնը այս մասին։

Ծնորհալի Հայրապետը ի՞նչպէս կը նրկա-
րագրէ Որդւոյն աստուածութիւնն ու մարդկու-
թիւնը։

— Բանն Աստուած (= Որդին) Գաբրիէլ

հրեշտակապետին աւետիքով իջաւ կոյս Մարիամին արգանդը, անկէ առաւ մարմին, հոգի և միտք, զանոնք խառնեց և միացուց իր աստուածութեան հետ, ինը ամիս զարդացաւ անոր արգանդին մէջ տղու պէս և ծնաւ կատարեալ աստուած և մարդ, էռութեամբ (բընութեամբ) անշփոթ և միութեամբ անբաժանելի: Մէկ Քրիստոս, միացած երկու բընութիւններէն մէջ կ անձնաւորութիւն: Իրրե մարդ կաթով սնաւ, իրրե Աստուած փառաւորուեցաւ երեշտակներէն. երեսուն տարի շրջեցաւ աշխարհի վրայ՝ մինչեւ մարդկային հասակի լրումը, իրրե մարդ մկրտուեցաւ ծառայէն (= Յովհաննէս Մկրտիչէն) և իրրե Որդի Բարձրելոյն վկայուեցաւ Հօրէն և Հոգիէն: Իրեւ մարդ փորձուեցաւ Սատանայէն, և իրրե Աստուած յաղթեց փորձիչին: Իրրե մարդ անօթեցաւ, ծարաւեցաւ, քնացաւ, լացաւ, յոդնեցաւ մարմին օրէնքին տակ, իրրե Աստուած սքանչելիքներ եւ հրաշքներ գործեց, աստուածային զօրութիւն ցոյց տուաւ: Իր կամքով չարչարանքի եկաւ, անչարչարելին մեր չարչարելի բնութիւնով չարչարուեցաւ խաչի վրայ. մահուան պարտք չունեցողը մեր այս մահկանացու մարմնով մեռաւ, մեղքով մռած մեր այս բնութիւնը կենդանացնելու համար. գերեզման իջաւ՝ աւարեց կրկին Պըժովիքները, աստուածութեան հետ միացած մարդկային հոգիով, դժոխքի մէջ գտնուող

հոգիներուն ազատութիւն չնորհեց. իսկ իւր աստուածային մարմնին յայտնութեամբը՝ այս մահկանացու բնութեան, մահուան ապականութենէն ազատուելու համար, յարութեան յոյսը տուաւ. երրորդ օրը իշխանաբար (հեղինակօրէն) յարութիւն առաւ մեռելներէն, երեսցաւ իր 12 եւ 72 աշակերտներուն եւ հինգ հարիւրներուն եւ ուրիշ շատերուն, որ անոր վկաներն ու քարոզիչները եղան բոլոր տիեզերքի մէջ. քառասուն օր երեցաւ անոնց եւ խօսեցաւ: Քառասուն օրերու լրումէն ետքը երկինք վերացաւ և Զօր աջ կողմը նստաւ մեր բնութիւնով, որմէ անբաժան էր իր աստուածութիւնով: Նոյն մարմնով պիտի գայ՝ իր Զօր աստուածային փառքին մէջ, մեռելները յարուցանելու եւ աշխարհը արդարութեամբ գատելու, բարեգործներուն տալով բարիքներու ժառանգութիւնը և անվերջ թագաւորութիւնը, իսկ չարագործներուն տալով յաւիտենական ամօթը և իւրաքանչիւրի գործին համեմատ տանջանքներ:

Ենորհալի Հայրապետը ի՞նչպէս կը վերջացնէ Որդւոյն աստուածութեան եւ մարդկութեան մասին իր խօսիերը:

— Ճշմարիտ հաւատքի այս գաւանութիւնը կիմն է մեր մէջ գտնուող աստուածային տաճարին. իսկ բարի գործեր այս հիման վրա'յ է որ կը շինուին, ինչպէս որ Տէրն ալ

Պետրոսին դաւանութիւնը իբրև վէմ հիմ դը-
րաւ իր իմանալի եկեղեցւոյն և զինքն ալ
իրեւ շինող, և ամէն ազգերէ իր ընտրեալ-
ներուն բարեգործութիւններն ալ իբրեւ շի-
նուածանիւթ փոխանակ քարի, փայտի և ու-
րիշ պիտոյքներու:

Որդին ճարտարապետ է, իսկ մենք հրա-
մանակատար մշակներ. որովհետև ինքն ըստ
իր աշակերտներուն թէ առանց ինձի չէ՞ք
կրնար բան մը ընել:

Իսկ Պօղոս Սոռաքեալ կ'ըսէ. Ես հիմ դը-
րի Աստուծոյ իմաստութիւնը, այսինքն՝ Որ-
դին, որ է Քրիստոս, և մեր անոր մասին ու-
նեցած ճշմարիտ հաւատքը: . . . Այս հաւատ-
քին վրայ գործքով կը շինուի շէնքը, իւրա-
քանչիւրի կամքին համեմատ, բարի կամ չար:
Կրնայ մէկը այս հիմին վրայ ոսկի շինել, որ
է արդարութիւն և ճշմարտութիւն. ուրիշ մը
կրնայ արծաթ շինել, որ է մտքի մաքրու-
թիւն և սրտի սրբութիւն. ուրիշ մը կրնայ
թանկագին քարեր շինել, որոնք մասերն են
բանկագին քարեր շինել, որոնք մասերն են
բազմապատիկ առաքինութիւններու, որք են
սէր, խոնարհութիւն, ողորմածութիւն, անո-
խակալութիւն, պահք, աղօթք, ժուժկալու-
թիւն. ասոնք և ասոնց նման բաներ են թան-
գագին քարեր ըստածները, որ արդարներու
կագին քարեր ըստածները, որ արդարներու
կողմէն կը շինուին հաւատքի հիմերուն վրայ:

Բայց մեզսասէրներ, կ'ըսէ Պօղոս, այս-
պիսի թանկագին և հաստատուն նիւթերէ չե՞ն

շիներ շէնքը հաւատքի հիմերուն վրայ, այլ
անարժէք եւ գիւրավառ նիւթերէ, ինչպէս՝
փայտ, խոտ, եղէգ. փայտը կը նմանի թանձ-
րագոյն մեղքերու, այսինքն՝ սպանութեան,
պոռնկութեան, գողութեան, յափշտակու-
թեան, եւ այսպիսիներու. խոտը կը նմանի
սրտի մէջ ժողովուած չար խորհուրդներու.
եղէգը կը նմանի գարշելի խօսքերու, զոր
մարդիկ կը հանեն իրենց բերնէն, և իրենց
լեզուն գործիք ընելով սատանայի, կ'անար-
գեն և կը նախատեն իրենց ընկերները տեսակ
տեսակ հայհոյանքով, որ գեղջուկ լեզուով
յիշոցք կը կոչուի, իսկ Սուրբգրոց լեզուով՝
անեծք և քենամանք: Ստութիւն, չարախօսու-
թիւն, մատնութիւն և ասոնց նման անիրաւ
խօսքեր եղէցի օրինակին մէջ են:

Իրարու հակառակ այս շինուածանիւթե-
քը, յարգիներն ու անարգները, կ'ըսէ Պօղոս,
կրակը պիտի զատէ, որովհետեւ դատաւորը
կրակով պիտի յայտնուի:

Եթէ հաւատքի հիմին վրայ շինուած գոր-
ծը ոսկի է և արծաթ ու թանկագին քարեր,
ասոնք չեն աւրուիր, այլ կը մաքրուին կը-
րակով և գործողը վարձք կ'ընդունի: Իսկ ե-
թէ խոտ, փայտ և եղէգ է շինուածը, շու-
տով կը փճանան կրակէն, և գործողն ալ կը
տուժէ:

Որովհետեւ, ինչպէս որ ապարանք մը
միայն իր հիմով բաւական չէ բնակելու հա-

մար, այլ պէտք են պատ և ձեղուն և ուրիշ շինուածներ, անանկ ալ մարդը միայն հաւատքով, այսինքն առանց գործքի, չի կրնար ինքինք Աստուծոյ տաճար շինել: Եւ ինչպէս որ գլուխը, առանց մարմնի չի կրնար կենդանութիւն ունենալ և ո՛չ ալ մարմինը՝ առանց գլխու, ասանկ ալ հաւատքը առանց գործքի և գործքը առանց հաւատքի, երկուքն ալ մեռած են ըստ Առաքեալին:

Ասոր համար կ'աղաչեմ ամէնքիդ ալ որ ծշմարիտ Հաւատքին — զոր ընդունեցիք Աւազանէն ծնելու ատեն եւ զոր հաստատ կը պահէք — արդար գործեր ալ յարմարցնէք, որպէս զի միայն մէկ աչքով չլուսաւորէք ձեր մարմինը, այլ երկու աչքերով պայծառանաք: Ասկից զատ կարեռութիւն մի՛ ընծայէք անմիտներու սին յոյսին, որոնք կ'ըսեն թէ քըրիստոնեայ մարդու համար բաւական է ճշշմարիտ հաւատքը՝ տանջանքներէն փրկուելու և արքայութեան արժանանալու համար: Վասընդի, ինչպէս որ մեռած անդամներ անպէտ են, այնպէս ալ մեռած հաւատքը զօրութիւն չի տար հոգիին և ընդհակառակը առաւելագոյն տանջանքներու պարտական կ'ընէ այդ հաւատքը ունեցողը:

Հ Ս Գ Ի

Ի՞նչ է Հոգին:

— Հոգին, աստուածաբանական լեզուով, բխումն է Հօրէն և փառակից Որդւոյ: Հոգին կատարեալ Աստուած է Հօր և Որդւոյ պէս:

Ի՞նչ կը կոչուի աստուածային Երեք անձերու միաւորութիւնը:

— Ամենասուրբ Երրորդութիւն:

Երեք զատ զատ անձեր ի՞նչպէս կրնան մի լլալ:

— Երեք անձինք միւնոյն բնութիւնը ունին:

Աստուած՝ անսկիզբն է և անեղ: Անսկիզբն կը նշանակէ սկիզբ կամ ծագում չունեցող, այսինքն՝ ինքնազոյ. իսկ անեղ կը նշանակէ անսեղծ, այսինքն մէկու մը կողմէն չստեղծածուած, չեղած:

Որդին՝ ծագումն կամ ծնունդ է Հօրմէն: Այս ծագումը կամ ծնունդը հասկցնելու համար իբրեւ օրինակ կը տրուին լոյս եւ կրակ. ինչպէս որ լոյսէն լոյս կը ծնի կամ կը ծագի և կրակէն ալ տաքութիւն, այսպէս ալ Որդին կը ծնի կամ կը ծագի Հօրմէն:

Շնորհալի ի՞նչ կ'ըսէ այս մասին:

— Լոյս և կրակ թէկ զատ զատ «անձ»եր

Են, բայց միևնոյն են «բնութեամբ»։ այսպէս ալ «լոյս Որդի» կը ծնի «լոյս Հօրէն», և Որդուոյն աստուածութեան կրակը կը ծագի Հօր աստուածութեան կրակէն։ հետեւաբար «այլեւայլ» չեն, այլ միևնոյն բնութիւնը ունին։

Ի՞նչ է Հոգիին պատօնը։

— Ինչպէս որ բացատրուած է Հաւատամի՛ մէջ, Հոգի՛ն է որ խօսած է Հին Ուխտի մէջ, Սուրբքիրքի (օրէնք և մարգարէք) մէջ, նոյն Հոգին է որ Յորդանան իջաւ Յիսուս-Քրիստոսի մկրտութեան ատեն, քարոզուեցաւ առաքեալներու բերնով և գրուածներով։ նոյն Հոգի՛ն է որ բնակեցաւ սուրբերու մէջ։ այսինքն՝ Պենտեկոստէին, վերնատան մէջ, իջաւ առաքեալներուն Վրայ։

Շնորհալին ի՞նչ կերպով կը բացատրէ Երարդութեան երեք անձերուն պատօնը։

— Հայրը ուզեց ստեղծել երևելի և աներեսոյթ արարածները։ Որդին՝ անդոյներէն գոյացուց զանոնք. Սուրբ Հոգին ալ իմաստութեամբ զարդարեց զանոնք։

Աւետարանի մէջ ի՞նչպէս նկարագրուած է Հոգին։

— Իբրեւ Ներշնչում, Իմաստութիւն եւ Միսիթարութիւն։ Զոր օրինակ, Կոյս Մարիամու յղացման պարագաներուն մէջ Ս. Հոգի՛ն է հովանաւորողը (Մտք. Ա., Ղկա. Ա.): Յի-

սուս-Քրիստոս Հոգիո՛վ է որ պիտի մկրտէ (Մրկ. Ա. 8): Ս. Հոգին է որ կը ներշնչէ եւ իմաստութիւն կուտայ խօսելու (Մրկ. ԺԳ., Ղկա. ԺԲ.): Յիսուս-Քրիստոսի հրաշագործութիւններուն մէջ ալ կը յայտնուի Հոգին (Մտք. ԺԲ.): Ս. Հոգի՛ն է Միսիթարիչը (Յովհ. ԺԴ.), և աններելի մեղք է հայրոյել Հոգւոյն դէմ (Մտք. ԺԲ., Մրկ. Գ., Ղկա. ԺԲ.):

Առաքելական ժամանակներու մէջ Ս. Հոգւոյն ներգործութիւնը կը յայտնուի մեծ արդիւնաւորութեամբ։ Մասնաւորապէս ուշագրաւ են Գործ Առաքելոցի պատմութիւնները Ս. Հոգւոյն ներգործութեան մասին։

Ի՞նչ կը հետեւի Հոգին Սուրբի մասին այս բոլոր բառաձներեն։

— Կը հետեւի թէ Սուրբ Հոգին, իբրեւ աստուածային կատարեալ անձնաւորութիւն, գործօն զօրութիւն մըն է քրիստոնէական կեանքի մէջ։ Սէրը, Ճշմարտութիւնը, իմաստութիւնը, Շնորհքը կ'անձնաւորէ Ան։ հաւատացեալները Աստուծոյ տաճար կը շինէ և հաւատացեալներու բազմութեամբ կը կազմակերպէ եկեղեցին։ վերջապէս կ'առաջնորդէ հաւատացեալներուն անոնց բոլոր կեանքի ընթացքին, արդիւնագործելով անոնց պէս պէս շնորհները, ի նպաստ Աստուծոյ թագաւորութեան հաստատութեան մարդոց մէջ և մշտընջենաւորման։

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ի՞նչ կը նշանակի Խորհուրդ։
— Խորհուրդ, բառին կրօնական և աստուածաբանական իմաստով, կը նշանակէ անտեսանելի բաներու յայտնութիւնը. զոր օրինակ, Մկրտութեան մէջ մկրտուողին քրիստոնեայ դառնալը՝ խորհուրդ մըն է, ծածուկ բան մը, և ա'յն ծէսն ու արարողութիւնը, որոնց համեմատ կը կատարուի մկրտութիւնը, իրական արտայայտութիւնն է խորհուրդին։ Հետևաբար. խորհուրդ կը նշանակէ ո'չ միայն ծածուկ բան մը, այլ նաեւ ատոր արտայայտութեան արտաքին ձեւերն ու կերպերը, կամ՝ արարողութիւններն ու ծէսերը։

Ի՞նչ կերպով կ'ըմբռնենք Խորհուրդը։
— Խորհուրդը կ'ըմբռնենք հաւատքով և երկիւղածութեամբ։ Վասն զի քրիստոնէական սուրբ կրօնը ինքնին հիմնուած է հաւատքի վրայ, ինչպէս որ տեսանք։ Հետևաբար առանց հաւատքի և առանց երկիւղած նկարագրի կարելի չէ ընդունիլ խորհուրդը։

Ի՞նչ է խորհուրդներուն նպատակը։
— Խորհուրդները հոգեւոր աղդակներ եւ միջոցներ են քրիստոնեաներուն համար միշտ մնալու աստուածային շնորհքի մէջ և ապրելու հոգեւոր կեանքի բարձրութեան վրայ, եւ

գործքով ցոյց տալու թէ Յիսուս-Քրիստոսով
աւետարանուած փրկութիւնը հոգեսոր իրակա-
նութիւն մը եղած է հաւատացեալներու հա-
մար, իրենց հաւատքին և կեանքին մէջ։ Այս
ըմբռոնումով պէտք է նայիր խորհուրդներու
վրայ։ Ասոր համար ո՛չ միայն կարեսոր է գիտ-
ալ խորհուրդներուն աստուածաբանական նը-
շանակութիւնը, այլ մանաւանդ հրամայական
պարտք մըն է կեանքին և կենցաղի մէջ արտա-
յայտել անոնց կրօնական և հոգեսոր իմաստը,
անոնց բարոյագիտական գեղեցկութիւնը։ Եթէ
այս գիտակցութիւնը չդնենք Քրիստոնեականի
ուսման մէջ, եթէ երկիւղածութեամբ չսեր-
տենք խորհուրդները, չենք կրնար զգալ աս-
տուածային օրհնութիւնը և շնորհքը մեր վրայ։

Որո՞նք են Եկեղեցւոյ Խորհուրդները։

— Ուղղակի Տէր Յիսուս-Քրիստոսէ հաս-
տատուած խորհուրդներն են Մկրտութիւն եւ
Հաղորդութիւն։ Բայց, ինչպէս որ պիտի տես-
նենք յետոյ, եկեղեցին եօթի բարձրացուցած
է խորհուրդներուն թիւը՝ այսպէս։

ա. — Մկրտութիւն։

բ. — Դրոշմ։

գ. — Ապաշխարութիւն։

դ. — Հաղորդութիւն։

ե. — Պատկանութեան։

զ. — Կարգ հիւանդաց կամ վերջին օծում։

հ. — Կարգ Ձեռնադրութեան։

ՄԿՐՏՈՒԹԻՒՆ

Ի՞նչ է Մկրտութիւն։

— Մկրտութիւն, իբրև բառ, կը նշանա-
կէ լուացում, մաքրութիւն։ Բայց կրօնական
իմաստով՝ կը նշանակէ ա'յն արարողութիւնը,
որ ջրով կը կատարուի՝ սրբելու, մաքրելու
համար մկրտուողին մեղքը, որ ըստ աստուա-
ծաբաններու կը կոչուի առաջին կամ սկըզ-
բնական մեղք։ Մկրտութիւնը կը կոչուի նաև
վլուսին ծնունդ։ որովհետեւ մկրտուողը կը
սրբուի, կը մաքրուի իր մեղքէն և նորէն ծը-
նած կ'ըլլայ Աւազանէն։ Այս նոր և հոգեսոր
ծնունդը Քրիստոսի եկեղեցւոյն անդամ կ'ընէ
մկրտուածը։

Ի՞նչ ըսել է առաջին մեղք։

— Կը սորվինք Սուրբգիրքէն թէ Ադամ
չպահեց աստուածային պատուէրը իր գրախ-
տային կեանքին մէջ։ այս պատուիրանազան-
ցութիւնը կամ անհնազանդութիւնը ըստ աս-
տուածաբաններու կը կոչուի առաջին (սկըզ-
բնական) մեղքը, որ Ադամէն ժառանգաբար ան-
ցած է սերունդէ սերունդ բոլոր մարդոց։

Գրիգոր Տաթևացին այսպէս կը սահմանէ
այդ մեղքը։ — «Ադամին մեղքը ա'յն է որ
կորսնցուց արդարութիւնը և մեղքով ու ցան-

կութեամբ ծնաւ իր որդին . այս է սկզբնական մեղք ըսուածը , որ չի քաւուիր եթէ չը մկրտուի Քրիստոսի մահով :

Քրիստոնեայ ըլլալու համար անհրաժեշտ պայման մըն է Մկրտութիւնը :

— Այո՛ : Մկրտութեան կարեռութիւնը հասկնալու համար պէտք է գիտնալ որ նոյն ինքն մեր Տէրն ալ մկրտուեցաւ Յորդանան Գետին մէջ , Յովհաննէս Մկրտչին ձեռքով (Մր . Գ . 13-17 , Մրկ . Ս . 9-11 , Ղլս . Գ . 21-22 , Գ . 1) : Յետոյ , երբ իր առաքեալները դրկեց քարոզութեան , պատուիրեց անոնց . — Ակից ետքը դացէ՛ք , Աւետարանի աշակերտ ըրէք բոլոր ազգերը , մկրտեցէ՛ք դանոնք Հօր , և Որդւոյ և Ս . Հոգւոյն անունով :

Մեր Տէր ինչո՞ւ համար մկրտուեցաւ . մեղաւո՞ր էր հասարակ մարդոց պէս :

— Քա՞ւ լիցի : Յիսուս-Քրիստոս կատարեալ մարդ էր . այսինքն՝ մեղք չունէր . ուրիշ խօսքով , մեր Տէրը մարդկային բոլոր հանգամանքը ունէր բացի մեղքէն : Բայց մկրտուեցաւ ցոյց տալու համար մեղաւոր մարդկութեան թէ մկրտութիւնը անհրաժեշտ պայման մըն է վերսին կամ հոգեւոր ծննդեան համար :

Պողոս Առաքեալ ի՞նչպէս կը բացատրէ հոգեւոր ծնունդը :

— Տիտոսի ուղղուած Թուղթի Գ . գըլ-

խուն մէջ կ'ըսէ . — Ատեն մը մենք ալ անմիտ էինք , անհնաղանդ , մոլորած , և կը ծառայէինք տեսակ տեսակ ցանկութիւններու և հեշտութիւններու . չարութեամբ և նախանձով կը վարուէինք , ատելի էինք և կ'ատէինք զիրար . բայց երբ յայտնուեցաւ մեր Փրկիչ Աստուծոյն քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը մեզ փրկեց աւազանին երկրորդ ծննդեան միջոցաւ եւ Սուրբ-Հոգիին նորոգութեամբը :

Կրնա՞ս Աւետարանին ալ յիշել նշանաւոր հատուած մը մկրտութեան մասին :

— Այո՛ : Յովհաննու Աւետարանին Գ . գլւխին մէջ նկարագրուած է Փարիսեցի Նիկոդիմոսին գիշերային տեսակցութիւնը Յիսուս-Քրիստոսի հետ՝ որ կ'ըսէ թէ Աստուծոյ թագաւորութեան մտնելու համար մարդ պէտք է վերստին ծնի , այսինքն՝ մկրտուի . որովհետեւ ո՞վ որ ջուրէն եւ հոգիէն չի ծնիր , չի կրնար մտնել Աստուծոյ թագաւորութիւնը . վասն զի մարմիննէն ծնածը մարմին է , իսկ հոգիէն ծնածը՝ հոգի : Եւ քամիի օրինակով կը բացատրէ հոգեւոր ծնունդին խորհուրդը . — հովը կը փէտ , գուն անոր ձայնը միայն կը լսես , բայց չես գիտեր թէ ուսկի՞ց կուգայ եւ ո՞ւր կ'երթայ . այսպէս ալ վերստին ծնունդը , թէկ անտեսանելի ու անչօշափելի , բայց անհրաժեշտ պայման է մարդու համար .

հոգեսոր իրողութիւն մըն է ասիկա, և դուն ուաբրի մը (ուսուցիչ) ըլլալով չես կրնար կոր ըմբռնել ասիկա:

Ի՞նչ է Մկրտութեան պայմանը:

— Հաւատք: Մկրտուողը պէտք է հաւատայ Ամենասուրբ Երրորդութեան. որովհետեւ, ինչպէս որ տեսանք, Յիսուս-Քրիստոս ըստ «Մկրտեցէք զնոսա յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ»: Դարձեալ. «Այն որ կը հաւատայ և կը մկրտուի, պիտի փրկուի. իսկ այն որ չի հաւատար, պիտի դատապարտուի» (Մրկ. ԺԳ. 16):

Ուրեմն մկրտուողը խելահաս մեկը պիտի ըլլալ որ զիտնայ թէ ի՞նչ է հաւատք, եւայլն:

— Այն. մկրտութեան եկողը պէտք է գիտնայ թէ ի՞նչ է հաւատք, ի՞նչ է Ամենասուրբ Երրորդութիւն, ևայլն, որպէս զի գիտակցութեամբ մկրտուի եւ փրկուի իր հաւատքով:

Եթէ այդպիս է, ուրեմն ինչո՞ւ համար կը մկրտեն նորածին փոքրիկները, որոնք բան մը չեն զիտեր դեռ:

— Այն շա'տ պարզ և շա'տ բնական պատճառով որ ծնողքներ պարտաւո՞ր են հոգաւ իրենց զաւակներուն մարմնաւոր եւ հոգեւոր պէտքերը միանգամայն: Զայրեր և մայրեր կը հոգան իրենց զաւակներուն ապրուստն ու հա-

գուստը, զանոնք դպրոց կը դրկեն, իրենց մայրենի լեզուն կը սորվեցնեն, իրենց ազգային զգացումները կը մշակեն, ևայլն, և շա'տ բնական է որ իրենց զաւակները դաստիարակեն իրենց կրօնքով. այս է պատճառը որ մը կը բարտել կուտան իրենց փոքրիկները, որք կը մեծնան իրենց ծնողաց ազգային և կրօնական կեանքին մէջ և անոնց հաւատքով:

Բայց աւելի բանաւոր չէ որ փոքրիկները մեծնան, խելահաս ըլլան Ֆիչ շատ եւ իրենց զիտակցութեամբ մկրտուին:

— Ասիկա շատ փափուկ խնդիր մըն է: Կրօնական ձմերտութիւնները և խորհուրդները հասկնալու համար ո՞րն է խելահասութեան տարիքը: Հայր մը և մայր մը կ'սպասե՞ն որ իրենց փոքրիկները խելահաս ըլլան և այսինչ տարիքը ունենան և անկից ետքը երթան դպրոց, կամ որոշեն իրենց ազգութիւնը: Ասիկա անբնական է և հակառակ՝ ողջմըտութեան: Ծնողքներ, շա'տ բնական կերպով, իրենց կեանքին պայմաններուն համեմատ, ինչպէս նաև իրենց ազգութեան և իրենց կրօնքին մէջ կը մեծցնեն իրենց փոքրիկները:

Ուրեմն Մկրտչականներ կը սխալի՞ն:

— Անտարբակոյս: Յիսուս-Քրիստոս Երբ իր աշակերտներուն պատուիրեց Երթալ մկըրտել բոլոր հեթանոսները՝ տարիքի խտիր չգըրաւ: Գործ Առաքելոց-էն գիտենք որ տունով

տեղով մկրտուողներ կային, այսինքն ամբողջ ընտանիքներ, իրենց մեծ ու փոքր անդամներով։

Մկրտուիլը բաւակա՞ն է երիստնեայ ըլլալու համար։

— Այո՛, պայմանաւ որ մկրտուածներ աճին իրենց ուղղափառ հաւատքին և ծնորհքի մաքուր կեանքին մէջ։ Որովհետև մկրտուածներուն զօրաւոր հաւատքով և մաքուր կեանքով է որ եկեղեցին կը պայծառանայ և Քրիստոնէութիւնը կը փառաւորուի, քանի որ մկրտութեան նպատակն է սրբացնել մարդիկը եւ որդեգիր ընել Աստուծոյ՝ քրիստոնէական եկեղեցւոյ անդամակցութեամբ։

Մկրտուրիւնը ի՞նչպէս կը կատարուի Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ։

— Մկրտութիւնը մեր եկեղեցւոյ մէջ կը կատարուի ջրով և քահանայութեան աստիճան ունեցող պաշտօնեայի ձեռքով։

Մկրտուողը կուգայ կնքահօր մը հետ, մը կրտիչ քահանայն կը հարցաքննէ կնքահայը և յետոյ կը բռնէ փոքրիկը և երեք անդամ կը թաղէ աւազանի ջուրին մէջ Ամենասուրբ երրորդութեան անունով, ըսելով — « ծառայս Յիսուսի Քրիստոսի, եկեազ յերախայութենէ ի մկրտուրիւն, մկրտի յանուն Հօր եւ Որդոյ և Հոգուն Սրբոյ. գնեազ արեամբն Քրիստոսի ի ծառայութենէ մեղաց, ընդունի զորդեգրու-

րիւն Հօրն երկնաւորի, լինել ժառանգակից Քրիստոսի և տաճար Հոգուն Սրբոյ։

Ի՞նչ ըսել է երախայուրիւն։

— Երախայ բառը հոս կը նշանակէ չմկրտուած անձ։ Քրիստոնէական եկեղեցւոյ հին գարերուն՝ մկրտութեան եկողներ մկրտութեան համար որոշուած ժամանակէն 40 օր յառաջ կը պատրաստուէին սուրբ խորհուրդը ընդունելու. այսինքն՝ կը հրահանգուէին քրիստոնէական գիտելիքներու մէջ և յետոյ կը մկրտուէին։ Քառասնօրեայ պատրաստութեան այս վիճակը կը կոչուի երախայուրիւն։

Երախայուրիւն կա՞յ հիմայ։

— Երբ մէկը քրիստոնեայ ծնողներէ ծընած է, բայց իր մանկութեան չէ մկրտուած և չափահաս եղած է, այնպիսին կը կոչուի երախայ։ Նոյնպէս ուրիշ կրօնքներէ եկող չափահաներ և փոքրիկներ, որոնք կ'ուզեն քըրիստոնեայ ըլլալ, կը պատրաստուին կամ կ'երախայանան, և յետոյ կը մկրտուէին։

Հաւատամեի մէջ մի մկրտուրիւն ըսուած է. ի՞նչ է ասոր բացարուրիւնը։

— Այս մասին խօսեցանք արդէն (էջ 20)։ Ինչպէս որ Մի (= մէկ) է Յիսուս-Քրիստոսի եկեղեցին, թէև այլեւայլ յարանուանութիւններէ կը բաղկանայ ան, այնպէս ալ Մի (= մէկ) է քրիստոնէական Մկրտութիւնը. այսին-

Քըն՝ անձ մը միայն մէկ անդամ կը մկրտուի քրիստոնեայ ըլլալու համար. ուրիշ խօսքով՝ Մկրտութիւնը չկրկնուող խորհուրդ մըն է:

Կրկնամկրտուրիւն չկայ ուրեմն քրիստոնեական եկեղեցւոյ մէջ:

— Սկզբունքով չկայ: Առաքեալը կը յայտարարէ թէ «Մի Տէր, մի հաւատք, մի մկրտութիւն» (Եփս. Դ. 5): Զէք գիտեր որ անգամ մը մկրտուեցաք Յիսուս-Քրիստոսով, անոր մահովը մկրտուեցաք» (Հու. Զ. 3): Բայց նախանձը, տգիտութիւնը երբեմն այն աստիճան կուրցուցին յարանուանական եկեղեցւոյ պաշտօնեաները որ, նախատինքի համար, մկրտուածները նորէն կը մկրտէին, որուն դէմ սաստիկ յանդիմանութիւնն ունի Պօլոս Առաքեալ (Երր. Զ. 4-6):

Հայստանեայց Եկեղեցւոյ մէջ մկրտութեան աւազանին անշարժութիւնը, ըստ Օձնեցի Յովհաննէս կաթողիկոսին, նշանակն է մկրտութեան խորհուրդին անյողդողդութեան:

Ի՞նչ է Մկրտուրեան Խորհուրդին արդիւնքը:

— Մկրտուելով մարդիկ ո՛չ միայն կը սրբուին մեղքէ և որգեղիր կ'ըլլան Աստուծոյ՝ չնորհքի կեանքին մէջ, այլ նաև կ'եղբայրացան իրարու հետ իրը սուրբ Աւազանէն ծնածներ: Քրիստոնէական եկեղեցւոյ մէջ մարդկային հաւասարութեան, եղբայրութեան եւ արդարութեան խորհուրդները կ'իրագոր-

ծուին Մկրտութեան արդիւնքով. ասոր համար է որ Պօղոս Առաքեալ կ'ըսէ. «Ամէնքդ ալ Յիսուս-Քրիստոսի հաւատքով Աստուծոյ որդիներն էք: Դուք որ անդամ մը Քրիստոսով մկրտուեցաք, Քրիստոսը հագած էք. այլևս հրեայի և հեթանոսի, ստրուկի և ազատի, արուի և էղի խորի չկայ. որովհետեւ դուք ամէնքդ ալ մէկ եղած էք Յիսուս-Քրիստոսով» (Պհ. Գ. 27-28):

Ի՞նչ է մկրտուածներուն պարտէր:

— Որպէս զի մկրտուածներ կարող ըլլան զգալ և պահել Մկրտութեան չնորհքը, պէտք է արթուն ըլլան: Խելահաս մկրտուածներ պէտք է կենդանի պահեն իրենց քրիստոնէական հաւատքը և գիտակցութեամբ ապրին, և անհոգութեան կամ անտարբերութեան մէջ չը թմրեցնեն իրենց միտքն ու հոգին: Մկրտութեամբ սրբացած և փրկուած հոգիներ պէտք է որ միշտ կապուած մնան իրենց Փրկչին:

Հապա ի՞նչ պիտի ըլլայ փոքրիկ մկրտուածներուն վիճակը:

— Փոքրիկը չափահասի կարողութիւնները չունի գեռ. ան բոլորովին կախուած է իր ծնողքէն. հետեաբար ծնողներու կամքը, գիտակցութիւնը, հաւատքը, անոնց պարկեցակեանքն ու կենցաղը օրինակ եւ առաջնորդ կ'ըլլան փոքրիկներուն: Ասոր համար ծնողք բոլորովին պատասխանատու են իրենց փոք-

ըիկներուն դաստիարակութեան և զարգացման
անոնց կրօնական կեանքին մէջ :

Ի՞նչ է կնքահօր պարտն ու պատօնը :

— Դժբախտաբար հիմայ անուանական
պաշտօն մը դարձած է կնքահայրութիւնը ;
Հին ըմբռնումով, կնքահայրն է մկրտուածին
դաստիարակը : Ծնողքի մը չափ և անկէ աւել-
լի սերտ էր կնքահօր իրաւունքը իր հոգեսոր
սանին վրայ, և այս էր պատճառը որ անոնք
հոգեսոր ազգականներ կ'ըլլայլն և խնամու-
թիւն չէին կրնար ընել իրարու հետ, բայց ե-
թէ կանոնադրուած որոշ աստիճաններու մէջ :

Աւելորդ պատօն մըն է ուրեմն կնքահայ-
րութիւնը :

— Ո՛չ : Ուէ պաշտօնական ընդունելու-
թեան մէջ մէկու մը ներկայացումը կամ ըն-
ծայումը կ'ըլլայ ուրիշի մը կողմէն, այսինքն՝
տան անդամներէն մին, կամ բարեկամ մը,
կամ ազգական մը կը ներկայացնէ ընծայեա-
լը, այսպէս ալ մկրտութեան եկող մը կը ներ-
կայացուի եկեղեցոյն կամ կ'ընծայուի մէկու
մը կողմէն, հերիք է որ ինքն ալ մկրտուած
ըլլայ : Այս անձն է կնքահայրը^(*) :

Դալով փոքրիկներու կրթութեան և կրօ-

(*) Կնքահայր կամ կնքապապ կը նեանակէ հայր
= պապ կնիքի կամ կնունիք : Կնիք կը նեանակէ դրոշմ,
եւ լայն առումավ՝ մկրտութիւնն ալ կ'ընդգրկէ :

նական դաստիարակութեան, այդ պաշտօնը
ծնողքներ և մանաւանդ դպրոցներ կը կա-
տարեն հիմայ, քանի որ ժողովրդական կըր-
թութիւնն ու դաստիարակութիւնը ընդհանրա-
ցած է ազգային եւ պետական հսկողութեան
ներքեւ :

Մեր հայ դպրոցներ կը կատարե՞ն այժմ ի-
րենց կրօնական դաստիարակչի պատօնը հան-
դեպ փոքրիկներու :

— Այո՛, բայց, դժբախտաբար, ո՛չ պէտք
եղած չափով . որովհետև դպրոցներու ուսում-
նական ծրագրիները խճողուած են կեանքի
տնտեսական պայքարը մղելու համար պէտք
եղած դասերով, և ամէնէն յետին տեղը տը-
րուած է կրօնքի դասին :

Ուրեմն ի՞նչպէս կը լեցնենք կրօնի դասե-
րուն պակասը :

— Ասիկա քրիստոնէութեան համար հա-
մաշխարհային խնդիր մըն է, որ լուծուած է
Կիրակնօրեայ Դպրոցներով :

Շաբթուան մէջ օր մը, օրինակի համար
կիրակի օր, ուր փոքրիկներ ազատ են դըպ-
րոցէն, մէկ երկու ժամ զբաղիլ փոքրիկներու
կրօնական դաստիարակութեամբ, մեծապէս կը
նպաստէ ապահովելու համար անոնց հոգեւոր
զարգացումը և կրօնական առողջ աճումը :

Ուրիշ ի՞նչ միջոց կայ դեռ առ հասարակ

բոլոր մկրտուածներուն կրօնական դաստիարակութեան զարկ տալու համար :

— Եկեղեցւոյ մէջ կատարուած աստուածային պաշտամունքը եւ անկից անբաժան կենդանի խօսքը, քարոզութիւնը :

Բարեկարգ և պայծառ եկեղեցւոյ մը աստուածային պաշտամունքը միշտ աղդեցիկ նըպաստ մըն է հոգեոր արթուն կեանքի : Մկըրտուածներ պէտք չէ որ թմրին, պէտք չէ քընանան կեանքի հոգեոր պահանջներուն վրայ : Որովհետեւ մկրտութեան նսլատակն է ո՛չ թէ մաքրել մարմնի աղտը, այլ արթուն պահել մարդու խղճմտանքին վկայութիւնը (Ա. Պէտր. Գ. 21):

Յիսուս-Քրիստոս կը սիրէ՞ր փոքրիկները :

— Այո՛ . մեր Փրկիչը ըսաւ, թո՛ւլ տուէք որ այդ փոքրիկները ինձի գան . որովհետեւ այնպիսիներուն է երկինքի թագաւորութիւնը (Մտք. ԺԹ. 14. Մրկ. Ժ. 14., Ղիւ. ԺՀ. 16.) : Մեր մայրենի եկեղեցւոյն պարտքն է փոքրիկները բերել մօտեցնել Քրիստոսի, դանոնք դաստիարակելով հոգեորապէս, համաձայն մեր հայացի աւանդութիւններուն : Մեր հայ Կիւրակնօրեայ Դպրոցներ հաստատուած են հայ եկեղեցիներու կողքին՝ ծնողքներու և կնքահայրներու դաստիարակչի պարտքն ու պաշտօնը կատարելու համար :

ԴՐՈՇՄ

Ի՞նչ է Դրոշմը :

— Դրոշմը անբաժան մասն է Մկրտութեան : Դրոշմ կը նշանակէ կնիք, և ասոր համար է որ Մկրտութիւնը կը կոչուի նաև Կրնունիք(*) . որովհետեւ երախան ջրով մկրտուելէ ետքը մեռոնով կամ սուրբ իւղով ալ կը դրոշմուի կամ կը կնքուի կամ կ'օծուի :

Ինչո՞ւ համար խորհուրդ է Դրոշմը :

— Որովհետեւ Սուրբ Հոգւոյն շնորհքը կը խորհրդաւորէ : Մեր Փրկչին Մկրտութեան ատեն ալ յայտնուեցաւ Սուրբ Հոգին և աղաւնակերպ իջաւ անոր վրայ : Սրբալոյս մեռոնը կը խորհրդաւորէ Սուրբ Հոգւոյն իջումը մըկըրտուածներուն վրայ, որոնք կը դրոշմուին այդ հաւատքով և խորհուրդով :

Դարձեալ . աստուածային ճշմարտութիւնները սորգելու և պահելու համար երաշխիք մըն է օծումը : Հոգիով արթուն քրիստոնեան ամենենին չի մոլորիր ճշմարիտ հաւատքի կեանքին մէջ, որովհետեւ օծումով խորհրդաւորուած Ս. Հոգւոյն Շնորհքը, որով կնքուե-

(*) Ումէ նաեւ Կնքապապ, որ համազօր է Կնքահայրին :

ցաւ մկրտութեան ատեն, անբաժա՞ն է իրմէ
(Ա. Յովհ. Բ. 26, Հմետ. Եփես. Ա. 13. Դ. 30):

Սուրբ Հոգին միայն աղաւնակե՞րպ յայտ-
նուած է:

— Ո՛չ. կրակի ձեռվ ալ յայտնուած է.
զոր օրինակ, Հոգեգալուստի պատմութեան
մէջ կը կարդանք թէ հուր լեզուներու ձեռվ
կը յայտնուի. վասն զի հուրը խորհրդանշանն
է մաքրութեան. ինչպէս որ ամէն նեխութիւն
և փտութիւն կը ջնջուի կրակով, այսպէս ալ
Սուրբ Հոգին Շնորհքի մէջ կը պահէ մկրտ-
տուածները և կը պաշտպանէ հոգեոր նեխու-
թեան և փտութեան դէմ:

Ի՞նչ է հայ ծնողաց պարտքը:

— Քանի որ Մկրտութիւն և Դրոշմ ան-
հրաժեշտ պայմաններ են մեղքերէ սրբուելու
և Աստուծոյ որդեգիր ըլլալու համար, հարկ
անհրաժեշտ է որ հայ ծնողքներ, յարդելով
իրենց Մայրենի եկեղեցւոյն հնաւանդ սովո-
րութիւնները, փոքրիկները մկրտել և կնքել
տան, անոնց ծնելէն ութ օր ետքը, եթէ բը-
ժը կակալան արգելիչ պատճառ մը չկայ:

Փոքրիկները անկնունք թողուլ, ամիսնե-
րով և նոյն իսկ տարիներով, ներելի չէ ամե-
նելին. և այն ծնողքներ, որ առանց բանա-
ւոր պատճառի անհոգ ու անտարբեր կը կե-
նան և ժամանակին մկրտել չեն տար իրենց

փոքրիկները, ծանրապէս պատասխանատու են
Աստուծոյ առջեւ, ինչպէս նաև հոգեորապէս
անխնամ ձգուած իրենց զաւակներուն առջեւ:

Ի՞նչ է մեռոնք կամ սուրբ իւղը:

— Մեռոն, միռոն, միւռոն՝ յունարէն
բառ մըն է և կը նշանակէ իւղ անոյց, բայց
հոս մասնաւորապէս կը նշանակէ ա'յն իւղը,
որ կը գործածուի եկեղեցւոյ մէջ՝ գրոշմելու
համար մկրտուածները և օծելու համար քա-
հանաները, եկեղեցիները և եկեղեցւոյ վերա-
բերեալ կարգ մը նուիրական բաները:

Ի՞նչ է մեռոնին նիւրը եւ ո՞վ կը շինէ:

— Մեռոնին բուն նիւթը ձիթենիի իւղն
է, բուն ձիթը. բայց ատոր մէջ կը խառնեն
նաև 40է աւելի անուշահոտ նիւթեր (ծաղիկ-
ներ, արմատներ), որոնց մէջ ամէնէն գլխա-
ւորն է Բալասանը: Բալասան՝ թէ՛ ծառի ա-
նունն է, թէ՛ անոր ծաղկին եւ թէ՛ իւղին: Մեռոնի ծառ ալ կոչուած է Բալասանը, ո-
րուն իւղը երբ խառնուի ձերին հետ, կը մա-
կըրդուի:

Մեռոն պատրաստելու և օրհնելու իրա-
ւունքը այժմ կաթողիկոսին վերապահուած է
մեր եկեղեցւոյ մէջ:



Ասկէ չի՞ հետեւիր որ Ապաշխարութիւնը
կը բազալէրէ մեղաւորութիւնը :

— Բաեւ կ'ուզէք թէ քանի որ մեղքերէ
սրբութելու միջոց մըն է ապաշխարութիւնը,
մարդ կրնայ գիտակցութեամբ մեղանչել եւ
ետքը կ'ապաշխարէ և կը սրբուի : Այսպէս
մտածողներ եղած են երբեմն և հիմայ ալ
կան : Բայց այսպէս մտածելն իսկ ներելի չէ
ուեէ պարկեցտ մարդու համար : Քրիստոնէա-
կան կրօնի սկզբունքն է աստուածային որդե-
գրութեան շնորհն ու օծութիւնը կենդանի պա-
հել մտքի և հոգիի մէջ : Եւ եթէ քրիստոնեայ
մարդը, հակառակ իր անկեղծ ջանքերուն,
ուեէ կերպով մեղանչէ և զգայ թէ մեղքով
արատաւորած է իր քրիստոնէական նկարա-
գիրը, և ասիկա խոստովանի իր խղճմտանքին
և Աստուծոյ առջեւ ու զղայ, այսինքն՝ ալպաշ-
խարէ, այն ատեն կրնայ թողութիւն ստանալ:
Իսկ եթէ գիտակցութեամբ և դիտումով կը մե-
ղանչէ, այնպէս կարծելով թէ ապաշխարու-
թեան ձեւակերպութիւններով կը սրբուի, չա-
րաշահութիւն ըրած կ'ըլլայ իր հոգեւոր կեանքին
մէջ, և չարաշահութիւնը մեղք է ինքնին :

Ուրեմն սահման մը կա՞յ ապաշխարու-
թեան մէջ :

— Աստուած չ'ուզեր մեղաւորին մահը :
Անսահման և անբաւ է անոր գիտութիւնը : Բայց
ասիկա պատճառ մը չէ որ քրիստոնեայ մար-

ԱՊԱՇԽԱՐՈՒԹԻՒՆ

Ի՞նչ կը հեանակէ Ապաշխարութիւն :

— Աւխարել կը նշանակէ հեծել, հեծե-
ծել, այսինքն զղջումով լալ եղած սխալի
մը, յանցանքի մը, մխասի մը վրայ : Ապա +
աշխարել կը նշանակէ հեծեծել, զղջալ, լալ՝
կատարուած մեղքի մը համար :

Ինչո՞ւ համար խորհուրդ է Ապաշխարու-
թիւնը :

— Ինչպէս որ կ'ըսուի, մարդ արարածը
մեղանչական է^(*): Թէւ նա մկրտութեան եւ
դրոշմի խորհուրդներով կը սրբուի իր մեղքե-
բէն և որդեգիր կ'ըլլայ Աստուծոյ, բայց շատ
անդամ կը մեղանչէ իր աստուածային որդե-
գրութեան պայմաններուն, և երբ կ'անդրա-
դառնայ իր մեղքերուն վրայ, կը զղջայ և
կուլայ, այսինքն՝ կ'աշխարէ ու կ'ապաշխա-
րէ, որուն հետեւանքով կը սրբուի և կը վե-
րահաստատուի իր որդեգրութիւնը : Մարդու
հոգեկան կեանքին մէջ կատարուած այս փո-
փոխութիւնը խորհուրդ է :

(*) ՄԵՂՔԻ մասին տեսնել 47 եւ 48 երեսները, ինչպէս
նաև առոր յատկացաւած առանձին զլուխը հետագայ էշերու
մէջ :

գը չարաչար սիսալ հասկնայ աստուածային
գթութեան նշանակութիւնը։ Ընդհակառակն
քրիստոնեայ մարդուն պարտքն է արթուն եւ
պատրաստ գտնուիլ ամէն պատահականու-
թեան կամ փորձութեան առջև՝ մեղքի հրա-
պոյրներէն չտարուելու համար։

Հետևաբար մեղանչողը պէտք է որ,

ա. — Սրտանց զղջայ իր ըրած մեղքե-
րուն վրայ և վճուէ չմեղանչել անդամ մըն ալ։

բ. — Զերմեռանդութեամբ եւ երկիւղա-
ծութեամբ աղօթէ և խոստովանի Աստուծոյ
առջև և թողութիւն ինդրէ. որովհետև Աս-
տուծոյ համբերութիւնն ու քաղցրութիւնը ա-
ռնիթ կ'ընծայէ որ մեղաւորը ապաշխարէ և
արդարանայ (Հում. Բ. 4.)։

գ. — Միշտ լիշելու է որ ինքն Քրիստո-
սի արեւնով փրկուած է և ինքն պարտաւոր
է հետևիլ անոր անմեղ կեանքին։

Աղօթքը ամէնէն գործնական միջոց մըն
է չմեղանչելու։ Ճշմարիտ աղօթողը մեղք չի
գործեր և չի կրնար գործել։

Ի՞նչ է խոստովանութիւնը։

— Երբ մէկը կը ճանչնայ իր ըրած սը-
խալը և կ'ընդունի զայն, և կը յայտարարէ
իր խղճմտանքին, իր Աստուծոյն և իր եկե-
ղեցւոյն առջև, այս գործը կ'ըսուի խոստո-
վանութիւն, որուն անմիջապէս ու անպայման
կը հետևի Ապաշխարութիւնը։

Ինչպէս որ կը տեսնուի տրուած բացաւ-
տրութիւններէն, Խոստովանութիւնը ամէնէն
յառաջ մարդու խղճմտանքի մէջ կը կատա-
րուի։ Այս կերպով՝ Խոստովանութիւնը հիմը
կ'ըլլայ ապաշխարութեան. ուրիշ խօսքով, կա-
րելի չէ ապաշխարել առանց խոստովանելու։

Ապաշխարութեան համար ի՞նչ կանոններ-
ունի Հայաստաննեայց Եկեղեցին։

— Մեր եկեղեցին ունի քրիստոնէական
վաղեմի եկեղեցւոյն կանոնները, այսինքն՝
պահք, աղօթք, հրապարակային խոստովա-
նութիւն, զղջում, առաքինական և մարդա-
սիրական գործեր ու պարտաւորութիւններ,
եալին։

Ապաշխարութեան օրերուն մեր եկեղե-
ցւոյ մէջ աստուածային պաշտամունքին սաղ-
մունելն ու աղօթքները, շարականներն ու
ընթերցուածները, հրապարակային խոստովա-
նութեան ձեերն ու կերպերը ա'յնպիսի յօրի-
նուածք և կարգաւորութիւն մը ունին որ ան-
կարելի է չաղդուիլ անոնցմէ և չապաշխարել։

Ի՞նչ պէս կալ այսպիսի արտաքին միջոց-
ներու. աւելորդ չե՞ն ատոն։

— Ո՞չ։ Եկեղեցւոյ ժողովուրդը, ինքն
իր մէջ, ամբողջական միութիւն մը կը կազ-
մէ։ Անոր անդամները ո՛չ միայն այլեայլ յա-
րաբերութիւններով ու կապերով միացած են

իրարու հետ, այլ նաև սուրբ աւագանին մը-կըրտութեամբ եղբայրացած են իրարու հետ. այնպէս որ անոնցմէ մէկուն առաւելութիւնը կամ թերութիւնը կ'ազդէ ամբողջ եկեղեցւոյն վրայ: Ասոր համար հրապարակային աղօթք-ներ, հրապարակային խոստովանութիւններ, իբրև պայման եկեղեցւոյ շինութեան, ուղղակի կը բլիին ժողովուրդէն, որ նոյն ինքն եկեղեցին է:

Շիտա՞կ է անոնց կարծիքը, որոնք կ'ըսեն քէ խոստովանութիւնը աւելորդ է եկեղեցւոյ մէջ, սգէս կամ անարժան քահանաներու առջեւ:

— Ո՞չ: Երբ մարդիկ իրենց անմեղութիւնը կամ իրաւունքները պաշտպանելու համար դատական ատեաններ կ'ելլեն, կը նայի՞ն դատաւորներու մեղաւոր կամ առաքինի ըլլալուն: Անշուշտ, ո՞չ: Այսպէս ալ անոնք որ կը կարծեն թէ իրենք արդար են և ուրիշներ մեղաւոր, իրենք արժանաւոր և այլք՝ անարժան, պէտք է յիշեն Աւետարանէն Քարիսեցին և Մաքսաւորին առակը (Ղիս. Ժ. 9-14):

Ըսել կ'ուզես քէ պէտք յէ՞ նկատի առնել հոգեւոր պատօնեային արժանիքը:

— Բնդհակառակը: Երանի՞ թէ ամէն հոգեւորական սուրբ մը ըլլար: Խնդիրը հոս հոգեւորականին արժանիքին վրայ չէ՝, այլ նոյն ինքն քրիստոնեայ մարդուն պարտականութեան վը-

րայ. մարդ մը ուրիշները քննադատելէ յառաջ, պէտք է ինքզինք դատէ կշռէ: Զիրարդատելու մասին պէտք է ուշադրութիւն ընել Առաքելական դիտողութիւններու (Հում. ԺԴ.): Յետոյ, Աւետարանի մէջ շատ պարզ կերպով լուծուած է այս խնդիրը. մեր Փրկիչը կ'ըսէ. Դպիներ եւ Քարիսեցիններ նստան Մովսէսի աթոռին վրայ. անոնք ինչ որ ըսեն՝ գործադրեցէք, բայց մի՛ հետեւիք անոնց կենցաղին (Մըր. ԻԳ. 2-3):

Եթէ մէկը ինքզինք իր հոգեւոր հովիւէն աւելի սուրբ և անկէ աւելի արժանաւոր կը կարծէ, իր այդ կարծեցեալ սրբութեամբ եւ արժանիքով կրնայ խոնարհիլ անոր առջեւ, որ միայն իբրև հոգեւորական պաշտօն ունի լսել հաւատացեալներուն խոստովանութիւնը, Աստուծոյ և եկեղեցւոյ անունով:

Ի՞նչ է ուրեմն մեր պարտքը:

— Մեր, աշխարհական թէ հոգեւորական, ամէնուս ալ պարտքն է աշխատիլ որ մաքուր ըլլանք մեր խղճմատանքին և Աստուծոյ առջեւ, և սիրով և լայնախոհ ոգիով յարգենք մեր Ս. Եկեղեցւոյ կարգու կանոնը, և գործնականապէս աշխատինք անոր բարեկարգութեան և պայծառութեան, և ո՞չ թէ գլուխ բռնելով եւ անձնական կարծիքներու հետեւելով:

Դժբախտարար ո՞չ միայն ոմանք չեն գիւ-

տեր Խոստովանութեան եւ Ապաշխարութեան
նշանակութիւնը և չեն զգար անոնց պէտքը
իրենց կեանքին մէջ, այլ նաև կա՞ն այնպի-
սիներ ալ՝ որ ձեւական, հետևաբար աւելորդ
բաներ կը նկատեն զանոնք:



ՀԱՂՈՐԴՈՒԹԻՒՆ

Ի՞նչ կը նեանակէ Հաղորդութիւն։

— Հաղորդիւ կը նշանակէ բանի մը մաս-
նակից, կցորդ ըլլալ, միանալ. իսկ հոս՝ կը
նշանակէ խորհրդաբար միանալ Յիսուս-Քրիս-
տոսի, մասնակցելով սուրբ սեղանի։ Ասոր հա-
մար, Հաղորդ կամ Հաղորդութիւն կը նշանա-
կէ նաև սուրբ սեղանի վրայ օրհնուած եւ
պատարագուած հացն ու գինին։

Ի՞նչ է ուրեմն Հաղորդութեան խորհուրդը։

— Հացի եւ գինիի ձևին տակ Յիսուս-
Քրիստոսի մարմնին և արիւնին խորհուրդն է,
որ հաստատուեցաւ նոյն ինքն Քրիստոսէն, իր
յիշատակին եւ իրեւ հոգեոր սնունդ հաւա-
տացեալներու։

Քրիստոս Ե՞րբ հաստաեց այս խորհուրդը։

— Պատեքի կամ Զատկի ընթրեաց սեղա-
նին շուրջ բոլորուած էին ինքն Քրիստոս եւ
իր տասներկու աշակերտները։ Էստ հրէական
օրինաց՝ սեղանին վրայ կար բաղարջ (անխը-
մոր հաց), անապակ գինի և խորոված գառ-
նուկ։ Քրիստոս այս սեղանին վրայ նախ հացը
առաւ իր ձեռքը, օրհնեց զայն, կտրեց եւ
տուաւ իր աշակերտներուն և ըստաւ։ Առեփ կե-

բայի, այս է մարմին իմ. յետոյ գինին բաժակը առաւ իր ձեռքը, գոհացաւ և տուաւ անոնց, ըսելով. Արդեմ ի դմանն ամենեմին, զի այդ է արիւն իմ նորոյ ուխտի, որ ի վերայ բազմաց հեղու ի բողոքիւն մեղաց (*):

Հաց եւ զինի ի՞նչպէս կ'ըլլայ Քրիստոսի մարմինը եւ արիւնը:

— Հացը կը մնայ հաց և գինին՝ զինի իրենց տեսքով և որակով. բայց Յիսուս-Քրիստոսի խօսքին համեմատ անոնք իրենց գոյացութեան մէջ խորհրդաբար կ'ըլլան անոր մարմինը և արիւնը: Ուրիշ խօսքով, մեր զգայարանքներուն համար հացը հա՛ց է և գինին՝ զինի՛. բայց իրեւ Քրիստոնեայ կը հաւատանք մեր Փրկչին խօսքերուն թէ իր մարմինն ու արիւնն են անոնք. և ա՛յս է խորհուրդը արդէն:

Ուրեմն եկեղեցւոյ սուրբ սեղանին վրայ օրհնուած կամ պատարագուած հացն ու զինին սովորական հացը եւ զինին չե՞ն:

(*) « Եւ մինչ անոնք կ'ուտէին, Յիսուս առաւ հացր, օրինեց, կտրեց եւ տուաւ աշակերտներուն եւ ըսաւ. Առէք, կերեմ, ասիկա իմ մարմին է: Եւ զաւարը առաւ, զանացաւ եւ տուաւ անոնց եւ ըսաւ. Ամէնի՞ ալ խմեցէք ասկէ. Վասն զի արիկա է իմ նոր ուխտի արիւնս, որ կը քափուի տատերու վրայ՝ մեղերու բողոքեան համար » (Մտթ. իջ, 26-27. հմմտ. Մրկ. ԺԴ., Ղկա. ԻԲ., Ցովի. Զ. Ա. Կրնթ. ԺԱ.):

— Ոչ: Պօղոս Առաքեալ այս մասին շատ որոշ և կտրուկ բառերով կ'ըսէ.

«Երբ որ մէկտեղ կը ժողովուիք, պէտք է գիտնաք որ Աստուծոյ տունը ձեզի համար հաց ուտելու տեղ չէ.....: Միթէ ուտելու և խմելու համար տուն չունիք, եթէ ոչ եկեղեցին կ'ուզէք արհամարհել:.....

Վասն զի ես ինչ որ Տիրոջմէ ընդունեցայ, զա՛յն աւանդեցի ձեզի, թէ Տէր Յիսուս՝ ա՛յն գիշեր, ուր մատնուեցաւ, հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ ըսաւ. Առէք, կերէք, իմ մարմինս է այս, որ կը կտրուի ձեզ համար. ասիկա ըրէք իմ յիշատակիս: Նոյնպէս բաժակը առաւ ընթրիքէն յետոյ և ըսաւ. Այս բաժակը նոր ուխտ է իմ արիւնով. քանի՛ անդամ որ խմէք՝ իմ յիշատակիս համար ըրէք ասիկա:

Քանի՛ անդամ որ ուտէք այս հացը եւ խմէք այս բաժակը, Տիրոջ մահը պատմեցէք՝ մինչև որ ան գայ:

Ասկից ետքը ո՛վ որ անարժանութեամբ կ'ուտէ և կը խմէ՝ իր անձին դատապարտութեան համար կ'ուտէ և կը խմէ. որովհետեւ չի խտրեր Տիրոջ մարմինը:

Ասոր համար է որ շատ հիւանդներ և ախտաժէտներ կան ձեր մէջ, իսկ մեռնողներ աւելի շատ են: Վասն զի, եթէ քննէինք ինքզինքնիս, պիտի չդատապարտուէինք » (Ա. Կրնթ. ԺԱ. 20-31):

Ի՞նչ է Հաղորդութեան արդիւնքը հաւասացեալներու կեանքին մէջ։

— Ինչպէս որ աղօթքը կը սրբէ մեզ եւ կը մօտեցնէ Աստուծոյ, այնպէս ալ երբ մենք հաղորդուինք Փրկչի մարմնին և արիւնին, կը սրբուինք և կը նմանինք անոր, որ մարգիկը փրկելու համար մեղքի ապականութիւններէն, խաչի վրայ թափեց իր մաքուր արիւնը։ Եւ կ'զգուշանանք մեղքերէ, մտածելով որ մեղքը կը խափանէ մեր հաղորդութիւնը Սուրբին և Սրբութեան հետ։ Դրիգոր Տաթեացին կ'ըսէ. «Այս խորհուրդին գործն է աւելցնել Շընորհքը և գեղ ըլլալ ամենօրեայ մեղքերու» (Գիրք Հարց. էջ 594)։ Այս է պատճառը որ Քրիստոսի չարչարանքները պիտի յիշենք հաղորդուելով։ Իսկ Յովհաննէս Մանդակունի Հայրապետը կ'ըսէ. Անոնք որ հաւատքով եւ երկեղածութեամբ կը մօտենան Քրիստոսին, կը լուսաւորուին Սուրբ-Հոգիով և օրէ օր առաքինի գործերով վեր կը բարձրանան։

Ե՞րբ պէս է հաղորդուիլ։

— Առաքելական ժամանակներ, ամէն կիրակի կը հաւաքուէին հաւատացեալներ Տէրունի ընթրիքի համար։ Իսկ եկեղեցւոյ կազմակերպութեան առաջին շրջաններուն՝ ամէն օր պատարագ կը մատուցուէր։ Այս սովորութիւն պահուած է Լատին եկեղեցւոյ մէջ։ Մեր եկեղեցւոյ մէջ ալ յառաջ ամէնօրեայ էր պա-

տարագը, կիմայ Շաբաթ և Կիրակի օրեր կը մատուցուի սուրբ պատարագը, ինչպէս նաև տօնական մասնաւոր օրեր, և ուրիշ առիթներով. բայց, դժբախտաբար, բաւական հին աշտեններէ ի վեր, իբրև ժամերգութեան հանգիստոր մասը կը մատուցուի պատարագը եւ ժողովուրդը չի հաղորդուիր։ Այնպէս որ ա՛լ սովորութիւն եղած է Հինգ Տաղաւարներուն և մանաւանդ Ծնունդի և Զատկի տօներուն հաղորդուիլ։

Ի՞նչպէս պէս է պատրաստուիլ Հաղորդութիւն առնելու համար։

— Նախ, Առաքեալի ըսածին պէս, ամէն մարդ պէտք է քննէ ինքզինքը, թէ ի՞նչպիսի կեանք մը կ'ապրի, ի՞նչ մեղքեր ըրածէ, որոնք արատաւորած են զինքն և հեռացուցած աստուածային սրբութենէն։ Այս ինքնաքննութիւնը ընելէ յետոյ, պէտք է զղջայ, խոստովանուի և պատրաստուի պահքով և աղօթքով՝ կեդրոնացնելու համար իր բոլոր ուշագրութիւնը Յիսուս-Քրիստոսի և աստուածային բաներու վրայ, և գարձեալ չմեղանչելու դիտումով պիտի հաղորդուի։

Ինչո՞ւ համար Պատարագ ըսուած է Հաղորդութեան Խորհուրդը։

— Պատարագ բառը այլևայլ իմաստ ունի, կը նշանակէ զոհ, նուեր, ընծայ, և այլն։

Ստուգաբանօրէն կը նշանակէ նաև հայս (խըմոր): Իսկ հոս՝ իր ծանօթ իմաստով, կը նշանակէ Քրիստոսի մարմին և արիւնին խորհրդականացման արարողութիւնը: Ասոր համար է որ խորհուրդը կատարող պաշտօնեայն ալ կը կոչուի պատարագիչ, ինչպէս որ մկըրտութեան խորհրդակատարն ալ կը կոչուի մըրկրտիչ:

Ամեն մարդ, անխիր, երբ որ ուզէ կրնա՞յ հաղորդուիլ:

— Անոնք որ չեն մկրտուած, չե՞ն կրնար հաղորդուիլ: Հաղորդուողը պէտք է ըլլայ քրիստոնեայ հաւատացեալ, հաւատարիմ իր եկեղեցւոյ գաւանանքին ու կարգուկանոնին:

Հին ատեններ, Պատարագի երկրորդ մասին մէջ, եկեղեցւոյ գաւիթը կը հանէին չը մկրտուածները (երախայ), թերահաւանները, ապաշխարողները, անմաքուրները, երբ սարկաւագը կ'ազդարարէր, Մի՛ ո՛վ յերախայից, մի՛ ո՛վ ի թերահաւատից, մի՛ ո՛վ յապաշխարողաց եւ յանմաքրից մերձեսցի յասուածային խորհուրդս:

Ասկէ կը հետեւի թէ կարելի չէ աստուածային խորհուրդին մօտենալ առանց պատրաստութեան և առանց լրացնելու կանոնական պայմանները:

Հաղորդուելու համար ի՞նչպիսի մասնաւոր պատրաստութիւն պէս է:

— Արդէն ըսինք վերև թէ ինքնաքննութիւն, զղում, ապաշխարութիւն, խոստովանութիւն, անհրաժեշտ պայմաններ են, որոնց կը հետեւի նաեւ բարեգործութիւն. վասն զի մեղանչող մարդը անպատճառ չարիք մը կամ վնաս մը հասուցած կ'ըլլայ իր նմաններուն, պէտք է հասուցաննել և դարմաննել զայն՝ բարեգործութեամբ: Եւ վերջապէս պահք և ծոմ պէտք է բռնել հաղորդուելէ յառաջ՝ ըստ մեր նախնեաց բարեպաշտիկ աւանդութեան, որ շատ բարեդէպ և շա՛տ շինիչ սովորութիւնն մըն է:

Պատարագին ալ պարտաւո՞ր է միեւնոն պատրաստութիւնները տեսնել՝ Պատարագին յառաջ:

— Այո՛, եւ աւելի ուշադրութեամբ եւ խստութեամբ: Մեր եկեղեցին շա՛տ հին եւ ընդհանրացած սովորութիւններ ունի պատարագիչներու պատրաստութեան համար. այս պէս, պատարագիչ քահանաներ պէտք է եկեղեցւոյ խուցերուն մէջ գիշերեն պատարագի շաբթուն, առտու իրիկուն անխափան ներկայ գտնուին ժամերգութեան, պահք բռնեն, հոգեւոր ընթերցանութեամբ և աղօթքով զօրանան, մաքուր մարմնով եւ սրբասուն խղճմտանքով ելլեն սուրբ սեղան մեծ խորհուրդը կատարելու համար:

Ի՞նչ է Շնորհալի Հայրապետին պատուերը պատրագիչ բահանաներուն:

— Մաքուր հոգիով, սուրբ սրտով, անարատ հաւատքով, մեծ յուսով, պարզ մտքով, ահու դողով սպասաւորեցէ՛ք աստուածային խորհուրդին:

Ինչպէս որ ջուրը խողովակէն կ'անցնի, դուք ալ այնպէս չանցնիք ձեր ըրած աղօթքներու խորհրդաւոր խօսքերուն մէջէն, ըլլայ Սաղմոս, ըլլայ Ընթերցուած, ըլլայ պաշտօներգութիւն, ըլլայ Ս. Պատարագին քահանայական աղօթքները, ևայլն. այլ լա՛ւ հասկընալով, և եթէ կարելի է արցունքով և երկիւղածութեամբ, իբրև թէ դուք ձեր միտքէն և սրտէն նոր կը թիւցնէիք զանոնք:

Պատարագը ի՞նչպէս կը մատուցուի մեր եկեղեցւոյ մեջ:

— Լաւ մտածուած ծրագրով մը եւ շատ վայելուչ ու խորհրդաւոր հանդիսաւորութեամբ: Հոգենորոգ սաղմոսներ եւ աղօթքներ, հոգեզմայլ երգեր, պարտ ու պատշաճ զգեստաւորում, ջահավառութիւն, խնկարկութիւն, և բոլոր հաւատացեալներու սրտագին եւ երկիւղած մասնակցութիւնը արարողութեան, լոխն և ձայնաւոր հետեղութեամբ, տեղւոյն համեմատ:

Մեր եկեղեցւոյ պատարագի արարողութիւնը, իր մեծվայելչութեամբ, նոյն իսկ օ-

տարազգի քրիստոնեաներու վրայ թողած է շինիչ տպաւորութիւն:

Որո՞նք են Պատարագի արարողութեան հական պայմանները:

— Պատարագը Քրիստոնէական եկեղեցւոյ մէջ հաստատուած վաղեմի կանոններու և սովորութեան համեմատ կատարելու համար երեք էական պայմաններ կան.

ա) Ձեռնադրեալ և օծեալ պաշտօնեայ.

բ) Հաց ու գինի.

ց) Աղօթք:

Զեռնադրութեամբ և օծումով քահանայական աստիճան ունեցող եկեղեցական մը պէտք է ըլլայ պատարագիչը:

Մաքուր եւ զուտ ցորենի ալիւրէն շինուած թարմ հաց (բաղարջ = անխմոր) եւ անապակ գինի (զուտ, ջուր չխառնուած):

Օրհնութեան և սրբագործութեան քահանայական աղօթքներ, որոնք պէտք է որ հաւատացով և երկիւղածութեամբ ըսուին պատարագիչի կողմէն:

Պատարագի արարողութեան միւս մասերը հիմնուած են այս երեք պայմաններու վրայ և կը ծառայեն խորհուրդին կատարումը վայելուչ և արտայայտութիւնը զգալի ընելու համար:

Ե՞րբ հաստատուած են Պատարագի արա-

բոլուրեան այս վայելուչ կերպերը մեր եկեղեցւոյ մէջ:

— Սկիզբները շատ պարզ էր պատարագի արարողութեան կերպը. բայց հետզհետէ ճռխացաւ, մանաւանդ Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի ատեն (+ 1173 Օգոստ. 16) և անոր ձեռքով: Ս. Յովհան Ռոկբերանի (347—407) աղօթքները մեծ տեղ կը բանեն մեր եկեղեցւոյ պատարագին մէջ: Ս. Գրիգոր Նարեկացին (950—1010) երկու աղօթքներն ալ (Գլւ. լդ, Դ. եւ Ե հատուածներ) կը կարդացուին: Իսկ Խորհուրդ խորինը երգուած է աւելի վերջերը, (Ճ. գար) Տարօնեցի երաժիշտ Խաչատուր Վարդապետի կողմէն հանդիսաւոր առիթով մը:

Ի՞նչ է հաւատացեալ ժողովուրդին պարտք եկեղեցւոյ մէջ, Պատարագի պահուն:

— Ս. Պատարագը պէտք է մատուցուի հաւատացեալներուն պատկառանքովը և երկիւղածութեամբը լեցուած մթնոլորտի մը մէջ: Ո'չ մէկ շշուկ և փսփսուք, ո'չ մէկ երթևեկ, վերջապէս ո'չ մէկ օտար շարժում և ձայն, բացի արարողութիւնը կատարողներու ձայնէն և շարժումէն: Բոլոր հաւատացեալներ, աշխարհական թէ եկեղեցական, իւրենց միտքը և խորհուրդը կեդրոնացնելու են աստուածային խորհուրդին, և անսայթաք հետեւելու են աղօթքներու և երգերու:

Դժբախտաբար, մեր եկեղեցւոյ մէջ, հա-

կառակ մեր ժողովուրդի բարեպաշտութեան, այս պայմանները չեն յարգուիր: Դուրս ելլել մտնել, պնակներ պատցնել, աղմուկ, կանանց մէջ մանաւանդ, կը խանգարեն արարողութեան մեծվայելչութիւնը:

Մենք շատ ուշագրութիւն պիտի ընենք Ա պիտի աշխատինք որ այս տգեղ իրաղութիւններ տեղի չունենան եկեղեցւոյ մէջ:

ՊՍԱԿ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ

Ինչո՞ւ համար խորհուրդ է ամուսնութիւնը :

— Որովհետեւ այր և կնոջ միաւորութիւնը կ'օրհնուի և կը կնքուի Աստուծոյ անունով : Ասուծոյ միացուցածը մարդ բող չզատէ (Մթ. ԺԹ. 5-6):

Պօղոս Առաքեալ այր և կնոջ ամուսնական միաւորութիւնը կը նմանցնէ Քրիստոսի իր եկեղեցւոյն հետ միութեան :

Եւ ստուգիւ մարդկային ցեղին մաքուր և առողջ աճումը և Քրիստոսի եկեղեցւոյն բարգաւաճումն ու պայծառութիւնը կախուած են օրինաւոր ամուսնութեանց արդիւնքնն : Եւ որովհետեւ Քրիստոս և իր եկեղեցին նոյնացած են իրեւ մի մարմին, հարկ է որ ամուսնացողներ, իրեւ գործադրիչները աստուածային պատուէրին (աճեցէ՛ք և բազմացարուք) կատարելապէս գիտակ և հաւատարիմ ըլլան իրենց միաւորութեան ուխտին և նպատակին : Երկու էակներու միութիւնը խորհրդաւոր է ինքնին, և եկեղեցին եօթը խորհուրդներէն մէկը ըլլած է զայն՝ հիմնուելով աստուածային պատգամին եւ օրհնութեան վրայ :

Դեռ ի՞նչ կարելի է ըսել այս խորհուրդին վրայ :

— Ամուսնութիւնը կիմնուած է ողջախո-

հութեան վրայ . վասն զի որդեծնութիւն է աշտոր նպատակը : Այր և կին, իրեւ ճշմարիտ անդամները իրենց եկեղեցւոյն, պէտք է ըլլան մաքրակենցաղ, որպէս զի իրենց միութիւնը բեղմնաւորուի և տուն, ընտանիք կազմուի, և եկեղեցին զօրանայ նոր ոյժերով :

Եւ որովհետեւ ողջախոնութեան վրայ հիմնուած է ամուսնութիւնը, պէտք է որ այր և կին զգուշանան բղջախոնութենէ և չապականեն իրենց ամուսնական միութեան սրբութիւնը պոռնկութեամբ և շնութեամբ :

Կրնա՞ս յիշել Պօղոս Առաքեալին խօսերն ու խաւաները այս մասին :

— Այո՛ : Եփեսացւոց Թուղթին մէջ (Ե. 21-33) այր և կնոջ ամուսնական կեանքի պարագաւորութիւնները և անոնց իրարու հանդէպ քռնելիք գիրքը բացատրելու ատեն կ'ըսէ .

Աստուծոյ երկիւղով հնազանդեցէք իշրարու :

Կիներ հնազա՞նդ թող ըլլան իրենց այրերուն, իրեւ Տիրոջ . վասն զի այրը գլուխ է կնոջ, ինչպէս Քրիստոս գլուխն է եկեղեցւոյ և Քրիլիչը մարմնին :

Ուստի, ինչպէս որ եկեղեցին կը հնազանդի Քրիստոսին, այնպէս կիներն ալ իրենց այշրերուն հնազանդ պիտի ըլլան ամէն բանի մէջ :

Այրեր, սիրեցէ՛ք ձեր կիները, ինչպէս որ Քրիստոս սիրեց իր եկեղեցին, եւ իր անձը

մատնեց անոր համար: Այն որ կը սիրէ
իր կինը, իր անձը սիրած կ'ըլլայ:

Սառը համար է որ մարդը պիտի ձգէ իր
հայրը և մայրը, և պիտի հետեւի իր կնոջ, և
երկուքը պիտի ըլլան մէկ մարմին:

Այս խորհուրդը մէծ է, և ես ասիկա կ'ը-
սեմ Քրիստոսի և եկեղեցիկ նկատմամբ:

Ի՞նչպէս կը կատարուի պսակի արարո-
ղութիւնը:

— Մեր եկեղեցւոյ մէջ պսակ կատարե-
լու իրաւունքը քահանային է: Պսակուղները
եկեղեցի կուգան: Աստուծոյ և հարսնեոր ժո-
ղովուրդի առջև քահանան կը հարցաքննէ զա-
նոնք թէ իրենց ազատ կամքով եկած են պը-
սակուելու, և հաստատական պատասխան ըն-
դունելէ յետոյ, անոնց աջ ձեռքերը, ինչպէս
նաեւ ճակատները իրարու կը միացնէ, կը
խրատէ, կ'ալօթէ և կ'օրհնէ անոնց միութիւնը:

Ամուսնական միութիւնը կրնա՞յ ժակուիլ
կամ լուծուիլ:

— Ինչպէս որ Քրիստոս չի զատուիր իր
եկեղեցին, այսպէս ալ պսակուած ամուսին-
ներ չեն կրնար զատուիլ իրարմէ. ուրիշ խօս-
քով, ամուսնական միութիւնը անլուծելի է
սկզբունքով:

Հստ Աւետարանի, շնութիւնը միայն օրի-
նական պատճառ կ'ըլլայ ամուսնալուծման:

Բայց եկեղեցին, վաղ ժամանակներէ, նկա-
տի առնելով ամուսնական կեանքի մէջ երե-
ւան եկող կարգ մը լուրջ պատճառներ, որոնք
արգելք կ'ըլլան ամուսնական միութիւնը իրա-
գործելու, կամ կը խանգարեն այդ միութիւ-
նը, ընդունած է ամուսնալուծութիւնը՝ քըն-
նութիւններով ստուգելէ և հաստատելէ ետքը
միութիւնը աւրող օրինական պատճառները:

Ծանօթ. — Ամէն կրօնքի մէջ կրօնքի պաշ-
տօնան է որ կը կատարէ ամուսնութեան պաշտօ-
նական յայտարարութիւնը մասնաւոր արարողու-
թեամբ: Բայց Եւրոպա և Ամերիկա, նկատի առնե-
լով ամուսնութեան կարեորութիւնը և անոր վերա-
բերեալ խնդիրները՝ ընկերային եւ քաղաքային
կեանքի տեսակէտէն, ամուսնութեան արտօնու-
թիւնը վերապահեցին քաղաքային իշխանութեան: Ասիկա պետական օրէնք մը դարձած է այլու: Այն-
պէս որ օրինապէս չափահաս եղողներ երբ կ'ուղեն
ամուսնանալ, կը դիմեն քաղաքային իշխանութեան
և կը յայտարաբեն թէ պիտի ամուսնանան, կ'ար-
ձանագրութիւն իրենց ինքնութեան և բնակութեան
վերաբերեալ կարկոր տեղեկութիւններ, վկաներու
ներկայութեամբ, և անկէ վերջ ազատ են կենցա-
ղավարել իրեն օրինաւոր այր և կին:

Բայց Եւրոպայի և Ամերիկայի մէջ ամուսնա-
ցողներ, յարգելով հանգերձ երկրին օրէնքը, քա-
ղաքային ամուսնութեան արտօնութեան ձեւկեր-
պութիւնները լրացնելէ յետոյ, դարձեալ եկեղեցի
կը դիմեն և քահանային օրհնել կուտան իրենց ա-
մուսնութեան պահի, որուն դէմ ուեէ առարկու-
թիւն չ'ընենք քաղաքային իշխանութիւնը:

Քաղաքային ամուսնութիւն ընդունող երկիրնե-

ըու մէջ նախ քաղաքային ամուսնութեան արտօ-
նութեան ձեակերպութիւնները կը կատարուին եւ
յետոյ՝ կրօնականը: Ասիկա պայման է: Պահկը օրհ-
նող եկեղեցականը պարտաւո՞ր է տեղեկադրել քա-
ղաքային իշխանութեան թէ ինքն կատարած է պը-
սակի օրհնութիւնը:

Ինչո՞ւ համար պսակ կ'ըսուի ամուսնու-
թիւնը:

— Որովհետեւ ամուսնացողներուն գլուխը
պսակ կամ թագ կը դրուէր: Այդ սովորու-
թիւնը վերցած է այժմ, և անոր տեղ ոմանք
խաչ կը կախեն ամուսնացողներու վիզէն, ու-
մանք նարօտ կը կապեն անոնց գլխուն: Այս
է պատճառը որ փեսան կը կոչուի բագաւոր,
իսկ հարսը՝ բագուի, ցո՛րչափ իրենց վրայ
կը թագը կամ խաչը կամ նարօտը:

Ի՞նչ են ամուսնութեան պայմանները:

— Սոող և անթերի մարմին, չափահա-
սութիւն, կանոնական հասութիւն, ազգային
և կրօնական նոյնութիւն և փոխադարձ յօժա-
րութիւն և սէր:

Մարմինի անթերիութիւնը անհրաժեշտ պայ-
ման է ամուսնութեան բո՛ւն նպատակը, որ-
դեծնութիւնը, իրագործելու համար: Ներքի-
նիներ, ամուսներ, կնատներ չե՛ն կրնար ա-
մուսնանալ:

Զափահասութեան տարիքը կախուած է
կլիմայէն և երկրի օրէնքներէն: Ընդհանրա-

պէս այր և կնոջ միջև 5-6 տարի տարբերու-
թիւն կը դրուի: զոր օրինակ, եթէ մանչը 25
տարեկան է, աղջիկը պէտք է ըլլայ 19-20
տարեկան: Արբունքի չհասածներ և անչափա-
համներ չեն կրնար ամուսնանալ:

Կանոնական հասութիւն՝ կը նշանակէ ազ-
գականական որոշ աստիճան: Ամուսնացողներ,
իբրև պայման առողջ սերունդ մը յառաջ բե-
րելու, ազգականութեամբ կամ արիւնով ո՛ր-
չափ հեռի ըլլան իրարմէ, ա՛յնչափ յարգած
կ'ըլլան եկեղեցւոյ կանոնները, որոնք հիմ-
նուած են առողջապահական սկզբունքներու
վրայ: Հին կանոններով՝ մանչ մը եօթը պորտ
կամ եօթը ճիւղ կամ եօթը աստիճան հե-
ռու պէտք է ըլլայ իր առնելիք աղջի-
կէն: Կենցաղի նոր հարկադրութեանց ներքեւ
հոգեոր վերին իշխանութեան կողմէն թոյլա-
տրուած է ազգականական աստիճանը իշեցնել
մինչև հինդ:

Խնամիական և հոգեոր ազգականութեան
(սանահայրութիւն կամ կնքահայրութիւն) աս-
տիճանները նոյնքան խիստ էին յառաջ: Բայց
այժմ անոնք գրեթէ մէկդի գրուած են, եւ
ուշադրութիւն կ'ընծայուի ազգականութեան
կամ արիւնի աստիճաննին:

Մանչուն եւ աղջկան միենոյն ազգին եւ
միենոյն կրօնքին պատկանիլը շատ կարեոր է՝
ընտանեկան կեանքի անդորրութեան եւ եր-
ջանկութեան համար:

իսկ ամուսնացողներուն փոխադարձ յօ-
ժարութիւնը և սէրը անհրաժեշտ պայման է
ամուսնութեան բնախօսական եւ բարոյական
պարտականութիւնները կատարելու համար։
Այս պայմանը յարգելով միայն կը խափա-
նուին բռնի ամուսնութիւններ և ուրիշ ան-
պատեհութիւններ։

Ամեն օր պսակ կրնա՞յ ըլլալ։

— Ողջախոհութեան և բարեպաշտութեան
հիմերուն վրայ, մեր եկեղեցին կանոն դրած
է որ պահք և տէրունի օրեր պսակ չօրհնուի,
հարսնիք չըլլայ։ Շատ գեղեցիկ է ասիկա։ Եւ
երանի՞ թէ մեր եկեղեցւոյ զաւակները կարե-
նային լիովին յարգել լրենց ազգային և եկե-
ղեցական սովորութիւնները։ Բայց այժմ,
դարձեալ կենցաղի հարկին ներքեւ, Պահոց եւ
Տէրունի գլխաւոր օրերէն գուրս պսակ կ'օրհ-
նուի և հարսնիք կ'ըլլայ։

Ամուսնութիւնը կրկնելի՞ է։

— Այս՝, երբ երկու կողմերէն մին մե-
ռած է, երբ օրինական ամուսնալուծումի հե-
տեանքով մէկ կամ միւս կողմը արտօնուած
է նորէն ամուսնանալու։

Եթէ այր մը, իրարու ետեէ իր կինը կոր-
սընցնէ, եկեղեցական կանոնը թոյլ կուտայ
որ այնպիսի մէկը երեք անգամ պսակուի։
Աւելին հակառակ է ո՛չ միայն կանոնի, այլ
նաև բարոյագիտութեան։

Երբ ամուսիններէն մեկը կամքի անկախ
պատճառով կորսուի, կը լուծուի⁹ ամուսնու-
թիւնը։

— Այս՝ . եթէ ամուսնացեալներէն մին կամ
միւսը կորսուի և եօթը տարի ուեէ լուր և տեղեւ-
կութիւն չառնուի անոր մասին, կրնայ ամուս-
նանալ, եթէ ուզէ։ Եւ եթէ եօթը տարի անցնե-
լէ ետքը երևան գայ կորսուած կողմը, ան-
ալ ազատ է ամուսնանալու ուրիշի մը հետ։

Դարձեալ, եթէ ամուսիններէն մէկը փո-
խէ իր քրիստոնէական հաւատքը, կամ ան-
բուժելի հիւանդութիւններով տառապի և խախ-
տէ ամուսնական կեանքի միութիւնն ու խոր-
հուրգը, հոգեոր իշխանութիւնը մարդասիրա-
կան մասնաւոր կարգագրութիւններ կ'ընէ։

Պոռնկութիւն և շնութիւն, ըստ Աւետա-
րանի, կը խախտեն ամուսնական միութիւնը
և կ'եղծեն խորհուրդը, հետեաբար կը լու-
ծուի ամուսնութիւնը և յանցաւոր կողմը կը
գատապարտուի և կը զրկուի վերստին ամուս-
նութեան իրաւունքէն։

Եթէ երկու կողմերն ալ մեղապարտ են և
պատասխանատու իրենց պսակին ապականու-
թեան, կամ եթէ երկու կողմերն ալ ֆիզիքապէս
և բարոյագէս անընդունակ եղած են ամուս-
նական կեանք կազմելու և տեղի տուած են
գայթակղութիւններու, կը լուծուի ամուսնու-
թիւնը, և երկու կողմերն ալ կը զրկուին վե-
րըստին ամուսնանալու իրաւունքէն։

Որո՞ւն է Ամուսնութիւնը լուծելու իրաւասութիւնը :

— Հոգեոր վերին իշխանութեան : Եկեղեցին կը պսակէ և եկեղեցին կը լուծէ : Քահանան կը պսակէ յանուն եկեղեցւոյ, բայց չի կրնար լուծել : Հոգեոր վերին իշխանութեան իրաւասութիւնն է լուծել ամուսնութիւնը՝ օրինական քննութիւնները կատարելէ ետքը, թէ՛ ժողովներու միջոցաւ եւ թէ՛ ուղղակի : Իսկ հոգեոր իշխանութիւնը կը ներկայանայ եպիսկոպոսութեամբ : Եպիսկոպոսներ, երբ առաջնորդական պաշտօն ունին, կրնան զբաղիլ ամուսնական խնդիրներով : Բայց ամէնուն վերեւ կաթողիկոսն է որ իշխանութիւն և իրաւասութիւն ունի վերջին խօսքն ըսելու և վրձիռներ արձակելու ամուսնական խնդիրներ կարգադրելու համար :



ԿԱՐԳ ՀԻՒԱՆԴԱՅ

ԵՒ

ՎԵՐՋԻՆ ՕԾՈՒՄ

Ի՞նչ է Կարգ Հիւանդաց ըսուած խորհուրդը :

— Հիւանդութիւնը, իր ծագումով՝ լ կողմէն ալ դիտուի, հետեւանքն է մարդոց ըլքիւտութեան և սփաճներուն, և, ինչպէս որ կ'ըսուի, մեր կամայ ակամայ գործած մեղքերուն : Կա՛ն հիւանդութիւններ որ ժառանգական են, կա՛ն հիւանդութիւններ ալ, որոնց պատճառը նոյն ինքն մենք ենք :

Եթէ մարդիկ ապրէին չնորհքի կեանքը՝ իրենց աստուածային նկարագրին համեմատ, պիտի չհիւանդանային : Ուրեմն, Քրիստոնէական մտքով, մարդոց հակաստուածային կեանքն ու կենցաղն է պատճառ իրենց հիւանդութիւններուն : Ուրիշ խօսքով, հիւանդը մեղաւոր մըն է, որ հեռացած է Աստուծմէ : Հետեւաբար մեղաւորը պէտք է որ խոստովանի իր մեղքերը և զոջայ . իսկ եկեղեցին՝ կ'աղօթէ որ պէս զի հիւանդը թեթևնայ խոստովանութեամբ և զօրանայ աղօթքով : Այս է կարգ հիւանդաց ըսուածը, որ սկզբունքով նոյն է Սպաշխարութեան խորհուրդին հետ :

Ի՞նչ է վերջին օծումը :

— Հրէական հին սովորութիւն մըն էր հիւանդները խւզով օծելը, որ առաքելական ժամանակներու եկեղեցւոյն մէջ ալ շարունակուեցաւ :

Թիսուս-Քրիստոս երբ իշխանութիւն տուաւ իր աշակերտաներուն և զրկեց զանոնք որպէս զի դաստիարակեն ժողովուրդները, Մարկոս (Զ. 12, 13) կ'ըսէ թէ անոնք կը քարոզէին, խւզով կ'օծէին հիւանդները և կը բժշկէին զանոնք (Տե՛ս նաև Մտք. Ճ. 1): Իսկ Յակոբոս Առաքեալ կ'ըսէ. «Զեղմէ մէկը հիւանդացա՞ւ, թող կանչէ եկեղեցւոյ երէցները, թող աղօթեն անոր վրայ, թող օծեն զայն Տիրոջ անունով, և հաւատքով աղօթքը կը փրկէ զայն և Տէրը ոտքի կը հանէ, և եթէ մեղք մըն ալ գործերէ, պիտի ներուի անոր (Յակ. Ե. 14-15):

Ուրեմն ինչո՞ւ համար հիմայ չենք օծեր հիւանդները:

— Մեր եկեղեցւոյ մէջ երբեմն կատարուած է հիւանդաց օծումը, բայց յետոյ խաչ փանուած է շատ տրամաբանական պատճառով. վասն զի մարդիկ չեն գիտեր թէ Ե՞րբ, ո՞ւր և ի՞նչպէս պիտի հիւանդանան և պիտի մեռնին, այսինքն տա՞ն մէջ թէ ճամբորդութեան ընթացքին, յանկա՞րծ թէ երկար կամ կարճ հիւանդութեամբ, տեսակ տեսակ արկածներո՞վ թէ թշնամիի ձեռքով. որպէս զի,

առանց բացառութեան, հաւատացեալներ չը զրկուէին վերջին օծումէն: Այս պատճառով, մեր եկեղեցւոյ մէջ, վերջին օծումը միացուած է առաջին օծումին, այսինքն՝ Դրոշմի հետ:

Մկրտչածներուն ո՞ր տեղերը կը դրումուին:

— Ճակատը, սիրալ, թիկնամէջը, ինչպէս նաև աչքերը, ականջները, բերանը, ձեռքերը, քամակը կամ կուշտը և ոտքերը:

Առոնցմէ առաջին երեքը Դրոշմի խորհուրդին նշաններն են, իսկ մնացած վէցը՝ վերջին օծման:

Ուրօնիք են հիմնական կետերը Հիւանդաց Կարգին:

— Ապաշխարութիւն, Աղօթք և Ս. Հաղորդութիւն:

Երբ հիւանդին խելքը գլուխն է, և իբրև հաւատացեալ մարդ, կ'անդրադառնայ իր մեղքերուն վրայ, կը նորոգուի ապաշխարութեամբ, աղօթքով և հաղորդուելով, կ'ոգեւորուի, կը զօրանայ և կը վայելէ իր հաւատքին պտուղը. վասն զի, առանց հաւատքի կարելի չէ որ հիւանդը միմիթարուի եւ խորհուրդը հասնի իր նպատակին:

Ե՞րբ դադրած է վերջին օծումին առանձին կատարումը մեր եկեղեցւոյ մէջ:

— Գրիգոր Տաթևացիէն (+ 1410) շատ

յառաջ. որովհետեւ այս նշանաւոր վարդապետը
իր Հարցմանց Դիրիխն մէջ (էջ 604-605) բացա-
տրութիւններ կուտայ այս մասին եւ կ'ըսէ.
Առաջին օծումը (Դրոշմը) և Վերջին օծումը
միասին կը կատարենք մկրտուածին վրայ: Եւ
գիտել կուտայ թէ խոստովանութիւնը, որ Հիւ-
անդաց կարգին մէջ անհրաժեշտ պայման մըն
է խորհուրդը կատարելու համար, ուրիշ եկե-
ղեցիներ վերցուցած են և միայն պահած են
խւզով օծումը, և հաւատացեալներ փոխանակ
խոստովանութեամբ սրբուելու, իրենց յոյսը
ատոր վրայ կը դնեն, ըսելով. վերջին օրը
կ'օծուինք պալասանի ձէթով եւ կ'արդարա-
նանք. այս պատճառաւ, կ'ըսէ, եկեղեցւոյ
հայրապետները լաւ համարեցան վերցնել զայն,
որ եթէ պահուած ըլլար՝ բան մը չ'աւելցներ
խորհուրդին վրայ, ո՛չ ալ, վերցուած ատեն,
կ'աւրէ եկեղեցւոյ կարգը (*):

Ուրեմն ինչո՞ւ համար կ'օծենք ննջեցեալ
քահանաները:

— Ասիկա իբրև խորհուրդ չէ որ կը կա-
տարուի. վասն զի եթէ իրապէս խորհուրդ ե-
ղած ըլլար ննջեցեալ քահանաներու օծումը,
պէտք էր որ հաւատարապէս կատարուէր, ա-

(*) Իր բուն խօսմերը.— «Վասն որոյ հայրապէտ եկե-
ղեցւոյ լաւ համարեցան զվայելչականն բառնալ, որ ո՛չ
ի լինեն յաւելուած առնէ, եւ ո՛չ ի բառնին ապականէ
զկարգ եկեղեցւոյ, որ է վերջին օծումն»:

ռանց բացառութեան, բոլոր հաւատացեալ
ննջեցեալներու վրայ: Ասիկա հինէն մնացած
սովորութիւնն մըն է եկեղեցւոյ մէջ, որուն
համար Տաթևացիին վերոյիշեալ բացատրու-
թիւնը գործածելով կ'ըսենք. եթէ վերցուի
բան մը չի պակսիր. վասն զի դիակը օծելու
մէջ խորհուրդ չկայ, մինչ շատ խորհրդաւոր
է ննջեցեալներու հոգիներուն համար աղօթելը
բոլոր եկեղեցւոյ կողմէն:



ԶԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Ի՞նչ է Ձեռնադրութիւնը :

— Աւետարանը քարողելու և խորհուրդները կատարելու համար յատկապէս պատրաստուած անձերուն՝ այդ աստուածային պաշտօնին նուիրման խորհուրդն է, որ կը կատարուի շատ ազգեցիկ արարողութեամբ մը :

Ձեռնադրութեան տեղ կ'ըսուի նաև Կարգ Քահանայուրեան կամ Խորհուրդ Կարգի. ուրովհետև եկեղեցւոյ մէջ քահանայութեան աստիճանն է որ իրաւունք կուտայ ընծայեալին կատարել խորհուրդները :

Ի՞նչ պայմաններ կը պահանջուին ձեռնադրութեան համար :

— Անոնք որ ձեռնադրուելով կ'ուղեն աստուածային պաշտօնի նուիրուիլ, պէտք է լըրացնեն հետեւեալ պայմանները .

ա. — Զափիահասութիւն, ինչպէս նաեւ մարմնական, մտաւորական և հոգեկան անթերի վիճակ :

բ. — Խնամուած պատրաստութիւն՝ մըտաւորական և հոգեկան :

գ. — Նուիրումի և ծառայութեան ոգի. այսինքն՝ յատակ և բարձր նկարագիր :

դ. — Յարմարութիւն և արժանաւորութիւն աստուածային պաշտօնին :

ե. — Անձնական կամ խղճմտանքի վըկայութիւն իր արժանաւորութիւն մասին և վկայութիւն եկեղեցւոյ (ժողովուրդի) կողմէն :

Ո՞վ կը կատարէ Ձեռնադրութիւնը :

— Ձեռնադրութիւնը կը կատարէ եպիսկոպոսը : Իսկ Ձեռնադրութիւնը կը նուիրագործուի օծումով :

Կրնա՞ս ամփոփ կերպով ըսել թէ ի՞նչպէս կարգադրուած է Ձեռնադրութեան արարողութիւնը մեր եկեղեցւոյ մէջ :

— ա. — Եպիսկոպոսը հրապարակային քննութեամբ կ'ստուգէ ընծայեալին արժանաւորութիւնը, վերոյիշեալ հինգ կէտերուն համեմատ :

բ. — Մասնաւոր քննութեան կ'ենթարկէ ընծայեալին հաւատքին և դաւանանքին ուղղափառութիւնը :

գ. — Աղօթքներ, պարտուպատշաճ ընթերցուածներ Սուրբ Գիրքէն և շարականներ :

դ. — Ձեռնադրութիւն և քահանայական գգեստաւորում :

ե. — Օծում, որով կը նուիրագործուի Ձեռնադրութիւնը, և Ձեռնադրուածը կը կոչուի Տէր (այսինչ) Քահանայ :

Քահանայական աստիճանեն վար եւ վեր ուրիշ ի՞նչ աստիճանեներ կան մեր Եկեղեցւոյ մէջ : — Քահանայութենէ վար վեց աստիճաններ կան, իսկ անկէ վեր՝ երեք : Վարի վեցը կը կոչուին փոքր աստիճաներ, և են .

- ա) Դռնապանութիւն,
 - բ) Ընթերցողութիւն,
 - գ) Երդմնեցուցչութիւն,
 - դ) Զահնկալութիւն,
 - ե) Կիսասարկաւագութիւն,
 - զ) Սարկաւագութիւն :
- Վերի երեքներն են .
- ի) Քահանայութիւն,
 - լ) Եպիսկոպոսութիւն,
 - ր) Կաթողիկոսութիւն :
- Հսել է, բոլորը միասին, ինը աստիճան :

Փոքր աստիճանները զործնականապէս կա՞ց մեր Եկեղեցւոյ մէջ հիմայ :

— Այո՛, Զեռնադրութեան Մաշտոցին մէջ կան ատոնք . եւ քահանայութեան կոչուողը՝ ձեռնադրութեամբ կ'ստանայ վեց աստիճանները և յետոյ՝ քահանայականը :

Բայց մեր Եկեղեցւոյ գործնական կեանքին մէջ, փոքր աստիճաններէն առաջին չորսը կը կոչուի Դպրութիւն . և գպիրներ, ձեռնադրութեան կամ ոչ, շապիկ կը հագնին, կիսասարկաւագի պաշտօն կը կատարեն, կ'եր-

գեն շարականները և մասնաւորապէս Ս. Պատարագին երգերը : Ընդհանրապէս դպիրք ձեռնադրութեան, և մեծ Եկեղեցիներու մէջ իրենց յատուկ կազմակերպութիւն ալ ունին Դպրաց Դաս անունով :

Միւս կողմէն ժամկոչներ և լուսարարներ կան Եկեղեցւոյ մէջ, որոնք ընդհանրապէս չունին փոքր աստիճանները, եւ ամսական վարձքով աշխատողներ են, և կը բռնեն դըռնապանի և ջահնկալի տեղը :

Կան նաեւ, ցանցառ կերպով անշուշտ, Ուրարակիրներ, փոխանակ կէս և Աւագ սարկաւագներու, որոնք Եպիսկոպոսին հրամանաւմիայն կոչուած են սպասաւորութեան և կը կատարեն սարկաւագութեան պաշտօնը, բացի Վերաբերումէն :

Կիսասարկաւագութիւնը չկայ գործնականապէս, իսկ Աւագ Սարկաւագութիւնը, ընդհանրապէս, մեծ Եկեղեցիներու կամ վանքերու մէջ պահուած կը մնայ այլևս, իբրև հանգրուան կուսակրօն քահանայութեան :

Ի՞նչ է Կղերիկոսութիւնը :

— Կղերիկոս կամ կղեր կը նշանակէ ժառանգաւոր, այսինքն՝ ա՛յն որ հետզհետէ կը ժառանգէ Եկեղեցւոյ փոքր աստիճանները և կը պատրաստուի : Կղերիկոս կոչումին տակ այժմ կը հասկցուին փոքր աստիճան ունեցողներ :

Կղերիկոսութեան յատուկ արարողութիւն
մը կայ Զեռնադրութեան Մաշտոցին սկիզբը,
այդ արարողութեամբ Աւելածուի եւ Սաղմո-
սերգուի պաշտօնը կը տրուի ընծայեալին:

Ի՞նչ է Վարդապետուքիւնը:

— Վարդապետութիւնը մեր Եկեղեցւոյ
մէջ ձեռնադրութեամբ տրուած պաշտօն մըն
է ա'յն կուսակրօն քահանաներուն, որոնք պէտք
է ըլլան իրապէս և բարձրօրէն ուսեալ. վասն
զի անոնց պաշտօնն է քարոզել, Սուրբգիրքը
մեկնել, բացատրել Եկեղեցւոյ ուղղափառ դա-
ւանութիւնը և ուսուցանել: Արդէն՝ Վարդա-
պետ կը նշանակէ Ուսուցիչ, հո՛ս մա՛նաւանդ
կրօնական իմաստով:

Ո՞վ կրնայ տալ Վարդապետուքեան աս-
տինանը:

— Ա'յն Եպիսկոպոսներ, որոնք ստացած
են արդէն այդ աստիճանը: Հին ատեններ ա-
մէն Եպիսկոպոս չունէր վարդապետական
աստիճան. ասոր համար Վարդապետ-Եպիս-
կոպոս մը միայն կրնայ տալ վարդապետու-
թեան աստիճանը: Ասոր հակառակ, Ծայրա-
գոյն Վարդապետ մը, որ Եպիսկոպոսական աս-
տիճան չունի, կրնայ տալ վարդապետական
աստիճանը: Իսկ այն Եպիսկոպոսներ, որ չու-
նին Վարդապետական աստիճան, Եպիսկոպոս
ձեռնադրուելէ ետքը կ'ստանան զայն:

Քանի՞ ասինան է Վարդապետուքիւնը:

— Տասնըշորս աստիճան, որուն առաջին
չորսը Մասնաւոր Վարդապետի աստիճան է,
իսկ մնացած տասը Մեծ կամ Ծայրագոյն Վար-
դապետի աստիճան: Վարդապետական աստի-
ճանին խորհրդանշանն է օձագլուխ կամ խա-
չածե գաւազանը:

Բուն Վարդապետները Ծայրագոյններն են,
որոնք մեծ հեղինակութիւն կամ իշխանու-
թիւն կը վայելէին Եկեղեցւոյ մէջ:

Կը յարգուի՞ հիմայ Վարդապետական իւ-
խանութիւնը իր նախկին նեանակութեամբ:

— Կը յարգուի իրապէս պատրաստուած
արժանաւորներուն վրայ. բայց ցաւալի է որ
Վարդապետական Գաւազանը անպատրաստ-
ներուն ալ կը տրուի, և ասոր համար Վար-
դապետական աստիճանը կորուսեր է իր նախ-
կին և պատմական նշանակութիւնը:

Ինչպէս որ ըսինք, կին ատեններ, Վար-
դապետը իրօք Վարդապետ էր, Եկեղեցւոյ ներ-
քին կեանքին վարիչը, խօսքի և գրչի հեղի-
նակութիւնն մը, որ վե՛ր էր Վարդապետական
աստիճան չունեցող Եպիսկոպոսէն:

Ի՞նչ է Եպիսկոպոսութիւնը:

— Եպիսկոպոսութիւն կը նշանակէ Տես-
չութիւն: Որովհետեւ Եպիսկոպոսին պաշտօնն
է թեմի մը կամ վիճակի մը Տեսչութիւնը ընել,

հսկել եկեղեցիներու վրայ, բարեկարգ և պայծառ պահել զանոնք՝ ամէն կերպով։ Եպիսկոպոսին պարտքն ու պաշտօնն է նաև իր տեսչութեան ներքև գտնուող եկեղեցիներուն պաշտօնեաները պատրաստել դպրոցի մէջ և ձեռնադրել զանոնք։

Ո՞վ է Կարողիկոսը։

— Կարողիկոսն է Հայաստանեայց եկեղեցւոյ ընդհանուր և գերագոյն պետք։ Կը կոչուի նաև Քահինայապետ, Եպիսկոպոսապետ։ Կաթողիկոսն է որ կը ձեռնադրէ եպիսկոպոսը և կ'օրհնէ Սրբալոյս Մեռունը։

Կաթողիկոսն է որ կը լուծէ և կը վճռէ եկեղեցւոյ եւ ամուսնութեան վերաբերեալ ամէն տեսակ դժուարին խնդիրները, կ'ընէ բացառիկ կարգադրութիւններ եւ տնօրինութիւններ՝ եկեղեցւոյ պէտքին և պարագաներուն համեմատ, իր ազատ կամքով և անկախ դատողութեամբ։

Ի՞նչ է Կուսակրօնուքիւնը։

— Կուսակրօն Կ'ըսուին այն քահանաներ, որոնք չեն ամուսնանար, վանք կը բնակին, և կը կոչուին Աբեղայ։ Հետեաբար, Կուսակրօնութիւն կը նշանակէ կոյս միալու կամ չամուսնանալու սովորութիւն։

Փոքր աստիճան ունեցողներ կընան ամուսնանալ մինչև քահանայութիւն։ իսկ ա-

նոնք որ վանական կեանքի նուիրուած են, չեն ամուսնանար։ Կուսակրօն են վանական սարկաւագներ, վարդապետներ, եպիսկոպոսներ և կաթողիկոսներ։

Ինչո՞ւ համար չեն ամուսնանար ասոնք։

— Որպէսզի ազատ ըլլան աշխարհիկ հոգերէ և իրենց բոլոր ժամանակը և իրենց բոլոր ոյժը և ուշադրութիւնը նուիրեն իրենց հոգեոր գործին։

Զի՞ որ ամուսնացած առաքեալներ կային, չի՞ որ մեր Եկեղեցւոյ մէջ ալ Ս. Գրիգոր Լուսաւորիչին մինչեւ Մեծն Սահմակ ամուսնացեալ էին նոյն իսկ կարողիկոսներ։

— Այո՛, բայց նոյն ատեն կային նաև ամուրի առաքեալներ, չամուսնացած եկեղեցականներ։ Լուսաւորիչ և իր որդին Վըթանէս ամուսնացած էին, բայց կուսակրօն էր անոր Արքատակէս որդին, որ յաջորդեց իրեն։

Բայց յետոյ հետզհետէ խափանեցաւ ամուսնանալու սովորութիւնը՝ քահանայութենէն վեր աստիճանանաւորներու մէջ։

Կուսակրօնութեան օրինակ և տիպար ընդունուած է նոյն ինքն Տէր Յիսուս-Քրիստոս։

Պողոս Առաքեալ թէ՛ եկեղեցականները և թէ՛ աշխարհականները ազատ կը թողու իրենց կենցաղին ընտրութեան մէջ։

Աւելի աղէկ չի՞ որ բոլոր Եկեղեցականներ

ալ ամուսնանան գալրակդուքիւններու առաջքը առնելու համար :

— Պէտք է զիտնալ որ հայ եկեղեցականութեան բարձր մեծամասնութիւնը, այսինքն Քահանայութիւնը ամուսնացեալ է. իսկ կուսակրօններ մատի վրայ կը համրուին :

Դարձեալ, Ամուսնութիւնը բացարձակ երաշխիք մը չէ գայթակղութիւններուն և փորձութիւններուն առաջքը առնելու համար: Վասընզի ամուրիութիւնը չէ գայթումներու պատճառը, այլ միջավայրը և նկարագիրը: Հետեւաբար, աւելի տրամաբանական և աւելի բարոյագիտական է ազատ թողուլ եկեղեցականութեան փափաքողները որ իրենք ընտրեն իրենց կենցաղը, ուղղակի իրենց անձնական գիտակցութեամբը:

Եւ որովհետեւ Եկեղեցւոյ մէջ բարձր աստիճանները վերապահուած են կուսակրօններու, այս խտիրը վերցնելու համար ալ պէտք է հիմ բռնել թեկնածուներուն արժանիքը, այսինքն՝ անոնց մտաւորական և հոգեկան պատրաստութիւնը, անոնց յարմարութիւնը եկեղեցականութեան, անոնց նկարագիրը, և ո՛չ թէ անոնց ամուրի կամ ամուսնացեալ վիճակը:

Այսօր մեր Եկեղեցւոյ մէջ գործնականապես Եկեղեցական ո՞ր աստիճանները գոյութիւն ունին:

— Քահանայ, Վարդապետ, Եպիսկոպոս և Կաթողիկոս:

Փոքր աստիճանաւորներուն պաշտօնը կը կատարեն ժողովուրդին զաւակները, առանց եկեղեցական ըլլալու:

Սւագ Սարկաւագի պաշտօնը կը կատարեն նոյն ինքն քահանաներ:

Վարդապետներ, որ չատ սակաւաթիւ են հիմայ, կը կատարեն Առաջնորդի և քարոզչի պաշտօնները:

Եպիսկոպոսներն ալ Առաջնորդ կամ քարոզչի են:

Եպիսկոպոսներու մէջէն կ'ընտրուին Երուսաղէմի և Կ. Պոլսի պատրիարքները, որոնք Արքեպիսկոպոսի տիտղոսը կ'առնեն, եթէ արդէն չեն առած: — Պատրիարքները չունին ձեռնադրութիւն և օծում. իրենց պաշտօնավարութիւնն ալ տեսական չէ, մանաւանդ Կ. Պոլսինը:

Կաթողիկոսները Եպիսկոպոսներու մէջէն կ'ընտրուին Ընդհանրապէս: — Այժմ երկու Կաթողիկոսութիւն ունինք, Ս. Էջմիածնի եւ Կիլիկիոյ:

Էջմիածնը Մայր-Աթոռ է և Կաթողիկոսութիւն Ամենայն Հայոց:

Կիլիկիոյ Կաթողիկոսութեան իշխանութիւնը կը տարածուի միայն Կիլիկիոյ թեմերուն վրայ:

Ի՞նչ վիճակի մէջ կը գտնուին այժմ մեր

Նկեղեցւոյ Կարողիկոսական եւ Պատրիարքական Արոռները :

— 1914էն ի վեր, աշխարհաւեր պատերազմին հետեւանքով, տակնուվրայ եղած է հայ ժողովուրդին քաղաքական և տնտեսական կեանքը :

Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը մնաց Խորհրդային Վարչութեան ներքեւ, որ հակակրօնական է : Մայր Աթոռոյ Կալուածները եւ հաստատութիւնները գրաւուած են կառավարութեան կողմէ : Ճեմարան և Տպարան փակուած, Միաբանութիւնը նուազած եւ նուազած . Ամենայն Հայոց Հայրապետը Գէորգ Ե. Վախճանած (1930 Մայիս 8, Եշ.) և գեռ թափուր է Ս. Աթոռը :

Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, իր ժողովուրդին հետ ապաստան գտած է Սիւրիա եւ Լիբանան, և ազատ քաղաքական ճնշումներէ և հարստահարութենէ, 1930 Յուլիսէն ի վեր հաստատուած է Պերութի մօտիկ և Լիբանանի ստորոտը, Անթիլիաս ծովեղերեայ գիւղաքաղաքը, կազմակերպած է իր գպրոցը, ուր կը պատրաստուին ուսուցիչներ և եկեղեցականներ :

Երուսաղէմի պատրիարքութիւնը կը գըտնուի անգլիական գերիշխանութեան ներքեւ, և ազատ ու անկաշկանդ՝ նուիրուած է Հայ աղքին իրաւունքներուն պահպանութեան Ս. Երկրի մէջ :

Կ. Պոլսի Պատրիարքութիւնը կը մնայ թիւրք հանրապետութեան տակ . եւ իրականութեան մէջ վերածուած է Կ. Պոլսի Առաջնորդութեան

Ի՞նչ է հոգեւորականներուն նկարագիրը եւ պատճենը :

— Հոգեւորական մը պէտք է ըլլայ իրապէս բարի եւ հաւատքի ու ծառայութեան մարդը . որովհետեւ միայն մտքի պատրաստութիւնը չի բաւեր նուիրական պաշտօնը պէտք եղածին պէս կատարելու համար : Զեռնադրութիւնն ու օծումը մասնաւոր հանդամանք մը կուտայ հոգեւորականներուն, իրենց պաշտօնին բարձրութիւնն ու սրբութիւնը գործնականապէս արթեցնելու համար :

Քահանայէն մինչեւ կաթողիկոս, ամէնքն ալ իրենց աստիճանին եւ գիրքին համեմատ ծառայելու կոչում ունին, եւ պէտք է որ իրենց ծառայութիւնը ընեն բարի սրտով, անկեղծ հաւատքով և բոլորանուէր հոգիով, որպէս զի հաւատացեալներ առաջնորդուին քրիստոնէական կեանքի մէջ, եւ եկեղեցին ըլլայ ներշնչումի մշտալոյս կեդրոն մը, ուր կը տիրէ եղբայրսիրութիւն, ազատութիւն, և ուրկէ կը ճառագայթէ միսիթարութիւն դժբախտներու և տրտմածներու սրտին :

Ո՛րչափ նուիրական է հայ եկեղեցականին պաշտօնը, այնչափ ալ ծանր է անոր պատաս-

խանատըւութիւնը, այնպէս որ երբ նա չունի
բարութիւն, հաւատք եւ նուիրեալ հոգի, չի
կրնար կատարել իր պարտքն ու պաշտօնը: Իր
հոգին փրկելու կարող եկեղեցական մը միայն
կրնայ փրկել ուրիշներու ոգին:



ԽՈՐՀՈՒԹԻՆԵՐՈՒՆ ԽՈՐՀՈՒԹԴԸ

Եօթը խորհուրդներու մասին ի՞նչ խորհր-
դածութիւն կարելի է ընել:

— Գրիգոր Տաթեւացի Կ'ընէ երեք շարք
խորհրդածութիւն, որոնց երկրորդն է հետեւ-
եալը:

Եօթը խորհուրդներ կը պատրաստեն մեզ
իւրացնելու եօթը առաքինութիւններ.

ա. — Մկրտութիւնը խորհուրդն է Հաւաս-
էի. որովհետև կը հաւատանք և անոր համար
կը մկրտուինք:

բ. — Դրոշմը խորհուրդն է Յոյսի. վասն
զի յոյս գնելով Ս. Հոգիի զօրութեան վրայ՝
կարող կ'ըլլանք դլմագրել թշնամիլին (Սա-
տանայ):

գ. — Հալորդութիւնը խորհուրդն է Սիրոյ.
վասն զի սիրո՛վ է որ կը զօդուինք և կը միա-
նանք մեր գլուխը ելող Քրիստոսին, իբրեւ
մարմին անոր մարմինէն, եւ իբրեւ անդամ
անոր անդամիրէն:

դ. — Ապաշխարութիւնը խորհուրդն է Ար-
դարութեան. վասն զի զղջումի, խոստովանու-
թեան և ապաշխարութեան միջոցաւ կ'արդա-
րանանք մեղքերէն:

ե. — Օծումը խորհուրդն է Արդարութեան
լրումին. վասն զի ելեկով կեանքի պատերազ-

մէն (մեռնելով) կը մաքրենք քրտինքն ու փոշին, մարմաւոր պատերազմէն ելլողներուն պէս։

զ. — Կարգը խորհուրդն է խոհեմուքեան եւ գիտուքեան, որպէս զի կարգաւոր մարդը խոհեմութեամբ եւ գիտութեամբ կատարէ խորհուրդները և խրատէ ժողովուրդը և սորվեցնէ։
է. — Պատկը խորհուրդն է ողջախոհուքեան, որպէս զի մարդ ողջախոհ ամուսնութեամբ զսպէ բղջախոհ ցանկութիւնը եւ արգիլուի չնութիւն և պոռնկութիւն ընելէ։ (Գիրք Հարցմանց էջ 587)։

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Ի՞նչ է խորհուրդներու պատմութիւնը։

— Ուղղակի Տէր Յիսուս-Քրիստոսէ հաստատուած խորհուրդները երկու են. Հաղորդութիւն և Մկրտութիւն։ Մնացած հինգը յետոյ աւելցած են այդ երկուքին վրայ։

Պէտք է գիտնալ որ Խորհուրդները դարերու ընթացքին, հետզհետէ բանաձեւուած են իրենց թիւով և աստուածաբանական իմաստով։ Ուրիշ խօսքով. եօթը խորհուրդներ, իրենց նախնական պարզ վիճակին մէջ գոյութիւն ունին Սուրբգործ մէջ, ինչպէս նաև քըրիստոնէական եկեղեցւոյ հայրերու գրուածքներուն մէջ. բայց ատոնք իրենց հիմակուանձեւ և խմատուած առ 1545-1563ին, Տրիտենդան ժողովին մէջ (*), որ լատին եկեղեցւոյ ամէնէն նշանաւոր ժողովներէն մէկն է. որովհետև Լուտերականութեան կամ Բարեկարգական շարժումին հետևանքով, լատին եկեղեցին այդ ժողովով ճշդեց իր բոնելիք գիրքը հանդէպ այդ նորութեան (Բողոքականութեան) և սկսաւ ներքնապէս բարեկարգել ինքզինք.

(*) Տրիտենդ (Tridentum, Ճր. Trente) իտալական փոքրիկ քաղաք մըն է Թիրոլի մէջ, որ այս ժողովիով նօանաւոր եղաւ եկեղեցական պատմութեան մէջ։

և ուժաւորուիլ ընդդէմ Բողոքականութեան, որ այլեայլ ուղղութեամբ սկսած էր ծաւալիլ և արմատանալ:

Եօրը խորհուրդներ հաւասա՞ր են իրարու իրենց ծագումով, պատմութեամբ եւ հարկաւորութեամբ:

— Եկեղեցւոյ վաղեմի շըջաններուն միայն երկու խորհուրդ կար, Մկրտութիւն և Հաղորդութիւն: Մեր Եկեղեցւոյ հայրապետներէն Յովհան Մանդակունին ալ (478-490) երկու խորհուրդ կը ճանչնայ:

Եօթը խորհուրդներէն ոմանք անպայման հարկաւոր են քրիստոնեայ ըլլալու և քրիստոնեայ ապրելու համար. ինչպէս՝ Մկրտութիւն, Դրույտ, Ապաշխարութիւն, Հաղորդութիւն. ոմանք կամաւոր են, ինչպէս Ամուսնութիւն և Ձեռնադրութիւն. իսկ Կարգ հիւանդայ պատահական է:

Եօրը խորհուրդներէն որո՞նք կրկնելի են եւ որո՞նք ո՛չ:

— Մկրտութիւնը մի է. այսինքն՝ մէկ անգամ մլլուսուածը երկրորդ անգամ չի կրնար մկրտուիլ. նոյնպէս Դրոշմը:

Ապաշխարութիւն և Հաղորդութիւն միշտ կը կրկնուին:

Ամուսնութիւնը կը կրկնուի երբ ամուսիններէն մէկը կամ միւսը մեռնի, և կամ երբ

ամուսնալուծում պատահի և լուծուածներ օրէնքով, այսինքն ամուսնալուծման վճռով, չեն զրկուած նորէն ամուսնանալու իրաւունքն:

Զեռնագրութիւնն ալ թէ՛ կամաւոր է եւ թէ՛ չի կրկնուիր:

Իսկ Հիւանդայ Կարգը միայն հիւանդներու համար է, կամաւոր է, և կրնայ կրկնուիր:

Խորհուրդներէն որո՞նք ինքնին կը ջնջուին:

— Խորհուրդները սկզբունքով անջնջելի են: Բայց անոնք որ կ'ուրանան իրենց հաւատքը, հաւատք բառին քրիստոնէական եւ աստուածաբանական իմաստով, և կը յարին ոչ-քրիստոնէական կրօնքի մը, և անոնք որ անաստուած և հեթանոս կ'ըլլան՝ ուրանալով իրենց քրիստոնէութիւնը, այնպիսիներու վրայ ինքնին կը ջնջուին կատարուած խորհուրդները:

Դարձեալ, անոնք որ ձեռնագրութեամբ և օծումով կարգ առած են, և այլեայլ պատճառներով կամ հարկի տակ կարգազուրկ եղած են և կամ ինքնին կարգաթող եղած են, այնպիսիներու վրայ կը ջնջուի խորհուրգը:



Մարդ

ՄԵԴՔԸ

ԵՆՈՐԴՔԸ

ՄԱՐԴԸ

Ի՞նչ է մարդը :

— Սուրբգիրքի բացատրութեամբ, մարդը
ստեղծուած մըն է Աստուծոյ դէմքով կամ
պատկերով :

Մենք սորվեցանք քէ Աստուած հոգի' է.
ուրեմն՝ մարդը, որ մարմնաւոր է, ի՞նչպես
կրնայ աստուածային դէմք կամ պատկեր ունենալ:

— Այո՛, հոգի' է Աստուած, բայց, ինչ-
պէս որ սուրբ հայրեր բացատրած են, «Երբ
Աստուած ուզէր երկիլ իր սուրբերուն, ո՛չ
թէ ուրիշ կերպարանքով, այլ միայն մարդու
կերպարանքով կ'երեւէր, զոր ստեղծեց իր
պատկերին պէս. և ասիկա պարապ տեղ չէ
որ ըրաւ, այլ որպէս զի իր առաւելագոյն սէրը
ցոյց տայ մարդոց. և դարձեալ, որպէս զի ա-
ռաջուց կըթէ պատրաստէ մարդիկը՝ գիտնալու
թէ երբ իր Որդին զրկէ աշխարհ իբրև մարդ,
տարօրինակ բան մը չհամարին ասիկա, այլ
մանաւանդ գիտնան թէ ինքն (Աստուած) այդ
կերպարանքով կը յայտնուէր» (ԵԶՆԻԿ, Եղծ
Աղանդոց, Ա. ԻՊ):

Ի՞նչ ըսել է ուրեմն, Աստուած մարդը իր
պատկերով ստեղծեց :

— Այսինքն՝ մարդ Աստուծոյ կը նմանի
իր հոգիով, որովհետեւ Աստուած հոգի է :

Աստուած անձնիշխան (իր կամքին տէր, աղատ) է՛, նոյնպէս մարդը:

Աստուած անմահ է, նոյնպէս անմահ է մարդուն հոգին:

Մարդ իր իմացական և հոգեկան կարութիւններով է որ զե՞ր է բոլոր «աշխարհ»էն (արարածներէն) և կը տիրէ անոր վրայ:

Մարդը երբ կը յարի երկրաւոր բաներու, վա՞ր կը մնայ «աշխարհ»էն. այն ատեն կը մերկանայ իր աստուածային պատիւը և կը նմանի անասուններուն. այսպէս՝ ան իր ցանկութեան համար կը կոչուի՝ խոզ, իր բարկութեան համար՝ շուն, իր յափշտակութեան համար՝ գայլ, եւ այլն. (Դր. Տարեւացի, Գիրք Հարցմանաց, էջ 274):

Ի՞նչ կերպով կ'արտայայտուի մարդու հոգին:

— Մարդու իմացական կարողութեամբ և աղատ կամքով, և մարդ իր հոգիով է որ կը հաղորդակցի Աստուածոյ հետ:

Աստուած կը տեսնուի՞:

— Աստուած չի տեսնուիր, որովհետեւ հոգի է. բայց կը յայտնուի ամէն տեղ և ամէն ժամանակ իր հրաշալի ստեղծագործութիւններուն մէջ, և մարդ, իբրև կատարելագոյնը ստեղծուածներուն, իր հոգիով կը հաղորդակցի Աստուածոյ հետ: Ուրիշ խօսքով, մարդուն Աստուածոյ վրայ խորհելու կարողութիւնը ինք-

նին ապացոյց մըն է Աստուածոյ գոյութեան, որուն հետ կը հաղորդակցի իր հոգիով:

Մարդու հոգին ալ չի տեսնուիր, բայց կը յայտնուի անոր իմացականութեան ու աղատ կամքին մէջ. և մարդը իր այս հոգիովն է որ կը հաղորդակցի Աստուածոյ հետ:

Ի՞նչ է մարդուն պարտականութիւնը այս աշխարհի մէջ:

— Քանի որ հոգեկան և իմացական կարողութիւններով օժտուած է մարդը, պարտաւո՞ր է մահուր, այսինքն՝ անմեղ պահել իր հոգին և պահել իր հաղորդակցութիւնը Աստուածոյ հետ. որովհետեւ, ըստ Աւետարանի, սուրբ (մաքուր, անմեղ) սիրտ ունեցողներն են որ պիտի տեսնեն զԱստուած:

Մարդը ինչո՞ւ համար մելք կը գործէ ուրեմն:

— Մարդու բնախօսական կիրքերն ու ցանկութիւններն են որ կը մեղանչեցնեն զինքը:

Մարդը անմեղ ստեղծուեցաւ, բայց իր կիրքերն ու ցանկութիւնները մեղանչեցուցին զինքը:

Մարդուն պարտքն է յաղթել իր կիրքերուն, որպէս զի իր հոգեկան եւ իմացական կարողութիւնները արտափայլին միշտ:

Ի՞նչ է մարդուն յարաբերութիւնը Աստուածոյ հետ:

— Աստուած, իբրեւ հեղինակ եւ տէր

ստեղծագործութեան, կը նախախնամէ իր ստեղծուածները: Եւ մարդը, իբրև ամէնէն բարձր և կատարեալ ստեղծուած, բարձրօրէն կը վայելէ Աստուծոյ նախախնամութիւնը:

Բայց մարդը, նախահայր Ադամէն սկսեալ՝ միշտ կը փորձուի, կը սայթաքի, կը մեղանչէ: Այս է պատճառը որ ըսուած է — մեղանչական է մարդը:

Ի՞նչ ըստ է նախախնամել:

— Նախախնամել կը նշանակէ առաջուց խնամք տանիլ: Աստուած կը նախախնամէ իր բովանդակ ստեղծագործութիւնը: Իսկ մարդուն համար իր նախախնամութիւնը անձառելի գեղեցկութիւն մը ունի:

Ի՞նչպէս:

— Աւետարանի խօսքերով. Աստուած այնչափ սիրեց աշխարհը որ նոյն իսկ իր միածին Որդին տուաւ, որպէս զի աշխարհ անով փրկուի (Յովի. Գ. 16):

Եւ մարդոց փրկագործութիւնը, Յիսուս-Քրիստոսի արիւնով, նախախնամութեան ամէնէն հիանալի և ամէնէն դրական իրականութիւնն է Քրիստոնէութեան համար:

Ի՞նչ է մարդուն վախնանը:

— Մարդուն վախճանն է մահ: Մահ, կրօնական իմաստով, կը նշանակէ հոգիին բաժնուիլը մարմինէն: Երբայեցի իմաստունին

բացատրութեամբ, «Հողը (մարմինը) կը դառնայ երկիր (հող) ինչպէս որ էր յառաջ, իսկ հոգին կը դառնայ Աստուծոյ քով, որ զայն տուաւ» (Ժող. ԺԲ. 7):

Սորվեցանի քէ Աստուած ամենուրեի և ուրեմն ո՞ւր կ'երայ մարդու հոգին:

— Հոգեկան աշխարհի խորհրդաւոր իրողութիւնները պարզելու և լուսաբանելու համար մարդկային լեզուն դեռ չունի պէտք եղած բառերն ու բացատրութիւնները: Միայն գիտենք և կը հաւատանք որ անմահ է մարդու հոգին և մարմին մահէն ետքը ան կը մնայ անմահ՝ անմահութեան ծոցը:

Մեր հետաքրքրութիւնը կը գոհանա՞յ այս պատասխանով:

— Եթէ հետաքրքրութիւնը ճշմարտութիւն մը, իրողութիւն մը հասկնալու համար է, պէտք է գիտնալ որ մեր սահմանափակ խելքը ամէն բանի չի հասնիր. պէտք է գիտնալ նաև որ հոգեկան աշխարհի իրողութիւնները նիւթական ապացոյցներով չէ որ կը հաստատուին:

Հոգւոյ անմահութիւնը իրականութիւն մընէ, ճշմարտութիւն մըն է, գիտենք ասիկա, բայց չենք կընար նիւթապէս բացատրել զայն ճիշդ ա՛յն պատճառով որ մեր ուղեղային և հոգեկան կարողութիւնները լման չեն զարգացած:

Առաքեալին բացատրութեամբ, մարդիկ շատէն քիչը գիտեն, բայց երբ կատարեալը դայ, պիտի խափանուի շատէն քիչը։ Հոգեւոր աշխարհի մէջ՝ մարդը տղու կը նմանի, տղու պէս կը խորհի, տղու պէս կը համրէ իր մատներով, և ինչպէս որ տղան կը մեծնայ, մարդ կ'ըլլայ, և այլ ևս ինքնին կը թողու տղու պէս խորհելու և հաշուելու կերպերը, այնպէս ալ երբ մարդիկ հոգեւոր աշխարհի մէջ կատարեալ այրութեան հասնին, ա'յն ատեն ամէն բան կը տեսնեն երես երեսի։ Պօղոս Առաքեալ այսպէս կը նկարագրէ քրիստոնէական ճշմարտութիւնը հասկնալու մէջ իր ունեցած փորձառութիւնը (Հմետ. Ա. Կրնք. ԺԳ. 9-13)։



ՄԵՂՔԸ

Ի՞նչ է մեղքը։

— Մեղ կամ մեղք կը նշանակէ յանցանք, վնաս։

Ճշմարտութեան մը ուրացումը, պատուէրի մը կամ օրէնքի մը հակառակ եղած գործը՝ յանցանք է, մեղք է. խկ բառին կրօնական իմաստով՝ մեղք կը կոչուին այն բոլոր գործեր, որոնք հակառակ են աստուածային պատգամներու և պատուիրանքներու։

Ի՞նչ է մեղին հետեւանքը։

— Երբ մարդ յանցանք մը գործէ, կը պատժուի անոր համար. երբ վնաս մը պատճառէ, կը հատուցանէ զայն։ — Ներելի մեղքեր կան և աններելի մեղքեր կան։

Աւետարանի մեջ ի՞նչպէս բացարուած են ներելի եւ աններելի մեղին։

— Ամէն մեղք եւ հայհոյութիւն պիտի ներուի մարդոց ո՛րչափ ալ հայհոյեն. բայց ո՛վ որ կը հայհոյէ Սուրբ Հոգիին դէմ, ամենեւին պիտի չներուի անոր և պարտաւոր պիտի ըլլայ յաւիտենական դատաստանի (Հմետ. Մրկ. Դ. 28-29, Ակս. ԺԲ. 10): Ուրիշ խօսքով, յայտնի ճշմարտութիւնները չտեսնել,

և անոնց հակառակ գործել, հոգեկան և նիւթական աշխարհի մէջ ա'յնպիսի մեղքեր եւ յանցանքներ են որ քաւութիւն չունին։ Այսպիսի մեղաւորներ և յանցաւորներ անպատճառ պիտի տուժեն։

Ներելի մեղքերը ի՞նչպէս կը բաւուին։

— Երբ մարդ կը խոստովանի իր գործած մեղքը և կ'ապաշխարէ սրտանց, անդամ մըն ալ չմեղանչելու որոշումով, կ'արժանանայ մեղքի քաւութեան և յանցանքի թողութեան։

Ծանօթ. — Մեղքի մասին խօսած ենք նաեւ խորհուրդներու շարքին։

Շ Ն Ո Ր Հ Ք Ը

Ի՞նչ կը նշանակի Շնորհի։

— Շնորհք շատ մը իմաստ ունի, բայց հո՞ս, իր կրօնական իմաստով, կը նշանակէ ա'յն կարողութիւնը կամ ընդունակութիւնը, զոր Աստուած կուտայ հաւատացեալներուն, գործադրելու և կատարելու համար իր կամքը։

Երբ կ'ըսենք այսինչ մարդը աստուածային ձիրք ունի կամ Շնորհի, կ'իմանանք Աստուածմէ տրուած ձիրք մը, Շնորհի մը։

Ընդհակառակը երբ կ'ըսենք, անշնորհի մարդ, կ'իմանանք այնպիսի մէկը, որ թէեւ մարդ է, բայց զուրկ է աստուածային շնորհքէ։

Շնորհիը ուրեմն բնածին չի մարդուն մէջ։

— Անշուշտ մարդիկ բնականէն օժտուած են այլ և այլ ձիրքերով, այդ մարդիկ ըլլան քրիստոնեայ հաւատացեալ կամ ո'չ։

Բայց որովհետեւ Աստուած է արարիչը կամ ստեղծչը մարդուն, Նա' է որ կու տայ նաեւ բնածին շնորհները. բայց հոս մարդուն այս կամ այն ձիրքին և շնորհին վրայ չէ խընդիրը, այլ աստուածային կամքը կատարելու ընդունակութեան և կարողութեան վրայ։

Եւ Քրիստոնէական աստուածաբանութեան կարևոր կէտերէն մէկն է Շնորհքի վարդապետութիւնը։

Յովիաննես Աւետարանիչ ի՞նչ կ'ըսէ Շնորհի մասին :

— «Եւ Բանը մարմին եղաւ և բնակեցաւ մեր մէջը, մենք տեսանք անոր փառքերը Հօրմէն եկած Միածնի փառքերուն պէս, «լի Շնորհօֆ եւ նշմարտութեամբ»։ Մենք անոր լեցունութենէն չնորհք առինք չնորհքի տեղ . . . որովհետև Օրէնք Մովսէսի ձեռքով տրուեցաւ, բայց Շնորհին ու ձևմարտութիւնը Յիսուս-Քրիստոսով եղան» (Յովի. Ա. 14-17)։

Այս կերպով նոյն ինքն Յիսուս-Քրիստոս Աստուծոյ կողմէն մարդոց տրուած Շնորհի մընէ, որուն հաւատքով է որ մարդ կը հասնի Քրկութեան։

Պողոս Առաքեալ ի՞նչ կ'ըսէ այս մասին։

— Որովհետև Աստուծոյ փրկարար Շնորհիք, երեցաւ բոլոր մարդոց, կամ Աստուծոյ Շնորհիք՝ մեր Փրկիչը երեցաւ բոլոր մարդոց, որ կը խրատէ մեզ, որպէս զի ուրանանք ամպարշտութիւնը, ու աշխարհական ցանկութիւնը, և այս աշխարհի մէջ ապրինք զգաստ, արդար եւ աստուածապաշտ կեանք մը, եւ սպասենք երանելի յոյսին և մեծ Աստուծոյ և մեր Փրկիչն փառքերուն յայտնութեան, որ իր անձը տուաւ մեզ համար, որպէս զի Փրկէ մեզ ամէն անօրէնութենէ և մաքրէ իրեն սեպհական բարի գործերու նախանձաւոր ժողովուրդ մը ընելու համար (Տիտոս Բ. 11-14)։

Ի՞նչ կը հասկնանք այս առաքելական խօսքերէն։

— Կը հասկնանք թէ նոյն ինքն Յիսուս-Քրիստոս հին օրէնքին տեղ իրբեւ աստուածային Շնորհք տրուեցաւ աշխարհի, անոր փրկութեան համար։

Կը հասկնանք նաև թէ Աստուած Շնորհքը իր հաւատացեալներուն ալ տուաւ, որպէս զի կատարեն իրեն կամքը ճիշտ Յիսուս-Քրիստոսի նման, ապրելով անմեղ և բարձր կեանք մը։

Շնորհիք ի՞նչ կերպով կ'արտայայտուի եկեղեցւոյ մէջ։

— Յակոբոս Առաքեալ կ'ըսէ. «Ամէն բարի տուրք եւ ամէն կատարեալ պարգեւ վերէն, լոյս Հօրմէն իջած են», Ան կամեցաւ և ծնաւ մեղ ճշմարիտ խօսքով, որպէս զի առաջին պտուղը ըլլանք իր ստացուածներուն (ունեցածներուն կամ ստեղծուածներուն) (Յակ. Ա. 17-18)։

Հետեաբար Եկեղեցւոյ մէջ կատարուած բոլոր աղօթքներ և պաշտամունքներ, բոլոր խորհուրդներ եւ արարողութիւններ, որոնց նպատակն է հաւատացեալներուն սրբացումը և մերձեցումը Աստուծոյ, արդիւնք են Շնորհիքի։

Այս է նաև պատճառը որ առաքելական թուղթերու մէջ Շնորհիք կը շեշտուի միշտ, և խաղաղութեան հետ, ողջոյնի ձեռվ կ'ուղղուի

հաւատացեալներուն։ Եւ եկեղեցւոյ աստուածային պաշտամունքին մէջ ալ Շնորհիք կը շեշտուի առաքելական աւանդութիւններու համաձայն։

Շնորհիք ի՞նչ կապ ունի Երրորդութեան հետ։

— Շնորհքը աստուածային է, հետևաբար աստուածութեան երեք անձերուն անունով ալ (Շնորհք Աստուածոյ, Շնորհք Յիսուս-Քրիստոսի, Շնորհք Հոգևոյն Սրբոյ) կ'արտայայտուի եւ կ'ուղղուի հաւատացեալներուն, միշտ յիշեցընելու համար սրբութեան կամ մաքուր կեանքի պէտքը եւ քաջալերելու եւ զօրացնելու համար ժողովուրդը իր սուրբ հաւատքին մէջ։

Առաքելական թուղթերու մէջ կը տեսանենք թէ Առաքեալներ Յիսուս-Քրիստոսի յարութեան վկայութիւնը կու տային շատ զօրութեամբ և մեծ մեծ շնորհիներ կային ամենուն վրայ (Գործ Դ. 33)։

Պողոս և Բառնաբաս իրենց առաքելական գործունէութեան մէջ կը քարոզէին, կը համոզէին իրենց ունկնդիրները որ «մնան Աստուածոյ շնորհքին մէջ» (Անդ. ԺԴ. 43)։

Պետրոս Առաքեալ կ'ըսէ. «Կը հաւատանք թէ Տէր Յիսուս-Քրիստոսի շնորհով կը փըրկուինք մենք ինչպէս նաև անոնք ալ» (Անդ. ԺԵ. 11. Հմմտ. ԳԴ. Բ. 16)։

Մենք հաւատքով արդարացած ենք Տէր

Յիսուս-Քրիստոսի միջոցաւ, նաև Անոր ձեռքով ու հաւատքով ընդունեցանք այս Շնորհաքին ընծայուիլը (մօտենալը), որուն մէջ կեցած ենք և կը պարծինք Աստուածոյ փառքին յուսով (Հոռմ. Ե. 1. 2)։

Մերքը թող չտիրէ ձեր մէջ. որովհետեւ այլ ևս օրէնքի տակ չէք, այլ Շնորհի (Անդ. Զ. 14)։ Վասն զի մեղքին վարձքը մահ է, իսկ Աստուածոյ Շնորհի յաւիտենական կեանք (Անդ. Զ. 23)։

Նոյն իսկ հաւատացեալներէն իւրաքանչիւրին ընդունակութիւններն ու կարողութիւնները պէսպէս Շնորհքներ են կամ արտայատութիւնները շնորհքներուն. (Կարդալ Հոռմ. ԺԲ., Ա. Կորնիք. ԺԲ.)։

Վերջապէս Աստուածոյ Շնորհքն ու կոչումը «անղեղջ» է, այսինքն անփոփոխ է և Աստուած չի զղջար զանոնք տուած ըլլալուն համար (Հոռմ. ԺԱ. 29), և Առաքեալներ և մանաւանդՊօղոս Առաքեալ, իրենց բոլոր թուղթերուն մէջ Շնորհով կը պարծին, Շնորհով կը խօսին, Շնորհով կ'ողջունեն, և կը մալթեն որ Շնորհիք ամենեին չպակսի Եկեղեցիէն ընդհանրապէս եւ իւրաքանչիւր հաւատացեալէն մասնաւորապէս։

Մեր Եկեղեցւոյ մէջ մասնաւորապէս ո՞ր հանդիսաւոր առիրով կը շետքուի Շնորհիր։

— Զեռնադրութեան ատեն կ'երգուի եւ

եպիսկոպոսը կը կրկնէ . — «Աստուածային եւ
երկնաւոր Շնորհն, որ միշտ լնու զայտս սրբոյ
սպասաւորութեան առաքելական եկեղեցւոյ,
կոչէ ի սարկաւագութենէ ի քահանայութիւն,
սրբոյ եկեղեցւոյ ի սպասաւորութիւն, ըստ
վկայութեան անձին իւրոյ և ամենայն ժողու-
վըրդեանս» :

Այսինքն . Աստուածային եւ երկնաւոր
Շնորհն է, որ կը լեցնէ առաքելական եկե-
ղեցւոյ սուրբ ծառայութեան պէտքերը . այդ
Շնորհն է որ Սուրբ Եկեղեցւոյ ծառայութեան
կը կոչէ ընծայեալը, թէ՛ իր և թէ ժողովուր-
դին վկայութեամբ :

Ի՞նչ է մեր պարտականութիւնը ուրեմն :

— Մենք, իբրև հաւատացեալ անդամներ
Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, պարտաւոր
ենք գործօն վիճակի մէջ պահել մեզի տրուած
շնորհքները և զանոնք արժեցնել մեր կեան-
քին և բոլոր գործերուն մէջ, ապրելով մա-
քուր, շնորհալի կեանք մը և կատարելով մեր
բոլոր գործերը՝ համաձայն քրիստոնէական
սուրբ կրօնի պայմաններուն :



ԿՐՈՆՔԻՆ ԲԱՐՁՎԱԳԻՏՈՒԹԵՒՆԸ

U.

ՏԱՐԱԾԱՆԵԱՑ

Ի՞՞նչ կը ճշանակի բարոյագիտութիւն :

— Բարոյագիտութիւն կը նշանակէ մարդկային պարտականութիւններու գիտութիւն կամ բարոյական գիտութիւն :

Ի՞նչ է ուրեմն Կրօնի Բարոյագիտութիւնը :

Կրօնքին նպատակն է ո՞չ միայն մարդոց ճանչըլնել ճշմարիտ Աստուածը, այլ նաև՝ աստուածային սկզբունքներու և պատգամներու վրայ կիմուռած կեանք ու կենցաղ մը ապրիլ տալ անոնց :

Դարձեալ . Կրօնքին նպատակն է մարդը երջանիկ ընել՝ իրենց բոլոր հաւատքով և գիտակցութեամբ , Աստուծոյ սիրոյն և մարդկային ընկերութեան խաղաղութեան մէջ :

Հետեւաբար . կրօնքին Բարոյագիտութիւնն
է որ կը սորվեցնէ այդ նպատակին համաձայն
կեանք ու կենցաղ վարելու գիտութիւնը :

Frangusrik' puwðGbrn:

— Երբ Քրիստոնեայ մարդիկ կատարեն իւրենց պարտականութիւնները՝ համաձայն աս-

տուածային կամքի և օրէնքներու, իրագործած կ'ըլլան կրօնքին Բարոյազիտութիւնը. ուրովհետեւ նշանակութիւն չունի միայն աստուածապաշտ ըլլալ կամ ըսուիլ և չկատարել Աստուածոյ կամքը:

Այս բացատրութիւններէն կը հետեւի թէ քրիստոնեայ մարդուն հաւատքը և կեանքը համաձայն պիտի ըլլան իրարու:

Ո՞ւր կը գտնենք կրօնի Բարոյազիտուքեան առաջին դասերը:

— Հին Կտակի գիրքերէն Եղից (Գլ. Ի.) և Բ. Օրինաց (Գլ. Ե.) մէջ:

Այս դասերը ծանօթ են Տասնաբանեայ Պատուիրանք անունով, որ կը նշանակէ տասը խօսքերէ բաղկացած պատուէրներ:

Ո՞վ գրեց Տասնաբանեայն:

— Հստ Սուրբգրոց, նոյն ինքն Աստուած տուաւ զայն Մովսէս Մարգարէին՝ քարէ երկու տախտակներու վրայ, Սինա լեռը, հրաշալի պարագաներու մէջ:

Որո՞նք են Տասնաբանեային դասերը:

— Կարճ բառերով՝ հետեւալներն են.

ա. — Ես եմ միակ Աստուածը, ուրիշ Աստուածներ չունենաս:

բ. — Կուռքեր չշինես քեզի համար:

գ. — Պարապ տեղ բերան չառնես Աստուածոյ անունը:

դ. — Շաբաթ օրը սո՛ւրբ պահես:

ե. — Պատուես հայրդ ու մայրդ:

զ. — Մարդ չսպաննես:

հ. — Շնութիւն չընես:

լ. — Զգողնաս:

ր. — Սուտ վկայութիւն չընես:

ժ. — Զցանկաս ընկերիդ ունեցածներուն:

Կրնա՞ս բացատրել ասոնի:

— Այո՛:

ա. — Վաղեմի ժամանակներու մէջ մարդուկ կը հաւատային մէկէ աւելի աստուածներու, բայց հետզհետէ գիտցան թէ Աստուած մէկ է, ուրիշ աստուած կամ աստուածներ չկան: — Բազմաստուածութիւնը կ'ապականէ մարդոց նկարագիրը, իսկ միաստուածութիւնը, քրիստոնէական մտքով, կ'ազնուացնէ և կը բարձրացնէ մարդոց նկարագիրը:

բ. — Կուապաշտութիւնը հին կրօնքներու ամէնէն տկար կողմն է, և տկարամիտ ժողովուրդներու մէջ է որ պաշտուած են կուռքեր իրենց նիւթական կերտուածքին մէջ:

ծ. — Ժմարիտ Աստուածը, բազմաստուածեան և կուապաշտ Եգիպտոսի գերութենէն ճողոպարած ժողովուրդին կը պատուիրէ որ կուռքեր չշինէ յիշելով Եգիպտոսի կեանքը:

դ. — Մարդիկ սովոր են ամէնէն նուիրական բաներու անունով երգում ընել, իրենց խօսքը հաւաստի ընծայելու կամ իրենց ուեկ

շահը պաշտպանելու համար։ Աստուած նուիշ
րական անուն մըն է, և պէտք չէ որ ի զուր
տեղ բերան առնուի, սուտ խօսք մը իրաւա-
ցընելու կամ անիրաւ շահ մը պաշտպանելու
համար։ որովհետև ծշմարտութիւնը և անմե-
ղութիւնը ինքնին կը խօսին և կը յայտնուին,
և բռնի միջոցներու կամ արուեստական ձե-
ւերու կարօտ չեն հասկըցուելու համար։

Դիտելու է որ մինչև այսօր սեմական կամ
արաբախօս ժողովուրդներու մէջ Աստուծոյ
անունը պարապ տեղ կը յեղյեղուի, ամէնէն
սովորական բառի մը պէս, նոյն իսկ յայտնի
սուտերը հաւաստիացնելու և ամէնէն չնչին
և անարդար շահեր պաշտպանելու համար։

Պէտք է յիշել որ մեր Տէրն ալ խնամքով
պատուիրեց իր աշակերտներուն թէ ձեր այսն
այո՛ եւ ոչն ոչ պէտք է ըլլայ (Մթր. Ե. 37)։

դ. — Շաբաթը, այսինքն եօթնեակին վեր-
ջին օրը սուրբ պահել, ուրիշ խօսքով՝ վեց օր
աշխատիլ և եօթներորդ օրը հանգիստ ընել և
հանգիստ թողուլ նոյն իսկ աշխատաւոր կեն-
դանիները, անհրաժեշտ պէտք մըն է մարդոց
և մարդոց համար աշխատող անասուններու
համար։ Վասն զի մարմնի կանոնաւոր զար-
գացման և առողջութեան ինասակար են բո-
լոր չափաղանցութիւններ։ Ասոր հակառակ,
ծուլութիւնը, իր բոլոր ձևերով, ինասակար է
մարդուն։ Հետեարար, ամբողջ վեց օր կանու-
նաւոր աշխատանքներու եւ գործունէութեան

մէջ յոգնած մէկը, պէտք է որ օր մըն ալ կա-
տարեալ հանգիստ ընէ, որպէսզի կազդուրուիր
և պատրաստ ըլլայ նոր աշխատանքի։

Իսկ հանգիստի այդ մէկ օրը իրապէս հան-
գիստ անցընելու է, և կազդուրուելու է եկե-
ղեցիով և հոգեսոր մտածումներով։

ե. — Ծնողաց հանդէպ մէր և յարգանք,
ամէնէն տարրական պարտք մըն է զաւակներու
համար։ Գիտնալ և յիշել թէ հայր և մայր ո՞ր-
չափ հոգ ու խնամք տարած են զաւակ մեծցնե-
լու համար, ասիկա ինքնին պիտի ծնցնէ ծնողա-
սիրութիւնը զաւակներու սրտին և մտքին մէջ։

Զաւակներ սիրելու են և յարգելու են ի-
րենց ծնողքը ամէն կերպով և ամէն ատեն,
և օգնելու են անոնց երբ հիւանդ են անոնք
կամ նեղութեան մէջ ինկած։ Սուրբգիրքը
կ'ըսէ. Ծնողասիր զաւակներ բարիի պիտի վա-
յելեն եւ երկար պիտի ապրին։

զ. — Մարգասպանութիւնը ոճիր մըն է։
Մարգիկ պարտաւոր են իրենքզիրենք պաշտ-
պանել իրենց կեանքին թշնամիներուն դէմ։
Աւելի լաւ է, ըստ Աւետարանի, զգուշանալ
չարէն, որպէս զի չիյնաս ոճիր գործելու փոր-
ձանքին մէջ։ Բայց մարդ սպաննել՝ անոր ու-
նեցածը յափշտակելու համար, մարդ սպան-
նել՝ իրաւունքներ և ծշմարտութիւններ ծած-
կելու համար, մարդ սպաննել՝ հաճոյքի հա-
մար, ևալն, ոճիր է այս բոլորը, և աստուա-
ծապաշտ մարգիկ պէտք չէ որ ոճիր գործեն։

կ. — Շնութիւնը հակառակն է օրինաւոր ամուսնութեան։ Մարդիկ պէտք չէ որ շուներու նմանին։

Ամուսնութիւնը աստուածային օրհնութեամբ նուրիրագործուած է սկիզբէն։ Այդ օրհնութիւնը պէտք է որ սուրբ պահուի։

Երբ սուրբ պսակով ամուսնացողներ կը դրժեն իրենց ուխտը և ապօրէն յարաբերութիւններ կ'ընեն ուրիշներու հետ, կը մեղանչեն ամուսնական սրբութեան դէմ, և կ'ապականնեն ընտանեկան և ընկերային կեանքը։ Իսկ ապականեալ տուն մը կամ ընկերութիւն մը այլ ևս կը դադրի օրհնութիւն մը ըլլալէ։ Աստուած սուրբերու (մաքուրներու) հետ է և անոնց մէջ կը հանգչի։ Ամուսնական կեանքին խախտումը շնութեամբ, մարդկային ընկերութիւնը անընդունակ կ'ընէ կեանքին ազնուագոյն և բարձրագոյն գործառնութեանց։

Ծ. — Գողութիւնը գէշ եւ միանգամայն վտանգաւոր զբաղում մըն է, որ կ'առաջնորդէ տեսակ տեսակ ոճիրներու։ Ինչ որ քուկդ չէ, պէտք չէ՝ որ գողութեամբ տիրանաս անոր։

Քաջութիւն մը չէ գողութիւնը, հակառակ ոմանց կարծիքին, այլ յանդուգն վատութիւն մը։

Կանոնաւոր և գործունեայ կեանք մը կ'ապահովէ արդար վաստակը, որ անհրաժեշտ է ապրելու համար։ Աշխատող մարդիկ չեն կըրնար գողնալ և չե՛ն գողնար։

Աշխատէ՛ կանոնաւոր կերպով, ապահովէ՛ արդար վաստակդ. այսպէս ընելով ո՛չ միայն կ'ապրիս խաղաղ և ապահով, այլ նաև կըրնաս աւելցնել, նոյն իսկ հարատանալ և օգնել ուրիշներուն։

Ք. — Ստելը հաւասար է վատութեան, վախկառութեան։ Գողութեան համարժէք եւ անպատիւ գործ մըն է ստելը։

Ինչո՞ւ համար կը ստեն մարդիկ. — որովհետև՝ կամ անիրաւ են, կամ գող, կամ ծոյլ, կամ շահախնդիր. վերջապէս, անխոսառվանելի գործեր ընելու պատրաստ մէկն է սրտախօսը, որ կը զիջանի սուտ խօսիլ և սուտ վըկայութիւններ ընել՝ ուրիշներուն վնաս պատճառելու համար։

Նկարագրի տէր, պարկեշտ և քաջ մարդու գործ չէ՛ ստելը և սուտ վկայութիւն ընելը։

Ժ. — Զցանկալ, այսինքն աչք չտնկել այն քաներուն որ քեզի չեն պատկանիր։ Ընկերային կեանքի ազնուացման պայմանն է ասիկա։ Ցանկութիւնը մարդը կը մղէ գործելու ամէն տեսակ վատութիւն, ոճիր։ Կարելի է ըսել որ ցանկութիւնը իր մէջ կը բովանդակէ Զ-Թ պատուէրներու մէջ մատնանիշ եղած մեղքերը։ Այն բանը որ քուկդ չէ և կ'ուզես (կը ցանկաս) ձեռք բերել կամ տիրել անոր, ասիկա ընելու համար անպատճառ պիտի ստես, պիտի գողնաս, շնութիւն պիտի ընես և նոյն իսկ մարդասպան պիտի ըլլաս կամ դո՛ւն

պիտի սպաննուիս : Ուրեմն պէտք չէ ցանկալ :
Ի՞նչ է ուրեմն Տասնաբանեայ պատուի-
րանեներուն բարոյագիտական նշանակութիւնը :

— Երեք գլխաւոր կէտեր կան այդ տասը
դասերու մէջ, որոնց վրայ հիմնուած են կրօն-
քին բարոյական ճշմարտութիւնները .

ա . — Ճանչնալ ճշմարիտ Աստուածը :

բ . — Գիտնալ անձին յարգը :

գ . — Սիրել իր ընկերը :

Յիսուս-Քրիսոս ի՞նչ ըստ Տասնաբան-
եայի մասին :

— Անգամ մը հարուստ երիտասարդ մը
եկաւ Քրիստոսին քով և հարցուց . Բարի՝ Վար-
դապետ, ի՞նչ բարի գործ ընելու եմ որ ըն-
դունիմ յաւիտենական կեանքը :

Բարի Վարդապետը պատասխանեց . — Պա-
հէ՛ Պատուիրանքները :

Երիտասարդը նորէն հարցուց . — Ո՞ր պա-
տուիրանքները :

Բարի Վարդապետը ըստ :

Մի՛ սպանաները .

Մի՛ ընարը .

Մի՛ գողանարը .

Մի՛ սուր վկայերը .

Հայրդ և մայրդ պատուէ՛ն .

Ընկերդ անձիդ պէս սիրեսը :

Երիտասարդը անմիջապէս յարեց . — Ես

այդ բոլորը մանկութենէս ի վեր պահած եմ .
դեռ պակաս մը ունիմ արդեօք :

Բարի Վարդապետը պատասխանեց . —
Եթէ կ'ուզես կատարեալ ըլլալ, գնա՛, ծախէ՛
ունեցածներդ, տո՛ւր աղքատներուն (որով եր-
կինքը գանձած պիտի ըլլաս հարստութիւնդ)
և եկուր ետեսէս :

Հարուստ երիտասարդը տրտմեցաւ . որով-
հետեւ շատ ստացուածք ունէր, և անցաւ գը-
նաց (Մտք. Ժթ. 16-22) :

Ի՞նչ կը հետեւի Յիսուսի խօսքերէն :

— Նախ սա՛ կը հետեւի թէ Տասնաբանեայ
Պատուիրանքը մեր Տէրն ալ կը գնէ պայման
մարդոց կրօնական, անձնական և ընկերային
կեանքի կատարելութեան : Ուրեմն Քրիստոն-
եաներու պարտականութիւնն է լաւ սերտել
զին կտակարանին այդ տասը դասերը :

Երկրորդ . Յիսուսին մօտեցող հարուստ
երիտասարդը կատարելութեան համնելու պայ-
մանը լրացնելու չափ ո՛չ քաջութիւն ունի,
ո՛չ ալ զոհողութիւն կրնայ ընել : Վասն զի
ընկերութեան ամէնէն դրական ապացոյցն
է օգնել աղքատին

Աղքատութիւն և թշուասութիւն կը վեր-
նան ընկերութեան մէջէն, երբ ընկերութիւնը,
բառին սուրբգրական իմաստով, յար-
գուի և իրագործուի այս աշխարհի մէջ :

Բ.

ԵՕԹԸ ԱՌԱԳԻՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ԵՒ

ԵՕԹԸ ՄՈԼՈՒԹԻՒՆՆԵՐ

Ի՞նչ կը նշանակէ Առաքինութիւն :

— Առաքինութիւն կը նշանակէ քաջութիւն, բառին թէ՛ բնախօսական և թէ՛ բարոյական իմաստով :

Առաքինութիւնը առարկայական (անձնական) է. երբ կ'ըսենք առաքինի մարդ, կ'իմանանք քաջ մարդը, մանաւանդ իր հոգիով կամ նկարագրով :

Ի՞նչ կը նշանակէ մոլութիւն :

— Մոլութիւնը տեսակ մը խենդութիւն է. այսինքն հոգեկան և բարոյական այնպիսի վիճակ մը, ուր մարդուն փափաքները, կիրքերը, ախորժակները բնականոն չեն: Մոլութիւնն ալ առարկայական է. և անոնք որ իրենց հոգեկան և բարոյական կեանքին մէջ կը շեշտեն այս անկանոնութիւնները, կը կոչուին մոլի:

Որո՞նք են այդ եօրը Առաքինութիւններ եւ եօրը մոլութիւններ :

— Առնք են.

- | | |
|----------------------|--------------------|
| Եօրը Առաքինութիւններ | Եօրը մոլութիւններ |
| ա.. Խոնարհութիւն | ա.. Հպարտութիւն |
| բ.. Եղբայրակրութիւն | բ.. Նախանձ |
| գ.. Հեղութիւն | գ.. Բարկութիւն |
| դ.. Աշխատասկրութիւն | դ.. Ծուլութիւն |
| ե.. Ողորմածութիւն | ե.. Ագահութիւն |
| զ.. Բարեխառնութիւն | զ.. Որկրամոլութիւն |
| ե.. Ողջախոհութիւն | ե.. Բղջախոհութիւն |

Կրօնական առումով ի՞նչ են եօրը մոլութիւններ :

— Մերժ են, որոնցմէ պէտք է զգուշանալ: Առնք թէեւ անձնական մեղքեր են, բայց քանի որ մարդիկ իրարու կապուած են ընկերային կեանքի կապերով, մէկուն մոլութիւնը անպատճառ կ'ազդէ ուրիշին վրայ, եւ կ'աւրուի ընկերային յարաբերութիւնը:

Մոլութիւններ, իրենց անձնական կամ առարկայական հանգամանքով, արդիւնք են միջավայրի և առտնին դաստիարակութեան, եւ անոնք որ տոգորուած են այս մոլութիւններով, չեն կրնար սիրել զԱստուած. որովհետեւ մեղքը արգելք մըն է զԱստուած սիրելու:

Տասնաբանեալի հետեւ կապ ունի՞ն այս եօրը առաքինութիւններ եւ մոլութիւններ :

— Անշուշտ ունին. որովհետեւ երկուքին ալ սկզբունքը նոյն է, — սիրել զԱստուած, սիրել իր անձը և սիրել իր ընկերը:

Կրնա՞ս բացատրել այդ սկզբունքները:

— Այո՛ :

ա. — Հպարտ մարդը ո՛չ միայն չի կրնար սիրել իր ընկերը, այլ նաև գլաւուած։ Ասոր համար է որ ըսուած է։ Աստուած հակառակ է ամբարտաւաններուն։ Իսկ շնորհք կուտայ խոնարհներուն (Յակոբ Դ. 6):

բ. — Նախանձոտ մարդը ամէնէն յառաջ թշնամի է իր իսկ անձին։ որովհետեւ նախանձը միշտ ջղագրգիռ վիճակի մը մէջ կը պահէ մարդը։ միշտ չարութիւն խորհել կուտայ անոր և չարիք պատճառել կուտայ իր ընկերին։ Ասոր համար ըսուած է։ Սնձիդ պէս սիրէ ընկերդ։ Իսկ Աւետարանի պատգամն է։ — Ինչ որ կ'ուղէք որ մարդիկ ընեն ձեզի, դուք ալ այնպէս ըրէք անոնց։ որովհետեւ այս է օրէնքն ու մարդարէները (Մտք. Ե. 12. իսկ ինամքով կարդալ Ղուկասու Զ. 27-38ը)։

գ. — Բարկութիւնը երբ արդար բանի մը համար չէ, նախանձի պէս կը վնասէ անձին, և կ'արգիլէ ընկերսիրութեան աճումը։ Ասոր համար ըսուած է։ — Բարկացէք, բայց մի՛ մեղանչէք, և օր չանցնի ձեր բարկութեան վրայ (Սղմն. Դ. 5.)։ — Դարձեալ թէ հեղեռը պիտի ժառանգեն երկիրը (Մտք. Ե. 5)։

դ. — Ծանր մեղք է Ծուլութիւնը։ Բատ Պօղոսի, չաշխատողը պէտք չէ՛ որ ուտէ։

Մարդ պէտք է ըլլայ աշխատասէք, գործունեայ, որպէս զի օրինաւոր պայմաններու

մէջ շահի իր ապրուստը, չգողնայ և չվնասէ ուրիշներուն։ Առակախօսը մրջիւնը մատնանիշ կ'ընէ ծոյլերուն, իրեւ տիպար աշխատասիւրութեան (Առակ. Զ. 6)։

ե. — Ագահ մարդը ո՛չ կ'ուտէ և ո՛չ ալ կը կերցնէ։ Աշխատասէրը, որ կը յոգնի և կը շահի, կը վայելէ իր աշխատութեան արդիւնքը և սիրով կ'օգնէ իր ընկերին։ Կարճ է կեանքին տեսողութիւնը։ պէտք է բարիք ընել երբ ժամանակը ձեռքդ է (Գիշ. Զ. 10)։ Անոնք որ չեն վայելել իրենց հարստութիւնը և վայելել չեն տար ուրիշներուն, ագահ են, կծծի են, բախիլ են, պէտք է կարդան հարուստ հողատէրին առակը Աւետարանի մէջ (Ղիս. ԺԲ. 16-20)։ Մարդը պէտք է ըլլայ ողորմած, և հարստանայ աստուածային ճոխութիւններով։

զ. — Որկրամոլութիւնը ախտ մըն է, և ատոր դարմանն է ժուժկալութիւն կամ բարեխառնութիւն։

Որկրամոլ և շատակեր, տարբեր տիպեր են. առաջինը ամէն բան կ'ուտէ, միշտ կ'ուտէ, հետեւաբար շատ ալ կ'ուտէ։ Իսկ շատակերը ամէն բան չ'ուտեր, բայց ինչ որ կ'ուտէ շատ կ'ուտէ։

Երկուքն ալ վնասակար են մարդու առողջութեան. վասն զի չափէն աւելի բեռնաւորուած ստամոքս մը շուտ կը յոգնի, շուտ կը հիննայ, և պատճառ կ'ըլլայ տեսակ տեսակ հիւանդութեանց։

Ժուժկալութիւն կամ բարեխառնութիւն
կամ չափաւորութիւն առողջ կը պահեն մար-
դու մարմինը և անոր հոգեկան կարողութիւն-
ները:

Մարդ մը պէտք չէ որ ամէն բան ուտէ
և շա'տ ուտէ: Պէտք չէ որ խանդարուի իր
մարմին գործարանաւորութիւնը և մեքենա-
կանութիւնը: Ուտելիք և խմելիք մեծ աղ-
դեցութիւն ունին մարդոց վրայ: Մեղքի ճամ-
բաները բաց են որկրամոլներու, շատակելնե-
րու և խմողներու առջե:

Ի. — Բղջախոհութիւնը հակառակն է Ող-
ջախոհութեան: Կրօնքի բարոյագիտութիւնը կը
պահանջէ որ մարդ միշտ ողջ և մաքուր խոր-
հուրդներ ունենայ: Այն ուղեղը, որ կը խըռ-
նուի աղտոտ խորհուրդներով, գիշեր ցերեկ
ուրիշ բանի վրայ չի խորհիր բայց եթէ պըղ-
ծութեան եւ ցոփութեան վրայ: Շուշայտու-
թիւն, արբեցութիւն անխուսափելի հետևանք-
ներն են բղջախոհութեան:

Անոնք որ գերի եղած են մարմին ցան-
կութիւններուն, կը յափշտակեն իրենց հոգիին
իրաւունքները և մեղքի գիրկին մէջ կը կաշ-
կանդեն ինքզինքնին, և այսպէսով ո'չ միայն
կը կարճեցնեն իրենց կեանքին թելը, այլ և
կը զրկուին հոգեոր կեանքի զուարթ վայել-
քէն, և անհաղորդ կը մնան աստուածային
գեղեցկութիւններու, որոնցմով շատ հարուստ
է զուարթ կեանքը:

ԵԿԵՂԵՑԻ

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑԻ

ԱՆՈՒԹՔ ԵՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

ԵԿԵՂԵՑԻ

Ի՞նչ կը հասկնաս Եկեղեցի ըսելով։

— Կը հասկնամ ա'յն տեղը,ուր հաւա-
տացեալներ կը հաւաքուին և կ'աղօթեն:

Ասոր համար է որ Եկեղեցին կը կոչուի
Նաև Աղօթքի տուն, Աղօթավայր :

Պօղս Առաքեալ ի՞նչպէս կը սահմանէ Եւ կեղեցին :

— Իր Տիմոթէոս աշակերտին կը գրէ . —
Մօտ ատենէն պիտի գամ քովդ . իսկ եթէ ու-
շանամ, գիտնալու ես թէ ի՞նչպէս պէտք ես
շրջիլ Աստուծոյ տան մէջ, որ կենդանի Աս-
տուծուն Եկեղեցին է, եօմարտութեան սինը եւ
հասատութիւնը (Ա. Տիմ. Գ. 14. 15):

Ուրեմն Եկեղեցին միայն տեսք մը չէ:

— Անշուշտ . Եկեղեցի՝ է Նաև հաւատաւցեալ ժողովուրդք . որովհետեւ մեր Տէրը ըստ . ուր որ երկու կամ երեք հոգի ժողովուին իմ անունով , ես հո՞ն անոնց մէջն եմ (Մտք . Ժկ . 20):

Ասոր համար է որ Ս. Սահակ Հայրապետ այսպէս կը սահմանէ Եկեղեցին . — Աստուծոյ պատուիրանքը մեզի չ'ըսեր թէ քարերէ եւ փայտերէ շինուածն է Եկեղեցին , այլ հաս-

տատ վէմի վրայ հաւատքով շինուած մարդկային ցեղը . ուրեմն ճշմարիտ հաւատքն է Եկեղեցին , որ մէկտեղ կը ժողվէ մեզ Աստուծոյ Որդին ճանչնալու համար :

Նոյն հայրապետը շեշտելով անբիծ հաւատքին կարևորութիւնը , կ'ըսէ . — Իսկապէս այս է Քրիստոսի հաւատացեալներուն Մայր Եկեղեցին : Միայն թէ աներկմիտ պահենք այդ հաւատքը , որով բանաւոր և մտաւոր Եկեղեցի շինուեցանք Առաքեալներու և Մարդարէներու հիման վրայ :

Հաւատամբի մէջ ի՞նչ ստորոգելիներով նըկարագրուած եր Եկեղեցին :

— «Հաւատամք և ի մի միայն ընդհանրական և առաքելական սուբբ Եկեղեցի» : Այսինքն , Քրիստոնէական Եկեղեցին մէկ է , եւ այդ մէկ Եկեղեցին է Ընդհանրական , է' նաև Առաքելական և Սուրբ :

Կրնա՞ս բացատրել այս ստորոգելիներուն իմաստը :

— Այո՞ . Քրիստոս մէկ է , հետեւաբար Քրիստոսի հաւատացեալներն ալ մէկ հաւատքունին , մէկ Աւետարան ունին . անոր համար աշխարհի վրայ գտնուող բոլոր քրիստոնէայ հաւատացեալներ մէկ Եկեղեցի կը կազմեն : Ուրիշ խօսքով , այլ և այլ Եկեղեցիներ չկան և պէտք չէ որ ըլլան , քանի որ մէկ է Քրիս-

տոսը , մէկ է հաւատքը և մէկ է այդ հաւատամքին վրայ շինուած Եկեղեցին : Գր . Տաթևացի կ'ըսէ . «Մի կոչի Եկեղեցի ո՛չ տեղեաւ , այլ միով հաւատով և յուսով կոչմանն» (Գիրգ Հարցմանց , էջ 533) :

Այդ մէկ Եկեղեցին ընդհանրական է կամ կարողիկ . այսինքն՝ այս աշխարհի վրայ սրբուուած քրիստոնէական Եկեղեցին կը կազմուի բոլոր քրիստոնէայ հաւատացեալներէն , առանց խտրութեան ցեղի և լեզուի :

Այդ մէկ եւ ընդհանրական Եկեղեցին Առաքելական է . որովհետեւ բոլոր առաքեալներ Տէր Յիսուս-Քրիստոսի հրամանով գացին ամէն կողմ , քարոզելու բոլոր ազգերուն և զանոնք աշակերտ ընելու Աւետարանին , և մկրտելու «յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ» :

Այդ մէկ , ընդհանրական եւ Առաքելական Եկեղեցին սուրբ է . որովհետեւ ինքն Տէր Յիսուսի Քրիստոս սուրբ է , սուրբ է նաև հաւատքը , որուն վրայ հիմնուած է մէկ Եկեղեցին :

Ս . Սահակ Հայրապետ կ'ըսէ . Մենք սորվեցանք ասո՞ր ըսել Կարողիկ Առաքելական Եկեղեցի . որովհետեւ բոլոր տիեզերքի մէջ Քրիստոսի հաւատացողներ Եկեղեցի կը յորջորջուին , առաքեալներուն տրուած տէրունական հրամանին համեմատ , թէ «գացէք բոլոր աշխարհ , աշակերտ ըրէք բոլոր հեթանոսները , մկրտեցէք զանոնք յանուն Հօր և Որ-

գւոյ և Հոգւոյն Սրբոյ, ուսուցէք անոնց պահելինչ որ պատուիրեցի ձեզի» (Սովորութեան, Բ. էջ 100—105):

Գ. Տաթևացի կ'ըսէ . — «Ամենայն աշխարհ տաճա՞ր է Աստուծոյ» (Գիրք Հարցմանց, էջ 678):

Ուրեմն ինչո՞ւ համար այլ եւ այլ եկեղեցիներ կան:

— «Այլ և այլ»ով պէտք է հասկնալ ո՛չ թէ իրարու հակառակ եկեղեցիներ, այլ յարանուն^(*) եկեղեցիներ, որոնք կը ներկայացնեն Քրիստոնէական մեկ եկեղեցին: Ուրիշ խօսքով՝ Քրիստոնէական մէկ եկեղեցին այլ և այլ Ճիւղաւորումներ ունի, իբրև տրամաբանական հետեւանք երկիրներու կամ միջավայրերու և լեզուներու տարբերութեան: Ինչպէս որ Քահանաւրինը մէկ է, բայց քահանաներ շատ են, այնպէս ալ Քրիստոնէական եկեղեցին մեկ է, բայց շատ են յարանուն եկեղեցիներ:

Ուրեմն՝ յարանուն եկեղեցիներ իրապէս մէկ են:

— Այո՛. Քրիստոսի եկեղեցին մեկ է . ան-

(*) ՅԱՐ հոս կը նշանակէ նման, համաձայն, ուրեմն յար + անուն կը նշանակէ նման համաձայն (յար) անուն ունեցող. Հայ Եկեղեցի, Յոյն Եկեղեցի, Լատին Եկեղեցի ամէնն ալ յար եւ նման կոչում ունեցող եկեղեցիներ են: Յարանունին Երրոյական բառն է Dénomination:

վիճելի է ասիկա. յարանուն եկեղեցիներ աւ, մեկ եկեղեցիին մասերը կամ անդամները ըւլալով հանդերձ, իւրաքանչիւրը իր մէջ, իրեն սեպհական գիծեր ունին, որ նուիրագործուած է դարերու ընթացքին:

Այս սեպհական գիծեր երկրորդական արժէք ունին՝ նայելով մէկ Քրիստոսի, մէկ հաւատքի և մէկ եկեղեցիի սկզբունքին:

Բայց չկ՞որ որ այս երկրորդական կէտեր վիճի եւ բաժանումի տեղի տուած են:

— Այո՛, ասիկա պատմական իրականութիւն մըն է, և շա՞տ ցաւալի է որ տեղի ունեցած են այդ վէճեր և բաժանումներ Քրիստոսի մէկ եկեղեցւոյն մէջ. բայց իրականութիւն է նաև որ նոյն իսկ այդ վէճեր և բաժանումներ պատճառ եղած են Քրիստոնէութեան ծաւալման. որովհետև յարանուանութիւնք բազմացած և տարածուած են աշխարհի ամէն կողմը: Առկէ զատ յարանուն եկեղեցիներ ազգային նկարագիր առած են, և այդ կերպով ալ Քրիստոսի մի եկեղեցին պահուած և բարգաւաճած է աշխարհիս այլ և այլ անկիւններուն մէջ, և եկեղեցի և ժողովուրդ իրարուգոյութիւնը պահպանած ու պաշտպանած են:

Կարելի չկ՞որ այս բոլոր եկեղեցիներ այդ երկրորդական եւ երրորդական կէտերու մէջ համաձայնին:

Պատմական փորձառութիւնը ցոյց տուած

է որ եթէ ոչ անկարելի, բայց շատ դժուարին խնդիր մըն է այդ:

Մէկ եկեղեցին, իր զուտ կրօնական եւ հոգևոր բարձր սկզբունքներով հազիւ թէ տեւեց մինչև Երդ դարուն կէսը: Այնուհետեւ իւրաքանչիւր ազգին քաղաքական, ընկերային և այլ հանգամանքները, ինչպէս նաև եպիսկոպոսներուն եւ իշխաններուն ազգային և անձնական փառասիրութիւնները, պատճառեղած են որ հաւատքի, եկեղեցւոյ նուիրապետութեան և կարգ ու կանոնի վերաբերեալ կէտերուն մէջ պնդեն իրենց կարծիքներուն վրայ և յաւերժացնեն այդ վէճելն ու բաժանումները:

Ասոնց վրայ չպնդելու և յարանուն եկեղեցիներու մէջ սէրն ու միաբանութիւնը հաստատելու համար Ս. Օգոստինոս (354-430) ըստած է.

Միուրիւն կարևորներու մէջ,
Ազատուրիւն երկրորդականներու մէջ,
Սէր ամէնուն մէջ:

Որո՞նք են ուրեմն այն կարեւոր կիսերը, որոնց մէջ միուրիւն կը տիրէ յարանուն եկեղեցիներու միջեւ:

— Այն բոլոր կէտեր, որ Հաւատամքի մէջ բանաձևուած են:

Այս կէտերէն ոմանց մասին տրուած դաւանաբանական բացատրութիւնները, ինչպէս

նաև ծէսերու և վարչական կամ նուիրապետական դրութեան տարբերութիւններն են որ յառաջ բերած են յարանուն եկեղեցիները:

Իսկ սէրը, որ բոլոր օրէնքներուն լրումն է, ցանկալի է որ տիրէ բոլոր յարանուն եկեղեցիներու մէջ եւ զօրանայ ամէն օր, մէկ Քրիստոսի և անոր մէկ եկեղեցւոյն մէջ, որպէս զի մէկ հովիւի և մէկ հօտի տեսիլքը իրագործուի:

Ի՞նչ պիտի ըլլայ մեր դիրքը հանդեպ յարանուն եկեղեցիներու:

— Կատարեալ յարգանք: Քրիստոնէական ոգիխն բոլորովին հակառակ է արհամարհել այս ու այն եկեղեցին, այնպէս կարծելով թէ միայն իրենց պատկանած եկեղեցին է ճշմարիտ եկեղեցին:

Յարանուն եկեղեցիներու անդամները իրենց հաւատացեալի կեանքով ցոյց պիտի տան թէ ստուգիւ իրենց եկեղեցիները ո՛րչափ յաջողութեամբ դաստիարակած են իրենց ժողովուրդը Յիսուս-Քրիստոսի Աւետարանին ոգիով և առաքելական շունչով:

Այնոնք որ յարանուն եկեղեցիներու միջեւ, աւետարանի խօսքով, ծով ու ցամաք կը յածին «եկամուտ» մը շինելու, այսինքն մարդուսալու համար, իրենց այդ գործով իսկ կը մեղանչեն Աւետարանի դէմ, ինչպէս նաեւ կենցաղագիտութեան դէմ:

Ամէն մարդ յարգելով հանդերձ ուրիշ ե-
կեղեցիները, պարտաւո՞ր է հաւատարիմ մնալ
իր պազային եկեղեցւոյն՝ ամէն գնով։ Եւ իր
հաւատարմութիւնը ցոյց պիտի տայ իր կեան-
քով, իբրև հաւատացեալ մարդ, և աշխատե-
լով իր եկեղեցւոյն բարեկարգութեան և պայ-
ծառութեան այն բոլոր միջոցներով և զոհո-
դութիւններով, ո՞րչափ կը ներեն իր բարոյա-
կան և նիւթական կարողութիւնները։

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻ

Ի՞նչ կը նշանակի Հայաստանեալց Եկեղեցի։
— Հայաստանեայց Եկեղեցի կը նշանակէ
Եկեղեցի Հայաստանցիներու, այսինքն եկեղե-
ցի մը, որ ի բնէ կը պատկանի Հայ աղքին
կամ Հայ ժողովուրդին։ Ասոր համար կ'ըսուի
նաև Հայոց Եկեղեցի, Հայ Եկեղեցի։

Ի՞նչ կը նշանակի Մայրենի Եկեղեցի։

— Հայաստանեայց Եկեղեցին հոգեւոր
մայրն է իր ժողովուրդին և ժողովուրդն ալ
հոգեոր զաւակներն են անոր։ Վասն զի ժո-
ղովուրդը մկրտութեամբ հոգեորապէս կը ծը-
նի անոր ծոցէն։ անկից կ'առնէ իր հոգեւոր
մնունդը և կը պաշտպանուի անոր հովանիին
տակ ընդդէմ իր հաւատքին և բարոյականին
թշնամիներուն։ Այս պատճառով կ'ըսուի Մայ-
րենի Եկեղեցի։

Հայ ժողովուրդը ո՞րչափ կը սիրէ իր Մայ-
րենի Եկեղեցին։

— Հայ ժողովուրդը դէ՛ սկիզբէն ի վեր
ջերմօրէն յարած փարած է իր Մայրենի Եկե-
ղեցւոյն, ի հարկին անոր սիրուն զոհելով իր
ստացուածները և նոյն իսկ իր արիւնը։

Վարդանանց պատմիչը եղիշէ, կը պատմէ թէ այր և կին, բոլոր ժողովուրդը կ'աղաղակէին և կ'ըսէին Պարսից. — Պատրաստ ենք հալածուելու, մեռնելու, ամէն տեսակ նեղութիւններու և չարչարանքներու՝ սուրբ եկեղեցիներու համար, զոր տուին մեզի մեր նախահայրերը... որովհետեւ մեզի հայր կը նանշնանք Սուրբ Աւետարանը եւ մայր՝ Առաքելական Կարողիկէ Եկեղեցին, ուեէ չար անջրպետ մը չի կրնար հեռացնել մեղ այս Եկեղեցիէն (Յեղ. Դ.):

Եւ արդէն Վարդանանց պատերազմը մը զուեցաւ Սուրբ Աւետարանը և Մայրենի Եկեղեցին պահպանելու համար:

Ո՞վ հիմնեց Հայաստանի Եկեղեցին:

— Ամէնէն յառաջ Թաղէոս Առաքեալ, Սանատրուկ թագաւորի ատեն: Սանատրուկ հակառակեցաւ Աւետարանի քարոզութեան, բայց իր աղջիկը, օրիորդ Սանդուխտ, լուսաւորեցաւ Թաղէոս Առաքեալին շունչով: Սանատրուկ շատ աշխատեցաւ որ իր աղջիկը ուրանայ քրիստոնէութիւնը, բայց չյաջողեցաւ, և իր զայրոյթը յագեցնելու համար սպաննել տուաւ թէ՛ Թաղէոս Առաքեալը և թէ՛ օրիորդ Սանդուխտը: Թաղէոսէն ետքը Բարթողիմէոս Առաքեալը քարոզեց Հայաստանի մէջ. բայց ան ալ պետական դժուարութեանց հանդիպեցաւ և նահատակուեցաւ:

Այս պատճառով՝ քրիստոնէութիւնը ա-

զատ համարձակ և շուտով չկրցաւ տարածուիլ Հայաստանի մէջ:

Բայց երբ, շուրջ 300-ին, Տրդատ թագաւորին ատեն, Ս. Գրիգոր Լուսաւորչի առաքելութեամբ և ջանքերով և նոյն ինքն Տըրդատի պաշտպանութեամբ քրիստոնէութիւնը պաշտօնական կրօնք հոչակուեցաւ Հայաստանի համար, Եկեղեցին շուտով մեծցաւ, զարդացաւ և տարածուեցաւ:

Ինչո՞ւ համար Եկեղեցիներ այլեւայլ անուններ ունին. զոր օրինակ, Ս. Փրկիչ, Ս. Խաչ, Ս. Նեան, Ս. Ասուածածին, Ս. Երրորդուրին, Ս. Լուսաւորիչ, Ս. Գրիգոր, Ս. Յակոբ, Ս. Քառասունիք, Ս. Թարգմանիչք, եւն:

— Շատ կին ժամանակներէ ի վեր բարեպաշտիկ սովորութիւն եղած է անուններ զնել Եկեղեցիներուն, զանոնք իրարու հետ չչփոթելու համար. այնպէս որ Եկեղեցին մէկ է, բայց անոնց չէնքերն են որ նուիրուած են քրիստոնէական յիշատակներու և Եկեղեցւոյ նշանաւոր սուրբերու անուններուն: Եկեղեցիներու այս զանազան անունները ցոյց կուտանթէ հաւատացեալներ կը ներչնչուին սրբազնասուրբ խորհուրդներէն և իրողութիւններէն:

Ի՞նչ է Եկեղեցւոյն պատճենը:

— Եկեղեցւոյն պաշտօնն է դաստիարակել ժողովուրդը քրիստոնէական հաւատքով և

այդ հաւատքը արտայայտել ժողովուրդի կեան-
քին և կենցաղին մէջ :

Այս նուիրական գործին մէջ յաջողելու
համար եկեղեցին կը պահէ Սուրբ Գիրքը, իր-
քե գանձարանը աստուածային պատգամներու
և պատուիրանքներու . կը պահէ եկեղեցւոյ
ուղղափառ Հայրերուն գործերը և կ'առաջնոր-
դէ ժողովուրդին՝ անոնց հեղինակութեամբ.
Եկեղեցին է որ կը պահէ նաև քրիստոնէա-
կան եկեղեցւոյ վաղեմի աւանդութիւնները.
Եկեղեցին է որ աստուածային պաշտամուն-
քին պէսպէս յօրինուածութեամբը, ինչպէս
նաև կեանքի խօսքին կենդանի քարոզութեամ-
բը շարունակ լարուած կը պահէ հաւատաց-
եալներուն ուշադրութիւնը կրօնքի խորհուրդ-
ներուն եւ քրիստոնէական կեանքի իրողու-
թիւններուն :

Եկեղեցին է որ հաւատացեալներու կեան-
քին բոլոր հանգրուաններուն վրայ իր պաշ-
տոնեաններուն միջոցաւ անոնց հետ է . անոնց
ուրախութեան ուրախակից, անոնց վիշտերուն
վշտակից, իր ուսուցչի և առաջնորդողի բար-
ձըր դերին մէջ, միշտ ժողովուրդին հետ է և
ժողովուրդին համար և նոյն ինքն ժողովրդով
կ'աշխատի :



ԱՆՕԹՔ ԵՒ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ

Ի՞նչ ըսել է Աղօթք:

— Հաւատացեալներուն խօսքերը, որոնք
կ'ուղղուին Աստուծոյ:

Այդ խօսերը ի՞նչ կերպով կ'ուղղուին Աս-
տուծոյ:

— Յայտնի կամ գաղտնի, այսինքն՝ հա-
ւատացեալներ կ'աղօթեն կամ հրապարակաւ
և կամ առանձին :

Ո՞րն է հրապարակային աղօթքը:

— Աղօթքը հրապարակային է երբ հա-
ւատացեալներ եկեղեցւոյ մէջ կամ ուեէ տեղ
կը ժողովուին և կ'աղօթեն հաւաքաբար:

Աղօթքը առանձին է երբ հաւատացեալ-
ներ առանձին առանձին կ'աղօթեն ո՛ւր որ ալ
պատահի, զոր օրինակ, տան մէջ, գաշտը,
լեռը, ծովու վրայ, ևայն :

Ի՞նչ է աղօթքին նիւրը կամ ի՞նչ պէս է
ըլլայ:

— Տէրն մեր Յիսուս-Քրիստոս, Հայր մերով
սորվեցուց թէ ի՞նչ է Աղօթքը:

Հայր մեր կը կոչուի Աղօթք Տերունական,
այսինքն Տէր Յիսուսի Աղօթքը, որ է .

— Հայր մեր որ յերկինս ես, սուրբ եղիցի

անուն յն, եկեցի արքայութիւն յն, եղիցին կամբ յն որպէս յերկինս եւ յերկրի. զիաց մեր հանապազորդ տուր մեզ աշաօր, եւ քո՞յ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեմ բողոքմի մերոց պարտապանաց. եւ մի՛ տանիր զիեզ ի փորձութիւն, այդ փրկեա ի յարկն. զի յն և արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յափեամն. Ամեն:

Կրնա՞ս բացատրել այս աղօթքը:

— Այո՛: Քրիստոնեաներ պէ՛տք է հաւատան և գիտնան որ Աստուած իրենց երկնաւոր Հայրն է, որուն անունը սուրբ է, որուն թագաւորութիւնը պէտք է տիրէ մարդոց մէջ, որուն կամքը պէտք է գործադրուի ամէն տեղ: Մեր ամէնօրեայ հացը կամ անունքը Ա՛ն է որ կու տայ մեզի: Ա՛ն է որ մեր յանցանքները կը ներէ մեզի. մենք ալ իրարու ներելու ենք մեր յանցանքները և խնդրելու ենք Անկէ որ հեռի պահէ փորձութիւններէն եւ փրկէ մեզ չարէն. որովհետեւ այս բոլոր բաները ընելու իշխանութիւնը, կարողութիւնը և յաւիտենական փառքը Անորն է:

Հրապարակային Աղօթքի ձեւը ի՞նչպէս է Հայատանեայց Եկեղեցւոյ մէջ:

— Ամէն օր նշանակուած ժամերուն՝ հաւատացեալներ կը հաւաքուին Եկեղեցւոյ մէջ և հոգեւոր պաշտօնեաներու առաջնորդութեամբ կ'աղօթեն, կ'երգեն, Սուրբ Գիրք կը կարդա-

ցուի, քարոզ կը լսեն, տօնակատարութիւններ կ'ընեն, ևայլն:

Դեռ ինչե՞ր կ'ըլլան մեր Եկեղեցւոյ մէջ:

— Կը կատարուին սրբազան խորհուրդներ. այսինքն՝ Պատարագ կը մատուցուի, Մկրտութիւն կը կատարուի, ևայլն, իրենց յատուկ արարողութիւններով և ծէսերով:

Մէկ խօսքով ասոնք կը կոչուին Ժամերգութիւն, Աստուածային պատամունք:

Ի՞նչ կը նշանակէ արարողութիւն եւ ծէս:

Սրբողութիւն և ծէս գրեթէ միւսնոյն նշանակութիւնը ունին. այսինքն՝ խորհրդաւոր բան մը ընել՝ որոշուած կանոններու և ձեւը համաձայն:

Աստուածային պատամունքը կատարելու համար ի՞նչպիսի գիրքեր շինուած են.

1. — Ժամագիրք, որ կը բովանդակէ օրուան մէջ որոշուած ժամերու պաշտամունքին կարգը:

2. — Նարական, որ կը բովանդակէ այլազան հոգեւոր երգեր: Նարականներ՝ Կանոն ըսուած գլուխներու տակ դաստիրուած են իրենց բաժանումներով:

3. — Ճառոց (Գիրք), որովհետեւ մեր եկեղեցւոյ մէջ Սուրբ Գրոց ընթերցումը կը կա-

տարուի ձաշի ժամուն, այսինքն կէսօրին մօտ, այդ պատճառով ձաշոց կոչուած է այն գիրքը, որ կը բովանդակէ Հին և Նոր կտակարաններէն ընտրուած ընթերցումները՝ բոլոր տարուան իւրաքանչիւր օրուան համար:

4.— Տօնացոյց այն գիրքն է, որ ցոյց կու տայ տօնի օրերուն շարքը մեր Եկեղեցւոյ մէջ և աստուածային պաշտամունքին ամէն օրեայ կարգը, այսինքն օրուան ընթերցուածները, շարականները, աղօթքները, ևայլն: Տօնացոյցը ընդհանուր ուղեցոյցն է կամ յայտագիրը աստուածային պաշտամունքին՝ Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ:

5.— Մաւսոյ, որ կը բովանդակէ խորհուրդներու ևայլն կատարման վերաբերեալ աստուածային պաշտամունքին կարգաւորութիւնը և արարողական ու ծիսական խրատները: Այս է պատճառը որ Ծիսարան ալ կոչուած է Մաշտոցը:

6.— Պատարազամատոյց կամ Խորհրդաւոր, Ս. Պատարագի խորհուրդին գիրքը, որ պատարագի ժամուն սեղանի վրայ կը դրուի:

7.— Տաղարան, որ կը բովանդակէ բաղմաթիւ տաղեր կամ երգեր, ինչպէս նաև Ս. Պատարագին երգեցողութեան մասը:

Ի՞նչու համար պատրաստուած են այս գիրքիր:

— Որպէս զի Հայաստանեայց Եկեղեցւոյ

աստուածային պաշտամունքը, ևայլն, ամէն տեղ միաձեւ և իրարու համաձայն կատարուին, ինչ որ կ'աւելցնէ ժամերգութեան հրապոյը:

Ի՞նչ է հաւատացեալներու պարտքը հըրապարակային աղօրքի մէջ:

— Պէտք է որ հաւատացեալներ որոշեալ ժամերուն ներկայ գտնուին Եկեղեցւոյ մէջ, ջերմեռանդութեամբ մասնակցին ժամերգութեան, և ամփոփ մտքով աղօթեն, պաշտամունքը խանգարող ուեէ բան չընեն, (զոր օրինակ, իրարու հետ չխօսիլ, հազի, ևայլն արտառոց ձայներ չհանել, ասդին անդին չերթեեկել, պաշտամունքը կիսատ չթողուլ՝ դուրս ելլելու համար, ևայլն):



Յիսուս-Քրիստոսի Յարութեան պատմութեան մէջ (Մտք. Իլ., Ղև. ԻԴ., Յով. Ի.):

ՀՐԵՇՏԱԿՆԵՐ

Ի՞նչ կը նշանակէ Հրետակ:

— Հրետակ մեր լեզուին մէջ կը նշանակէ պատգամաբեր, դեսպան: Իսկ առաջելական թուղթի մէջ կ'ըսուի — Զէ՞ որ անոնք սպասաւոր հոգիներ (հոգիք հարկաւորք) են, և կը դրկուին անոնց համար, որ փրկութիւն պիտի ժառանգեն (Եթր. Ա. 14):

Ուրեմն հրեշտակներն ալ հոգի են:

Ի՞նչ զիտենք որ հրետակներ կան:

— Սուրբգիրքէն: Բոլոր մարդկութիւնը կը հաւատայ անտեսանելի ոգիներու գոյութեան: Համագոյքը լի՛ է գաղտնիքներով, և հոգեկան աշխարհը խորհրդաւոր ու զարմանալի յօրինուածութիւն մը ունի: Հետեաբար մենք չենք կրնար տեսնել զանոնք, բայց անոնք այլեւայլ կերպարանքներով կ'երեկին մարդոց, ինչպէս կը կարգանք Սուրբգիրքի մէջ:

Աւետարանի պատմութեան ո՞ր մասերուն մէջ կը լիւուին հրետակներ:

— Ս. Կոյս Մարիամ հրեշտակէն ընդունեցաւ Փրկչին մայր ըլլալու աւետիսը (Ղև. Ա. 26-38):

Յովհաննէս Մկրտչի ծննդեան պատմութեան սկիզբը (Ղև. Ա. 13-19):

Երկ հրետակներ հոգի են, ինչո՞ւ համար ուրեմն քեւաւոր մարդու կերպարանիով կը նկարագրուին:

— Ինչպէս որ Աստուած մարդու կերպարանքով կը յայտնուի, հրեշտակներ ալ թեւաւոր մարդու կերպարանքով կը նկարագրուին, իբրև խորհրդանշան իրենց երազահաս սպասաւորութեան:

Մարդիկ ժամանակին ալ խորհրդանշանը շինած են օղակի կամ թեւաւոր անիւի ձեռով: Բայց ժամանակը նիւթական բան մը չէ, հետեաբար ո՛չ անիւ ունի, ո՛չ թե:

Ասոնք ուեէ գաղափար, ուեէ հոգեկան կամ խմացական ըմբռնում՝ շօշափելի և հասկնալի ընելու համար ստեղծուած կերպեր և միջոցներ են:

Յիսուս-Քրիստոս ի՞նչ ըստ հրետակներու մասին:

— «Զգո՛յշ եղէք, այս փոքրիկներէն մէջ կը չարհամարհէք. որովհետեւ անոնց հրեշտակները երկինքի մէջ միշտ կը տեսնեն Հօրս երեսը, որ երկինքն է (Մտք. ԺԼ. 10):

«Պիտի տեսնէք երկինքը բացուած և Աստուծոյ հրեշտակները, որոնք կ'ելլեն ու կ'իջնեն Որդւոյ մարդոյ վրայ» (Յովհ. Ա. 51):

Առաքեալներու ատեն և վաղեմի եկեղեցւոյ մէջ հրեշտակներ մեծ դեր կը կատարեն, այսինքն՝ շատ մը յայտնութիւններու մէջ կ'առաջնորդեն, Աստուծոյ կամքը և պատգամները կը յայտնեն: Պետրոս և Պողոս Առաքեալներու կեանքին և անոնց Թուղթերուն մէջ հրեշտակներուն պաշտօնն ու ծառայութիւնները ուշագրաւ են:

Հրետակները անուն եւ թիւ ունի՞ն:

— Ոմանց անունները միշուած են Սուրբ գրոց մէջ. զոր օրինակ. Դաբրիէլ, Միքայէլ, Ռափայէլ, Անայէլ, Ուրիէլ, Դակուէլ, Բարաքիէլ, Աղոնիէլ, Փանուէլ, իսկ իրենց թիւը «հաղարք հաղարաց և բիւրք բիւրոց» ըսուածէ, այսինքն՝ անթիւ ու անհամար:

Քանի՞ դասի կը բաժնուին հրետակներ:

— Սուրբ Հայրերու գիրքերուն մէջ երեք դասի բաժնուած են. իւրաքանչիւր դասի մէջ երեք աստիճանաւորումով, այսպէս.

Ա. Դաս. — Սթոռք, Քերովքէք, Սերովքէք:

Բ. Դաս. — Տէրութիւնք, Զօրութիւնք, Իշխանութիւնք:

Գ. Դաս. — Պետութիւնք, Հրեշտակապետք, Հրեշտակալք:

Նոր Կտակարանի մէջ ակնարկութիւններ կա՞ն այս դասակարգութեանց մասին:

— Պողոս Առաքեալ կ'ըսէ. «Ո՛չ հրեշ-

տակներ, ո՛չ իշխանութիւններ, ո՛չ ալ զօրութիւններ կրնան զատել մեզ Աստուծոյ սէրէն» (Հոմ. Ը. 38):

Դարձեալ. «Աստուած մեռելներէն յարուց Թրիստոսը, նստեցուց իր աջ կողմը՝ երկինքի մէջ, բոլոր իշխանութեան և պետութեան, զօրութեան և տէրութեան, և ամէն անունի վրայ» (Եփս. Ա. 20-21):

Հայոց պատմութենէն ալ հրետակներու մասին բան մը կը յիշե՞ս:

— Ս. Դրիգոր Լուսաւորիչ Արտաշատի խոր վիրապը նետուած մնաց 15 տարի. Կը կարծուէր թէ ա՛լ չ'ապրիր. բայց Տրդատ թագաւորին քոյրը Խոսրովիդուխտ, երազի մէջ հաւաստիք կ'ընդունի Հրեշտակէն թէ ո՛ղջէ Ս. Դրիգոր, և կը հանուի խոր վիրապէն:

Դարձեալ, սիրուն աւանդութեան մը համեմատ, Լուսաւորիչ իր բանտարգելութեան երկար միջոցին, ամէն օր կ'ընդունէր իր պահապան հրեշտակին այցելութիւնը: Համբարձման չորրորդ օրը, Հրեշտակը չ'այցելեր բանտարկեալին, և միւս օր երբ կը հարցնէ Հրեշտակին՝ իր չգալուն պատճառը, Հրեշտակը սաբացատրութիւնը կուտայ. — Տէրն մեր երբերինք համբարձաւ, հրեշտակներու իննեակ գասակարգութեան մէջ օր մը կեցաւ և զուարձացուց զանոնք: Իւրաքանչիւր դասակարգ ամէն տարի, իրեն եղած այցելութեան տա-

բեղարձը կը տօնէ . արդ , կիրակի օրը մեր գասակարզի տարեղարձի օրն էր . որովհետեւ մեզի այցելած է համբարձման չորրորդ օրը , տօն ուրախութիւն ունէինք , ատոր համար չեկայ :

Այս աւանդութիւնը կ'երգուի մեր եկեղեցւոյ մէջ , Մեծահրած այս խորհուրդ շարականով , Զատկի կրտ կիրակին , որ կը կոչուի նաև Երկրորդ Ծաղկազարդ կամ Մեծահրածի Կիրակի , և որ Համբարձման եՇ . ինչ չորրորդ օրն է :

Մեր եկեղեցւոյ տօնակարգին մէջ Հրեշտակներուն ալ յատկացուած է տօնի օր մը , Խաչէն ետքը , Ըրդ շաբթուն ՇԲ . օրը :

Հրեսակներու մասին ի՞նչ ծանօթութիւն կայ դեռ :

— Սուաքեալը կ'ըսէ . «Աստուած չխնայեց յանցաւոր հրեշտակներուն , այլ խաւարի կապանքով տարտարոս նետեց և պահել տուաւդատուելու համար» (Բ . Պետ . Բ . 4) :

«Եւ այն հրեշտակները , որ չպահեցին իւրենց իշխանութիւնը , այլ թողուցին իրենց քնակութիւնը , մշտնջենաւոր կապանքով պահեց զանոնք խաւարի մէջ՝ մեծ օրուան դատաստանին» (Յուդա , 6) :

Իսկ մեր Տէրը կ'ըսէ . «Անլ՛ ծեալներ , հեռացէ՛ք ինձմէ , դացէ՛ք յաւիտենական կրակը , որ պատրաստուած է Սատանայի և անոր հրեշտակներուն» :

Ուրեմն յանցաւոր հրեսակներ ալ կան :

— Այո՛ : Սուրբ Հայրերու կարծիքով հրեշտակներուն յանցանքը եղած է հապարտութիւն Աստուածոյ դէմ , և պատժուած են ասոր համար : Սուաքեալը երբ կը խօսի եպիսկոպոսի արժանիքներուն մասին , կ'ըսէ . «Նորահաւատ չըլլայ (թեկնածուն) , որպէս զի հպարտանալով չիյնայ սատանայի դատապարտութեան մէջ» (Ա . Տիմ . Գ . 6) :

Ծանօթ . — Հրեշտակներու մասին շատ տեղեկութիւններ կան Սուրբգրաց . ինչպէս նաև Սուրբ Հայրերու գիրքերուն մէջ : Հրեշտակներու մասին խօսիլ աւելի Աստուածաբանութեան կը վերաբերի քան թէ Քրիստոնէականի : Հաւատամիկ նիւթ չեն եղած հրեշտակներ . բայց կայ քրիստոնէական հաւատամիքներու շարքին մէջ : Ասոր համար է որ պարզ և հակիրճ ծանօթութիւն մը գրինք հոս :

Շնորհալին կ'ըսէ Հաւատով խոսովանիմի մէջ .

«Բարեբա՛ր Տէր , բարի հրեշտակի յանձնաբարեբէհոգիս , որպէս զի քաղցրութեամբ առնէ զայն եւ անխոռվ անցլնէ չար դեկերու (ոգիներու) մէջէն , որոնք կան երկինքի տակ , և ողորմէ՛ արարածներուդ և ինձի՝ բազմամեղիս» :



ՅԱԻԵԼՈՒԱԾ

ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԸ

Պ.

Քրիստոսի Եկեղեցւոյն Միութիւնը (մեկ ըլլալը) ուսուցինք Քրիստոնէականիս մէջ եւ չեշտեցինք զայն մասնաւոր խնամքով. որովհետև մեկ է Քրիստոս, և մեկ է իր հաստատած Եկեղեցին ալ:

Բայց ամէն մարդ գիտէ և կը տեսնէ թէ իւրաքանչիւր աղդ և ժողովուրդ ունի իրեն սեփական կամ ազգային Եկեղեցի մը, որոնց լեզուները, ժամերգութեան յօրինուածքը, ծիսական ձևերը, վարչական և նուիրապետական եղանակներն ու կարգերը կը ներկայացնեն մեծ զանազանութիւն մը, և անկից կը հետեցնեն թէ ուրեմն քրիստոնէական տարբեր տարբեր Եկեղեցիներ կան:

Այո, կա'ն զանազան Եկեղեցիներ, որոնք սակայն իրենց սկզբունքին և իրենց էութեան մէջ մի են. տարբերութիւնները բուն քրիստոնէական հաւատքէն չէ որ կը ծագին, այլ անոր մեկնութենէն ու հասկցողութենէն յառաջ կուգան: Աւելցուցէք ասոր վրայ միջավայրի, ազգային ինքնութեան, ինչպէս նաև Եկեղեցւոյ առաջնորդներուն, նոյնպէս երկրի իշխաններուն կամ տիրապետներուն փառասիւշ

ըութիւններն ալ, և դուք շատ գիւրութեամբ կրնաք ըմբռնել այն բարդ պատճառները, ու բոնք յառաջ բերած են և գեռ կը բերեն այդ տարբերութիւնները՝ Քրիստոնէական մեկ եկեղեցւոյ ծոցին մէջ:

Այս բացատրութիւնները տալէ յետոյ կը բնանք այսպէս բանաձևել եկեղեցիներու տարբերութիւնները. — Աւետարամը կամ հաւատէր կը միացնէ Քրիստոնէական եկեղեցիները, բայց Ասուածաբանուրիւնը կը բաժնէ զանոնք:

Այսինքն՝ բովանդակ Քրիստոնէութիւնը մեկ Քրիստոս և մեկ Աւետարան և մեկ քրիստոնէական եկեղեցի ունի. բայց Քրիստոսի անձին և անոր Աւետարանին չուրջ արտայայտուած աստուածաբանական ըմբռնումներ և մեկնութիւններ, յառաջ կը բերեն եկեղեցիներուն իրարմէ ունեցած տարբերութիւնները:

¶.

Քրիստոնէական Եկեղեցին, իր այսօրուան վիճակին մէջ, կը բաժնուի երկու որոշ և շատ յայտնի խումբերու. — Հին Եկեղեցի և Նոր Եկեղեցի:

Հին Եկեղեցին կը հասկնանք Առաքելական ժամանակներէն մինչև Ժամանակակից գաղտնաբառութեան կամ տարբերութիւններուն վրայ, որովհետեւ Հայաստանեաց Եկեղեցին այդ խմբաւորումին մէջ է:

Կը կոչուին Արեւելեան Եկեղեցի և Արեւմտեան Եկեղեցի:

Նոր Եկեղեցիով կը հասկնանք այն Եկեղեցիները, որոնք երևան եկան ԺԶրտ դարուն, Լուտերի շարժման հետևանքով: Այդ շարժումին պատմական անունն է Բարեկարգութիւն (Réformation). Իսկ անկից յառաջ եկած Նոր Եկեղեցիներու համախմբութիւնը կը կոչուի Բողոքականութիւն (Protestantisme). որովհետեւ Լուտերի բարեկարգութիւնը բողոք մըն էր Հոռմի Եկեղեցւոյն դէմ:

Արդ, Հին Եկեղեցին բոլորովին կը տարբերի Նոր Եկեղեցիէն իր աստուածաբանութեամբ, կը տարբերի իր պաշտամունքի ձևերով, ինչպէս նաև իր վարչութեամբ:

¶.

Մենք պիտի խօսինք միայն Հին Եկեղեցիներու իրարմէ ունեցած զանազանութեան կամ տարբերութիւններուն վրայ, որովհետեւ Հայաստանեաց Եկեղեցին այդ խմբաւորումին մէջ է:

Իսկ Հին Եկեղեցիներու մէջ ալ Հայաստանի Եկեղեցին թէ՛ պատմականապէս և թէ՛ իր միջավայրին կամ աշխարհագրական գիրքին հետեւանքով, յարաբերութեան մէջ էր Յոյն, Ասորի և Լատին Եկեղեցիներու հետ, և

այս վերջինին հետ՝ մա'նաւանդ Միջին Դարուն մէջ, Խաչակրական արշաւանքներու ընթացքին, Կիլիկեան Հայ Թագաւորութեան շրջանին:

Արդ, Հայոց Եկեղեցւոյն առաջին տարբերութիւնը Յոյն եւ Լատին Եկեղեցիներէն ծագում առաւ, աստուածաբանական շատ նուրբ խնդրի մը բացատրութենէն: Այդ խնդիրն էր Յիսուս-Քրիստոսի աստուածային և մարդկային բնութիւններուն իրարու հետ միացման բացատրութիւնը, կամ ինչպէս կ'ըսուի հիմայ՝ Քրիստոսաբանական ըմբռնումներուն տարբերութիւնը:

Քրիստոնեայ բոլոր Եկեղեցիներ կը հաւատան թէ Յիսուս-Քրիստոս, ինչպէս տեսանք Հաւատամի՞ մէջ, ճշմարիտ Աստուած և ճշմարիտ մարդ է միանդամայն: Ուրեմն Աստուծոյ բնութիւնը և մարդու բնութիւնը ի՞նչպէս միացած են իրարու հետ: Ահա՝ խնդիր մը, որուն բացատրութեան մէջ աստուածաբաններ չեն համաձայնիր իրարու հետ:

Այսպիսի խնդիր մը պաշտօնապէս չկար մինչեւ 451 թուականը:

Ստուգիւ այդ թուականէն յառաջ Արիստ մը կը ժխտէր Քրիստոսի հաւատարութիւնը Աստուծոյ հետ:

Բայց այս խնդիրը ծեծուեցաւ Նիկոյ տիեզերական ժողովին մէջ, 325ին, և հերքուեցաւ Արիստին հերետիկոսութիւնը և հըս-

չակուեցաւ ուղղափառ ըմբռնումը եւ անոր բացատրութիւնը:

Միենոյն խնդիրը կը յուզէր Մակեդոն, Հոգւոյն Սրբոյ վերաբերումով, անոր ալ զասլ տուաւ կ. Պոլսի Տիեզերական ժողովը՝ 381ին, եւ հոչակեց ուղղափառ բացատրութիւնն ու մեկնութիւնը, դատապարտելով Մակեդոնի հերետիկոսութիւնը:

Նեստոր կ'ընդունէր Յիսուս-Քրիստոսի Աստուածութիւնը եւ մարդկութիւնը, բայց չէր ընդուներ Անոր աստուածային ծագումը. անպարզապէս կ'ըսէր թէ Յիսուս-Քրիստոս մեզ նման մարդ մըն էր, բայց աստուածութիւնը ընակեցաւ անոր մէջ: Արդ, Նեստորի հերետիկոսութիւնն ալ քննուեցաւ Եփեսոսի Տիեզերական ժողովին մէջ՝ 431ին, և հերքուեցաւ. իսկ Նեստոր դատապարտուեցաւ, Արիստի եւ Մակեդոնի պէս:

Ինչպէս որ կը տեսնուի, Նիկոյ, կ. Պոլսի եւ Եփեսոսի Տիեզերական երեք ժողովներուն մէջ Յիսուս-Քրիստոսի եւ Սուրբ Հոգւոյն Աստուածութեան վերաբերեալ աստուածաբանական խնդիրներ լուծուած, բանաձեւուած եւ ընդունուած էին այդ գարերուն՝ գոյութիւն ունեցող Եկեղեցիներուն կողմէն, իբրեւ ուղղափառ դաւանութիւն:

Բայց գտնուեցաւ բարեմիտ յոյն վանական մը, Եւտիքէս անուն, որ հոգւով չափ մարտնչելէ յետոյ Նեստորի դէմ՝ Յիսուս-Քրիս-

աստուածութիւնը ապացուցանելու համար, ինկաւ ծայրայեղութեան մը մէջ . այնպէս որ երբ Նեստոր կ'ըսէր թէ Յիսուս-Քրիստոս մարդ էր և Աստուածութիւնը եկաւ բընակեցաւ Սնոր մէջ, Եւտիքէս այնքան յառաջ գնաց իր բացատրութիւններուն մէջ որ ըստ . Մարդեղութենէն (Incarnation) ետքը՝ այլեւս աստուածային բնութիւն միայն մնաց Յիսուս-Քրիստոսի մէջ՝ Անոր մարդկային կերպարան-քին ներքեւ: Եւտիքէսի քրիստոսաբանութեամբ՝ այլեւս մեկ բնութիւն կ'ունենար Յիսուս-Քրիստոս, այսինքն՝ միայն աստուածային բընութիւն, ինչ որ հակառակ էր ուղղափառ վարդապետութեան: Եւտիքէսի մոլորութիւնը եկեղեցական պատմութեան մէջ ծանօթ է Եւսիխականուրիւն (Eutychianisme) կամ Միաբընակուրիւն (Monophysisme) անունով:

Քաղկեդոնի ժողովը, 451 ին, Եւտիքէսին մոլորութիւնը քննելու համար ժողովուեցաւ, մանաւանդ Հռոմի Եպիսկոպոս՝ Լեւոն Ա.ի (440-461) մենատիրական թաքուն ձգտումներով:

Եւտիքէս դատապարտուեցաւ, Յիսուս-Քրիստոսի երկու բնութեանց վարդապետութիւնը հաստատուեցաւ, և Լեւոն Ա., որ Քաղկեդոնի ժողովին նախագահած էր իր ներկայացուցիչներուն միջոցաւ, զրի առաւ Յիսուս-Քրիստոսի մէջ աստուածային եւ մարդկային բնութեանց միացումը բացատրող եւ ջատա-

գովով իր նշանաւոր Կոնդակը, որ եկեղեցական պատմութեան մէջ ծանօթ է Տումար Լեւոնի անունով:

Քաղկեդոնի ժողովը եւ Լեւոնի Տոմարը ընդունողներ՝ կոչուեցան Երկաբնակ (Երկու բնութիւն ընդունող), իսկ չընդունողներ՝ միաբնակ (մի բնութիւն ընդունող) փոխադարձաբար, զիրար մեղադրելու համար:

Հայաստանեայց Եկեղեցին առջի օրէն, Բարգէն Կաթողիկոսի ատեն (490-516), մերժեց թէ՛ Քաղկեդոնի ժողովը եւ թէ՛ Լեւոնի Տոմարը . որովհետեւ, յետ Մարդեղութեան, երկու բնուրիւն բացատրութիւնը վտանգաւոր կը նկատուէր, իբրև քայլ մը գէպի Նեստորականութիւն . մինչդեռ Հայց . Եկեղեցին հաւատարիմ մնացած էր Նեստորի հակառակորդին, Կիւրեղ Աղեքսանդրացիի բանաձեխն, — մի բնուրիւն բանին մարմնացելոյ — որուն համեմատ՝ աստուածային և մարդկային երկու բընութիւնք անշփոթ կը միաւորուին Յիսուս-Քրիստոսի մէջ, և Հայց . Եկեղեցին, հաւատարիմ Կիւրեղեան քրիստոսաբանութեան, ընդունած է միաւորեալ մի բնուրիւն բացատրութիւնը (*):

Հայց . Եկեղեցւոյ Լատին հակառակորդներ մանաւանդ համարձակեցան ըսել թէ Հայք միաբնակ են կամ Նւիխական :

(*) Կարդացէ՛ք Առզապատումի 490-515 էջերը:

Հայց . Եկեղեցին սակայն կը նզովէ զԵւտիւքէս . Եւ հակառակ այս իրողութեան մինչեւ հիմայ Հայց . Եկեղեցւոյ դաւանաբանութեամբ զբաղող Եւրոպացիներ , տարուելով Լատին գրողներէն , Ետիքական ձրի տիտղոսը կու տան մեր Եկեղեցւոյն : Անիբա՛ւ և հակապատմական մեղադրանք մը , որ հիմնուած է անհիմն հաւաստումներուն վրայ խստապարանոց հակառակորդներու , որոնց հասցէին կրնանք ուղղել Պողոս Առաքեալին խօսքերը թէ « յամենայն ժամ ուսանին և երբեք ի գիտութիւն ճշմարտութեան ո՛չ հասանեն » (Բ. Տիմ. Գ. 7.):

Գալով միաբնակ բացատրութեան , անիկա ուղղափառ է՝ Կիւրեղեան մտքով . որովհետեւ ըստ Կիւրեղեան քրիստոսաբանութեան , Երկու բնուրիւնն անշփոթ կը միաւորուին ի Յիսուս-Քրիստոս . այսինքն Երկու բնուրիւնն զատ զատ չէ որ կը կենան ի Յիսուս-Քրիստոս , այլ միաւորուած են առանց իրարու հետ շփոթուելու և խառնուելու , որ բոլորովին տարբեր է Եւտիքէսի բացատրութենէն , որուն համեմատ այլեւս երկու բնուրիւնները չէին միանար , ընդհակառակը մարդկային բնուրիւնը կը ձուլուէր աստուածայինին հետ և կը մնար միայն Աստուածային բնուրիւնը :

Ահաւասիկ աստուածաբանական կէտ մը , որ տարբերութիւն մը յառաջ բերած է Հայոց Եկեղեցւոյ և Յոյն ու Լատին Եկեղեցիներու միջև :

Ասիկա , ներկայ ժամանակի մտայնու-

թեամբ , ծանրակշիռ խնդիր մը չէ . մանաւանդ որ հրապարակաւ պայքարներ չկան , պետական հովանաւորութիւնն և կողմանցութիւն ալ չկայ , ինչպէս կա՛ր հին տաեններ . բայց այս խնդիրը ա՛յնպիսի խտիր մը դրած էր Եկեղեցիներու միջն որ շատ սուղի նստաւ ամէնուն ալ վրայ , տեղի տալով ծայրայեղ ատելութիւններու , թշնամութիւններու Եւ ա՛յնպիսի իրողութիւններու , որոնք հակառակ են քրիստոնէութեան ոգւոյն , Փրկչին սիրոյն , Եւ ազատամիտ Եւ բարեօիրտ Ս . Հայրերու բաղձանքներուն :

Դժբախտաբար տգիտութիւնը և կամաւոր կուրութիւնը մեծ դեր կը խաղայ այսպիսի խնդիրներու մէջ : Եւ ահոելի են տգիտութեան գործած աւելները : Թր . Տաթևացի շատ իրաւացի է՝ Երբ կ'ըսէ . « Զի դիւրին է զգազնս ընտելացնել քան զսգէս անձն ի գիտուրիւն ածել » (Դիրք Հարցմանց էջ 530) :

Այսպէս է նաեւ Ս . Հոգւոյն ի Հօրէ Եւ յիրդւոյ բխման աստուածաբանական բացատրութեանց տարբերութեան խնդիրը : Մեր Եկեղեցին կ'ըսէ « Բխումն ի Հօրէ » , Լատին Եկեղեցին կը պնդէ , ո՛չ , « Բխումն ի Հօրէ Եւ յիրդւոյ » : Այս պնդումը այնքան յառաջ գնաց որ նոյն իսկ մեր Հայ Կաթոլիկ Եղբայրներ , իրաւացնելու համար լատին աստուածաբանութիւնը , ձեռք խաղցուցին նախնեաց հարազատ գրուածներուն մէջ , Ս . Հոգին յիրդւոյ ալ

բխեցնելու համար, թէեւ յետոյ սրբազրեցին իրենց սխալը, զանոնք քաշքշելով լատին աստուածաբանութեան մանուածապատ բացատրութիւններուն մէջ :

Դ.

Մեր և միւս Եկեղեցիներուն բոլոր տարբերութիւնները մատնանիշ ընելու համար պէտք է էջեր գրել: Երկու բնուրեանց վրայ քիչ մը կենալով՝ ուզեցինք ցոյց տալ թէ Աստուածաբանութիւնը լ'նչ գեր կատարած է Եկեղեցիներու մէջ տարբերութիւնները շատցնելու եւ խորունկցնելու համար:

Երբ կրօնական եւ աստուածաբանական խնդիրներով կը հետաքրքրուէին եւ շատ մօտէն կ'զբաղէին նոյն խակ կայսրներ, թագաւորներ և իշխաններ, ծանրակշխու հանդամանք մը կ'առնէին ատոնք: Պատրիարքներ գահազուրկ կ'ըլլային, Եկեղեցականներ կ'աքսորուէին, Աստուծոյ տունը բանադրանքներու դարբնոց կը գառնար փոխանակ աստուածալին սիրոյ վառարան մը ըլլալու:

Երկիւղած և բարեպաշտ հոգիներ կը շիկնին երբ նկատի առնեն ցանկերը ա՛յն մոլորութիւններու, որոնցմով Եկեղեցիներ կը մեղադրէին զիրար և կ'ամբաստանէին: Եւ այս բոլորը սանձարձակ տեղի կ'ունենար յանուն Փրկչին Յիսուս-Քրիստոսի, յանուն անոր Ա-

ւետարանին և Առաքեալներուն, աստուածաբանական գիտութեան չարաչար կիրարկումով:

ԺԱՐԴ գարուն Յոյն Եկեղեցին 35 ամբաստանութիւն ունէր Լատին Եկեղեցւոյն դէմ, այդ ամբաստանութեանց թիւը 150ի բարձրացած էր ԺԴԻՐԴ գարուն:

Հայց . Եկեղեցւոյ պատմութեան մէջ այդ ամօթալի իրողութիւններէն քանի մը հատը միայն արձանագրուած են:

Ամէնէն յառաջ կը յիշենք Յովհաննէս Դամասկացի (700-754) «Պատասխանիք առ Հայս» գրուածը, զոր հրատարակած ենք Լոյս Եկեղեցագիտական Շաբաթաթերթի մէջ (1905 էջ 1066, 1112 և 1906 էջ 45 էն սկսեալ, ընդհատաբար, մինչեւ էջ 1196: Անհիմն վերագրումներ եւ թիւրիմացութիւններ շատ կան Դամասկացի գործին մէջ:

Կ'արժէ կարդալ Սկեւուացի Միսիթար քահանային գրածները Տասներեկու Առաքեալներու համապատուսութեան մասին և այդ գըրուածքի առաջին մասին մէջ տեսնել պապական լեկարին անհուն ամբարտաւանութիւնը և չմարսուելիք յոխորտանքները Հայոց պատուական եւ ծերունի Հայրապետին, Կոստանդին Ա. Բարձրերդցի (1221-1267) հասցէին եւ անոր նուիրակ նոյն ինքն Միսիթար քահանային եւ պատուիրակութեան երեսին: Բայց Միսիթար հրաշալի կերպով ըմբերանած է պապին լեկարը՝ Աւետարանէն քաղուած ապացոյց-

Ներով (Հմմատ. Ազգապատում էջ 1659-60):
 Միսիթար Գոներցի կաթողիկոսի ատեն ալ (1341-1355) Սիսի ժողովին մէջ, նկատի կ'առանուի Լատինաց և լատինացած հայերու կողմէն յերիւրուած 117 տեսակ ամբաստանութիւններու շարք մը, որոնցմով Հայ Եկեղեցին կը տարբերի Լատին Եկեղեցիէն: Պէտք է ըսել որ նոյն իսկ օտարներ ծիծաղելի և անկարևոր հոչակած են այդ 117 կէտերուն մէծամասնութիւնը: Այս ամբաստանութիւններու հայերէնը չունինք. իսկ լատիններէնէն ամփոփում մը տուած է Օրմաննեան իր Ազգապատումին մէջ (էջ 1869-1904):

Գր. Տաթեւացին ունի բաղդատական ցանչ կերը ա՛յն կէտերուն, որոնցմով Հայ, Յոյն, Ասորի և Լատին Եկեղեցիներ իրարու կը համաձայնին կամ կը տարբերին իրարմէ (Դիրք Հարցմանց, էջ 550-554):

Հետաքրքիրներ գոհ պիտի ըլլան անշուշտ դիմելով վերոյիշեալ ալբիւրներուն. իսկ մենք մատնանիշ պիտի ընենք ա՛յն գլխաւոր տարբերութիւնները միայն, որոնք կան Հայ և Յոյն և մանաւանդ Լատին Եկեղեցիներու միջև:

Յ.

1. — Հայոց Եկեղեցին երեք Տիեզերական ժողովներ (Նիկիոյ՝ 325, Կ. Պոլսի՝ 381, և Եփեսոսի՝ 431,) միայն կ'ընդունի. Յոյն

Եկեղեցին կ'ընդունի եօթը ժողովներ, (Առաջին երեքին վրայ՝ Քաղկեդոնի՝ 451, Կ. Պոլսի Բ.՝ 553, Կ. Պոլսի Գ.՝ 680, Նիկիոյ Բ.՝ 787). իսկ Լատին Եկեղեցին կ'ընդունի 21 տիեզերական ժողովներ, Նիկիոյ Ա. էն մինչեւ 1870, Վատիկանի ժողովը, որուն մէջ հրոչակուեցաւ Պապին անսխալականութիւնը:

2. — Լատին կամ Հռոմի Եկեղեցին կը գաւանի թէ ինքն է կեդրոնը Քրիստոնէութեան, որովհետև, կ'ըսէ, Քրիստոսի յաջորդն է Պետրոս Առաքեալ և ասոր ալ յաջորդն է Հռոմի Քահանայապետը: Այս սկզբունքով, Լատին Եկեղեցին հերձեալ կամ բաժանեալ կը նկատէ այն Եկեղեցիները, որ չեն ընդունիր Պետրոս Առաքեալին վերագրուած այս նախապատուութիւնը և Հռոմի Եկեղեցւոյն յաւակնութիւնը, որ հակառակ է Աւետարանի ոգւոյն և նոյն իսկ տառին, հակառակ է նաև Եկեղեցական պատմութեան:

3. — Քահանայութենէն մինչև կաթողիկոսութիւն, Հայոց Եկեղեցին՝ ընծայեալները ո՛չ միայն կը ձեռնադրէ, այլ նաև կ'օծէ: Յոյն Եկեղեցին միայն կը ձեռնադրէ: Լատին Եկեղեցին ալ Միջին Դարէն սկսեալ կ'օծէ քահանաներն ու եպիսկոպոսները:

4. — Հայոց Եկեղեցւոյ մէջ պատարագը միայն մէկ խորանի վրայ կը մատուցուի մէկ քահանայի միջոցաւ. մինչ Լատին Եկեղեցւոյ մէջ ո՛րչափ խորան կայ, այնչափ քահանայ

կրնան պատարագ մատուցանել նոյն ատեն: Լատին Եկեղեցւոյ մէջ ձայնաւոր պատարագ և թիւ պատարագներ կան. Հայ Եկեղեցւոյ մէջ՝ պատարագը ձայնաւոր է:

5.— Հայ Եկեղեցին Ս. Պատարագի համար կը գործածէ բաղարջ (անխմոր) հաց եւ անալակ գինի: Լատին Եկեղեցին ալ բաղարջ հաց կը հանէ սեղան, բայց բաժակին մէջ պաղ ջուր կը խառնէ քանի մը կաթիւ: Իսկ Յոյն Եկեղեցին թէ խմորուն հաց կը հանէ սեղան, եւ թէ պաղ եւ տաք ջուր միանգամայն կը խառնէ բաժակին:

6.— Լատին Եկեղեցին հաւատացեալները կը հաղորդէ միայն Ս. Պատարագին հացով: Իսկ Հայ Եկեղեցին թէ հացով և թէ գինիով:

7.— Հայ Եկեղեցին, բացի քանի մը հաստատուն տօներէ, զորս ամսաթիւով կը տօնէ, եօթնեակներու վրայ բաժնած է իր տօները. իսկ Լատին և Յոյն Եկեղեցիներ Յայսմաւուրքի կամ ամսաթիւի մը համեմատ կը տօնեն:

8.— Փրկչին ծննդեան եւ մկրտութեան տօնը Հայ Եկեղեցին հաստատ կերպով կը տօնէ Յունուարի 6ին, քրիստոնէական Եկեղեցւոյ վաղեմի աւանդութեան համեմատ. իսկ Լատին Եկեղեցին կը տօնէ Դեկտմ. 25ին. Յոյն Եկեղեցին Ծնունդը կը տօնէ Դեկտմ. 25ին, իսկ մկրտութիւնը Յունուար 6ին:

9.— Լատին Եկեղեցւոյ համար ամուսնութիւնը անլուծելի է, թէև բացառութիւն-

ներ ըրած է. բայց Հայ Եկեղեցին կը լուծէ ամուսնութիւնը՝ աւետարանական և կանոնական հիմերու վրայ:

10.— Լատին Եկեղեցին կանամբի Եկեղեցականութիւն չ'ընդունիր Սրբեմուտքի մէջ, բայց կ'ընդունիր Սրբելքի մէջ:

Հայ եւ Յոյն Եկեղեցիներ վաղուց հետէ ընդունած են քահանայից ամուսնութիւնը:

11.— Լատին Եկեղեցւոյ մէջ հոգեւոր պաշտօններ եւ պաշտօնեաններ կ'ստեղծուին նոյն ինքն Պապի ձեռքով: Բնարութիւնները Պապը կ'ընէ. մէկ խօսքով Եկեղեցւոյ ժողովուրդը ձայն չունի իր առաջնորդներուն եւ քահանաներուն ընտրութեան մէջ: Հայ Եկեղեցւոյ մէջ ժողովուրդին ձայնը անհրաժեշտ է:

12.— Հայ Եկեղեցւոյ մէջ Եպիսկոպոսներ կը ձեռնադրուին ուղղակի Կաթողիկոսէն: Լատին Եկեղեցւոյ մէջ Պապին հրամանով երեք Եպիսկոպոսներ կը ձեռնադրեն. իսկ Յոյն Եկեղեցւոյ մէջ Պատրիարքներ կը ձեռնադրեն Եպիսկոպոսը:

13.— Հայ Եկեղեցւոյ մէջ Մկրտութիւնը ընկղմամբ կամ թաղմամբ է և մկրտութենէն անմիջապէս ետքը կը կատարուի Դրոշմի խորհուրդը՝ մկրտող քահանային կողմէն: Լատին Եկեղեցւոյ մէջ սրակումով է մկրտութիւնը, զոր կը կատարէ քահանան. իսկ փոքրիկին բաւական մեծնալէն ետքը Եպիսկոպոսը կուտայ Դրոշմը:

14.— Լատին Եկեղեցւոյ նուիրապետութեան մէջ Կարտինալուրիւն կայ, տիտղոս մը կամ աստիճան մը, որ կը տրուի ո՛չ միայն Եպիսկոպոսներուն, այլ նաև Սարկաւագներու և Քահանաներու։ Եւ այս Կարտինալներն են որ կ'ընտրեն Պապը։ Հայ կաթոլիկներու մէջ ալ միայն վիճակաւոր Եպիսկոպոսներ կ'ընտրեն Պատրիարքը։

Հայ եւ Յոյն Եկեղեցիներ չունին Կարտինալուրիւնը։

15.— Երես խաչակնքելու ատեն՝ Հայք և Լատինք միաձեւ են, իսկ Յոյներ աջէն ձախ կը տանին իրենց ձեռքը. իսկ Սոորիներ մէկ մատով կը տեառնագրեն։

Կարեոր և Երկրորդական, հազար և մէկ մանրամասնութիւններ կան գեռ ծխական եւ այլ սովորութիւններու մէջ, ամէնքն ալ իրենց գոյութեան իրաւունքով կը յարգուին։

Բայց Հռոմի Եկեղեցւոյն ամենէն մեծ տարբերութիւնը, որով կը գերազանցէ միւսքոլոր հին և նոր Եկեղեցիները, իր անսպառ հարստութիւնը եւ զինուորական կարգապահութիւնն է։

Ո՛չ մէկ քրիստոնէական Եկեղեցի կրնայ մրցի Հռոմի Եկեղեցւոյն հետ՝ իր դրամով եւ իր կարգապահութեամբ։

Զինուորական բառը քիչ է Լատին Եկեղեցւոյն մէջ տիրող կարգապահութիւնը բաշտրելու համար։ Բոլոր կրօնաւորական կար-

գեր կամ Միաբանութիւններ, ինչպէս նաեւ հաւատացեալներու բազմութիւնը՝ երկիւղած հպատակներն են Պապին։

Յետոյ՝ քրիստոնէական աշխարհի գրեթէ կէսը լատինադաւան է։

* * *

Եկեղեցիներու տարբերութեան մէջ երեւայթ մըն ալ կայ, այն ալ ազգագրական է։ Ծէսի անսակէտէն Արևելքի Եկեղեցիները կը խմբաւորուին հետեւեալ կերպով։

1. Յունական կամ Բիւզանդական.

2. Հայկական.

3. Սոորական.

4. Քաղդէական.

5. Մարոնիթ.

6. Ղպտական.

Սոնց մէջ կա՞ն Եկեղեցիներ, որ պահած են իրենց անկախութիւնը, կա՞ն՝ որ կախում ունին Հռոմէն. այսինքն՝ պահելով հանդերձ իրենց ազգային նկարագիրը՝ լատինադաւան են և անոնց վրայ կը հսկեն Պապական նուիրակներ։

Սյս Եկեղեցիներէն յարածներ կան նաեւ Բողքականութեան, Խղելով իրենց գաւանաբանական եւ Եկեղեցական յարաբերութիւնը իրենց մայրենի Եկեղեցիներէն։

Աղդագրական նկարագիրը այս բոլոր Եկեղեցիներուն կ'արտայայտուի իրենց լեզուներով։

Հայ Եկեղեցւոյն ծխական լեզուն է հայերէնը (գրաբարը), զոր կը պահէ Հայ Կաթուիկ Եկեղեցին ալ։ Քարողի, ծանուցումի եւ ուրիշ գործառնութեանց լեզուն է դարձեալ Հայերէն (աշխարհաբար), բացի այն շրջանակներէն, ուր Հայ ժողովուրդը մոռցած է իր գործածական Հայերէնը, և կը խօսի թիւրքերէն, արաբերէն, քիւրտերէն, վրացերէն։ Աղպամի շրջանակներու մէջ քարոզներ ու ծանուցումներ, ինչպէս նաև ընթերցուածներ տեղական լեզուներով կը կատարուին։

Յունական երկիրներու մէջ յունարէն է Եկեղեցւոյ լեզուն, բայց յունադաւան ուրիշ ազգեր կը գործածեն իրենց մալրենի լեզուները. զոր օրինակ, Ռուսք, Սերպք և Պուլկարք սլաւերէն (իրենց գաւառաբարբառներով) կը գործածեն։ Ռումինք՝ ուռմաներէն, իսկ չիւրք՝ վրացերէն։

Եղիպատոսի և Սիւրիոյ Մէլքիտներ (Յոյնարաբ) արաբերէն կը գործածեն։ Սառի եւ Քաղէցացի (Միջագետք, Քիւրտիստան, Մաւլապ [հնդկական]) Եկեղեցիներու լեզուն ասորերէն է։ Ասորերէն է նաև Մարոնիտ Եկեղեցւոյ լեզուն։

Դիտի Եկեղեցւոյն լեզուն Եղիպատոսի մէջ դիմերէն է, թէև իրենք արաբախօս են, բայց Ելովպիոյ մէջ Դեղերէն է։

Արեւմուտքի մէջ, Իտալիայէն սկսելով՝ Եւրոպայի Հռոմէական բոլոր Եկեղեցիներուն ծխական լեզուն է լատիներէնը, բայց բարոգի լեզուն իւրաքանչիւր երկրի ժողովուրդի լեզուն է։

Անգլիոյ Եկեղեցին, որ շատ մասսամբ լատինական է, Հռոմի Եկեղեցին կը տարբերի հետեւալ զիխաւոր կէտերու մէջ։

1. — Անկախ է Հռոմէն, հետեւաբար չ'ընդունիր Պապին զերիշխանութիւնը։

2. — Բոլոր Եկեղեցականներ կանամբի են, եւ նոյն իսկ սարկաւագ և քահանայ ձեռնադրուելէ ետքը կ'ամուսնանան։

3. — Անկլիքան Եկեղեցւոյ ծխական լեզուն անգլիերէն է։

Անկլիքան Եկեղեցին, որ իր գաւանաբանութեամբ և ծէսով, հին Եկեղեցիի խմբաւորութին կը պատկանի, Բողոքական կը կոչուի Ամերիկայի մէջ։

Հայաստանեայց Եկեղեցին, իր ընդհանուր գիծերուն մէջ, շատ աւելի նմանութիւն ունի Յոյն Եկեղեցւոյ հետ, դաւանաբանութեան, ծէսի, Եկեղեցականներու կենցաղի, եւայլնի կողմէն։

Բայց հակառակ այս իրողութեան և հակառակ նաև այն սերտ շփումին զոր ունեցաւ կատին Եկեղեցւոյ հետ, Խաչակրաց ատեն, Հայաստանեայց Եկեղեցին կատարելապէս ազգայնացած է իր աղգային լեզուով, իրեն յա-

տուկ ծէսով, իր նույիրապետական դրութեամբ, իր ճարտարապետութեամբ և գեղարուեստական նկարագրով։

Զ.

Այս բոլոր տարբերութիւններ, որոնց շընորհիւ յարանուն եկեղեցիներ երեան եկածեն քրիստոնէական աշխարհի մէջ, կարելի չէ որ վերցուին. որովհետև, ինչպէս տեսանք, այդ տարբերութիւնները յառաջ բերող պատճառներուն մէջ միայն աստուածաբանութիւնը չէ պատասխանատու։

Աշխարհագրական պայմանները, ժողովուրդներուն ազգային նկարագիրը, որ միշտ անկախութեան կը ձկտի, զօրաւոր պատճառներ են որ կ'արդարացնեն յարանուն եկեղեցիներու գոյութիւնը։ Այս զանազանութիւնը հիանալի է ըստ ինքեան, եթէ չարատաւորուի մենատիրութեան և մրցակցական տեղութիւններով. և եթէ, ասոնց տեղ, Ս. Օգոստինոսի ըսածին պէս, քրիստոնէական եկեղեցիներու մէջ տիրէ Քրիստոսի սէրը, եկեղեցիներ զօրաւոր միութիւն մը կընան ստեղծել, և ամէնքն ալ կը լարուին և կը լծուին միայն մէ՛կ նպատակ իրագործելու համար, այսինքն՝ իրենց սուրբ հաւատքին և մայրենի եկեղեցիներուն պահպանութիւնն ու պաշտպանութիւնը ընդգէմ կրօնքի թշնամիներուն, որոնք

բանակներ կը կազմին ներսէն ու դուրսէն, և կը ջանան խախտել ու ապականել բարի ժողովուրդին հաւատքը և կոտրել եկեղեցւոյ հեղինակութիւնը։

Եթէ յարանուն եկեղեցիներ շարունակեն վարկաբեկ ընել զիրար, եթէ զօրաւոր եկեղեցիներ ուղեն յափշտակել Քրիստոսին փոքրիկ հօտերը, եթէ իրենց բերանը լեզու և իրենց քսակին մէջ ուկի ունեցողներ՝ գայթակղեցըննեն այդ փոքրիկներէն մէկը, յայտարարելով որ իմ եկեղեցիս աղէկ է, քու եկեղեցիդ աղէկ չէ, կը դժուարանայ քրիստոնէական հաւատքին պահպանութեան և պաշտպանութեան գործը։ Այսօր վտանգը ուղղուած է ո՛չ քէ այս կամ այն եկեղեցւոյն, այլ քրիստոնէութեան դէմ, կրօնիք դէմ։

Նկատի առնելով պատմութեան փորձառութիւնները.

Նկատի առնելով խղճմտանքի ազատութեան իրաւունքները.

Նկատի առնելով եկեղեցիներու զանազանութեան մէջ արտայայտուող առաւելութիւնը.

Նկատի առնելով համագործակցութեան անառարկելի պէտքը յարանուն եկեղեցիներու միջև.

Նկատի առնելով քրիստոնէական կրօնին ամէնէն անվիճելի եւ ամէնէն կարեւոր մէկ պատգամը, թէ սիրեցէ՛ք զիրար.

Մենք կը փափաքինք որ մեր Մայրենի Եկեղեցւոյն զաւակները դաստիարակուին Առառուծոյ թագաւորութեան անեղը ու անկոպար մնձվայելչութեան մէջ կրօնքին մաքուր եւ կենսատու տեսիլներով, որպէս զի ՅիսուսՔրիստոս, Աւետարան, հաւատք, կրօնք՝ սին խոռքեր չըլլան, այլ, ընդհակառակը, կեանքի վերածուին, գործնականացուին, ապահովելով մարդկային երջանկութիւնը :

Ասոր համար մեր Մայրենի Եկեղեցւոյն զաւակները պէտք է որ իրենց փոքր հասակէն լաւ սորվին Աւետարանը, լաւ սերտեն Քրիստոնեականը, լաւ հմտանան իրենց Եկեղեցւոյն պատմութեան իրենց Մայրենի Եկեղեցւոյն աւանդութեանց համեմատ . պէտք է սորվին նաև ամէնէն բարձր դասը Աւետարանին, որ է սիրել զիրար, յարգել յարանուն Եկեղեցիները և ուրախանալ տեսնելով որ անոնք կրօնքը կը վերածեն կեանքի :

Ո'րչափ խրախուսիչ իրողութիւն մըն է տեսնել որ Քրիստոսի Եկեղեցին, ամէն ազգի և ժողովուրդի լեզուներով, և յարանուն Եկեղեցիներու ազգային նկարագիրներով քրիստոնէական սուրբ կրօնին տեսիլները կ'իրագործեն այս աշխարհի վրայ, և Աւետարանին լոյսն ու սէրը կը տարածեն ամէն կողմ ու կ'ողողեն աշխարհը աստուածային օրհնութիւններու անսպառ ծաւալումով :

Վասնզի Աւետարանը, Քրիստոնէութիւնը

կեանք է և ո'չ թէ աստուածաբանական ու իւմաստասիրական բանաձևներու շարք մը, շատ անգամ կնճռոտ և անօգուտ, ցո՛րչափ այդ բանաձևներ բան մը չեն աւելցներ Աւետարանի ոգւոյն և Քրիստոնէական սիրոյն գեղեցկութիւններուն վրայ :



ՊԱՀՔ ԲՈՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաւատացեալներու կեանքին առողջութեան և ներդաշնակութեան համար չա' տ մեծ կարևորութիւն ունի պահեցողութիւնը :

Եթէ միայն առողջապահական տեսակէտէ նայինք պահեցողութեան վրայ, բժշկական գիտութիւնը անվիճելի կերպով կ'ընդունի զայն, իբրեւ սկզբունք, իսկ ատոր գործադրութեան ձևերն ու կերպերը կ'որոշէ և կը կարգադրէ մարդոց վիճակին համաձայն :

Խնդիրը պահեցողութեան վրայ է հոս. այսինքն՝ ո՛չ թէ ուտիքի և պահքի կերակուրներուն վրայ, այլ ուեէ կերպով և չափով այսինչ ու այնինչ կերակուրները ուտելու չուտելու, և նոյն իսկ երբեմն ալ բոլորովին ծոմ կենալու վրայ, ըստ բժշկի հրահանգին, ինչ որ հիմայ ուժիմ ֆռանուական բառով կը հասկընանք և կը բացատրենք :

Արդ, խնդրին վրայ նայելով կրօնքի տեսակէտէն, կը տեսնենք որ Եկեղեցին պահքը կանոնադրած է ճիշդ առողջապահիկ ըմբռնումով և միանդամայն հոգեկան կեանքի զարգացման առողջ և ամուր հիմ մը տեսնելով ատոր մէջ :

Սուրբքիրքի մէջ օրինակներ կան օրերով ծոմապահութեան: Աւետարանական ժամա-

նակներու սկիզբը կը տեսնենք Յովհաննէս Մկրտիչը, որ իր անապատացին կենցաղին մէջ կը սնանի լոկ մարախով և վայրի մեղրով:

Ինքն Տէր Յիսուս-Քրիստոս, քառասուն օր կը ծոմէ, իր մկրտութենէն յետոյ. և փորձութեան պատմութեան մէջ կը տեսնենք որ երբ Փորձիչը հացին վրայ ուշ կը դարձնէ, Փրկիչը կը պատասխանէ՝ թէ մարդու կեանքին ապահովութեան համար հացը կենսական պէտք մընէ, բայց ամէն բան չէ. Աստուծոյ խօսքը կամ հոգեսոր հացը նոյնչափ և աւելի պէտք մըն է:

Կա'ն պարագաներ, ուր հոգեսոր ազգականեր միայն պէտք են յաջողութիւնը ձեռք բերելու համար:

Այսահարութիւն կոչուած հիւանդութիւն մը կար, զոր կը բժշկէր Յիսուս, և իր աշակերտներուն ալ սորվեցուցած էր այդ ախտը բժշկելու կերպը: Բայց անգամ մը անոնք անճրկեցան և չկրցան բժշկել այսահար մը, և երբ հիւանդին տէրը գիտել տուաւ Յիսուսին թէ քու աշակերտներդ չկրցան այս հիւանդը բժշկել, Տէրը պատասխանեց, ասիկա ա'յն տեսակ այսահարութիւն մըն է որ պահքով և աղօթքով միայն կընայ բժշկուիլ:

Եւ իրօք ալ այսպէս է. ուտելիքի և խմելիքի մէջ չափաւորութիւն և բարեխսառնութիւն մեծապէս կը նպաստեն ապահովելու մարմնի առողջութիւնը և ուժաւորելու մարդու հոգեկան կարողութիւնները:

վտանգ մը կը տեսնեն իրենց կեանքին դէմ, և ասոր համար կ'ենթարկուին բժիշկներէն պատուիրուած ոհմիմի:

Այսօր, եկեղեցական թէ աշխարհական, յարգելով բացառութիւնները, թոյլ ենք կրօնական պահեցողութեան մէջ. ամէնքս ալ մեր արդարացուցիչ պատճառները ունինք: Իսկ շատերուն արդարացումներուն գլխաւորն է, ա'լ փոխուած են ժամանակները եւ կամ կեանքի պայմանները: Այս առարկութեան մէջ կը խտանան չքմեղանքի բոլոր իրական և կեղծ պատճառներն ու պատճառները:

Նկատի առնելով այսօրուան ըմբռնումներն ու պատճառներն էն նոյն իսկ արդարացումները պահքի մասին, մենք միայն մէ՛կ ըսելիք ունինք մեր եկեղեցւոյ զաւակներուն. — զանացիք յարգել պահեցողութեան սկզբունքը եւ անօր կերպերը ձեր Մայրենի նկեցւոյն աւանդութեանց համեմատ:

Եւ ասիկա բոլորովին համաձայն է առաքելական պատռէրին:

Հռոմի նորահաստատ եկեղեցւոյն մէջ կային հրէութենէ դարձած քրիստոնեաներ, ինչպէս նաև հեթանոսութենէ դարձածներ: Առաջինները խստիւ կ'ուզէին պահել իրենց հրէական օրէնքներն ու աւանդութիւնները. հեթանոսութենէ եկած քրիստոնեաներ, ընդհակառակն, արդէն սովոր ամէն բան ուտելու, միշտ խնդիր կ'ունենալին իրարու հետ: Աւելորդ չէ

Ամէն մարդ զիտէ թէ պարզ եւ սակաւ սնուռնդով ապրողներ, ինչպէս զիւղացիներ, որոնք ընդհանրապէս բանջարեղէն և ընդեղէն կ'ուտեն, և կը բաւականանան իրենց հօտերուն թանգ ու պանիրով, աւելի առողջ են մարմնով, աւելի կորովի և կաշմբուռն քան մսոտ, իւղոտ կերակուրներ ուտող և միշտ ուտող քաղցքենիները: Նշանաւոր է շատ սոխ ուտող ցեղերու ցայտուն առողջութիւնը և իրենց պարզ կեանքին շնորհիւ բարգաւաճած մարմնի կազմութիւնը:

Միւնոյն երեսյթը պատմականապէս և իրապէս ստոյգ է մեր հայ ժողովուրդին վրայ, որ նշանաւոր եղաւ իրբու հողագործ և խաշնարած, իր սննդառութեան ամէնէն պարզ և հետեարար ամէնէն բնական ոհմիմով ապահովեց քաջակազմ և կորովի մարմին, զօրեղ բազուկներ, տոկացող և յաղթող ծանր աշխատութիւններու: Եւ ո'չ միայն այսչափ, այլ նաև այս պարզակեաց կեանքի և կենցաղի մէջ ալ ժուժկալ և վարժ ո'չ միայն պահոց կերակուրներու, այլ նաև ծոմի:

Հակառակ այս իրողութիւններու ցայտնի է որ երթալով թուրնալու վրայ է պահեցողութեան թէ կրօնական և թէ առողջապահական ըմբռնումը:

Այսօր մարդիկ հաղիւ կը համակերպին բժշկական հրահանդներու, երբ հիւանդ են և

գիտել տալ նաև՝ խնդիրը կը դառնար պարզապէս զոհի միսեր ուտելու չուտելու և ծոմքոնելու չուրջ։

Պօղոս Առաքեալ պէտք զգաց կարգադրել վէճը հետեւեալ կերպով. — Հաւասֆի մէջ Տկարկամ անվարժ եղողները շնորհեցէ՛ առանց վիճաբանելու (առանց խնահարութեան). որովհետեւ մէկը կը հաւասայ ուտել անեն բան, իսկ հաւասֆին մէջ Տկարկամ եղողը (հիւանդը) բանցարեղին կ'ուտե՛ : Ուտողը րոդ չանգումն յուտողը, եւ փոխադարձար յուտողն աղ րոդ չիննադասն ուտողը : Մէկը օրերուն մէջ խիր կը դնէ, ուրիշ մը անեն օր հաւասար կը նկատէ. իւրաքանչիւր ո՞ւ րոդ իր միտքը հանեցնէ (իր համոզումը անուր բռնէ) : Մէզմէ անեն մէկը իրեն հանար պատախանատու և Աստուծոյ առջեւ. Մեր պարտին և զիրար չիննադասել, եւ չզայրակիցնել զիրար. Ես սպիկա զիտեմ որ Յիսուս Քրիստոն պիղծ (= խառնակ) բան չկայ. պիղծը այնպէս կարծողին հանար պիղծ է Աստուծոյ բազաւորութիւնը ուտելիի խմելիք չէ, այլ արդարութիւն, խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգիով. Երե մէկը այս կերպով կը ծառայէ Քրիստոնին, հանելի կ'ըլլայ Աստուծոյ եւ կը հանելի մարդոց կողմէն: Առեջի շատ է միս յուտել եւ զիմի չխմել եւ չընել անանկ բան մը որ առիր տայ եղբօրդ զայրելու կամ իշխանութ կամ Տկարկամալու իր հաւասֆին մէջ: Բայց ան որ խիդէ կ'ընէ (կը կասկածի) եւ կ'ուտե՛,

ինքնին դատապարտուած է, որովհետեւ հաւասֆով չըրաւ. վասն զի ինչ որ հաւասֆով չէ, մեղի է (Հոմ. ԺԴ. 1-24):

Նոյն իսկ Յիսուս-Քրիստոս ուտելիքի եւ խմելիքի մասին շատ յատակ և շատ վճռական պատգամներ ունի. կարդացէ՛ք Մարկոսի է. 14-23 համարները, ուր կը տեսնենք թէ պահքը անօգուտ է, եթէ առաքինութիւններէ զուրկ է պահեցողը:

Այս բոլորը յայտնի են: Ասկից զատ քըրիստոնեայ աշխարհի վարքութարքին մէջ պահեցողութեան մասին տիրող ազատ կարծիքները մեծապէս թուլցուցած են պահքի կարերութեան ըմբոնումը:

Մասնաւորապէս մեր հայ ժողովուրդին վրայ խօսելով, գիտենք որ, գոնէ 1915 էն յառաջ, աշխարհաւեր մեծ պատերազմին թրւականը, ան խիստ հաւատարիմ էր իր Մայրենի Եկեղեցւոյ կարգուկանոնին ընդհանուր կերպով: Բայց անկէ ի վեր աներեւակայելի փոփոխութիւններու ենթարկուեցան իր գոյութեան պայմաններն իսկ, եւ մեր կարգապահ ժողովուրդը կերաւ ինչ որ կըցաւ գտնել եւ վրայէն ալ խմեց դառն բաժակը :

Կարելի՞ է վերագառնալ հին ուժիմին:

Ինչո՞ւ չէ, գոնէ չափով մը, Հայաստանեայց Եկեղեցւոյ գեղեցիկ գիծերէն մէկը չեղծելու և քրիստոնէական կեանքի արտայայտիչ ազգակներէն մէկը չտկարացնելու

Եւ անգործութեան չդատապարտելու համար՝
Եղիշէ, Հայր մերի մեկնութեան մէջ, կ'ըսէ.

— «Մարտինիդ փափափին համեմատ հողով
մի՛ բարդուիր. բոլոր աւելորդ ցանկութիւնները
ֆեզիկ կորե ենք: Կարեւոր կերակուրները բաւա-
կան համար ենքի. չափը մի՛ անցըներ եւ մի՛
շուացանար: Մարդը զիրութենի կը բորբոքի, եւ
ճարպութենի յառաջ կու զայ շամ մը անօրե-
նութիւն, ինչպէս որ արքեցութենի աղ յառաջ
կուզան պիղծ զինութիւններ. այսպիսի մեկը չի
կրնար հայր ըսել Աստուծոյ»:

— «Աստուծ չ'ուզեր մարդը փորձութեան
տանիդ, այդ կ'ուզէ ազատել զայն փորձանին եւ
փրկել մահուանն. որովհետեւ Այն որ յինայեց իր
Որդուոյն եւ մեր ամենուն համար մահուան մաս-
նեց զայն, Անոյ ամեն բարի կը շնորհի ամե-
նուն, որոնք կը խնդրեն Անիկ: Թեեւ մենի յենի
կրնար այդ բարիթենուն փիխարենը հասուցանել
Աստուծոյ, բայց ինչ որ կրնանի տակ՝ չծովանամի:
Վասն զի մեր սակաւապետութիւնը՝ պահի տեղ
կ'անցնի. մեր չափաւոր խմելը՝ զիմենատութեան
տեղ. միջակ հանդերձները՝ խոնարհութեան տեղ.
պեսցու սացուածները՝ աղբատութեան տեղ»:

Մաղաքիա Արքեպս. Օրմանեան, Մեծ-
պահքի առթիւ Մատթէոսի Աւետարանին Զ.
1-21 համարները պարզաբանելու ատեն կը
խօսի Ողորմութեան, Աղօքի եւ Պահի վրայ,
իբրև իրարմէ անբաժանելի բարեպաշտական
գործեր քը իստոնեաներու կեանքին մէջ:

Յառաջ կը բերենք Պահի մասին գրածները:
— «Երրորդ բարեպաշտական գործին համար
աւելի համատօս է Քրիստոսի բարոգութիւնը: Ասոր
հիմնական պատճառ կրեսմէ մկանէ՝ թէ պահիը
այն բացարակ պարտաւորութիւնը չէ ինչ որ է
Ողորմութիւնը, եւ ոչ աղ այն բացարակ պիտին
է ինչոր է Սպօրիք:

Պահին հիմնը կամաւորութեան մէջ էր Հրէից
համար: Շաբարը երկու օր պահելլը աւելի ոյժ
զտած էր, բայց առանց որոշեալ օրուսն, եւ ա-
մեն հրեայի համար պարտաւորիչ չէր:

Քրիստոսի իր բարոգութեանց յակած յառա-
սուն օր պահած էր (Մթ. Դ. 2), բայց անկէ
եսթի պահելլը չէ զրուած, այնպէս որ պահեցող
եւ ճգնաղ Յովհաննես Մկրտիչի հետ բաղդատու-
ղով, իբր «այր կերող եւ արքեցող» ամբասա-
նուցաւ (Մթ. Ժ. 19), եւ նոյն խակ իրեննե-
րուն աղ պահելու հարկ չէնաւ եւ արդարացուց
աղ ըսելով, «յորժամ վերասցի ի նոցան փեայն
եւ ապա պահեցնեն» (Մթ. Բ. 20):

Պահեցողութիւնը կամաւոր ժուդեակութիւն
մըն էր երկու սարեր շարժանիթենով. մին է
մեղաց բողութիւն և ապաշխարութիւն. միւսը
առաւելացոյն առաջինութիւն ու կատակութիւն:

Հին մարգարեները պահի յանձնարած են
շառունակ ժողովրդեան մելիքերը կշամքելու ա-
մեն՝ իբր ապաշխարութեան պահանջը. բայց Փա-
րիսեցին, որի հին «պանծացեալ յանձնեն թէ
արդար իցնեն» (Ղիս. Ժ. 9), աղ նպատակով

չին պահեր: Քրիստո կը տեսէ՛ք թէ Փարիսնցի՛ միայն ճգնող եւ սրբալոօն երեւաղ կը փախաֆի՛ եւ հետեւապէս իրօֆ պահեցողներ չեն, այդ՝ և ա-պականեն զերես իւրեանց, որսկո զի երեւացի՛ մարդկան թէ պահիցեն », եւ այդ պահեցողութեան դիմ կ'սկսի խօսիլ:

Այս տեղ անցողակի ջիշենք՝ թէ հոս պահի զոտածը մեր այծմեան իմացածը չէ՝ ուժի՛ եւ պահի՛ իերալուրեներու տարբերութեան իմաստով, այդ՝ պարզապէս ցուտէ, եւ կամ ինչպէս սովոր ենք ըստ, ծով բռնելի է:

Քրիստո պահի պահելու հրաման չ'ըներ, եւ ոչ այ պահի պահելու աւելորդ կը դատէ. այդ միայն սուս պահեցողները կը յանդիմանէ եւ կը պախա-րակի, եւ ճշմարիս պահեցողներն աղ կը իւրաք որ փոխանակ զիսախոյի եւ անդուայ երեւանու, ե-րեսին մաքրելի եւ մազերնին շտկն. որովհետեւ պահեցողը Աստուած պիտի զինայ եւ վարձասրէ, եւ ո'չ թէ մարդիկ պիտի տեսնեն ու գոյլին:

Պահի կանոնը քրիստոնեութեան մեջ ազա ձեւ մը տոած է:

Ազա պահեցողութեան հրեական սովորու-թիւնը շուտով ընդունուեցաւ քրիստոնեութեան մեջ աղ, մա' նաւանդ որ ինքն Քրիստո եւ առաքեալու եւ տեսնեղբայրներն աղ Սաղուկեցւոց աղանդէն խորշելով, Փարիսեցւոց վարդապէտական սկզբանց կը հետեւին, ճաղկելով հանդերձ այս վերջիննե-րուն կեղծաւորութիւնը:

Ազա պահեցողութեան ձեւը ընդհանրացած

ատեն շփորութեանց պատճառ կու տար, մեկուն շրածը մեկաղին շրածին չշարմանելով: Պողոս Ա-ռաքեալի օրով աղ այդ վեճերը սլասն, եւ Առա-քեալը պարտաւորուեցաւ գրել. «Ուն պահի օրբո-րէ, եւ ուն պահի զօրհանապազ. իւրաքանչիւր ոյ զիւր միս հանեցի» (Հով. Ճ. 5), ինչպէս որ վաղուան ընթերցուածին մեջ աղ պիտի կար-դացուի:

Երբ զործը աւելի հիմնական դարմանի պետ ունեցաւ, Եկեղեցին պարտաւորուեցաւ պահելու օրերը ինքը որոշէ, որսկո զի միակերպութիւնը հանաձանութիւն բերէ եւ խնդիրներ խափանուին:

Պահոց սահմանեալ օրերը յաջորդաբար ա-նուններ աղ ունեցան, եւ պահելու կերպն աղ փոխուեցաւ. պահին ու ծովը տարբերեցան, եւ տարբեր կանոններու ենթալուեցան:

Այս տեղ այս կանոններուն մանրանանու-թեանց պիտի չմտնելի:

Պահի եւ ծովի կանոնները այժմ որոշ են եւ յայտնի եւ Մեծպահիը անոնց նշանակութիւնը կը բարձրացնէ, Քրիստոսի պահեցողութեան նշա-նողութեանը եւ տերութեան փրկազործութեան յի-շատակներուն նախապատրաստութեանը:

Ուզենով վաղուան Աւեստանին պարզաբ-նութիւնը վերջացնել եւ մեր խորհրդածութեանց եւ բացարութեանց շարք փակել, բարեպաշտ եւ բա-րեկը ընթերցողներու մասրութիւնը կը հրաի-րենի Քրիստոսի վարդապէտութեան միւրը կազմո-երեւ կետերուն վրայ, որոնք լաւ ինքնան վում եւ

ազնիւ, օգտակար եւ դիւրընդիւ, պարտաւորիչ եւ անհրաժեշտ, առանձինն կարեւորութիւն կ'սաման Մեծպահոց շրջանին մեջ։ Աստեղ են. **ՈՂՈՐՄՈՒԹԻՒՆ**, **Ս.Դ.ՕԹՔ** եւ **ՊԱՀՔ**։

Բայց Քրիստու այս բարեգործութիւնները ի ցոյց միայն եղած ատել՝ լնդութեղի չի համարիր. մինչ անոնց զործադրութիւնն այ անտանելի պայմաններով չի ծանրացներ. այդ ներին արժէիր կը բարձրացնի եւ կը յորդորէ մեզ նախանձախնդիր ըլլալ իրական բարոյն։

Եւ այս է Մեծպահիր արդիւնաւոր ընելու համակը» (ԼՈՅՍ Շաբաթաթերթ 1905, Փետր. 26. էջ 204-205):

Եթէ մեր ժողովուրդը այս սկզբունքներով և այս կերպով յարգէ պահեցողութեան քրիստոնէական հնաւանդ, ըսենք նաև հայաւանդ սովորութիւնները, ապացոյցը տուած կ'ըլլայ իր հաւատարմութեան հանդէպ իր կը քրծնական պարտաւորութեանց և իր Մայրենի եկեղեցւոյ կարգուկանոնին։


Քրիստոնէականիս մէջ մենք ցոյց տուինք թէ պահքը ո՛քափ կարեւորութիւն ունի և ո՛քափ տեղ տրուած է անոր եկեղեցւոյ կողմէն հաւատացեալներու առողջութեան և հոգեոր շինութեան համար։

Այս սկզբունքին համեմատ պէտք է որ ուսուցիչներ սերտեն պահոց մասին գրուածները և սորվեցնեն իրենց աշակերտներուն ատոնց ամէնէն կարեւոր կէտերը, որպէս զի ու-

սանողներ հետաքրքրուին, հասկնան և ինքնին յորդորուին պահեցողութիւն ընելու, իբրև անհրաժեշտ պայման առողջութեան և հոգեոր կեանքի զուարթութեան։

Զերմապէս կը յանձնաբարենք Հայաստանեայց եկեղեցւոյ զաւակներուն պահքի մասին գրուած այս գլուխին խնամքով ընթերցումը։

Բարեպաշտութիւնը պէտք է որ հայ տուներու մէջ տիրէ իր բոլոր պարզութեան մէջ, իբրեւ ցոլքը հաւատքի եւ քրիստոնէական կեանքի։



ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՕՐԵՐԸ

Ա.

Քրիստոնէական կեանքին զարդացումը տրամաբանական հետևանքն է հաւատացեալներու գործնական հաւատաքին . որովհետև կը բօնքը նոյն ինքն հաւատացեալին կեանքն է . ուրիշ խօսքով , պէտք է որ հաւատացեալին կեանքին ու կենցաղին մէջ գործնականապէս արտայայտուի կրօնքը , հաւատաքի օծութիւնով և բարոյագիտական գեղեցկութեամբ :

Կրօնական կեանքի զարդացման օժանդակելու համար Եկեղեցին տարուան օրերուն տուած է կրօնական նկարագիր մը . այնպէս որ հաւատացեալներ ամէն օր առիթ մը ունին հոգերը իրողութեան մը վրայ խորհելու եւ մտածելու :

Կրնանք ըսել թէ Եկեղեցին կրօնականացուցած է տարուան օրերը : Այսպէս , շաբթուան եօթներորդ օրերը Տերունի (= կիւրակէ) են . այսինքն՝ Տէր Յիսուս-Քրիստոսին նուիրուած են , ի յիշատակ անոր Սուրբ Յարութեան :

Հին Ուխտի մէջ կատարեալ հանդիսակի օրէ եօթնեակին եօթներորդ (= շաբաթ) օրը ,

ինչպէս որ տեսանք Տամնաբանեայ պատուիրանքին մէջ այդ կէտը բացատրելու ատեն . որովհետեւ , ըստ Սուրբգորոց , Աստուած ալ «հանդեաւ» արարչագործութեան վեց օրերէն յետոյ :

Հետեարար կիրակին կրկնակի նուիրական է թէ՛ արարչագործ Աստուածոյ գոհութիւն մատուցանելու և թէ՛ Փրկչին յարութեան յիշատակը փառաւորելու համար :

Բ.

Եօթնեակին մնացած վեց օրերն ալ կամ տօնական օրեր են , և կամ պահոց օրեր : Տօնական օրերը երկու խումբերու կը բաժնուին . Տերունի Տօներ , Մարտիրոսաց Տօներ :

Տերունի Տօներ նուիրուած են Տէր Յիսուսի և անոր տնօրինութեանց յիշատակներուն . այսպէս՝ Աստուածայայտնութիւն (Ծնունդ , Մկրտութիւն , Տեառնընդառաջ , ևայլն) , Յարութիւն (Զատիկ) , Համբարձում , Հոգեգալուստ , Վարդավառ , Աստուածածին , Խաչվերաց , ամէնքն ալ Տերունի են :

Մարտիրոսաց Տօներ նուիրուած են սուրբերու յիշատակին :

Պահոց օրեր նուիրուած են ապաշխարութեան :

Տօնական օրերու մէջ հաւատացեալը առիթ կ'ունենայ խորհելու Փրկչին եւ Անոր գործերուն վրայ։ Տօնախմբութեան յատուկ հանդէսներ, իրենց ծիսական խորհրդաւորութիւններով և իրենց պայծառութեամբ, կ'աւելցնեն տօնին հրապոյրը. որովհետեւ այդ բոլոր հանդէսներ և ծէսեր կը ծառայեն Փրկչի գործերուն պատմութիւնը պարզելու և ցայտեցնելու Անոր տնօրէնութիւններուն նշանակութիւնը։

Մարտիրոսաց տօներուն սուրբերու յիշատակները կը փառաւորուին, և հաւատացեալները պաշտամունքի կենդանի արտայայտութեան մէջ կ'զգան թէ անոնք իրենց սուրբ կրօնքի սիրուն ի՞նչպիսի դժուարութիւններու կուրծք տուած են, ո'րչափ հալածուած ու չարչարուած են, նոյն իսկ իրենց արեան գնով։

Ասոնք արիւն թափած նահատակներ են։ Սուրբերու մէջ կան նաև այնպիսի արիական դէմքեր, որոնք կենդանի նահատակներ են կամ խոստովանողներ. վասն զի տանջուած են, չարչարուած են, բայց ողջ են մնացած. զոր օրինակ, մեր Ս. Գրիգոր Լուսաւորչի և Արքահամ Խոստովանողի պէս։

Հաւատացեալներ սուրբերու կեանքին մէջ կը տեսնեն ամէնէն գրական վկայութիւնը, զոր անոնք տուած են իրենց հաւատքին ճշշմարտութեան եւ իրենց քրիստոնէական գիւ-

տակցութեան ստուգութեան համար։ Հաւատացեալներ ո՛չ միայն կ'զմայլին սուրբերու քաջութեան եւ նուիրմանց անկեղծութեան վրայ, այլ նաև ինքնին կը յորդորուին հետեւիլ անոնց, իրենց կենցաղավարութեան բուլոր պայմաններուն մէջ. վասն զի կը տեսնեն թէ կրօնքը, հոգեւոր կեանքը իրականութիւն մըն է։

Պ.

Պահոց օրեր ապաշխալութեան միջոցներ են։ Մարդիկ խրախճանք չեն կրնար ընել միշտ և պէտք չէ՛ որ ընեն. խորհելու, մտածելու պահեր և միջոցներ ալ պէտք է ունենան անոնք։ Ապաշխարութեան օրերը ինքնաքննութեան միջոցներ են, ուր հաւատացեալներ կ'անդրադառնան իրենց ապրած կեանքին վերայ։ Հոգեւորապէս կազդուրուելու, գործուած սխալներն ու յանցանքները խոստովաննելու և մեղքերուն դէմ սպառազինուելու համար, մարդ պէտք է որ կշռադատէ ինքզինք և խօսակից ըլլայ իր խղճմտանքին հետ։ Ինքնադատութեան այս եղանակը, առանց արտաքին աղեցութեան, ապահով կերպն է հոգեկան և բարոյական տկարութիւնները դարմանելու։

Այս բացատրութիւններ ցոյց կու տան թէ եկեղեցին ո'րչափ կ'օժանդակէ հաւատացեալ-

ներուն, իր տօնախմբութեանց կարգուսարքով
և իր ապաշխարութեան օրերուն յատուկ պաշտամունքով, որպէս զի անոնք ամէն օր յառաջդիմն իրենց կրօնական կեանքին մէջ, և
հոգեոր զարգացման բարձրութիւններուն վրայ ցոյց տան թէ ի՞նչ կը նշանակէ Քրիստոս եւ քրիստոնէութիւն, թէ ի՞նչպէս կ'ըմբռնեն անոնք կրօնքը և եկեղեցին:

Կ'արժէ որ Հայաստանեայց Եկեղեցւոյ
զաւակները ընդհանուր գաղափար մը կազմեն
ա՛յն կարգադրութեան մասին, որով կրօնականացած են տարուան օրերը:

Պ. ०

Տօնական օրեր երկու խմբաւորում ունին:
ա) Տէրունի տօներ.

բ) Մարտիրոսաց կամ սըբոց տօներ:

ա) Բացատրեցինք արդէն թէ Տէրունի կը
նշանակէ Կիւրակէ, Տիրոջ պատկանող օր:

Ըստ այսմ տարուան մէջ Եօթնեակին բուլոր Եօթներորդ օրերը կիւրակի են, և կիրակի օրերը նուիրուած են Յիսուս-Քրիստոսի Յարութեան յիշատակին: Ամէն կիրակի, առանց բացառութեան, Յարութեան կիրակիներ են: Ասիկա շեշտելու համար է որ ամէն կիրակի կը կարգացուի Խոլաբերից (= Յարու-

թեան) Աւետարանը, և օրերուն բոլոր շարականներն ալ Յարութիւն կ'երգեն և կը փառաբանեն Յարուցեալ Փրկիչը:

Կիրակի օրերը գործի, աշխատանքի օրեր չեն: Կիրակին լաւ գործածելու ապահով եղանակն է առառու իրիկուն Եկեղեցի երթալ, օրուան մնացած մասը պէտք է հանդիսա ընել, կամ այցելութիւններու և բարեգործութիւններու յատկացնել:

Կիրակի օրեր կը տօնուին նաև ուրիշ տէրունի տօներ, այսինքն Հոգեգալուստ, Վարդավառ, Աստուածածին և Խաչի տօներ: Այդ պարագայն՝ զոյգ կամ, ժողովրդական լեզուով, ջուխտակ կիրակի կը կոչուին անոնք:

Կիրակիի յատուկ ժամերգութեան կը խառնուին նաև օրուան տօնին յատուկ շարականներ, ընթերցուածներ, ևայն:

Մեծ պահոց բոլոր կիրակիները տէրունի են, անոր համար Յարութեան շարականներուն հետ ապաշխարութեան կամ այդ կիրակիներու յատուկ շարականներ ալ կ'երգուին:

Տէրունի տօներէն ոմանք ալ շաբթուան ուեէ օրը կրնան հանդիպիլ. ինչպէս Ծնունդը, որ միշտ Յունուարի 6-ին կը տօնուի մեր Եկեղեցւոյ մէջ, ո՛ր օր ալ հանդիպիլ:

Համբարձումը միշտ կը տօնուի ԵՇ. օր մը: Եկեղեցւոյ մէջ բոլոր Տէրունի օրերուն սկսուածը և վախճանը Կեցո՛ կ'ըսուի:

թ) Մարտիրոսաց կամ Սրբոց Տօներ եօթ-
նեակներու բաժնուած են մեր Եկեղեցւոյ մէջ,
այսինքն ամսաթիւերով կամ Յայսմառուրբի
շարակարգութեամբ չեն տօնուիր(*), բայց
քանի մը տօներէ, որոնք ամսաթիւերու — և
ո՛չ թէ օրերու — կապուած են հաստատա-
պէս, և այս կերպով անշարժ կ'ըսուին, և են
Թունուար 5 էն մինչև Թունուար 13, ին-
նեակ օրերու տօները. այսպէս՝

Ցունուար 5 ձրագալոյց Ծննդեան.

» 6 Ծնունդ.

» 7, 8, 9, 10, 11, 12 Ծննդեան

եօթնեակը կամ ութօրէքը.

Ցունուար 13 Անուանակոչութիւն.

Փետր. 14 Տեառնընդառաջ.

Ապրիլ 7 Աւետում.

Մեպտ. 8 Ծնունդ Աստուածածնի.

Նոյեմ. 27 Ընծայումն Աստուածածնի.

Դեկ. 9 Յուութիւն Աստուածածնի:

Կերպով մը անշարժ կրնայ սեպուիլ Առա-
ջաւորքէն կամ Բուն Բարեկենդանին մինչեւ
Վարդավառ երկարող միջոցը, որովհետև այդ
միջոցին տօներն ու պահքերը թէեւ հաս-
տատուն ամսաթիւ չունին, բայց այդ ամ-

(*) Որովհետեւ տօները եօթնեակներու վրայ բաժնուած
են մեր Եկեղեցւոյ մէջ, իսկ Յայսմառուրբի մէջ՝ ամ-
սաթիւերու վրայ, այս պատճառով տօնացոյցին կարգը չի
համաձայն Յայսմառուրբներու կարգին հետ:

բողջ միջոցը ետևառաջութեամբ կամ շարժա-
կանութեամբ չի փոխուիր: Մասնաւորապէս
Բուն Բարեկենդանը կանխող երկու շաբաթնե-
րուն ազգային տօները չե՞ն փոխուիր գրեթէ:
Կերպով մը անշարժ են նաեւ Աստուա-
ծածնի, Խաչի և Յիսոնակաց Բարեկենդանի օ-
րերը, որովհետև մեր Եկեղեցւոյ մէջ կիրակի
օրեր կը տօնուին ատոնք:

Աստուածածնի տօնին օրն է Օգոստոս 15.
ուրիշ Եկեղեցիներ եօթնեկին ո՛ր օրը որ կը
հանդիպի՝ կը տօնեն. բայց մեր Եկեղեցին կը
տօնէ Օգոստ. 12-18, եօթը օրերուն մէջ հան-
դիպող կիրակին, այսինքն՝ Օգոստ. 15էն երեք
օր յառաջ կամ երեք օր յետոյ:

Խաչի տօնին օրն է Սեպտ. 14, եօթնեա-
կին ուեէ օրը. բայց մեր Եկեղեցին կը տօնէ
Սեպտ. 11-17, եօթը օրերու մէջ հանդիպող
կիրակին:

Յիսոնակաց Բարեկենդանին օրն է Նոյմ. 18:

Յիսոնակ կամ Յիսոնեակ կը նշանակէ յի-
սուն, այսինքն Նոյմ. 18էն մինչև Թունուար
6, Ծնունդ, յիսոնօրեայ միջոցը:

Բայց որովհետև Յիսոնակը շաբաթապահը
ունի և Բարեկենդանը պէտք է իյնայ կիրա-
կիի, ատոր համար Նոյմ. 15-21, եօթը օրե-
րուն մէջ հանդիպող կիրակին կ'ըլլայ Բարե-
կենդան:

Յ.

ՇԱՐԺԱԿԱՆ ՏՕՆԵՐ

Շարժական տօներ կապուած են Զատկի
(Յարութեան տօնին) հետ:

Զատիկը պէտք է կատարուի Մարտ ամսոյ լուսնի լրումէն անմիջապէս յետոյ եկող կիրակին:

Եթէ Մարտ ամսոյ լուսնի լրումը պատահի Մարտ 21էն յառաջ, այն ատեն Զատիկը կը տօնուի Սպրիլ ամսոյ լուսնի լրումէն անմիջապէս յետոյ եկող կիրակին:

Բայց երբ Մարտ եւ Սպրիլ ամիսներու լուսիններուն լրումը պատահի Ուրբաթ, Շաբաթ և կիրակի օրերուն, այն ատեն Զատիկը կը տօնուի ճիշդ հետեւեալ կիրակին: Սպիկա կանոն է:

Արդ, Մարտ ամսոյ լուսինը կը ծնի Մարտ 8ին և կը լրանայ 21ին: Այս լրումը կ'ըսուի «Աւագ լրումն լուսնի»:

Իսկ Սպրիլ ամսոյ լուսինը կը ծնի Սպրիլ 5ին և կը լրանայ 18ին, որուն յաջորդող կիրակին Սպրիլ 25էն անդին չի կրնար անցնիլ:

Ասկէ կը հետեւի թէ Զատիկը կը տօնուի Մարտ 22էն մինչև Սպրիլ 25, երեսուն հինգ օրերու մէջ հանդիպող կիրակի մը:

Ուրիշ խօսքով՝ Զատիկը 35 օրերու մէջ ետև յառաջ կը շարժի, կամ 35 օրերու շար-

ժականութիւն ունի, և իրեն հետ կը շարժին նաև խումբ մը տօներ, որք են.

1. — Ծնունդի եւ Աստուածայայտնութեան յաջորդող 11 տօներ, որոնց առաջինն է Յովկաննու կարապետին ծննդեան տօնը, և ապա միւս տօները, որոնք ապա բառով նշանակուած են Տօնացոյցի մէջ, և կը կոչուին Ապալից Տօնի:

2. — Վարդավառէն մինչև Աստուածածին երկարող շաբաթներու տօները:

3. — Եթէ Աստուածածնէն մինչեւ Խաչեղած երեք շաբաթներու վրայ աւելնան Դրդ եւ երդ շաբաթներ, այս վերջին երկու շաբաթներու տօները:

Զ.

ՊԱՀՈՅ ՕՐԵՐ

Եկեղեցին միշտ չի տօնախմբեր: Պահոց կամ ապաշխարութեան յատուկ օրեր ալ ունի, որոնց թիւը չուրջ 150—157:

Պահոց օրերն ալ կը բաժնուին երկու խումբերու. Օրապահի և Նաբարապահի:

Եօթնեակին երկու օրերը, ԴՅ. և ՈՒՐԲ. Օրապահի են. Իսկ եօթնեակին հինգ օրերը, ԲՇ. էն մինչև ՈՒՐԲ. Նաբարապահի են:

Թէեւ պահոց օրերը, ապաշխարութեան յատկացուած ըլլալով, տօն պէտք չէ կատարուի, բայց կարգ մը տօներու համար բացառութիւն եղած է:

Այդ տօներն են.

1.— Բարսեղ Հայրապետ, եւալն, Ս. Ծննդեան պահոց ՇԲ. օրը.

2.— Առաջաւորաց Պահոց Ուրբաթ օրը Յովիսան Մարգարէի և Նինուէացւոց ապաշխարութեան յիշատակը.

3.— Մեծ պահոց բոլոր շաբաթ օրերը՝
ա. ՇԲ. Թէոդորոս Զօրափար.

բ. ՇԲ. Կիւրեղներ.

գ. ՇԲ. Յովհաննէս Երուսաղէմացի,
Օձնեցի, Որոտնեցի եւ Տաթեւացի.

դ. ՇԲ. Քառասուն Մանկունք.

ե. ՇԲ. Լուսաւորչի մուտն ի վիրապ.

զ. ՇԲ. Յիշատակ Ղազարու յարու-
թեան:

4.— Ամբողջ Աւագ Շաբաթը նուիրուած
է Տէրունի յիշատակներու:

5.— Եղիական շաբաթապահոց բոլոր օ-
րերը Ս. Հոգւոյն Գալստեան յիշատակին:

6.— Լուսաւորչի, Վարագայ Խաչի և Ս.
Յակոբայ շաբաթապահոց ԲՇ. ԳՇ. և ԵՇ. օ-
րերը Մըրոց տօներ կը կատարուին:

Է.

ՈՒՏԻՐԻ ՕՐԵՐ

Քանի որ 35 օրերու շարժականութեան (Մարտ 22-էն մինչև Ապրիլ 25) համեմատ տօ-
ներ ալ կը շարժին, մինոյն պատճառով կը
կարձնան կամ կ'երկարին եօթնեակներու մի-
ջոցներն ալ. որոնք ուտիի են:

ա.— Այսպէս Ծնունդէն մինչև Առաջա-
ւորաց բարեկենդան, եղած միջոցը, 6 օր
կամ 41 օր:

բ.— Վարդավառէն մինչև Աստուածա-
ծին, 2 կամ 7 եօթնեակ:

գ.— Աստուածածնէն մինչև Խաչ 4 կամ
5 եօթնեակ:

դ.— Վարագայ Խաչէն մինչև Յիսոնակաց
բարեկենդան 7 կամ 8 եօթնեակ:

ե.— Ս. Յակոբէն մինչև Ծնունդ 12 կամ
18 օր:

Ուտիք են նաև.

ա.— Առաջաւորաց յաջորդող 2 եօթ-
նեակներ:

բ.— Յինունքը (Զատկէն մինչև Հոգեգա-
լուսատ 50 օրեր):

գ.— Հոգեգալուստի եօթնեակին յաջոր-
դող 2 եօթնեակներ:

դ.— Լուսաւորչի (Գիւտ Նշանարաց տօ-
նին) յաջորդող 2 եօթնեակներ:

Ե. — Խաչին յաջորդող մէկ եօթնեակը:
զ. — Թիսնակի պահոց յաջորդող Զ եօթ-
նեակներ մինչև Ս. Յակոբ:

Ֆանօր. — Պահէ նախնեաց մտքով կը նշանակէ ծոմ, առանց ուտելիքի խտրութեան: Իսկ այժմ պահէ կը նշանակէ միո, կաթ, իւղ, հաւկիթ և ասոնց պէս բաներ չուտել: Նաւակատիք, ուտելիքի կողմէն կը նշանակէ, բայց մսեղէնէ, ամէն տեսակ ուտելիքի օր. այսինքն՝ Վարդավառի, Աստուածածնի և Խաչի շաբաթապահոց շաբաթ օրեր, եւ մասնաւորապէս ծննդեան և Զատկի ձրագալոյցի օրեր: Իսկ Ութիք կը նշանակէ պահք չեղած օրեր կամ ուտելու յատուկ օրեր:

Բ.

ՈՒԹԸ ԶԱՅՆԵՐ

Եկեղեցւոյ երգեցողութիւններն ու կարդացմունքը կարգի կանոնի տակ գրուած են ութը ձայներու համեմատ, որք են.

Ա. = Առաջին ձայն

Ա.4. = Առաջին կողմ

Բ.2. = Երկրորդ ձայն

Բ.4. = Երկրորդ կամ Աւագ կողմ

Գ.2. = Երրորդ ձայն

Գ.4. = Երրորդ կողմ կամ Վառ ձայն

Դ.2. = Չորրորդ ձայն

Դ.4. = Չորրորդ կողմ կամ Վերջ ձայն:

Ութը Ձայներ ո'չ միայն սրբազան երգեցողութեան ութը եղանակները կը խմբաւութեն, այլ նաեւ ժամասացութեան կարգն ալճշդուած է ութը ձայներու համեմատ:

Ձայներու կարգը կ'սկսի Բուն Բարեկենդանով. այդ օրը ձայնը ի'նչ ալ ըլլայ, պէտք է փոխուի Դկի, որպէս զի Զատկի օրը Ա.Զ ըլլայ:

Դարձեալ, Եկեղեցւոյ մէջ երկու Դասկայ, հիւսիսային և հարաւային, ուր կը կենան քահանաներ և գպիրներ: Հիւսիսայինը կը կոչուի Ազակողմեան Դաս, հարաւայինը՝ Ձախակողմեան Դաս: Ժամերգութիւնը կը կատարուի դաս առ դաս: Աջակողմեան դամն է որ կը վարէ Ձայները, իսկ Ձախակողմեանը՝ կողմերը: Այն դասը, որ օրուան ձայնին համեմատ կը վարէ կարգը, կ'ըսուի Աւագերիցու դաս. իսկ միւսը կը կոչուի Աւակերտի դաս: Բայց այսմ՝ երկու դասերը կը կոչուին նաև Ձայնի դաս և կողման դաս:

Քանի որ ժամերգութիւնը դաս առ դաս կը կատարուի, տարի մը աջակողմեան դասը կը վարէ Ձայները, իսկ կողմերը ձախակողմեանը. յաջորդ տարին ալ ձախակողմեանը կը վարէ Ձայները, իսկ կողմերը կը վարէ աջակողմեանը:

Եթէ Փրկչի թուականը դար է (= զոյգ) Ձայները աջակողմեան դասուն կ'իյնան, իսկ եթէ կոնաս է (= անզոյգ)՝ Ձախակողմեան դասուն:

Պ.

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՐԴ ՄԸ
ՏՕՆԵՐՈՒ ԵՒ ՕՐԵՐՈՒ ՎՐԱՅ

ա.— Ծնունդ և Աստուածայայայնուրիւն:—
Աստուածայայայնուրիւն կը նշանակէ Աստու-
ծոյ յայտնութիւլը: Յիսուս-Քրիստոսի աստուա-
ծայայայնուրիւնը կը բովանդակէ ո՛չ միայն իր
Ծնունդը, այլ նաև Մկրտութիւնը, ևայն:

Այս պատճառաւ Փրկչին Ծնունդն ու Մը-
կրտութիւնը միասին կը տօնախմբուի մեր Ե-
կեղեցւոյ մէջ՝ Յունուարի 6ին, շաբթուան ո՛ր
օրն ալ պատահի, Քրիստոնէական Եկեղեցւոյ
վաղեմի աւանդութեան համեմատ:

Լատին Եկեղեցին Դեկ. 25ին փոխադրեց
զայն, սատուռնալեան տօները խափանելու
համար:

Յոյն Եկեղեցին Դեկ. 25ին կը տօնէ Ծը-
նունդը, իսկ Մկրտութիւնը՝ Յունուար 6ին:

Կ'երեւի թէ մեր Եկեղեցւոյ մէջ Մկրտու-
թիւնը ատեն մը տօնուած է Ութօրէքին, ու-
րովհետեւ Ութօրէքի Շարականը (Լոյս ի լուսոյ)՝
Մկրտութեան շարական է:

Ծննդեան տօնի առտուն, Ս. Պատարա-
քէն ետքը կը կատարուի Զրօնինեմ, որ յիշա-
տակն է Յիսուս-Քրիստոսի Մկրտութեան Յոր-
դանանու մէջ՝ Յովհաննէս Մկրտչի ձեռքով:

բ.— Տօն Անուանակոչուրեան. ըստ Տօ-
նացոյցի «Տօն յայտնութեան եւ թլփատու-
թեան», որ կը կատարուի Յունուար 13ին,
այսինքն Ծնունդէն ութ օր յետոյ: Հրէից մէջ
թլփատութիւնը կը կատարուէր մանուկի ծը-
նունդէն ութ օր յետոյ. ըստ Աւետարանի Յի-
սուս մանուկին վրայ ալ կատարուեցաւ թլփ-
ատութեան այդ օրինական գործը: Հայաս-
տանեայց Եկեղեցւոյ մէջ ալ փոքրիկները կը
մկրտուին իրենց ծննդեան ութերորդ օրը: Մեր
Եկեղեցւոյ մէջ ութօրեայ տօն մըն է Ծնուն-
դը, որ կը փակուի Անուանակոչութեան տօնով:

Այսօրուան ձաշու Աւետարանը միայն մէկ
տուն է (Տե՛ս Ղկս. Բ. 21 և Հմնէ. Մըր. Ա.
25):

գ.— Տեանընդառաջ, Յիսուս-Քրիստո-
սի, իր ծնունդէն 40 օր ետքը, ըստ օրինաց,
Տաճարի մէջ Աստուծոյ նուրիուելուն կամ ըն-
ծայման տօնն է, որ կը հանդիպի Փետրուարի
14ին:

Այս ընծայումի պատմութիւնը կարդացէ՛ք
Ղկս. Բ. 23-40:

Մանուկները իրենց ծնունդէն 40 օր յե-
տոյ Տաճար տանելու եւ Աստուծոյ նուրիուելու
սովորութիւնը մնաց քրիստոնէական Եկեղե-
ցւոյ մէջ ալ:

Այս է պատճառը որ հայ մայրեր որդե-
ծնութենէ յետոյ 40 օր կատարեալ հանդիստ
կ'ընեն իրենց տունը, եւ քառասունքին վեր-

ջին օրը եկեղեցի կ'երթան , քառասնօրեայ մանկիկը իրենց գիրկը , և մասնաւոր արարու զութեամբ Աստուծոյ կը նուիրեն :

Զերմեռանդ մայրեր նոյն խոկ Տեառնընդառաջի տօնին կը տանին իրենց փոքրիկները եկեղեցի , եթէ Ծննդեան տօնէն քիչ յառաջ կամ քիչ յետոյ ծնած են անոնք , Յիսուս-Մանուկի ընծայման յիշատակին հաղորդակից ընելու համար :

Ո՞րչափ քրիստոնէական զգացումով ակադուն երեւոյթ մըն է ասիկա հայ-քրիստոնեայ տուներու մէջ : Պղտիկուց նուիրուիլ Աստուծոյ և ապրիլ ու աճիլ կրօնքին սրբութեամբ :

Տեառնընդառաջ ժողովրդական լեզուի մէջ եղած է Տէրբնաս . կ'ըսուի նաև Մէկս :

կ'երեւի թէ հին տօնի մը , Միհրականութեան տեղ հաստատուած է Տեառնընդառաջը , քանի որ խարոյկ վառելու սովորութիւնը մընացած է Տէրընտասին , թէեւ եկեղեցին մոմավառութեան կամ ջահավառութեան փոխած է զայն : Այնպէս որ այդ օր եկեղեցիէն վառուած մոմերը տուն կը տանին եւ այդ գիշեր տան ճրագը կամ լամբը ատով կը լուցեն : Ժողովուրդին մէջ մնացած է տանիքներու և հըրապարակներու վրայ հրավառութիւն ընելու սովորութիւնը :

Դ . — Առաջաւորք կամ Պահի Առաջսուրաց , որ Բարեկենդան ալ ունի , ա՛յն շաբա-

թապահքն է , որ կը յաջորդէ Ծննդեան տօնին : Ս . Սարգսի Պահք կ'ըսէ ժողովուրդը ասոր , որովհետեւ շաբաթ օրը Ս . Սարգիս կը տօնուի : Ուրբաթ օրն ալ նուիրուած է Յովենան Մարգարէի եւ Նինուէացւոց ապաշխարութեան յիշատակին :

Սուածաւորաց պահքի ծագման մասին բուլոր Հայ պատմագիրներ համաձայն են և զայն կը վերագրեն Ս . Գրիգոր Լուսաւորչի , որ խոր վիրապէն ելլելէ յետոյ հնգօրեայ պահեցողութեամբ (ծոմ) Հայ ժողովուրդը ապաշխարել տուաւ և մկրտեց զանոնք : Այս կերպով Առաջաւորք պիտի նշանակէ առաջին պահք , որ հաստատուած է Լուսաւորչէն :

Հին ատեն Մեծպահքը 70 օր էր Առաջաւորաց պահքէն մինչև Զատիկ : Յետոյ Մեծպահքը վերածեր են Քառասոնքի , և բարեկենդանացուցեր են երկու պահքերուն միջոցը (Գիրք Հարցմանց էջ 650):

Ամէն պարագայի մէջ Հայ ժողովուրդին ամէնէն շատ յարգած շաբաթապահքն է ասիկա : Շատեր ո՛չ միայն պահք կը բռնեն Առաջաւորքին , այլ նաև 3 օր կամ 5 օր կը ծոմեն :

Ե . — Բարեկենդան , ըստ ժողովրդեան Բարեկենտանի կամ Բարեկենտանի , կը նշանակէ բարի կենդանուրիւն . սովորականէն աւելի ճոխուտելու խմելու խրախճանքի օր , որուն կը յաջորդէ Շաբաթապահք մը : Խսկ Բուն Բարե-

զաւեացս մի՛ ասեր, այսինքն այս Հարցերը Մեծ
պահոց մէջ մի՛ ըսեր, որովհետեւ անոնք պիտի եր-
գուին ուրիշ պահոց օրերուն :

Մեծպահի կը նշանակէ պահքերուն
մեծը նախելով օրապահքերու և շաբաթապահ-
քերու, որոնք փոքր են :

Կ'ըսուի նաեւ Քառասունի, որովհետեւ
քառասուն օր էր նախսկին մեծպահքը, Բուն
Բարեկենդանի վաղորդայնէն մինչև Զրդ եօ-
թնեակին Ուրբար օրը, որուն կը յաջորդէ
ՇԲ. Ցիշատակ Ղաղարու յարութեան և Աւագ
Շաբաթ, որ դարձեալ պահք է :

Քառասունքը ծագումով անլուծելի պահք
էր. յետոյ կիրակի օրերը լուծելի ըրին նաւա-
կատիքով. հետեւաբար Մեծպահոց ն լուծելի
կիրակիներուն տեղը կը լեցուի Աւագ շաբթու-
պահքով, և Քառասունքը սկզբունքով կը մը-
նայ Քառասունք իբրև պահոց օրեր: Պէտք է
յիշել մեր Փրկչին քառասնօրեայ ծոմը:

Մեծպահքը կը կոչուի նաեւ Աղումացի,
որովհետեւ հին ատեններ միայն աղ եւ հաց
կ'ուտէին Մեծպահքին և կամ աղ ու հացով կը
լուծէին ծոմը:

Կ. — Աւագ շաբար կը նշանակէ մեծ շա-
բար, որովհետեւ Փրկչին Յարութեան շաբաթն
է կամ եօթնեակը:

Աւագ շաբթուան վեց օրերը նուիրուած
են աւետարանական յիշատակներու.

Բ. Զորցած թղենիին.

Գ. Տասը կուսանաց.

Դ. Քրիստոսի օժման՝ կնոջ ձեռքով.

Աւագ Ե. Կիրակի է, Ս. Հաղորդութեան
խորհուրդին հաստատութեան յիշատակին.

Ուրբ. Զարչարանաց.

ՇԲ. Ճրագալոյց :

կենդան կը նշանակէ ամէնէն Մեծ Բարեկեն-
դան, որուն կը յաջորդէ Մեծ Պահիք :

զ. — Մեծպահի կը նշանակէ պահքերուն
մեծը նախելով օրապահքերու և շաբաթապահ-
քերու, որոնք փոքր են :

Կ'ըսուի նաեւ Քառասունի, որովհետեւ
քառասուն օր էր նախսկին մեծպահքը, Բուն
Բարեկենդանի վաղորդայնէն մինչև Զրդ եօ-
թնեակին Ուրբար օրը, որուն կը յաջորդէ
ՇԲ. Ցիշատակ Ղաղարու յարութեան և Աւագ
Շաբաթ, որ դարձեալ պահք է :

Քառասունքը ծագումով անլուծելի պահք
էր. յետոյ կիրակի օրերը լուծելի ըրին նաւա-
կատիքով. հետեւաբար Մեծպահոց ն լուծելի
կիրակիներուն տեղը կը լեցուի Աւագ շաբթու-
պահքով, և Քառասունքը սկզբունքով կը մը-
նայ Քառասունք իբրև պահոց օրեր: Պէտք է
յիշել մեր Փրկչին քառասնօրեայ ծոմը:

Մեծպահքը կը կոչուի նաեւ Աղումացի,
որովհետեւ հին ատեններ միայն աղ եւ հաց
կ'ուտէին Մեծպահքին և կամ աղ ու հացով կը
լուծէին ծոմը:

Մեծպահոց կէսը, կամ 24րդ օրը որ ԴՇ.ի
կը հանդիպի, կ'ըսուի Միջինք:

Ծանօթ. — Շաբականներու լուսանցքին վրայ,
Մեծպահոց յատուկ Հարցերու շաբթին, քանի մը
Հարցերու քով նշանակուած է Աղօրդի բառը: Ասի-
կա ազդարարութիւն մըն է, որ կը նշանակէ յԱ-

ը. — Զատիկլ, Փրկչին Յարութեան նորիցուած մեծ տօնն է : Զատիկլ բառը հաւանաբար կը նշանակէ զենլի կամ զենեալ գառնուկ, ոչ խար՝ որ Հրէից պասեքի սեղանին կերակուրն էր :

Քրիստոնէական եկեղեցւոյ մէջ ալ Զատիկին գառնուկ կ'ուտէին :

Զատիկին յատկանշական ուտելիքն է այժմ կարմիր ձու (հաւկիթ), իբրեւ խորհրդանշան Փրկչին թափած արիւնին խաչին վրայ եւ իր Յարութեան :

թ. — Զատիկէն մինչև Համբարձում 40 օր է. այս միջոցն ալ կոչուած է Քառասուն Յարութեան, ինչպէս որ մեծպահքը կը կոչուի Քառասուն ապաշխարութեան : Դարձեալ, Զատիկէն մինչև Հոգեգալուս կամ Պենտէկոստ՝ յիսուն օրերու միջոցը կը կոչուի Յինունե, ինչպէս որ Ծնունդը կանխող 50 օրեր կ'ըսուին Յիսէնակի :

Մանուք. — Զատիկը Տօնի իմաստով ալ առնուած ատեն, ժողովուրդը Փրկչին Յարութեան Տօնին կ'ըսէ Մեծ Զատիկլ, իսկ Փրկչին ծննդեան Տօնին կ'ըսէ Փոքր կամ Պատիկ Զատիկլ :

Ժ. — Յինանց կիրակիներն ալ զատ զատ անուններ ունին :

Առաջին կիրակին, Զատիկ :

Բրդը՝ Նոր կիրակի կամ Կրկնազատիկ. որովհետեւ Փրկչին Յարութենէն ամէն բան կը

նորոգուի, և Քրիստոնէութեան համար Նոր կիրակի մըն է, ինչպէս նաև Կրկն Զատիկ, այսինքն թէ Նոր կիրակի և Զատիկի կիրակի :

Մանուք. — Նոր կիրակիի թշ. էն սկսեալ Զորս Աւետարանները առառ իրիկուն կը կարդացուին մեր Եկեղեցւոյ մէջ և կ'աւարտին Յինանց օրերուն հետ, Հոգեգալուսատին :

Առաջուն՝ Ղուկաս .

Ճաշուն՝ Յովհաննէս .

Երեկոյեան ժամուն սկիզբը՝ Մատթէոս .

Երեկոյեան ժամուն աւարտման՝ Մարկոս :

Գրդը Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի :

Աշխարհամատուոն կը նշանակէ բոլոր քրիստոնէից մատուռը, Երուսաղէմի առաջին Եկեղեցին, որ կազմակերպուեցաւ Առաքեալներու ձեռքով: Իսկ Կանաչ-լին հնախօսութիւնը ծանօթ չէ. բայց կ'երեւի թէ նոր կանաչացած, ծաղկած Եկեղեցին կը յիշատակուի ատով:

Դրդը Կարմիր կիրակի: Յետ Յարութեան Փրկչին Երեսումներուն յիշատակին, որով կը հաստատուի իր ատենով ծաղկեալ Եկեղեցին: Տաղի մը մէջ կ'ըսուի:

Կարմիր անուանի

Օրս այս նազելի,

Զի Տէրեւ երեւի

Որպէս ի Զատիկի ,

Օրըն կիրակի :
 Եւ այն զի կոչի
 Կարմիր կիրակի ,
 Եւ յոյժ պատշաճի
 Զի առեամբ ծաղկի :

Ժա .— Զատկի Երդ Կիրակին կը տօնուի
 Խաչին երեսումը , պարզապէս Երեւման Խաչ
 քացատրութեամբ :

Երուսաղէմի Կիւրեղ Պատրիարքի ժամա-
 նակ խաչանման լուսահրաշ երեսոյթ մը տեղի
 կ'ունենայ Սիսնի վրայ , և Կիւրեղ այդ երե-
 սոյթը նամակով մը կը նկարագրէ Կոստանդին
 Բ . Կայսեր (337) : Այս գէպքն է որ կը յիշա-
 տակուի Զատկի Երդ Կիրակին և այս առթիւ
 կը կարդացուի Կիւրեղ Եպս . ին առ Կոստան-
 դիանոս ուղղած նամակին հայերէնը , Սնդաս-
 տանի ընթերցուածներուն սկիզբը :

ԺԲ .— Համբարձում , Զատկէն 40 օր ետ-
 քը , Յինանց Զբդ եօթնեակին , ԵՇ . օրը կը
 տօնուի Փրկչին վերացումը կամ համբարձու-
 մը Զիթենեաց Լեռնէն : Տասնօրեայ է այս տօ-
 նը , որուն կը յաջորդէ Հոգեգալուստ :

Ծանօթ .— Հայ ժողովուրդի մէջ վիճակի օր
 Կ'ըսուի Համբարձումը , որովհետեւ Յուղայի տեղ
 վիճակով ընտրուեցաւ Մատաթիս (Գործ Ա . 26) , և
 այդ օր է որ հայ մայրեր ու աղջիկներ վիճակի
 խրախանք կ'ընեն տուներու մէջ , մասնաւոր ա-
 րարողութիւններով , քրիստոնէական ոգի մը դնելով
 վիճակահանութեան մէջ :

ԺՊ .— Զատկի եօթներորդ կիրակին կը կո-
 չուի Երկրորդ Ծաղկազարդ . որովհետեւ ինչպէս
 որ Բուն Բարեկենդանէն մինչև Ծաղկազարդ
 Քառասունք մըն է , այսպէս ալ Զատկէն մին-
 չեւ Յինանց Էրդ կիրակին Քառասունք մըն է ,
 և այս կիրակին Ծաղկազարդի յատուկ շարա-
 կաններ ու ընթերցուածներ կը կրկնուին նոյ-
 նութեամբ , ի յիշատակ Փրկչին գալստեան :

Այս կիրակին կոչուած է նաև Մեծամրա-
 տի կիրակի . որովհետեւ այդ օրուան օրհնու-
 թեան Շարականը , Մեծամրաւ այս խորհուրդ
 բառերով կ'սկսի , որուն մէջ կ'երգուի Լուսա-
 ւորչի Խորվիրապ գտնուած միջոցին Հրեշտա-
 կի հետ ունեցած խօսակցութեան աւանդու-
 թիւնը :

ԺԴ .— Հոգեգալուս կամ Պենտէկոսէ ,
 Հոգւոյն Սրբոյ իջման նուիրուած առաջին Կի-
 րակին է Զատկի կամ Յինանց Կիրակիներէն
 յետոյ :

Պենտէկոսէ (յունարէն բենդեգօսդի) կը
 նշանակէ Յիսներորդ , հրէական տօն մըն է ծա-
 գումով . Եգիպտոսի մէջ իրենց տօնած վերջին
 Պատեքի (Զատկի) յիշատակին , զոր կը տօնէին
 Պատեքի յիսներորդ օրը : Հրէից Պենտէկոստէն
 տօնն է նաև Հնձոց Եւ Երախայրեաց , այսինքն
 գոհութեան տօն մը : Պենտէկոստէն Հրէից հա-
 մար , ըստ աւանդութեան , տարեդարձն է նաև
 աստուածային օրինադրութեան Սինա լերան
 վրայ :

Հոգեգալուստ կը նշանակէ Սուրբ Հոգւոյն գալը կամ իջումը, որ տեղի ունեցաւ Պենտեկոստէի օրը, Վերնատան մէջ (Գործի Բ.), եւ քրիստոնէական եկեղեցին պահելով հանդերձ Պենտէկոստ անունը, նուիրագործեց այդ կիրակին Հոգեգալուստը եօթնօրեայ տօն մը եղաւ Շնորհալիի կարգադրութեամբ, եօթնեակն ալ «անլուծանելի» պահք հոչակելով։

Այս շաբաթապահքը կը կոչուի նաև Եղիական պահի, պարզապէս անոր համար որ Հոգեգալուստին յաջորդող առաջին կիրակին կը կարդացուի Եղիա Մարգարէի պատմութիւնը (Դ. Թգր. Ա.-Ե.) ձաշու ժամուն։

ԺԵ. — Տօն Կարողիկի Եկեղեցւոյ Սրբոյ Եջմիածնի։ Վաղարշապատի Մայր Եկեղեցւոյն հիմնարկութիւնը Լուսաւորչի ձեռքով՝ պատմական կարեոր գէպք մըն է մեր Եկեղեցւոյ պատմութեան մէջ։ Լուսաւորչի Տեսիլիքին համեմատ Միածինն իջաւ և ոսկի մուրճով նշանակեց Հայաստանի Մայր Եկեղեցւոյն հիմերուն տեղը, որոնց վրայ բարձրացաւ այդ Եկեղեցին։ Եջմիածին յատուկ անուն մը եղաւ յետոյ՝ նշանակելու համար Լուսաւորչահիմն Մայր Եկեղեցին և միանգամայն Մայր Սթոռը։ Եկեղեցին կոչուեցաւ նաև Կարողիկի Եկեղեցի Սրբոյ Եջմիածնի։ Կարողիկի, այսինքն ընդհանրական եկեղեցի բոլոր Հայոց։

Լուսաւորիչ Եջմիածնի հիմերը գրաւ խոր

վիրապէն ելլելէ ետքը։ ասոր համար Լուսաւորչի վիրապէ ելլելուն տօնն ալ կը կատարուի այս կիրակին կանխող Շբ. օրը։ — Աստուածածնի Վերափոխման Շբ. օրը կը տօնուի Շողակարը, որ Եջմիածնի հիմնարկութեան տօնն է, կարելի է ըսել նաև Միածնին իջման տօնը ըստ տեսլեան Ս. Լուսաւորչի։ Եւ որովհետեւ Եջմիածնի Եկեղեցին նուիրուած է Ս. Աստուածածնի, ատոր համար Շողակաթի տօնը գրուած է Աստուածածնի Շբ. օրը։

ԺՊ. — Գիւտ Նշանարաց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի։ — Հոգեգալստեան Գրգ կիրակին Բարեկենդան է և Շբ. օրը կը տօնուի Լուսաւորչի Նշխարներուն գիւտը։

Հայց. Եկեղեցւոյ ազգային տօներուն գլըխաւորներէն է Լուսաւորչի տօնը։ Լուսաւորչի կեանքէն երեք գրուագներ կը տօնախմբուին մեր Եկեղեցւոյ մէջ, վիրապ մտնելլ, վիրապին Ելլելլ և նշխարաց գիւտը։ Այս Վերջինը ամէնէն կարեորն է, ի յիշատակ մեր Լուսաւորչի պանծալի կեանքին և երջանիկ մահուան։

Կը պատմուի թէ Լուսաւորիչ իր ծերութեան օրերը, հայրապետական պաշտօնն ու գործը իր Արիստակէս որդւոյն յանձնելէ յետոյ, քաշուեցաւ Երզնկայի Սեպուհ Լեռը, ճգնեցաւ և ապրեցաւ հոն իբրև միայնակեաց, և վախճանեցաւ, ըստ Համշէնցւոց աւանդութեան, գիհի ծառի փորողին մէջ։ և հովիտ մը պատահմամբ գտաւ անոր անշնչացած մար-

մինը կամ նշխարքը . այս է Գիւտ Նշխարաց ըսուած դէպքը : Սեպուհ լերան վրայ Ս . Լուսաւորչի անունով փառաւոր եկեղեցի մը շնուեցաւ յետոյ :

Երջնկացի Յովհաննէս վարդապետ (1250?-1326) Լերին ամենայն այսօր ցնձացէք գեղեց կահիւս շարականով փառաւորեց Լուսաւորչի այս տօնը :

Ժէ . — Վարդավառ . — Քրիստոսի Այլա կերպութեան կամ Պայծառակերպութեան տօնն է : Վարդավառ , Հայոց հեթանոսական կրօնքէն մնացած Աստղիկի տօնին անունն է , որ պահուած է :

Վարդավառի առթիւ աղաւնի թուցնելու և իրարու վրայ ջուր սրսկելու սովորութիւնն ալ Աստղիկի տօնէն վերջամնացութիւն մըն է մեր մէջ :

Ժը . — Վերափոխումն Ս . Աստուածածնի կամ պարզապէս Աստուածածին , կը տօնուի Օգոստոս 12-17 օրերուն մէջ հանդիպող կիւրակին : Տիրամօր վախճանումին կամ վերափոխումին տօնն է , որ ըստ Շնորհալիի կարգադրութեան եօթնօրեայ է :

Աստուածածին քանի մը տօներ ունի . Դեկ . 9ին Յղութիւնն ի յԱննայէ , Սեպտ . 8ին ծնունդը , նոյ . 21ին Ընծայումն ի Տաճարն , ինչպէս նաև վերջամուտ Գիւտ Տփոյ , Գիւտ Փոտւոյ տօները . բայց ամէնէն մեծն է Վերափոխման տօնը :

Ժը . — Խաչվերաց կը նշանակէ խաչին վերացումը կամ բարձրացումը հանդիսաւոր կերպով , որ մեծահանդէս կը տօնուի Սեպտ . 11-17 օրերուն մէջ հանդիպող կիրակին եւ եօթնօրեայ տօն մըն է :

Պարսիկներ Երուսաղէմը աւերելէ ետքը Քրիստոսին խաչը գերի տարին Պարսկաստան : Հերակլ կայսր (610-641) իր կարգին արշաւեց Պարսկաստան և վերադարձուց խաչը և ժողովուրդին առջև բարձրացուց զայն կամ վերացուց մեծ հանդէսով : Այս է Խաչվերացը :

Խաչը քանի մը տօներ ունի մեր եկեղեցւոյ մէջ . Երեւման Խաչ , զոր տեսանք , Վարագայ Խաչ , Գիւտ Խաչ , Խաչվերաց . ասոնցմէ զատ եկեղեցւոյ տօներու շարքին երեք օր խաչի նուիրուած են , ինչպէս որ պիտի տեսնենք հետեւեալ հատուածի մէջ :

Ի . — Տօն Եկեղեցւոյ : Խաչ և Եկեղեցի համանիշ են եկեղեցագիտօրէնն : Եկեղեցին խաչեալ Փրկչին մահուան պտուղն է : Քրիստոսի մահուամբ հաստատուեցաւ Եկեղեցին . որովհետև «մահով կոխեց մահը եւ իր յարութիւնով կեանք պարգևեց մեղի » :

Համշէնցիք Եկեղեցւոյն կ'ըսեն խաչ : Հսկինք թէ եօթնօրեայ է Խաչվերացի տօնը : Այս եօթնեակին կէսը խաչի տօն է , կէսը Եկեղեցւոյ : Այսպէս՝

Բշ . Տօն Խաչի

Դշ . » Եկեղեցւոյ

ԴՀ. » Եկեղեցւոյ
ԵՀ. » Եկեղեցւոյ
Ուր. Տօն Խաչի
Շբ. » Խաչի

իա.— Վարագայ Խաչ։ Վարագ՝ անունն է Վանի մօտ գտնուող Լեռան մը, որու բլուրաներէն մէկը կը կոչուի Գալիխա։ Կը պատմուի թէ Ս. Հոփիսիմէ, երբ հալածուեցաւ Հռոմէն, իր վիզէն կախած էր խաչ մը, կենաց փայտէն։ Երբ Վարագ լեռը հասաւ իր ընկերուհիներուն հետ, այդ թանկագին սրբութիւնը հալածիչներուն ձեռքը չձգելու համար պահեց ժայռերու մէջ։ Այս աւանդութեան համեմատ՝ Յովիլ անուն ճնշաւոր մը շատ աշխատեցաւ որ գտնէ այդ խաչը։ Վերջապէս տեսիլքի մը մէջ կը յայտնուի իրեն թէ ուր պահուած է Հոփիսիմէի խաչը, զոր կը գտնեն եւ կը դնեն Վարագի եկեղեցւոյն մէջ։ Ասկէ Վարագայ Խաչ անունը։ Ներսէս Շինող կաթողիկոս (640–661) Վարագայ Խաչին զիւտը փառաւոր հանդէսով մը պանծացուց եւ կարգադրեց որ այդ գէպքը տօնուի Մեհեկան ամսոյ Զին։

իբ.— Գիւտ Խաչ, կը նշանակէ խաչին գտնուիլը, որ ըստ զրաւոր աւանդութեան տեղի ունեցաւ Մեծն Կոստանդիանոսի (306–337) մօր՝ Հեղինէ թագուհիին ձեռքով։ Հեղինէ երուսալէմ կ'երթայ Քրիստոսի բուն խաչը գտնելու տենչանքով, և խաչելութեան վայ-

ըը կը գտնէ խոշտանգել տալով Հրեաները, որոնցմէ մէկը, Յուդա անուն, ըստ աւանդութեան ցոյց կու տայ վնատուած տեղը, զոր կը պեղեն և կը գտնեն երեք հատ խաչ, Յիսուսի և երկու աւազակներու։ Այս երեքն Յիսուսին խաչը կը զատուի հրաշքով մը։ այսինքն ննջեցեալի մը վրայ կը դնեն երեքն ալ կարգով և Քրիստոսի խաչին տակ յարութիւն կ'առնէ ննջեցեալը։

Այս գէպքն է որ առիթ կ'ընծայէ խաչը տօնախմբելու Խաչվերացէն ետքը, էրդ կիրակին։

իգ.— Աւագ Տօներ։— Աւագ կը նշանակէ մեծ։ Ծնունդի շաբաթապահքը կանխող չորս տօներ կը կոչուին Աւագ Տօներ, որոնց երեքը զոյդ զոյդ են։ Աւագ շաբաթ մը կը կանխէ Զատիկը։ Աւագ Տօներ ալ կը կանխեն Ծնունդը։

Աւագ Տօներու կարգը.

ա. — Սրբոյն Դաւթի Մարգարէին և Յակովայ Առաքելոյն։

բ. — Սրբոյն Ստեփանոսի նախավկային և առաջին մարտիրոսին։

գ. — Սրբոց Առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի։

դ. — Սրբոց Որդւոցն Որոտման՝ Յակովայ Առաքելոյն և Յովհաննու Աւետարանչին։

Անոնք քրիստոնէական եկեղեցւոյ Աւագագոյն տօներն են, և Հայց Եկեղեցւոյ մէջ կը կատարուին մեծ հանդիսութեամբ։

իդ.— Այս բոլոր տօներէն հինգը , Ծը-
նունդ , Զատիկ , Վարդավառ , Աստուածածին
և Խաչ , աւագագոյն տօներ են և կը կոչուին
Հինգ Տաղաւարներ : Այս տօներուն Բրդ օրերը
նուիրուած են Մեռելոց Յիշատակին :

Անոնք որ երէկ կ'ապրէին և այսօր ոչ ես
են , անոնք այս բոլոր հանդիսաւոր , տօնական
օրերուն մեղի հանդիսակից և տօնակից եղած
էին , անոնց յիշատակը կը նորոգուի իրենց յա-
ւիտենական բացակայութեան մէջ ալ :

Մեռելոց օրերը Ս . Պատարագ կը մատու-
ցուի , Գերեզմանօրինեկ կը կատարուի գերեզ-
մաննոցներու մէջ , ինչպէս նաեւ եկեղեցւոյ
մէջ , Պատարագին վերջը տեղի կ'ունենայ ընդ-
հանուր պաշտօն հոգեհանգստեան :



Ա Պ Ո Փ Ք Ն Ե Ր

ԱՂՈԲՔՆԵՐ

ՀԱՒԱՏՈՎ ԽՈՍՏՈՎԱՆԻՄ

Ասիկա առանձնական աղօրք մըն է, զոր յօրինած է
Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետ (1166-1173). Եւ կ'ար-
ձէ որ իւրաքանչիւր Հայ-Քրիստոնեայ զոց զիտնայ զայն:

Հաւատով խոստովանիմ և երկիրպագա-
նեմ քեզ, Հայր և Որդի և Սուրբ Հոգի, ա-
նեղ և անմահ բնութիւն, արարիչ հրեշտակաց
և մարդկան և ամենայն եղելոց. ողորմեա'
քո արարածոց և ինձ բազմամեղիս:

Հաւատով խոստովանիմ և երկիր պագա-
նեմ քե'զ, անբաժանելի լոյս, միասնական
Սուրբ Երրորդութիւն և մի աստուածութիւն,
արարիչ լուսոյ եւ հալածիչ խաւարի, հալա-
ծեա ի հոգւոյ իմմէ զխաւար մեղաց և անգի-
տութեան, և լուսաւորեա' զմիտս իմ ի ժա-
մուս յայսմիկ աղօթել քեզ ի հաճոյս, և ըն-
դունել ի քէն զխնդրուածս իմ. և ողոր:

Հա'յր երկնաւոր, Աստուած Ճշմարիտ, որ
առաքեցեր զՈրդիդ քո սիրելի ի խնդիր մոլոր-
եալ ոչխարին, մեղայ յերկինս և առաջի քո

Ընկա՛ւ զիս որպէս զանառակ որդին, և զգեցր՝
ինձ զպատմուճանն զառաջին, զոր մերկացայ
մեղօք. և ողոր:

Որդի՛ Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ
խոնարհեցար ի հայրական ծոցոյ, եւ առեր
մարմին ի սրբոյ կուսէն Մարիամայ. վասն
մերոյ փրկութեան խաչեցար, թաղեցար եւ
յարեար ի մեռելոց, և համբարձար փառօք
առ Հայր, մեղայ յերկինս և առաջի քո, յիշ-
եա՛ զիս որպէս զաւազակն յորժամ գաս ար-
քայութեամբ քով. և ողոր:

Հոգի՛ Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, որ
իջեր ի Յորդանան և ի Վերնատունն, և լու-
սաւորեցեր զիս մկրտութեամբ սուրբ աւազա-
նին, մեղայ յերկինս և առաջի քո, մաքրեա՛
զիս վերստին աստուածային իրով քով, որպէս
հրեղէն լեզուոք սուրբ զառաքեալսն. և ողոր:

Անե՛ղ բնութիւն, մեղայ քեզ մտօք ի-
մովք, հոգւով և մարմնով իմով, մի՛ յիշեր
զմեղս իմ զառաջինս վասն անուանդ քում
սրբոյ. և ողոր:

Տեսո՛ղ ամենայնի, մեղայ քեզ խորհրդով,
բանիւ և գործով, ջնջեա՛ զձեռագիր յանցա-
նաց իմոց, և գրեա՛ զանուն իմ ի գպրութեան
կենաց. և ողոր:

Քննո՛ղ զաղտնեաց, մեղայ քեզ կամաւ
և ակամայ, զիտութեամբ և անզիտութեամբ,
թողութիւն շնորհեա մեղաւորիս, զի ի ծնըն-
դենէ սուրբ աւազանին մինչև ցայսօր մեղու-

ցեալ եմ առաջի Աստուածութեանդ քո ըզգա-
յարանօք իմովք և ամենայն անդամօք մար-
մնոյ. և ողոր:

Ամենախնա՛մ Տէր, գի՛ր պահապան աչաց
իմոց զերկիւղ քո սուրբ ո՛չ ես հայիլ յայրատ,
և ականջաց իմոց՝ ո՛չ ախորժել լսել զբանս
չարութեան, և բերանոյ իմոյ՝ ո՛չ խօսել ըզ-
ստութիւն, և սրտի իմոյ՝ ո՛չ խորհել զչարու-
թիւն, և ձեռաց իմոց՝ ո՛չ գործել զանիրա-
ւութիւն և ոտից իմոց՝ ո՛չ գնալ ի ճանապար-
հըս անօրէնութեան, այլ ուղղեա՛ զշարժումն
սոցա լինել միշտ ըստ պատուիրանաց քոց յա-
մենայի. և ողոր:

Հո՛ւր կենդանի Քրիստոս, զկուր սիրոյ քո
զոր արկեր յերկիր, բորբոքեա՛ յանձն իմ, զի
այրեսցէ զաղտ հոգւոյ իմոյ, և սրբեսցէ ըզ-
խիղճ մտաց իմոց, և մաքրեսցէ զմեղս մար-
մնոյ իմոյ, և վառեսցէ զլոյս գիտութեան քո
ի սրտի իմում. և ողոր:

Իմաստութիւն Հօր, Յիսուս, տո՛ւր ինձ
իմաստութիւն զբարիս խորհել եւ խօսել եւ
գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար
խորհրդոց, ի բանից և ի գործոց փրկեա զիս.
և ողոր:

Կամեցող բարեաց, Տէ՛ր կամարար, մի՛
թողուր զիս ի կամս անձին իմոյ գնալ, այլ
առաջնորդեա՛ ինձ լինել միշտ ըստ կամաց
քոց բարեսիրաց. և ողոր:

Արքա՛յ երկնաւոր, տո՛ւր ինձ զարքայու-

թիւն քո, զոր խոստացար սիրելեաց քոց, և զօրացո՛ զսիրտ իմ ատել զմեղս և սիրել ըզ-քեղ միայն և առնել զկամս քո. և ողոր: ինամո՞ղ արարածոց, պահեա' նշանաւ խաչի քո զնոգի և զմարմին իմ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց և ի մարդոց անիրաւաց և յամենայն վտանգից հոգւոյ եւ մարմոյ. և ողոր:

Պահապա'ն ամենայնի, Քրիստոս, աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ և ի գիշերի, ի նստել ի տան, ի գնալ ի ճանապարհ, ի նըն-ջել և ի յառնել, զի մի՛ երբեք սասանեցայց. և ողոր:

Աստուա՛ծ իմ, որ բանաս զձեռն քո եւ լնուս զամենայն արարածս ողորմութեամբ քով, քեղ յանձն առնեմ զանձն իմ, զո՞ւ հո-դա և պատրաստեա զպէտս հոգւոյ և մարմոյ իմոյ յայսմհետէ մինչեւ յաւիտեան. և ողոր:

Դարձուցի՛ մոլորելոց, դարձո՛ զիս ի չար սովորութեանց իմոց ի բարի սովորութիւն, և բեւեռեա ի հոգի իմ զսոսկալի օր մահուն եւ գերկիւղ գեհենոյն և զսէր արքայութեանն, զի զղացայց ի մեղաց և գործեցից զարդա-րութիւն. և ողոր:

Աղբէւր անմահութեան, աղբերացո՛ ի սըր-տէ իմմէ զարտասուս ապաշխարութեան որպէս պոռնկին, զի լուացից զմեղս անձին իմոյ յա-ռաջ քան զելանելն իմ յաշխարհէս. և ողոր: Պարգևի՛ ողորմութեան, պարգեեա' ինձ

ուղղափառ հաւատով և բարի գործով և սուրբ մարմոյ և արեան քո հաղորդութեամբ գալ առ քեղ. և ողոր:

Բարերա՛ր Տէր, հրեշտակի բարւոյ յանձն արասցես զիս քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ և անխոռվ անցուցանել ընդ չարութիւն այսոցն, որ են ի ներքոյ երկնից. և ողոր:

Լո՞յս ճշմարիտ Քրիստոս, արժանաւորեա' զհոգի իմ ուրախութեամբ տեսանել զլոյս փա-ռաց քոց ի կոչման աւուրն, և հանգչել յու-սով բարեաց յօթեվանս արդարոց մինչեւ յօր մեծի գալատեան քո. և ողոր:

Դատաւո՞ր արդար, յորժամ գաս փառօք Հօր դատել զկենդանիս և զմեռեալս, մի՛ մը-տաներ ի դատաստան ընդ ծառայի քում, այլ Քրիեա զիս ի յաւիտենական հրոյն եւ լսելի արա ինձ զերանաւէտ կոչումն արդարոց յերկ-նից արքայութիւնդ. և ողոր:

Ամենողո՞րմ Տէր, ողորմեա' ամենայն հա-ւատացելոց ի քեղ, իմոց և օտարաց, ծանօ-թից և անծանօթից, կենդանեաց և մեռելոց. շնորհեա' և թշնամեաց իմոց և ատելեաց ըզ-թողութիւն որ առ իս յանցանացն, և դարձո՛ զնոսա ի չարեացն զոր ունին վասն իմ, զի ու-ղորմութեան քում արժանի եղիցին. և ողոր:

Փառաւորեա՛ր Տէր, ընկալ զաղաչանս ծա-ռայիս քո և կատարեա ի բարի զինդրուածս իմ, բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածա-ձնին և Յովհաննու Մկրտչին, և սրբոյն Ստե-

փանոսի նախավկային և սրբոյն Դրիգորի մերոյ լուսաւորչին, և սրբոց առաքելոց, մարդարէից, վարդապետաց, մարտիրոսաց, հայրապետաց, ճգնաւորաց, կուսանաց, միանձանց և ամենայն սրբոց քոյ երկնաւորաց եւ երկրաւորաց, և քեզ փառք և երկրպագութիւն անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ, յաւիտեանս յաւիտենից. Ամէն:

ՍԵՂԱՆԻ ԱՂՅԹՔՆԵՐ

Կերակուրէն յառաջ:

Հայր մեր, և անմիջապէս
— ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս, որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ, և օրհնեալ է Տէր ի պարզես իւր. ամէն:

Կերակուրէն եթք:

— Փա՛ռք քեզ Տէր, փա՛ռք քեզ թագաւոր երկնաւոր, որ ետուր մեզ կերակուր ուրախութեան. լցո՞ զմեզ Հոգւով Սրբով, զի գտցուք առաջի քո հաճոյք և մի ամաչեսցուք, զի դո՞ւ հատուցանես իւրաքանչիւր ըստ դործս իւր:

Ծանօթ. — Այս կերպին աղօթքը շատ հին է, կը գտնուի Եղիշէի Վարդանանց պատմութեան մէջ, Սեղանօրհնէքի հանոնին (Ժամագիրք) մէջ աւ կայ, քիչ մը ընդարձակուած ձեռով:

ԺԱՄԱՄՈՒՏՆԵՐ

Եկեղեցի մենելու ատեն մովի ըսելու համար Ժամամուտ կոչուած այլեւայլ աղօթներ եւ մաղքաններ կան: Անոնցմէ ոմանք ուաս պարզ են լեզուով եւ կան, կ'արժէ որ զանոնիք ողովին մեր Եկեղեցւոյ զաւակները:

Ժամամուտ կը նշանակէ ժամերգութեանն մուսք, սկսուած:

ա. — Որ ըստ ամենայն միտս անցանես, զիսաղաղութիւն քո տո՛ւր մեզ հանապազ, զքեզ աղաչեմք:

բ. — Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց, և յարութեամբն իւրով մեզ զկեանս պարզեեաց, նմա փա՛ռք յաւիտեանս. ամէն:

գ. — Առաջի պատուական ամենայաղթիսչի քո անկանիմք երկրպագելով, և խընդրեմք զթողութիւն յանցանաց մերոց. քանզի սովլաւ բարձեր զդատապարտութիւն ազգի մարդկան: Եւ այժմ, վասն սրբոյ աստուածային քո նշանի, շնորհեալ զերկնային ըզիսաղաղութիւնդ ամենայն աշխարհի:

դ. — Զիսաղաղութիւն շնորհեա Եկեղեցւոյ քում Սրբոյ, զիսաղաղութիւն և զանշարժութիւն ի թշնամեաց պատերազմէ, և հաս-

տատեա ի մի հաւատ զկաթողիկէ Եկեղեցի .
զքեզ խոստովանիմք Տէր և Սատուած , կեցո'
զմեզ :

Հետեւեալ Սաղմոսներն ալ խորհրդաւոր են :

Ե . — Առաքեա' Տէր զլոյս քո և զձշմար-
տութիւն քո զի առաջնորդեալ հանցեն զիս ի
լեառն սուրբ և ի յարկս քո :

Մտից առաջի սեղանոյ Սատուծոյ առ Աս-
տուած , որ ուրախ առնէ զմանկութիւն իմ :

1. Աղաղակեցէք առ Տէր , ամենա՛յն եր-
կիր . ծառայեցէք Տեառն ուրախութեամբ :

2. Մտէք առաջի նորա ցնծութեամբ , ծա-
ներուք զի նա՛ է Տէր Սատուած մեր :

3. Նա արար զմեզ , եւ ոչ մեք էաք ,
մեք ժողովուրդ եւ խաչն արօտի նորա :

4. Մտէք ընդ դրունս նորա խոստովա-
նութեամբ , եւ օրհնութեամբ ի յարկս նորա :

5. Խոստովան եղերուք Տեառն եւ օրհ-
նեցէք զանուն նորա :

6. Քաղցր է Տէր , յաւիտեան է ողորմու-
թիւն նորա . ազգէ մինչեւ յազգ է ճշմար-
տութիւն նորա :

Եկեղեցիկ ելելու ատեն :

Թագաւոր Երկնաւոր , զԵկեղեցի քո ան-
շա՛րժ պահեա , եւ զերկրապուս անուանդ
քում պահեա' ի խաղաղութեան :

Առանձնական աղօքի համար Սաղմոսներ:

ՎԱՏԱՀՈՒԹԻՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՎՐԱՅ

ՍԱԴՄՈՍ ԻԹ

1. Տէր հովուեսցէ զիս , եւ ինձ ինչ ո՛չ
պակասեսցի :

2. Ի վայրի դալարւոջ անդ բնակեցոյց
զիս , և առ ջուրս հանգստեան սնոյց զիս :

3. Դարձոյց զանձն իմ առ իս , և առաջ-
նորդեաց ինձ ի ճանապարհս արդարութեան
վասն անուան իւրոյ :

4. Թէպէտև գնացից ես ի մէջ ստուերաց
մահու , ոչ երկեայց ի չարէ . զի դու , Տէր ,
ընդ իս ես :

5. Ծուպ քո և գաւազան , նոքա միւլ-
թարեսցեն զիս :

6. Պատրաստ արարեր առաջի իմ ըզսե-
ցան , ակն յանդիման նեղչաց իմոց :

7. Օծեր իւղով զգլուխ իմ . բաժակ քո ,
որպէս անապակ , արբեցոյց զիս :

8. Ողորմութիւն քո , Տէր , զհետ իմ ե-
կեսցէ զամենայն աւուրս կենաց իմոց , բնա-
կել ինձ ի տան Տեառն ընդ երկայն աւուրս :

ՍԱԴՄՈՍ ԻԾ

1. Դատ արա ինձ , Տէր , զի ես յամբծու-
թեան իմում գնացի . ի Տէր յուսացայ՝ զի մի՛
եղէց հիւանդ :

2. Փորձեա' զիս, Տէր, և քննեա զիս.
փորձեա' զերիկամունս իմ և զսիրտ իմ:

3. Ողորմութիւն քո, Տէր, առաջի աչաց
իմոց, և հաճոյ եղէց ճշմարտութեան քում:

4. Ո'չ նստայց ես յաթոռս նանրաց. եւ
ընդ անօրէնս ես ո'չ մտից:

5. Ստեցի ես գժողովս չարաց. եւ ընդ
ամբարիշտս ես ո'չ նստայց:

6. Լուացից սրբութեամբ զձեռս իմ, եւ
շուրջ եղէց զսեղանով քով, Տէր:

7. Լսել ինձ զձայն օրհնութեան քո, եւ
պատմել զամենայն սքանչելիս քո:

8. Տէր, սիրեցի զվայելչութիւն տան քո
և զտեղի յարկի փառաց քոց:

9. Մի՛ կորուսաներ ընդ ամբարիշտս զան-
ձըն իմ, եւ մի՛ ընդ արս արիւնահեղս ըզ-
կեանս իմ:

10. Որոց ձեռք իւրեանց յանօրէնութեան
են, և աջ նոցա լի՛ է կաշառօք:

11. Ես յամբծութեան իմում գնացի,
փրկեա' զիս, Տէր, և ողորմեա' ինձ:

12. Ոտն իմ կացցէ յուղղութեան. յե-
կեղեցիս մեծս օրհնեցից զքեզ:

ՍՍՂՄՈՍ ԻԶ

1. Տէր լոյս իմ և կեանք իմ, ես յումմէ՞
երկեաց. Տէր ապաւէն կենաց իմոց, ես յում-
մէ՞ դողացայց:

2. Ի մերձենալ առ իս չարաց ուտել ըզ-

մարմին իմ, նեղիչք իմ և թշնամիք իմ, նո-
քա տկարացան և անկան:

3. Թէ պատրաստեցի ի վերայ իմ պա-
տերազմ, ո՛չ երկիցէ սիրտ իմ. թէ յարիցէ ի
վերայ իմ ճակատամարտ, սակայն և յայսմիկ
ի քեզ, Տէր, յուսացայ:

4. Զմի խնզրեցի ի Տեառնէ և զսոյն ա-
ղաշեմ, բնակել ինձ ի տան Տեառն զամենայն
աւուրս կենաց իմոց:

5. Տեսանել ինձ զվայելչութիւն Տեառն
և հրաման տալ ի տաճարի նորա:

6. Ծածկեաց զիս ի խորանի իւրում յա-
ւուր չարի, ընդ յարկաւ արար զիս ի ծածկոյթ
խորանի իւրում:

Այս Շարականներուն խօսերը պարզ եւ ներենչուած,
եղանակները՝ դիւրին, այնպէս որ կ'արծէ սորվի զանանք
եւ երգել քէ՛ առևնին եւ քէ՛ դպրոցներու մէջ:

ԱՊԱՇԽԱՐՈՒԹԵԱՆ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ

Ա.Զ

Հայր բազումողորմ խոստովանիմ առ քեզ
որպէս զանառակ որդին,
թող ինձ ըզմեղս իմ եւ ողորմեա:

Տէր, որ գըթացար ի կինըն քանանացի,
գըթա եւ յիս ի մեղաւորս եւ ողորմեա՛:

Տէր որ դարձուցեր ըզմաքսաւորն
ի գիտութիւն ճշմարտութեան ,
դարձո՛ եւ զիս ըզմոլորեալս , եւ ողորմեա :

Ա.4

Յով կենցաղոյս հանապազ զիս ալէկոծէ :
Մըրըրկեալ ամիք թըշնամին ինձ յարուցանէ :
Նաւապետ Բարի լեր անձին իմոյ ապաւէն :

Բ.2

Դարձո՛ զցասումըն քո ի մէնջ
յաղաղակել հողեղինացս ,
բազմագութ Տէր խնայեա՛ և մի՛ կորուսաներ :

Կանգնեա՛ զանկեալս ի գլորմանէ
զվիրաւորեալս ի թըշնամւոյն .
որ բըժիշկդ ես հիւանդաց
բըժըշկեա զիմ զհիւանդութիւնս :

Ի յանցանաց իմոց թախծեալ անձն իմ ,
գոչեմ որպէս ըզմաքսաւորն .
Աստըւած քաւեա՛ զիս ըզմեղաւորս :

Բ.4

Յամենայն ժամ աղաչանք իմ այս են .
ի մեղաց իմոց սուրբ արա զիս Տէր :

Յանցանաց իմոց զարհուրի սիրտ իմ .
աղաչեմ ըզքեզ թող ինձ Տէր :

Արտասուաց իմոց մի՛ լըռեր Տէր .
զի պանդուխտ եմ ես յանցաւոր երկրի :

Գ.2

Զերծո՛ զիս յորոգայթէ որսողին ,
եւ յամենայն վլտանգից ապրեցո .
եւ ողորմեա :

Յաներեւոյթ թըշնամւոյն
եւ ի գաղտնի նետից բանսարկուին պահեա .
եւ ողորմեա :

Փըրկեա զիս ի յանցանաց մեղաց իմոց ,
եւ նորոգեա զիս հոգւով գիտութեան .
եւ ողորմեա :

Գ.4

Քրիստոս աստըւած աստուծոց .
ողորմեա՛ :

Անօրէնութեամբ ի մեղս երկնեաց զիս մայր իմ .
աղաչեմ փրկիչ . ողորմեա :

Ակրաւորեալ մեղօք անկանիմ առ քեզ , փրկիչ .
մի՛ անտես առներ . ողորմեա :

Մաքսաւորն հառաչանօք ի տաճարին
էառ ըզքաւութիւն .
Նովին ձայնիւն եւ ես գոչեմ,
ողորմեա ինձ Աստղւած :

Աւազակն աղաղակէր ի խաչին,
Յիշեա' զիս Տէր .
Նովին ձայնիւն եւ ես գոչեմ,
ողորմեա ինձ Աստղւած :

Անառակ որդին աղերսանօք աղաչէր ըզքեղ .
Հա՛յր, մեղայ յերկինս եւ առաջի քո .
Նովին ձայնիւն եւ ես գոչեմ,
ողորմեա ինձ Աստղւած :

Դ.2

Համբառնամ առ քեղ Տէր զաչս իմ,
Նայեա յիս գըթութեամբըդ քո,
Եւ ողորմեա :

Գու ես յոյս և ապաւէն իմ,
զերծո՛ զիս յորոգայթէ մեղաց,
Եւ ողորմեա :

Ապրեցուցիչ իմ և փրկիչ իմ,
ապրեց զիս յորոգայթէ մեղաց,
Եւ ողորմեա :

Դ.4

Քրիստոս աստղւած, յոյս ապաշխարողաց,
Հնորհեա' զթողութիւն բազում յանցանաց իմոց :

Առ քեղ, բազմագութ, ապաւինեալ կարդամըք,
մի՛ մերժեր ըզմեղ յողորմութենէ քումմէ :

Որպէս զաւազակն աղաղակեմ առ քեղ .
Յիշեա և զիս, Տէր, ի քում յարքայութեանդ :

ՅԱՐՈՒԹԵԱՆ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ

Որ եկեղեցւոյ մեջ կ'երգուին ձառու ժամերուն :

Ս.2

Յարեաւ Քրիստոս ի մեռելոց,
Ալէլուիա :

Եկայք ժողովուրդք, երգեցէք Տեառն
Ալէլուիա :

Յարուցելոյն ի մեռելոց՝
Ալէլուիա :

Որ զաշխարհըս լուսաւորեաց,
Ալէլուիա :

Զթագաւորըն փառաց Քրիստոս,
որ վասն մեր մարմնացաւ ի սրբոյ կուսէն,
եւ խաչի համբերելով .
միաբանութեամբ երգով բարեբանեսցուք :

Որ ըղթաղումն երեքօրեայ յանձն էառ,
յարուցեալ ի մեռելոց իշխանութեամբ .
միաբանութեամբ երգով բարեբանեսցուք :

Կարողապէս ըզդրունըս դըժոխոց խորտակեաց ,
Եկեղեցւոյիւրում զգեցոյց զմեծ վայելչութիւն .
միաբանութեամբ երգով բարեբանեսցուք :

Ա.Ա

Թագաւորեաց Աստուած ի վերայ հեթանոսաց ,
եւ լուսազարեալ պայծառացոյց
սուրբ զեկեղեցի .
Ժողովուրդք ըզքրիստոս բարեբանեցէք :

Զգեցաւ Տէր , զօրութիւն ընդ մէջ իւր ածաւ .
քանզի շիջոյց զխայթոց մահու
խաչին իւրով սըլրով .
Ժողովուրդք ըզքրիստոս բարեբանեցէք :

Յարեաւ աստուած , եւ տիեզերք ամենայն
նորափետուր զարդարեցան ,
եւ մանկունք հաղորդեցան
մարմնոյ եւ արեան կենարարին .
Ժողովուրդք ըզքրիստոս բարեբանեցէք :

Բ.Ա

Օրհնութիւն ի բարձունս ,
Տնօրինեցելոյն ի կուսէն թագաւորին մերոյ .
Ալէլուիա , Ալէլուիա :

Օրհնութիւն ի բարձունս ,
Անսասանելի և հաստատուն յուսոյն մերոյ .
Ալէլուիա , Ալէլուիա :

Օրհնութիւն ի բարձունս ,
Անբաժանելի եւ միասնական Սուրբ Երրորդու .
Ալէլուիա , Ալէլուիա : [թեանն .

Վ.Զ

Զթագաւորըն Քրիստոս ,
օրհնութեամբ երգով բարեբանեցէք
ամենայն երկիր :

Արարողին երկնի եւ երկրի ,
մատուցուք երգով զոհաբանութիւն
ամենայն երկիր :

Երրորդութեանն եւ մի աստուածութեանն
մատուցուք պատիւ , երկըրպագութիւն ,
յաւիտեանս ամէն :

Գ.Ա

Լուսով աստուածութեան քո Քրիստոս
լուսաւորեցեր սուրբ զեկեղեցի .
պահեա ըզսա անշարժ յաւիտեան :

Տօնէ այսօր Երուսաղէմ

հաւատացելոց բազմութեամբ
զնաւակատիս սուրբ Եկեղեցւոյ.
պահեա ըզսա անշարժ յաւիտեան:

Բացան դրունըք հաւատոյ Նոր Սիովմի,
ընդունիլ զանմահ փեսայդ յառագաստ.
բաշխէ զմարմին քո եւ զարիւն.
պահեա ըզսա անշարժ յաւիտեան:

ԴԱ

Որ անբաւելի յաղթող զօրութեամբ
թագաւոր ես Երկնի եւ Երկրի,
Քրիստոս Աստղւած,
օրհնաբանեմք ըզքել:

Որ փառակցութեամբ ընդ Հօր վերօրհնիս յան-
եւ խոնարհեալ մարմին ըզգեցար, [մահից,
փառաց թագաւոր,
օրհնաբանեմք ըզքել:

Որ կարողապէս ըզմահ կոխեցեր,
եւ յարուցեալ լուսաւորեցեր սուրբ զեկեղեցի,
անմահ էութիւն,
օրհնաբանեմք ըզքել:

ԳԱ

Յաղթող եւ զնոր օրհնութիւն
միշտ ի բարձունս Երգեսցուք,
թագաւորին Քրիստոսի,
հաւատացեալ ժողովուրդք:

Որ Եկն ի լուսաւորել
զընտրեալ սուրբ զեկեղեցի,
եւ պըսակեաց սուրբ Խաչիւն,
նըմա ըզփառս Երգեսցուք:

Այսօր եւ մեք տօնեսցուք
զնաւակատիս սուրբ Խաչին,
եւ փըրկողին մատուսցուք
փառք եւ պատիւ յաւիտեան:

ՇԱ Բ Ա Կ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱԲԵՍԼՆԵՐՈՒՆ

ԱԱ

Հայրատունկ այգւոյն հրեղէն պարիսպք
եւ բարձր աշտարակք,
սոկեղէն բաժակք եւ ժիր մատուռակք,
Հայաստանեայց հայր հոգեոր
Բարթողիմէոս եւ Թագէոս,
բարեխօս լերուք առ Տէր
վասն անձանց մերոց:

ՇԱՐԱԿԱՆ ԷԶՄԻԱԾՆԻ

ԴԱ

իջ Միածինն ի Հօրէ և լոյս փառաց ընդ նմա .
Ճայնք հընչեցին սանդարամետք անդընդոց :

Տեսեալ ըզլոյս մեծ Հայրապետին Գրիգորի ,
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային :

Եկայք շինեսցուք սուրբ ըզխորանըն լուսոյ ,
քանզի ի սմա ծագեաց մեղ լոյս
ի Հայաստան աշխարհի :

ՇԱՐԱԿԱՆ Ս. ՄԵՍՔՈՊԻ

Դ.2

Որ ըզշնորհս աստուածային
առ ի վերուստ իջեալ յերկնից ,
պարգևեցեր Հիւսիսականացս
ի ձեռըն սուրբ Վարդապետին .
աղաչանօք սորա ողորմեա' մեղ Աստըւած :

Որ զանմարմին պարունակող բանի
զգրաւորական զիմաստ հոգւոյն
շնորհեցեր որդւոց Թորգորմայ ,
յայտնեալ տեսլեամբ ի ձեռըն սուրբ Վարդա-
պետին .
աղաչանօք սորա ողորմեա' մեղ Աստըւած :

Որ զգիտութիւն քո զերկնայլն
եւ զհոգեւոր զիմաստութիւն ,
առատապէս ծաւալեցեր յեկեղեցիս Հայաս-
ի ձեռըն սրբոց Թարգմանչաց . [տանեայց
աղաչանօք սոցա ողորմեա' մեղ Աստըւած :

ՇԱՐԱԿԱՆ ՎԱՐԴԱՆԱՆՑ

[Մանկունք եւ Համբարձի]

Սեղի , ԴԱ

Արիացեալք առ հակառակն ,
քաջութեամբ առնուլ ըզվրէժ խարէութեան ,
հանճարեղք ի հատուցումըն դաւանացն
զամբարշտացն արդարադատ չափըմամբ .
Զօրականք յաղբողք , պրսակեալք ի Քրիստուկ :

Փոխանակեալք զունայնութիւնս
ընդ ճշմարիտ յուսոյ անմահութեանն ,
փափաքանաց ձերոց առիք ըզկատարումն ,
մաքրիլ արեամբ յալտոյ մեղաց տըլմոյ .
Զօրականք յաղբողք , պրսակեալք ի Քրիստուկ :

Հայցեցէ՛ք զիսաղաղութիւն ,
ճշմարիտ վկայք Սըրբոյ Երբորդութեանն ,
նեղելոցս յանօրինաց բըռնութենէ .
զի յընծացուք յաղթանակաւ մարտի ձերոյ .
Նահատակ յարգոյք , պրսակեալք ի Քրիստուկ :

ՇԱՐԱԿԱՆ ՇՈՂԱԿԱԹԻ ՖՐԱՅ

ԵԿԵՂԵՑԻՈՅ

Գ.Զ

Ուրախ լեր Սուրբ եկեղեցի .

քանզի Քրիստոս արքայն երկնից
այսօր պըսակեաց ըգքեղ խաչիւն իւրսվ ,
եւ զարդարեաց զամուրսս քո
սքանչելի փառօքն իւրովք :

Խընդա յոյժ գուստը Սիովի .

քանզի երկիրս երկնք եղեն
այսօր վերըստին քո նորոգմամբ .

եւ թագաւորն երկնաւոր

հաճեցաւ ըընակիլ ի քեզ :

Ընդ դասս երկնաւոր զօրացըն
վեր առեալ տօնեմըք քեզ

այսօր զանդադար փառատրութիւնս .

ուրախ լեր հարսն անարատ

անքընին քո խորհըրդով :

ՇԱՐԱԿԱՆ ԾՆՆԴԵԱՆ

Գ.Ա

Խորհուրդ մեծ եւ սքանչելի ,

Որ յայսմ աւուր յայտնեցաւ .

Հովիւքն երգեն ընդ հրեշտակս ,

Տան աւեալս աշխարհի :

Ծընաւ նոր արքայ

ի Բեթղեհէմ քաղաքի .

Որդիք մարդկան օրհնեցէք ,

Զի վասըն մեր մարմնացաւ :

Անբաւելին երկնի եւ երկրի

ի խանձարուրս պատեցաւ .

Ոչ մեկնելով ի Հօրէ

ի սուրբ այրին բազմեցաւ :

ՇԱՐԱԿԱՆ ԶԱՏԿԻ

Գ.Զ

Այսօր յարեաւ ի մեռելոց փեսայն անմահ եւ
երկնաւոր .

քեզ աւետիք խընդութեան հարսն ի յերկրէ
եկեղեցի .

Օրհնեա ի ձայն ցընծուրեան զԱսրւած ին Սիոն :

Այսօր անձառ լոյսն ի լուսոյ լուսաւորեաց
զմանկունըս քո.

Լուսաւորեա Երուսաղէմ.

Քանզի յարեաւ լոյս քո Քրիստոս.

Օրհնեա ի ձայն ցընծուրեան զԱսքւած քո Սիոն:

Այսօր իսաւարն անգիտութեան հալածեցաւ
երրեակ լուսովին.

Եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան, յարու-
ցեալն ի մեռելոց.

Օրհնեա ի ձայն ցընծուրեան զԱսքւած քո Սիոն:

Ա Ե Ր Զ

Զ. Ա

ՀՀ Ազգային գրադարան



NL0158342

ԳԻՆԵ Է 12 ՖՐԱՆՔ

(ԵՐԵՎԱՆԻ ՏԱԿԱՆԸ)